




Սիռու

1968



ԽԲ.

ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՈՎԱԿԱՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

«Սիոն» Աշխարհական պատմութեան ամսագիր

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1968

Մայիս-Յունիս

Թիւ 5 - 6

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐծը

Ներկայ Յունիս ամիսով ուսումնական տարեշրջան մը եւս իր աւարտին կը հասնի, իր հետ բերելով իննամսեայ աշխատանքով շահուած արդար հանգիստ մը բոլորին՝ երբ պիտի ծրագրը լին նո՞ր հանգրուաններ յառաջիկայ շրջաններուն համար:

Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան համար, որ հովանաւորն ու յանձանձողն է զաղութիս կրթական կեանքին, անցնող տարեշրջանը եղաւ մտահոգութիւններու եւ գժուարութիւններու ժամանակ մը, երբ իր արդէն ծանրաբեռն տնտեսական կացութեան վրայ եկան բարդութիւ 1967-ի Վեցօրեայ Պատերազմին հետեւանք եղող նիւթական պարտաւորութիւններ և սեղմումներ:

Սակայն ինչպէս Անցեալին, գժուարութեան այս օրերուն եւս կրթական մեր զոյդ օճախները՝ Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանն ու Ժառանգաւորաց Վարժարանը եւ Ծնծայարանը վայելեցին Ս. Ա. Առուի վերին իշխանութեան մասնաւոր հոգածութիւնն ու գուրգուրանքը, որպէսզի անխափան շարունակուէր այդ հաստատութիւններուն սրբազն առաքելութիւնը:

Անոնցմէ առաջինը՝ Սրբոց Թարգմանչաց Վարժարանը, իր Մանկապարտէղի՝ Նախակրթարանի եւ Երկրորդական լման բաժիններով անզնահատութիւն բարիք Մրն է Երուսաղէմի Հայ գաղոթին համար, 1929-ի հիմնաղբութեանէն ի վեր իր հասցուցած բաղմահարիւր ըրջանաւարտներով հպարտ։ Հաստատուած Ս. Յակորեանց Վանքի ըրջափակէն ներս, անմիջական շահնչին տակ Ս. Աթոռի կրօնարորդը ու հայկական մթնոլորտին, իր շրջանաւարտները տիպար հայեր են, իրենց ջամրուած ըլլալով հանդերձ կեանքին մէջ յաջողելու համար անհրաժեշտ բոլոր ուսումներոն ու գիտութիւնները։ Երջանկայիշատակ Դուրեան Պատրիարքի կողմէ սկզբնապէս հիմնաղբութած որպէս Մանկապարտէղ-Նախակրթարան, աւելի քան տասնամեակէ մը ի վեր վարժարանը ունի Երկրորդական ուսմանց բաժին մը ես, որով կարելի կ'ըլլայ այլ նիւթերու կարգին ուսանողներուն ընծայել աւելի խոր եւ հիմնաւոր հայեցի դաստիարակութիւն մը։

Բայց իր կատարած ամենէն կարեւոր գերով բոլորին ուշադրութեան առարկայ գարձած հաստատութիւն մըն է ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը, կրթական վառարանը Հայ հոգեւորականութեան, որ այս տարի կը բոլորէ իր հիմնարման 125ամւակը։ Զարիւրէ աւելի տարիներու ընթացքին, սովորական արժեշափերով չգնահատուող աշխատանք մը կատարած է ան, մեր ժողովորդին եւ Հայաստանեաց Եկեղեցիի ծառայութեան պատրաստելով բազմաթիւ նուիրուած սպասաւորներ, ոմանք՝ գանազան ժամանակներու՝ հասած մեր եկեղեցիի նուիրապետութեան ամենէն դարձր դիրքերուն։ Ոչ ոքէ պարտադրուած, այլ խորապէս զգալով պահանջը նման օճախի մը, Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը ինքն իր միջոցներով հիմնաղբած ու պահած է զայն, ինքզինքն արտօնելով միմիայն կարճատել ընդհատումներ անոր կեանքին մէջ, ինչպէս՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքին, ուսանողներուն զինուորագրութեան եւ Թուրք կառավարութեան կողմէ բանի հեռացման պատճառաւ։

Վերարացուած Զինաղաղարէն ետք, գլխաւոր ջանքերովը Երջանկայիշատակ Եղիշէ Դուրեան Պատրիարքին, Դպրեվանքին կեանքը վերջին քառասնամեակին ո՞չ մէկ ընդհատ ունեցած է, իոյնիսկ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի կամ աւելի ուշ՝ Պաղեստինեան դէպքերու դժուար տարիներուն նոյնն էր պարագան նախորդ տարի, երբ հակառակ պատերազմին պատճառած չփոթ վիճակին՝ Ամենապատիւ Պատրիարք Ս. Հօր փափաքով եւ հրահանգով Թուրքիայէն ընդունուեցան 22 ամսներ, Դպրեվանքի ուսանողութեան թիւը բարձրացնելով 38-ի ։

Երուսաղէմի Ս. Աթոռը, իր հազարամեայ գոյութեամբ, վայելած բացառիկ դիրքով ու առանձնաշնորհներով, ինչպէս նաև անսահման իր կարելիութիւններով այն ամենէն յարմար մէջալայրն է՝ ուր Դպրեվանք մը կրնայ լաւագոյն արդիւնքներ տալ Հայ կրօնականներ պատրաստելու մարդին մէջ։

իրեւ սպասարկող Սուրբ այս Երկրին հայկական բազմաթիւ որրավայրերուն, ժառանգաւոր ան մը աւելի քան եօթ տարիներու իր պատրաստութեան շրջանին կը հմտանայ Հայ ծիսադիտութեան, շարականագիտութեան եւ Հայաստանեայց Եկեղեցին գարաւոր եւ անփոփոխելի սկզբունքներուն ու վարդապետութիւններուն մէջ, որոնց կը միանայ կանոնաւոր եւ անընդմէջ դաստիարակութիւն մը՝ ենթական ընելու համար բազմակողմանի զարգացումով և պատրաստուած լուրջ կրօնական մը: Դրպելվանքը, հաստատուած Վանքի ամենէն խաղաղ մէկ մասին մէջ հոգո՞ւ ուր կը բարձրանան յաջորդաբար չէնքերը Ս. Յարդմանցաց Վարժարանին եւ կիւլպէնկեան Մատենադարանին, վերածելու համար այդ շրջանը մշակութային օճախի մը՝ ինքնաբաւութազմերեսու, իր իւրայատուկ մթնոլորտով եւ սովորական աշխարհիկ կեանքէն կտրուած՝ բոլոր կարելիս թիւնները կ'ընձեռէ ծրագրուած եւ մտաւորական աշխատանքի մը համար:

Առաւելաբար իր այս յատկութիւններուն համար է որ, իրեւ Հայ Եկեղեցիի աւանդութիւններուն պահպանող եւ գիտակից հոգեւորական՝ Երուսաղէմի վարդապետը սիհւոքի գաղութիւններուն մէջ կը վայելէ սէր եւ յարգանք ժողովուրդի բոլոր խաւերուն կողմէ:

Եւ իրապէս, մանաւանդ վերջին քառասնամեակին, Հայ Երուսաղէմը հանդիսացած է մեծագոյն հայթայթիչը հոգեւորականներու՝ որոնք իրենց պաշտօնին ամբողջական գիտակցութեամբ երկար տարիներ հովուած են կամ առաջնորդած արտասահմանի Հայ գաղութիւնները: Եւ այս ըրած է ինքնամատոյց սիրով ու նուիրուածութեամբ, առանց որեւէ ակնկալութեան, երբ Դրպելվանքի մը գոյութիւնը նիւթական այնքան ծանր պարտաւորութիւններու տակ կը գնէր Պատրիարքութիւն եւ Ս. Յակոբեանց Միաբանութիւն հաւասարապէս, եւ երբ Լազարեաններու, Սահմանադրութիւն կամ Մելգոննեաններու բազմաթիւ սիհւոքահայ յաջորդներ կրնային երկրաւոր ու վաղանցուկ իրենց ուկին վերածել ողեկան անկորնչելի հարստութեան: Որովհետեւ օժանդակել կրթական որեւէ ձեռնարկի՝ օգնել է անհատներու զարգացումին. սակայն օժանդակել Երուսաղէմի Դպրեվանքին կարեւորութեամբ եւ նշանակութեամբ հաստատութեան մը՝ ապահովել է Հայաստաննեայց Եկեղեցիին ապագան, եւ անով՝ զնել գրկութիւնը արտասահմանի մէր տարագիր բազմութիւններուն:

Ժառանգաւորաց Վարժարանի հիմնադրութեան 125ամեակին առիթով, Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը աւելի քան երբեք ինքնինք պատրաստ կը զգայ շարունակելու այն պարտականութիւնը՝ որ իրը եղած է մէկ զարէ ի վեր, նոյնիսկ եթէ այդ պարտականութեան լիակատար գործադրման համար թափած ճիգին ու անհնարին զոհողութիւններուն գիտակցութիւնը կամաւոր կերպով պիտի պակսի զանազան մարդոց:

Ա. Գ.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՍՏՈՒԹՈՅ ԳՈՅՉՈՒԹԻՒՆԸ

Աշխարհի բոլոր կրօններու առանցքը և զած է Աստուծոյ գոյութեան հաւատամբը։ Աստոնց Աստուծոյ գոյութեան հաւատքին՝ չկայ կրօնք։

Աստուծոյ գոյութիւնը իրեւ հարց չի ներկայանար հաւատացեալին մտքին մէջ։ ան զիտակցօրէն կած անդիտակցարար իւս րացուցած է իր ընդունած վարդապետութեան գաւանանքը։ Աստուծոյ գոյութիւնն հաւատացող և զԱստուծած պաշտող բարեպաշտ անձը իր վրայ կը հրափրէ արդի մարդուն ուշաղրութիւնը՝ որ հաւատացող մը չէ։ Վերջինը կը ժամանէ Աստուծոյ մասին երբ գտնուի տառապալից վիճակի մը մէջ, գժնակ պարագաներու և կամ մահաւան առջեւ, երբ կը փոխուի աշխարհը գիտելու իր եղանակը։ Իր գոյութեան վերջնակէտին հասած ըլլալու փորձառութիւնը ունենալով, ինքինք կախուած կը զանէ արտաքին ոյժէ մը՝ որուն կրօնական ըմբռնումով մենք Աստուծած անունը կու տանք։

Դարերու ընթացքին մարդը հարց է տուած։ Գոյ՞ է Աստուծած, ՞ո՞ւր կրնամ դտնել զայն, իմացական արամարանութեամբ կրնամ ժամանել տիեզերքի դերտգոյն կոտուալարիչի մը գոյութիւնը։ Ան ջտնացած է գտնել անոնց պատասխանները։ «Այսօր», կ'ըսէ ուսուցչապետ Ռւայթէկտ, «վիճաբանելի կրօնական մէկ վարդապետութիւն կայ, այսինքն՝ ինչ կ'ուղիս ըսկել Աստուծած ըսկելով։ Եւ սոյն նկատումով, այսօրը նման է մեր բոլոր երէկներուն։ Քանի իմաստասէր կը հաստատէ թէ փիյիստիայութեան մէջ երեք էական խնդիրներ կան։ ա. Գոյութիւն Աստուծոյ, բ. Աստուծութիւն կամքի եւ գ. Անմահութիւն հոդույ։ Ան կ'աւելցնէ թէ յիշեալ երեքին մէջ կեղրոնական խնդիրը Աստուծոյ գոյութեան հարցն է, իսկ միւս երկուքը անոր հետեւթիւններն են։

Աստուծոյ գոյութիւնը պացուցանելու համար, իմաստասէրներ երեք զԼիսաւոր մէթոտներ որդեղրած են։

### 1.— ԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑ (The Ontological Argument)

Արդիւնքն է մի Դարու մեծասազանդ իմաստասէր եւ աստուածաբան Անսելմոս Քենթրուցիի մտածողութեան։ Անսելմոս կը հաւատար որ Աստուծոյ բնութիւնը հաւատիր ծամրութ կը յայտնուի։ Աստուծոյ մասին կրօնական այս ըմբռնումը ոն բացարեց հետեւեալ մեւով։ «Ենք կը հաւատանք որ Ան բան մըն է որմէ մեծը կարերի չի երեակայե»։ Բայց, մարդկային բանականութիւնը հարց կու տայ. Մենք ինչպէս կրնանք վստահ ըլլալ էակի մը գոյութիւնն որ վերանցական է ամէն ինչէ որ կիտենք, նոյնիսկ մեր մատաղութիւննեն։

Կարանական այս հարցին հաստատումը սկիզբ դրաւ միլիստավայկան նոր մտածողութեան մը։ Անսելմոս նշեց թէ մարդկային իմացութիւնը ինչպէս կրնայ ըմբռնել ճշմարտութիւնը մը որ վեր է իր մատաղութիւննեն. այլ խօսքով՝ թէ ան ինչպէս կրնայ Աստուծոյ հասնի։

### 2.— ՏԻԵԶԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑ (The Cosmological Argument)

Աշխարհի մէջ ամէն բան իր պատճառը ունի ուրիշ բանի մը մէջ, որով իր գոյութիւնը հաստատած է։ Դարձեալ, այս պատճառը արդիւնքն է ուրիշ պատճառի մը՝ որ կանխած է զայն Ռւայիմն, աշխարհի մէջ ամէն բան պայմանագրական է եւ հետեւարար պատահական ուստի ամէն ինչ յարաբերական է։ Սանդազործութիւն մը՝ յարաբերութիւններու գրութեան։

Բնապանցախօսը հարց կու տայ. Միթէ այս բոլոր պատճառները չեն ենթադրեր սկզբանական, առաջին պատճառ մը որ զորութենապէս կը բովանդակէ սոյն բոլոր արդիւնքները ու թափանցող ամբողջական ու կատարեալ ոյժ մը։ Եւ այս ոյժը իր էութեան մէջ ճշգրտորէն չի համապատասխաներ այն զօրութեան որ ինքնինք ամենուրեք կը յայտնէ եւ զոր մենք Աստուծած կը կո-

չենք: Արդեօք մենք կրնա՞նք ժխտել զոյութիւնը այսպիսի Աստուծոյ մք:

Տիեզերաբանական այս ապացոյցին քընարկումը երեւան կը բերէ գաղափարը Առաջին պատճառին և մենք կը գերազանցենք աշխարհը եւ մենք գեն՝ հասու զատալով բոլոր եղանակուն եւ ըլլալիքներու սկզբանական պատճառի գաղափարին, որով մեր իմացութիւնը կը հանդստանայ ու դուհացում կը գտնէ:

Սակայն, այս անձը որ չի հաւատար Աստուծոյ գոյութեան, կը մերժէ ընդունի Տիեզերաբանական Ապացոյցը: Ան դու չ երկրի վրայ ապրուծ իր կենացով եւ պէտք չ'զար Թափանցիլու բացարձակ Անծանոթին՝ որ էական է տիեզերաբանական պատճառարանութեան համար:

### 3.— ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՊՈՅՈՅՑ (The Teleological Argument)

Արդի գիտութիւնը ցոյց կու տայ որ բընութեան իւրաքանչիւր շարժումը հետեւանք է շափակիտական օրէնքին: Այս ենթադրել կու տայ թէ պատճառ մը պէտք է ըլլայ աշխարհի մէջ որ կը հաջուէ բնութեան հիմնալի երեւոյթները: Բնական գիտութիւններու հետազոտութեանց մէջ կը տեսնենք թէ ո՞չ միայն բնագիտութեան, այլ քիմիագիտութեան, աստղաբաշխութեան, աստղաբաշխութեան և կենաբանութեան մէջ եւս կը տիրէ ուսողական կարգն ու կանոնը:

«Ամէն ինչ միեւնոյն ծրագրին կնիքը կը կրէ, ամէն ինչ պէտք է միեւնոյն էակին ննթարկուած ըլլայ» կ'ըսէ նեւառն, ու կ'աւելցնէ. «Մոլորակներու եւ անոնց արբանեակներու կանոնաւոր շարժումին, ինչպէս նաև անոնց ուղղութեան, ծրագրին եւ արագութեան աստիճանաբրումին մէջ՝ խորհուրդի մը հետքերը կան եւ վկայութիւնը պատճառի մը գործունէութեան, որ ո՞չ կոյր է, ո՞չ այ բախտի ձուած, այլ ըստուգապէս ամենաճարտար է մեքենականութեան եւ երկրաշափութեան մէջ»: Միջատարան ֆապը ըստ է. «Ճիեկները անհոն իմացականութենէ մը կատավրուած է: Որքան զննեմ, այնքան աւելի կը տեսնեմ այդ իմացականութիւնը՝ որ իրերու խորհուրդին ետեւէն կը ճառագայթէ:

Աստուծութիւնը եւ Անոր չեմ հաւատար... զիյն կը տեսնեմ»:

Ուրեմն, աշխարհի գոյութիւնը պատահանութեան արդիւնք չի կրնար ըլլալ. ան ծրագրուած գեղեցիկ զործն է տիեզրի ամենաոգէտ ծարտարապետին:

\* \*

Տեսնելի ետք Աստուծոյ գոյութիւնն մասին տիրող երեք հիմնական ապացոյցները, կը յանդինք այն եղակացութեան որ կարելի չէ ըմբռնել Աստուծոյ գոյութիւնը միայն իմացական ճամբով: Մեր բարոյական գասափարակութիւնը կարեւոր գեր կը խաղայ սոյն ճշմարտութիւնը հասկալու անսակէտէն: Մարդկային իմացականութիւնը կատարեալ չէ ինքնիրմով: Բնական եղակացութիւններ կախում ունին որոշ նախագրեանընք՝ որ իմացութիւնը անկարող է միայնակ փաստել, որովհետեւ անսակ արմատացած են մարդկային մտքի խոր խաւերուն մէջ: Կենանքը յարատել պայքար մըն է Անծանօրին հետ, եւ նոյնիսկ մէր բնական ապացոյցները հիմնուած են տարտամ հաւատքի մը, վստահութեան, զգայնութեան կամ բնազդի վրայ, զրո կարող չնեն նկարագրել: Սոյն իմաստով Փառքալ վկայած է. «Ըլիրար իր պատճառները ունի, զրո արամարանութիւնը չի դիմեր»:

Գոյութիւնն Աստուծոյ. արդարեւ ի՞նչ է անոր իմաստը: Գոյութիւն ածականը շատ աւելի ցած ստորագոտ ստորոգելի մըն է տրուած Աստուծոյ բարձրութեան մօտ: Բրիստոննայ իմաստասէններ Պատառնի հետևողութեամբ զկատուած սահմանեցին Անզոյ Դիյուրիին մը կամ իրեւ Գոյութիւն մը: Որպէս աղքիւր բոլոր իրականութիւններու, Ան դերիվեր է զոյ էակներու ըրջագիծէն: Գոյութիւն բառը Աստուծոյ համար չնենք զործածեր այն իմաստով զոր կը գործածենք արարածներու համար: Որպէս ևսեւ Աստուծոյ գոյութիւնը յաւիտնեականօրէն վերանցական է մեր մտածողութենէն, մեր կամքէն եւ նոյնիսկ մէր հաւատքէն: Եւ ճիշգ այս վերանցականութիւն մէջ է որ կրնանք ըմբռնել զկատուած եւ իր գոյութիւնը:

ԲԱԲԳԻՆ ՎՐԴ: ԹՕՓՃԵԱՆ,

## S U Ղ

### ԱԿՆԱՐԿՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ՎԵՐՑԻՇՈՒԹՆԵՐ ՄԱՆԿՈՒԹԵՆՀ

Մահուկը Մարգութ է հայր։  
Կ'ուզէի բրնձան բարեպաշտութեամբ,  
Կապուէին օքերս իրար։

## I

Էր երբեմբն՝ մարգն ու վըտակն ու պուրակ,  
Երկիրն, ամեն տեսարաններն հասարակ,  
Կը քըւէին  
Հագած լոյս մը երկնային,  
Ծընեղ երազի մ' քարմութիւնն ու փառք։  
Այնպէս չէ այժմ, ինչպէս որ էր հին ատեն, —  
Որ կողմը դիտեմ,  
Յերեկ կամ զիշեր,  
Ինչ որ առաջ էի տեսեր, եիմա ա'լ չեմ տեսներ։

## II

Նիածանը կու գայ, կ'անցնի,  
Ու Վարդն է գեղանի,  
Լուսնակը բերկրօրէն  
Կը նայի շուրջը մէջ մերկ երկինքին,  
Աստղազարդ զիշերներն,  
Զըֆնաղ, վըճիտ են ջըրերն.  
Փառահեղ է ծընունդն արեւուն շողէին.  
Ուր ա'լ երթամ քայց, կը զգամ ես նորէն,  
Որ փառք մը անցեր-զացեր է երկրէն։

## III

Արդ, մինչ քըոչունները զուարդ երգ մը կ'երգեն,  
Մատղաշ զառնուկներն մինչ կը ցատկըրտեն,  
Զայնէն թըմկին, կարծես,  
Ինծի լոկ եկաւ խորհուրդ մը վիշտի,  
Արտարերումն տուաւ բափոփն հանգիստի,

Նորէն ոյժով եմ ես.

Զըրպէժներն կը փշեն փողն իրենց վերէն,

Ալշտըս պիտի չ'անիքաւէ ա'լ եղանակն,

Կը լսեմ, լեռներէն, անոնց Արձագանզն,

Հովերը կու գան նինջի դաշտերէն.

Զըւարդ է երկիրն համակ,

Եւ ծով ու ցամաք

Ցանձնուած են ցնծութեան,

Ու սիրոսվ Մայիսեան,

Ամէն Արարած՝ տօնախըմբութեան.

Բերկրութեան Զաւակ,

Կանչէ շուրջըս դուն, քող լսեմ քու կանչն,

Երջանիկ Հովիւ-մանչ:

#### IV

Օրինեալ Արարածներ, լըսեցի ես ճայնն,

Որով կու տաք իրար' իմաց.

Երկինքը կը մասնակցի ձեր ցընծութեան,

Ձեր տօնին իմ սիրոն է բաց,

Գրլուխըս ունի իր քագն,

Կը զգամ, — կը զգամ լըման — երանութիւնը ձեր համակ,

Օ՛, չար օր, Ք'ըլլայի մըռայլամած,

Մինչ Երկիրն է զարդարուած

Մայիսեան այս քաղցր աւօտ,

Մանուկներ ծաղիկ քաղեն,

Բիւրաւոր հովիտներէ,

Տարածուած հեռու ու մօտ,

Զերմ արեւն մինչ կը շողայ,

Ու կը խայտայ Մանուկը Մօր քեւին վըրայ. —

Կը լըսեմ, կը լըսեմ, խինդով կը լըսեմ. —

Բայց Ծառ մ'ահա հոն, շատերէ մէկը միայն,

Մէկ հատիկ Դաշտ մը, նայեցայ որու վըրան,

Երկուքն ալ «քան մը անցեր է» կ'ըսեն.

Ոտքիս քովի Բանսէն,

Կը յուշէ նոյն բանն,

Ո՞ւր է խուսափեր տեսողութեան փայլի,

Ո՞րտեղ են հիմա եւ երազն ե՛ւ փառք;

#### V

Մեր ծնունդն է քուն եւ մոռացում, Հոգին

Մեզի հետ ծագող, Աստղը մեր կեանքին,  
Այլուր է ունեցեր իր բեմն,  
Եւ կու գայ հեռուէն,  
Ոչ ամբողջական մոռացումով,  
Ոչ ալ լըման մերկութիւնով,  
Գրծաւոր ամպի փառք, կու գանք մենիք Աստուծմէ,  
Որ մեր տունն է.  
Մեր շուրջը երկինքն է, մեր մանկութեան,  
Բանտին շուրջերը գոցուիլ կը սկըսին սակայն,  
Վրան անող Մանկան,  
Բայց Ան կը տեսնէ լոյսն եւ ուրկէ գալը գիտէ,  
Իր խինդին մէջ զայն կը դիտէ.  
Պատաճին որ արեւելքէն տակաւ կը հեռանայ,  
Դեռ եւըս է Բնութեան Քահանայ,  
Եւ տեսիլքով ըստանչելի,  
Ճամրան՝ կը սպասարկուի Ան.  
Հուսկ ապա Մարդը կը նրշմարէ անոր վախճանն,  
Եւ մարիլն, լոյսին մէջ հասարակ օրուան:

## VI

Կը լեցնէ Երկիրն իր գոգն սեփական հանոյքներով,  
Իր բնութեան յատուկ փափազներ ունի ան,  
Եւ նոյնիսկ Մօր մը մըտադրանքներով,  
Ու նըպատակով ոչ-անարժան,  
Իր կարելին կ'ընէ տընային ըՍտընտուն,  
Իր Որդեզիր-Տըզուն, Բընակակից Մարդուն,  
Մոռցընելու ծանօթ փառքն ու պալատն արքայական,  
Ուրկէ եկած է ան:

## VII

Նայէ Մանուկին, երանութեան մէջ իր նորածին,  
Վեցամեայ Սիրասուն, զահան հասակով,  
Տե՛ս ինչպէս կը պառկի մէջտեղն իր ձեռքի գործին,  
Շրփացած իր մօրը պագով.  
Հօրն աչքերուն շողն իր վրայ, տե՛ս  
Մըրագիր մ'իր ոսքին քով, կամ քարտէզ,  
Մաս մ'իր երազէն, մարդկային կեանքէն, ձեւուած  
Իրմէտ արուեստով մը նոր սորված,—  
Թաղման հանդէս մը կամ սուզի,  
Հարսնիքի՝ կամ խննյքի,

իր սիրտն հիմա անոր տրտած,  
իր երգն անոր յարմարցուած,  
Յետոյ իր լեզուն պիտ' յարմարի  
Զըրոյցին սիրոյ, գործի կամ պայքարի,  
Անոր ալ երկար պիտի չը հետեւի,  
Ան ալ շուտով մէկ կռդմբ պիտ' նետուի,  
Ու նոր հըպարտութեամբ ու խինդով,  
Ուրիշ Դեր պիտի խաղայ պըզուիկ մանշիկն.  
Մերք ընդ մերք լեցնելով «Բեմը խամանիկ»,  
Բոլոր Անձերով, մինչեւ անդամալոյժ Տարիքի.  
Իբրև շըքախումբ ընկերացած Կեանքին.  
Կարծես իր կոչումն, անվերջ  
Ըլլար լոկ նըմանցընելուն մէջ:

## VIII

Դուն, որու դրսերեւոյքն կը պատրէ  
Հոգիին անհունութիւնն,  
Դուն, լաւագոյն Փիլիսոփան, քու ժառանգութիւնն  
Որ կը պահես դեռ. դուն աչք մէջ կոյրերաւն,  
Որ խուլ ու մաւնջ, կը կարդաս խորքն յաւերժութեան,  
Յաւերժութեան միտքին մըշտահաղորդ. —  
Մարգարէ հըզօր, օրհենեալ Տեսանող,  
Իրաւ վըրայ այն ճշմարտութիւններն են հանգիստ ընող,  
Զորս մենք, մեր ամբողջ կեանքին մէջ, կը նըգնինք գրտնել,  
Կարսուած մութին մէջ, շիրիմին մութին մէջ անել:  
Դուն, որուն վըրայ քու Անմահութիւնն  
Թուլխու կը նըստի Օրուան պէս — Տէրը Դերիին վըրայ —,  
Ներկայութիւն մ'որ պէտք չէ մէկդի ընել:  
Դուն, Մանուկ պըզուիկ, բայց Էւթեանդ բարձունքին,  
Փառաւոր հըզօրութիւն ազատութեան երկնածին,  
Ինչո՞ւ կը մըդես տարիներն, նիզով անձկագին,  
Որ անխուսափելի լուծն իրենց բերին,  
Այսպէս, երանութեանդ հետ պայքարելով կուրօրէն.  
Հոգիդ, շուտով պիտ' ունենայ իր քեռն երկրաւոր,  
Եւ սովորոյք իր ծանրութեամբ պառկի վըրան անոր,  
Լիդեամի պէս ծանր եւ գըրեքէ կեանքին պէս խոր:

## IX

Օ՛ խինդ, մեր կայծերուն մէջ,  
Որ կ'ապրիս անվերջ,  
Բնութիւնն որ կը յիշէ դեռ,  
Ինչն այնպէս խուսափուկ էր.  
Անցեալի մասին մըտածելով, իմ մէջ կը ծընի

Տեւական օրինասացութիւն, ոչ անշուշտ ի խրնդիր  
 Այն բաներուն ոք առաւելագոյն օրինութեան են արժանի, —  
 Համոյք, ազատութիւն, պարզ դասանոնք  
 Դանելու թեան, զործի վրայ կամ հանգիստ վիճակի մէջ,  
 Սիրտն իր, նոր թեւեր առած յոյսով ելեւէջ —  
 Ասոնց համար չէ ոք կ'երգեմ գովէի  
 Երգն այս եւ շնորհակալիքի.  
 Այլ այն հարցումներուն՝ յամառ,  
 Խմաստի՝ դրբսերեւոյթներու՝  
 Անկումներու՝ աներեւութացումներու համար,  
 Կասկածներան համար Արարածի մը,  
 Շարժող անիրագործելի աշխարհներու մէջ,  
 Քարձըր բնազդներուն համար, որոնց դէմ մեր մահկանացու  
 Կը դոզայ զարմանեմէն, յանցաւոր Բանի մ' հանգոյն: յ բնութիւնն  
 Այլ այն առաջին համակրութեանց համար,  
 Այն ըստուերոտ յիշողութեանց համար,  
 Որոնք ինչ ոք ալ ըլլան,  
 Լուսաղիւրն են մեր ամբողջ օրուան,  
 Գոյխաւոր լոյսն են մեր ողջ տեսուութեան,  
 Կը կեցնեն զգմեզ, կը խնամեն, ոյժ ունին փոխելու  
 Ծեր տարիներն ազմըկոտ, վայրկեաններու,  
 Ցաւերժական Լըռութեան մէջ, — արբընցող նըշմարտութիւններ  
 Չոչընչացող երբեք,  
 Որ ոչ անհոգութիւն եւ ոչ ճիգը խենդ,  
 Ոչ Մարդ, ոչ Երեխայ,  
 Ոչ այ ինչ ոք թըշնամի է ուրախութեան,  
 Կըրնայ փերացնել կամ ջընջել լրման:  
 Ռւստի, եղանակի մ' մէջ երբ մըրնոլորտն է մեղկ,  
 Թէպէտ ցամաքին ներսերն ըլլանի մենի,  
 Մեր Հսգին կը տեսնէ անմահ ծովն այն  
 Որ զգմեզ հոս է բերեր,  
 Կըրնայ վայրկեանէ մը հոն փոխադրել,  
 Տեսնել Տըզոց զգօսանիքը վըրան ծովեզերքին,  
 Լըսէլ քաւալին հըզօր յաւերժական Ծփանքին;

## X

Ուրեմն երգեցէք թըռչուններ, երգեցէք ուրախ երգեր,  
 Թող կայտուեն մատողաց զառներ,  
 Որպէս թէ ճայնէն թըմրկին,  
 Զեզ հետ են մեր խորհուրդներն.  
 Դուք ոք կը պարէք, կամ փող կը հարէք,  
 Դուք՝ շնորհի ոք ձեր սիրտին,  
 Կը զզաք խինդը Մայիսին:  
 Ի՞նչ փոյք ոք շողէն, ոք էր երգեմն այնքան պայծառ,  
 Մեր տեսողութիւնն ըլլայ ընդմիշտ զրկուած ա'լ,

Որ ոչինչ կրնայ ժամն ետ քերել կը բկին,  
Երբ փայլք կար խոտին մէջ եւ փառք՝ ծաղիկին,  
Պիտ' չը ցաւինք մենք, զըստնենք մանաւանդ  
Ոյժ, այն բաներուն մէջ որ կը մնայ մեզ' աւանդ.  
Ըսկըզբնական զըթութեան մէջ,  
Որ եղած է եւ պիտ' տեւէ անվերջ.  
Անգորրեցնող մըտածմունքին.  
Մարդկային տառապանքէն որ կը ծագի,  
Մահուան մէջէն նայող հաւատքին.  
Տարիներուն քերած փիլիսոփայական միտքին:

## XI

Եւ Օ՛ Ադրիւներ, Մարգեր, Բլուրներ, Պուրակներ,  
Զըլլայ որ գուծէք անշատումք սէրերուն մեր.  
Սիրտիս խորքէն, սակայն, կը զգամ ես ձեր զօրութիւն,  
Ես քողած եմ ետ, միայն մէկ ուրախութիւն,—  
Ապրելու ձեր բընական իշխանութեան տակ:  
Կը սիրեմ, իր հունն ի վար, վրտակներն փըրփրաքանդակ  
Առաւել եւս քան երբ քայլուածքն դեռ քերեւ էր իրենց նըման,  
Տակաւին ազուոր է անմեզ փայլն նորածագ Օրուան.  
Կուտակուող Ամպերը, մայրամուտի արեւուն շուրջ.  
Կը կապտեմ գոյնը լուրջ  
Աշէք մ' որ դիտած է մարդու մահացութիւնն:  
Ուրիշ ցեղ մ'եղած է, յազրանակներ շահուած,  
Շնորհիւ սիրտին մարդուն.  
Շնորհիւ անոր փափկութեան, ուրախութեան, վախերուն:  
Մաղկող աննըշան ծաղիկն իսկ ինծի կը քերէ  
Մըտածումներ, որ արցունքի համար շատ խոր են:

W. WORDSWORTH

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



ՆԱՄԱԿԱՆԻ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ

## ԵԲՐԵՒ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Պետրոս Գուրեանի մատակենքը, քիչով տասներե՛ ։ Խնչով նաև իր մուերին կարպատ կուրինանի զբրեցմանին առաջ կարդացուուժ գամբրամանինի տառաշին անցող լրատառ բարեկամ է ԱՆՁ-ին, «Տաղոյ եւ Բարքերութիւն» Խամբադի հական։ Տաղումացից խօսաբառած հաստիքին մէջ։

Ապագիլ անտառին ենու գրուած ծախօրութեամբ մը, հետքեան կ'ըսէ. «Այս ճա-  
նակեանք ... մեծ մասամբ յաշակերութեամս ի ձեմարած վարժարամի զեղօրինակած եւ  
պահած էր խնամօք, զարս կորսցնելու երկիրդու տուի ի հրատարակութիւն «Ալքեմի»  
լուսորի 1889 Մայիս առու և 1892 տարու ընթիւն մէջ» (էջ 222): Ուրեմն, կորիի է հե-  
տեւցելի իրաւաք որ հետքեան Խորեան համակենութեամբ ձևադրիւթեր ի ձերին ու Ացուած  
չէ՝ զանենք երատարակած ժամանակակից: Խոյս պէտք է Խորութանի որ աշակերտաց թափ  
բռն իր կորտարած թղթօրինակութեանը (յայսմի թէ քէ ի՞նչ աղքիրի) աղա աղուած բռ-  
նազակութեամ մը կը Ենթայացնեն ևս առանակութիւն համակենութեամ մեծ մասին կու տուած  
տիկուած և անկարուից պարտահաւորթիւն մը: Այս ոչ-թագավոր հետեւամբ կը այս պա-  
հիմք ըլլալ երկու զամանակերւու և հետքեան իրայ դի զեղօրինակութիւնն անդր  
յառ ըլլալ բռն մեռագիրներէն նարքեր՝ անհանութեառ կոզմէ առաջ բնագործակութիւններց  
լրացք. բ) Ան իրայ Դուքսներ համակենութեամ մեռագիրներ տեսած ըլլալով համեյքրա՝ պա-  
նօն սախանութու տպարած ըլլալ, խամ օր, այստանու իրեն կը պահեմ բանաստեղծի  
պահած ինաւանին նետենեց: Խազ մասնակութիւն կարողացիւթեամ կու ոյս իր-  
յուր և աւելի համախառն Խազ ապրութիւն մըն է Տամի որ Ֆերանութեամ պարագային եւս  
առ կրանած է Ֆելիքսամ ախամնեց, յեր իր Գետքին ասա կը գունդեկին ակրագոր անտառակ-  
ները: Օրինան, վերջին անտառին մէջ (թ. տպ 38-39) կը քերե հետեւա անհամաս նախար-  
դառարինք: «Այս՝ Եղայր իմ, խամ մասիք խօսեր էիր որ մ'իմ թէ Երգը ո՛չ այլ էն էն էն էն  
բայց լրէ... զախանկառ փունչ մը» Միջ, մեռազիր կը իրնէ: «Այս՝ Եղայր իմ, խամ մ-  
տիր խօսեր էիր որ մ'իմ թէ Արդին աչ այլ ինչ է բայց պաթ ճայներն Սերդախնականի փառն  
առ: Գարձալ, այն համակի վերջաւորութեան, ափառամիք, սիրո միջոց ողջ մը ուն-  
եագութեան: «Եկամուսուց» առ մ'էր սկիզբու զա՞մ մ'էզայ վա՞ճի միջանա ի հետքեան, զայի  
վերածած է ծիծագիի բազացնաշնորհ մը: «Եկամուսուց», այս՝ ո՞չ իմ կ'ըսրոյ, զա՞մ իմ,  
վարժանակաւ: Հերերցումք Խ ւըրամուսու պահան համարակ եղոյ հետա ամսամներ ամ-  
կախ, կետքեան կատարեան իւ յանաւութեան իւ յանելութեան միտ ամսներին են: Անպայ-  
համակ մը կը կորտարակութեամ այստեղ կը սկսի (Գ. տպ 1-3): «Ակաւոր, մը թողու-  
հեց անհուն հոռազն: սրտի այս փոխորիկ թո՞ղ գուրու ժայթիքի: Այս շատ անհայտ սկզբան-  
ուորութեան բազաքին է՝ «Ակաւոր»: Մի թաղեր այդ անհուն հասաց՝ սրտի այս փոխորիկի  
թո՞ղ գուրու ժայթիքի... Դու ինձ յիշեցուցեր էիր որ իր Հողակուստին զայս փունչ չը անցիք  
սովում: Ես գոխուք մը անձեռ Աստուծոյ ախաւուք վայս թափեցի, աւելի առէք չըրի: ծա-  
զիքի կը թամբի, ասկան անձք Աստուծոյ կոր խրցեցի: Ուրացին! անքասարին է այս  
յապատճեմը: այսքան հարուեար տարքարդին մը ամպարի կը որ հետքեան ուշացաւ-  
րնեն վրացած ըլլալը: մասի հետեւուրին այս է՝ որ հօն յաշտուոց միտենք իրմային  
իրտիւցուած ըլլալ ... բայց առայսանու իր ծողին հօն ցայսամ ապացոյց մը ես աս ասին: «  
Խորեանի անմա բանաստեղի մը առուեստին չկարենա բափամեցիւ իր վիճակին: Խոյ-  
սիս կոզմէ, տարօրինակ յանելում մը կ'ըսէ հետքեան Խորեանի վերջին համակին մէջ:  
Ճակ Դուքսն յշինէ վերջ որ էտէ համի պատա բալդրեալ վրայ արցուակու տողեր-  
գրած է, կ'աւելիք՝ «Ալքեմի» Զարդարեանի համ բանցայ՝ վերջին հեղինակամ գործոյս  
ապագութեան համար: հետքեան անխառաւութեամբ այսպէս կը քերէ: «Ալքեմի» Զար-  
դարեանի և Գավախիսամին «Համ խոնց» վերջին հեղինակամ գործոյս ապագութեան համար  
(թ. տպ 72-74): Անչու այս («Գավախիսամի») յանելում: Արքօտ անոր համար որ հետք-  
եանի գրքին երատարակիմ էր Գավախիսամի Գրաւուակ (ապա՞ Պ. Պայմեն)...: մէջ որ այ-  
նայս պատճառը, սա որու որ Դուքսն մեռազիր հարազաւութիւն չէ՝ պահուած:

Գուրեմանի ծնուազիքներու երուաղէմի հաւաքւամն մէջ կը գտնուին հետեւ եալ նաւակիթերը:

Ա) Տեսրայի մը մէշ, Դուրեամի ձեռնով բնդօրինակուած, որ իր կրէ Շնամականիք Պետրոս Դուրեամի. 1871» խորացիքը.

1. Առ Գ. Տ. Աղամեամ. 5 Յուլիս 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 224-ի նամակին)

2. Առ Գ. Տ. Աղամեամ. 5 Յուլիս 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 230-ի նամակին)

3. Առ Գ. Տ. Աղամեամ. 14 Հոկտեմբեր 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 215-ի նամակին)

4. Առ Գ. Տ. Աղամեամ. 23 Խոյեմբեր 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 217-ի նամակին)

5. Առ Գ. Տ. Աղամեամ. 6 Օւելիս 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 232-ի նամակին)

Բ) Յ. Լուսիննեամին ուզգուած, անբուական, բնագիր: Է Տուրքնեամ իրբեւ բուական կու տայ 1871 Տուրքնեամի 10: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 249-ի նամակին)

Գ) Յ. Լուսիննեամին ուզգուած, 1871 Օդուոսու 18 բուականվ, բնագիր: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 235-ի նամակին)

Դ) Ա. Լուսիննեամին ուզգուած, 1871 Մելքոնեմբեր 8 բուականվ, բնագիր: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 238-ի նամակին)

Ե) Ի. Խորեն Նար-Ռէյի ուզգուած, 1871 Յունվար 22 բուականվ, բնագիր: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 227-ի նամակին)

Զ) Թամրանական Վարդան Լուրֆեամի: Մելքոնուրին: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 254-ին)

Այս ցանկէն կը պակսին հետեւեալ չորս նամակները, գորս է Տուրքնեամ: Կը հրատարակէ:

1) Մատրէս Խմբիքնեամ Արքազամին ուզգուած, 1869 Մելու. 17 բուակիր (է Տուրքնեամ, էջ 222):

2) Բարեկամի մը ուզգուած, 1871 Մելու. 5 բուակիր (է Տուրքնեամ, էջ 230):

3) Բարեկամի մը ուզգուած, 1871 Մելու. 9 բուակիր (է Տուրքնեամ, էջ 249):

4) Ա. Լուսիննեամին ուզգուած, 1871 Մելու. 30 բուակիր (է Տուրքնեամ, էջ 243):

Է Տուրքնեամին Բ. (Աղամեամի ալզուած) նամակին իրը բուական կու տայ 1860 Դեկտ. 20, մինչ բնագիրը ունի 5 Փետրվար 1871: Խոկ բնագիր վերջին՝ իններորդ նամակին համար բուական չումի. Է Տուրքնեամի կը զնէ «1871 Խուսեմբեր 10»:

Ներկայ հրատարակութեան մէջ պահանջ մէ Գուրեմանի ուզգազրուրինն ու շետական-մերժականական որոշ զարուագութիւնները, նաևական վերջին նամակին պարագային՝ որ որս կերպով կը վերջին զրուրիւնք կը կազմէ և, հասկ համահաւասար կարեւուրուրին կը մերժայցած:

Վարդան Լուրֆեամի Պամրանականի Պաւարուրիւնը (Խանուով և Խափի բն-քեննի) որեւէ վերացիր չի կրե. Է Տուրքնեամ կը զնէ: «Թամրանական ի մաս Վարդան Լուրֆեամի»: Խոյն այդ սեւազրութեան առաջին էրին վերի ծախ, տնկիւթը կը գտնուին մերժուածի մը հետեւեալ երկու (չ եւ 3 տող) տունները, քերեւու իրարու տարբերակ. առաջին տունը հեղինակին կողմէ չնշուած է.

Նսիններու սեւ շուշն ինկած:

Բար անձնեցամի ու հեծեցինք,

Եւ մեր ովրոց բան արձազանց

Տրիմ Մասնաց հակայ իրիմք:

Նսիններու սեւ շուշն ինկած:

Անձնեցամ մէլուրով ծածոք

Տիշաններով մէլուրով ծածոք

Տիշաններու մինչ սեւաց ժաքը:

Ներկայ թիւով կը հրատարակեանք պատկերները «Թամրանի Վերջին նամակին երկու էջերուն: Է Տուրքնեամի հրատարակուրիւնը դրուած է միշտ մար էշին վրայ. Խոկ բնագիրը կը գտնուիք ազ կազմ: Է Տուրքնեամի ծամօք ազրուրիւնները պահուած են:

ԱՐԱՅ ԳԱՎԱԾՃԱՆ

1878.

1/1/1878.

and its numerous bays. The country between the two is  
a great plain where cattle have pastured for centuries.  
The first stage of man's habitation & development of the  
country is visible in the remains of the ancient  
Indian camp at the mouth of the river. The second stage  
is the Spanish mission of San Juan Bautista, built  
in 1797. The third stage is the town of San Juan Bautista,  
which was founded in 1850. The fourth stage  
is the present town of San Juan Bautista, which  
was founded in 1855. The fifth stage is the  
present town of San Juan Bautista, which was founded in 1878.  
The first stage of man's habitation of the valley  
is the Indian camp at the mouth of the river. The second stage  
is the Spanish mission of San Juan Bautista, built  
in 1797. The third stage is the town of San Juan Bautista,  
which was founded in 1850. The fourth stage  
is the present town of San Juan Bautista, which was founded in 1855.  
The fifth stage is the present town of San Juan Bautista, which was founded in 1878.

Պ. Դուրեսան. բնագիր վերջին (թ) նամակին (առաջին էջ) :

Պ. Դուրսեան. բնագիր վերջին (Թ) նամակին (երկրորդ էջ):

## Ա

Գերապատիւ Տէր,

Այն հանճարի եւ եղբայրսիրութեան արտափայլումներն՝ ճակտի եւ սրտի ճառագայթերու այն չքեղ միացումը՝ որով կը սաւառնիք, կը դրդեն զիս Զեր Սրբազնութեան զիմել, Զեզ, յորում տնանկին՝ հաց եւ դիակին՝ կայծ տալու պատրաստ հոդի մը կը վասի, Աստուծոյ տաճարի բուրվառ մը, անդնդոց մէջ կանգուն լապտեր մ'է այն:

Գերապատիւ Տէր, Դուք Քրիստոսի ճառագայթը եւ միանդամայն հանճարի թեւն ունիք, կոյր մը չէ Զեղ զիմողն որ աշերն բանաք. այլ մէկն, որ ճակտին վրայ սեւ ամպ մը ունի. Հիւզի մը հառաջն է այն, հո՞ն, ուր վասարան ամայի է եւ սիրուը կը մխայ, հո՞ն, ուր կեանքը կը լոէ եւ քնարը կը հնձկտայ:

Շատ անգամ հանճարի փոթորկին մէջ խարխուր հիւզի մը տախտակը կը տարուրերի լոկ. Էրր այն փոթորկիկը կը զադրի, աղետալի վերջալուսի մը մէջ վայրի ծառէ շոր տերեւ մը կ'իշնայ. այն տախտակն՝ անյուշութեան փայտակոյտը յարդարող ցուրտ թի մ'է, եւ այն տերեւը՝ գուցէ համաստեցութենէն ինկող աստղի մը չուքը:

Ի՞նչ, ի՞նչ հանճարներ հիւզին այն քառային սեմին վրայ խամրեցան կամ մարեցան: Հաստրակաց զերեզմաննոցներուն մէջ հողակոյտներ կան, որոնք հրաբուղիներ պիտի ըլլային. բայց կայծը սրաի թանձր խաւարի մէջ տուանց երբէք հրահրելու թաղուած է ... հանճարը վհին մէջ գանկ մ'եղաւ, առանց՝ մարդկութեան եթերին մէջ զիսաւոր մը ըլլալու:

Ես այն սեմին վրայ ժամանակէ մը ի վեր կը զողամ կամ կը պլազման առանց հանճար մը ըլլալու. այլ մարդկային հրաբուղին ըուլորիքը դևերող արիւնած աշք մը, որ անոր կայծերը կ'ընդշմարէ՝ իր յօշտած զոհին արեան կայլակները դիսող վարդի մը պէս, ես կ'ուզեմ այն հրաբուղին, այն սիրոյ հնոցէն, այն մարդկութեան արշալուսէն՝ Գոզզոթայէն ձգտիլ մինչեւ այն քառօն, այն զոս արժատը, այն մարդկութեան վերջալուսի տօդոյն հորիզոնը, հիւզը:

Ա՛լ բաւ հոդէ կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ա՛լ բաւ սրտիս կայծերովն ասողերուն հետ ընդհարեցայ անձայն, ա՛լ բաւ քրտանց՝ ճակտիս վրայ սառիլլ զզացի. կը նետեմ ոտքս ահա զուրս այն նսեմ սեմէն եւ նախ Զեղ՝ սիրոյ պաշտօնէիդ կը զիմէմէ:

Զեր Սրբազնութիւնը նշանաւոր առթիւ մը համակրական տեսակցութեան մը պատիւն ինձ տալէ զատ՝ երջանկութիւն մ'ալ ներշնչած է, որ կը նմանէ խղդուկ սրտի մը արձագանդ մը տալու. ասի խոստում<sup>(1)</sup> մ'է, որոն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի. ահա՛ առիթն ինձ կը ներկայի:

Ներեցէ՛ք, Գերապատիւ Տէր, այն հրաբուկի սրտին, որ Զեր վնամ քնարին շուրջը կը գեղերի, եւ կը պատրաստուի Զեր սրտին մէջ շաղ մը եւ չեթ մը թափել:

(1) Գեր. Նար-Պէյ Սրբազն իր ենդիմակութիւններն իրատարակելու խոստում տուած էր. Դուքքամ զայդ կ'ակիմարէկ:

## Ա

Գերապատիւ Տէ՛ր.

Այն հանճարի եւ եղբայրակրութեան արտափայլումները, ճակտի եւ սրտի ճառագայթներու այն շքեղ միացումը որով կը սաւառնիք՝ կը դրդեն զիս Զեր Սրբազնութեան դիմել, Զեզ՝ յորում անանկին՝ հաց եւ դիմակին կայծ տալու կազմ հոգի մը կը վառի. Աստուծոյ տաճարի բուրգառ մը, անդնդոց մէջ կամքնած լապտեր մէ այն,

Գերապատիւ տէր + Դուք Քրիստոսի ճառագայթը եւ միանդամայն հանճարի թեւն ունիք, կոյր մը չէ Զեզ դիմովը որ աշերը բանաք, այլ մէկը որ ճակտին վրայ սեւ ամպ մ'ունի. Հիւղի մը հառաջն է այն, հոն ուր վառարանն ամայի է եւ սիրար կը միայ, հոն ուր կեանքը կը լոէ եւ քնարը կը հնձկւայ:

Շատ անդամ հանճարի փոթորկին մէջ խարխուլ հիւղի մը տախտակը կը տարուգրի լոկ. երբ այն փոթորկը կը դադրի աղիսալի վերջարյանի մը մէջ վայրի ծառէ մը չոր տերեւ մը կ'իյնայ. այն տախտակը անյուշութեան հողակոյոր յարդարող ցուրտ թի մ'էր, եւ այն տերեւը գուցէ համաստեղութիւններէն իյնող աստղի մը շուրջը:

Ի՞նչ ի՞նչ հանճարներ հիւղին այն զահոսային սեմին վրայ խամրեցան կամ մարեցան. Հասարակաց գերեզմաննոցներու մէջ հողակոյաններ կան ու բոնք հրարուցիւններ պիտի ըլլային, բայց կածը օրտի թանձր խաւարին մէջ առանց երթէ հրահրելու թաղուած է . . . : Հանճարը վէին մէջ զանկ մը եղաւ, առանց մարդկութեան եթերին մէջ պիտաւը մը ըլլալու:

Ես ալ ժամանակէ մը ի վեր այն սեմին վրայ կը զողովոամ կամ կը պլազմա առանց հանճար մը ըլլալու, այլ մարդկային յեղափոխական հրարուցիւն բարորակը գեկերող արիւնած աշք մը որ անոր կայծերը կ'ընդնըշմարէ՝ իր յօշտած գոհին արեան կայսյակները գիտող վագրի մը պէս: Ես կ'ուղեւմ այն յեղափոխական հրարուցիւնն՝ այն սիրոյ հնոցէն՝ այն մարդկութեան արշալյան՝ Գողգոթայէն ձգտիլ մինչեւ այն զահոսը՝ այն զօռ արմատը՝ այն մարդկութեան վերջալուսային տժոյն հորիզոնը՝ հիւղը:

Ալ բաւ հողէ կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ալ բաւ սրտիս կայծ ծերովը աստղերուն հետ ընդհարեցայ անճայն, ալ բաւ քրտանց ճակտիս վրայ սոտիլը զդացի. կը նետեմ ոտքս ահա դուրս այն նսեմ սեմին եւ նախ Զեզ՝ Սիրոյ պաշտօնէիդ կը դիմեմ:

Զեր Սրբազնութիւնը՝ նշանաւոր առթիւ մը՝ համակրական տեսակցութեան մը պատիւը ինձ տալէ զատ երջանկութիւն մ'ալ ներշնչած է որ կը նմանի խղդուկ սրտի մը արցունք մը տալու. ասի խոստում մէ՛ որուն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի. ահա առիթը ինձ կը հայի:

Ներիցէք, Գերապատիւ Տէ՛ր, այն հրաբուղիսի սրտին որ Զեր վաեմ քնարին շուրջը կը գեկերի եւ կը պատրաստուի Զեր սրտին մէջ շաղ մը եւ շիթ մ'ր թափել:

Բնդունեցէ՛ք, կ'աղաչեմ, Գերապատիւ Հայր, իմ կանխայայտ և ա-  
մենոխորին մեծաբանաց հաւասարին:

Պ. ԴԱՒԻԹԵԱՆ

1871 Յունիս 22

Խւսկիւտար

«Ճաղք և Թատրերգութիւնք», էջ 227:

## Բ

Բարեկամ,

Հոս ծիւնիր բաւական եկաւ, ծածկեց Հիւզերին՝ որուն ներքնակողմն մսող թշուառը լսաւ. «Ունա՛ մեզ ծածկելու համար Աստուծոյ զրկած վեր-  
մակը» եւ զողաց: Պատանքի մը պէս ցուրտ էր այն: Տաքցի՛ր այն վառարա-  
նին քով եւ մի՛ նախատեր զայն, թէւ նժդէն ալ ըլլայ<sup>(1)</sup>: Եթէ քառորու-  
թւան մէջ այդ նժդէնութիւնն ալ չըլլայ, ո՞ւր էր մեռյ մեր ճոկատաղիրը,  
այն ճակատաղիրը՝ որ զիւզ միացուց մանկութեան մէջ՝ այն ընկերական  
վառարանին շուրջը, որ զպրոց կըսուի: Միշտ ճանձրալի է այժմեան աշ-  
խարհ՝ անոր համար որ ուզեղին մէջ ջան մը չունի: Աշխարհի քաղցրու-  
թիւնը վայելելու համար այն դարին մէջ ջնջելու է, որ քուրծ կը հաղնի եւ  
կը սիրէ, փիլտոփայ աշխարհը ըսկել կուպիմ, որ արդէն ուզեցնելու մէջ կը  
սազմնորի ... բայց հիմա սրբ ծայրէրը թղթատելու ժամը չէ:

Քու սիրալիր թերթիր մէջը «Վարդան» կըսես եւ գոռաշելով կը զո-  
ցես: Բարեկամ՝, երբէք պէտք չէ յուսահատիլ մեր ազնիւ բարեկամին կացու-  
թեանը վրայ. նորա վրայ երեցածը լոկ ընտութեան մէկ ժամանակական ներ-  
կործութիւնն է, ինչպէս երբեմն իր Տ... եղբայրն ալ ունեցած է վազոնցիկ  
կերպով: Ասի իրենց ցեղին մէջ մէկ անվաս օղերեւոյթն է: Շատ մեծ յոյս  
անիմք որ քաջառողջ կը վերադառնայ<sup>(2)</sup>:

Այլ քու վերտարգձ Ե՞ր պիտի լլլայ: պէտք է որ իմացնես, եթէ զի-  
տես կամ որոշած ես. արգեօք Ե՞րբ մեր ճակատները պիտի միանան ... քի:  
մը յառաջ նժդէնութիւնը ծաղրեցի, այլ անոր դառնութիւնն կզամ հիմայ: Ա՛հ, բարեկամ՝, միթէ մեր Համազգաց սրտերուն յարայոյզ փոթորիկներն ի-  
րարու հաղորդելու համար կը բաւե՞ն այս տկար թուղթերն, որոնք կրեայի  
մը չափ յամբընթաց են մեր մագնիսացեալ սրտերուն կայծերը յեղափոխելու.  
Համար սրտէ ի սիրտ ... : Իմ վիճակն, եթէ հարցնես, զե՞ր անորոշութեան  
ունի կը ծփայ. կը տեսնեմ լուսոյ աստղեր՝ որ կը չողան, շատ լաւ, եթէ ճա-  
կատաղիրիս թեւերը շփոթան զանոնք պարածածկելու: Առ այժմ այս չափ:  
Զեմ յաւեր իմ վիճակիս եւ յուսահատ ապագայիս վրայ, որչափ յառաջ ա՛լ  
ոչինչ փոյթիս է, մի միայն ընտանեցս բռն չըլլալ. այս՝ կը կորացնէ քա-  
մակս ... զեռ խօսելիքներս ուրիշ ատեն:

Պ. ԴԱՒԻԹԵԱՆ

1869 Դեկ. 20

Խւսկիւտար

«Ճաղք և Թատրերգութիւնք», էջ 224:

(1) Կ'ակնարիէ իր աքանութիւնն, զի շատ անզամ կրակն իսկ չէր ունենար և տան  
վարձակալիմ կրակէմ կը տաշնար:

(2) Վարդանայ եպբայրը, Տաման Լինքիւմն է Տ... որ այժմ արշանզ է. իսկ  
Վարդան, ինւժախտաւոր, բուժուելու համար նվազառ զացած եւ վերադարձին մեռած է  
խւսկիւտար, իր տամ մէջ 1871 Մայիս 21ի գիշերը:

Հնդկունեցէք, կ'աղաջեմ, Գերապատիւ Տէր, իմ կանխայայտ եւ ամենախորին մեծաբանացս հաւաստին:

Պ. ԴՐԻՔԵԱՆ

1871 Յունիս 22

## ❖

Ա. Ա.

Պ. Տ. Աղամեան

Բարեկամ :

Հոս ձիւնը բաւական եկաւ, ծածկեց հիւզերը՝ որուն ներքնակողմը մասզ թշուառը ըստաւ. և համ մեղ ծածկելու համար Աստուծոյ զրկած վերամակը եւ դողաց պատանքի մը պէս ցուրա էր այն: Տաքցի՞ր այն վառարանին քով եւ մի նախատեր զայն թէւ նժդե՞ւ ալ ըլլայ. եթէ անչքաւորութեան մէջ այդ նժդեհութիւնն ալ ըլլայ ո՞ւր կը մնայ մեր ճակատագիրը, այն ճակատագիրը՝ որ զմեզ միացուց մանկութեան մէջ՝ այն ընկերական վառարանին չուրջը որ դպրոց կ'ըսուի. միշտ մանձրալի է այժմեան աշխարհը, անոր համար որ ուղեղին մէջ ջահ մ'ունի. աշխարհի քաղցրութիւնը վայելելու համար այն դարին մէջ չնչելու է որ քուրք կը հագնի եւ կը սիրէ. փիլիսոփայ աշխարհը բայց կ'ուզեմ որ արդէն ուղեղիներու մէջ կը սաղմնի... Բայց հիմա սրտի ծալքերը թղթատելու ժամ չ'է...

Թու սիրալիր թէրթիդ վերջը «Վարդան» կ'ըսես եւ հառաշելով կը գույս. բարեկամ, երբէք պէտք չ'է յուսահատիլ մեր ազնիւ բարեկամին կացութեանը վրայ՝ որուն վրայ երեւցածը լոկ քնութեան մէկ ժամանակական ներգործութիւնն է, ինչպէս երբեմն Տ... Եղբայրն ալ ունեցած է վաղանցիկ կերպով: Ասի իրենց ցեղին մէկ անդնաս օդերեւոյթն է... շատ մեծ յայս ունիմք որ քաջապողը կը վերադառնայ:

Այլ գու վերադարձ ե՞րբ պիտի ըլլայ, պէտք է որ իմացնես եթէ գիտես կամ որոշած ես, արդեօք ե՞րբ մեր նսեմ ճակատները պիտի միանան...

Քիչ մը առաջ նժդեհութիւնը ծաղրեցի, այլ անոր գառնութիւնը կզկամ հիմա. ա՞հ, բարեկամ, միթէ մը համազզաց սրտերուն յարայոր փոթուհիները իրարու հաղորդելու համար կը բաւե՞ն այս տկար թուղթիրը՝ ուղարկեալ զափ յամբընթաց են մեր մաղնիսացեալ սրտերուն կայծերը տեղափոխելու համար սրտէ ի սիրտ ...:

Իմ վիճակս եթէ հարցնե դեռ անորութեան մէջ կը ծփայ, կը տեսնեմ յուսաց ապրոցե՞՝ որ կը չողան. շատ լաւ եթէ սեւ ճակատագրիս թեւերը չը փութան զանոնք պարածածկելու. առ այժմ այնչափ չ'եմ ցաւիր իմ վիճակիս եւ յուսահատ ապագայիս վրայ որչափ առաջ. ալ ոչինչ փոյթս է, միտքայն ընտանեացս բեռ ըլլալ, այս {է} որ կը կորացնէ քամակս... Դեռ իունիթիքներս ուրիշ ատեն...

Ի տեսութիւն

Պ. ԴՐԻՔԵԱՆ

Հ. Փետրվար 1871  
Խւակիւսար

## Պ

Սպատուր,

Մի՛ թողուր այդ անհուն հառաջն. որտե՛ այս փոթորիկը թո՛ղ դուրս ժայթքի:

Ա՛հ, կր սիրէի զինքն, կր սիրէինք. իր յիշատակին վառարանն եմ, իր էսկիծին ովկէանն եմ, իր սուզին վիճն եմ, իր գերեզմա՞նն եմ . . . իր զերեղմանին վրայ ծաղկ՞կ սփում մի ՛՛՛ ո՛չ, ծաղկին պա՛զ եւ անդպայ է. Հողիէս քամուած արցունքը, տա՛ք, դայն կր թափեմ . . . ափերով կր թափե՞մ . . . աշերը կսկիծի մէջ արցունքի ովկէաններ են, անո՞նք՝ որ հաճոյքի մէջ ասողեր են:

Զինքը պաղ հողով պատեցին. մենք իր յիշատակն տա՛ք հառաջներու մէջ պլլէնք, պահէնք, վառ պահէնք, մի՛շտ պահէնք:

Կանիծես աշխարհս, բարեկամ. բրդէն ինքը անիծեալ է: Աշխարհ կամ Աստուծոյ ձանձրոյթի մէկ հառաջն ըլլալու է (Քառորդ բակած տառեն.) կամ դժոխոց մէկ անհամ կատակը . . . ի՞նչ եւ իցէ, ի՞նչ որ կուզէ թող րլայ, բառակոն է որ կսկիծի մը զուռ է:

Իմ զիճակս կր հարցնես. բաւական բարողած եմ. նամակը գրած օրերուս գիշ վիճակի մէջ էի. շատ ցաւկայա որ զջեղ խոռվեցի. առ այժմ Տոք. Քեաթիպեան գեռ կը ինամէ, սակայն գե՞ռ. ո՞ւ ա՞ս; թողէ՛ք որ հոգերուղին հառաջով մը զիստուած գղրդեմ. անհունութեան մէջ ընկեր, հարկ է որ յուեմ:

Բարեկամութեանդ վրայ զիր յոյսդ, կ'րսես. աւելի զիս կսկիծի մէջ կը մդես. ո՞ւր են իմ բարեկամներս . . . ինչո՞ւ հեռու ես . . . :

Պէտք է որ չուրթն առ չուրթն տեսնուինք . . . պիտի տեսնես որ հրդեհ եմ . . . ո՞ւ, շատ բաներ ունիմ . . . :

Ի տեսութիւն:

Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Յուլիս 5

Խւակիւտար

«Ճաղք եւ թատրերդութիւնք», էջ 230:

## Գ

Առ

Պ. Տ. Արտամեան

Աղաւո՞ր :

Մի՛ թաղեր այդ անհուն հառաջը՝ սրտի այդ փոթորիկը թռ'զ դուրս ժայթքի . . . Դու ինձ յիշեցուցեր էիր որ իր հողակոյսին վրայ փունջ մը ծաղկի սփռեմ . Ես դժոխք մը անչեք Աստուծոյ անուանը վրայ թափեցի, աւելի ազէկ շըրի՞ . ծաղիկը կը թսոմի, սակայն անչեքս Աստուծոյ կողը խրեցա՞ւ:

Ահ, կր սիրէի զինքը, կը սիրէինք . իր յիշառակին վառարանն եմ, իր կոկիծին ոմիկանն եմ, իր սուզին վիճն եմ, իր գերեզմանն եմ . . . Իր գերեզմանին վրայ ծաղիկ սփռեմ մի՛, ո՛չ. ծաղիկը պազ եւ անդրայ է, հոգիկս քամուած արցունքը տաք, դայն կը թափեմ, ափերով կը թափիմ . . . Աչերը կոկիծի մէջ արցունքի ոմիկաններ են, անոնք որ հաճոյքի մէջ աստղեր են:

Զինքը պազ հողով պատեցին, մենք իր յիշառակը տաք հառաջներու մէջ պլե՛նք, պահե՛նք, վառ պահե՛նք, միշտ պահե՛նք . . .

Կ'անիծես աշխարհը, բարեկամ, արդէն ինքն անիծեալ է: Աշխարհ կամ Աստուծոյ ձանձրոյթի մէկ հառաջն ըլլալու է (քասուը բնակած ատեն), կամ դժոխոց մէկ անհամ կատակը . . . Ի՞նչ եւ իցէ, ի՞նչ որ կ'ուզէ թող ըլլայ, բաւական է որ կոկիծի դռւռ մէ:

Իմ վիճակս կը հարցնես, բաւական բարուքած եմ, նամակը գրած ու բերս զէշ վիճակի մէջ էի, շատ ցաւեցայ որ գեեզ խռովեցի: Առ այժմ Տ.օր Քեաթիպեան դեռ կը ինամէ, սակայն գեռ . . . . Ա՛հ, թողէք որ հոգեցի հառաջով մը զիստուած դպրեմ . . . անհունութեան մէջ եմ ինկած, հարկ է որ լում . . .

Բարեկամութեան վրայ զիր յոյսդ, կ'ըսես, զիս աւելի կոկիծի կը մզես . ո՞ւր են իմ բարեկամներու . . . ինչո՞ւ հեռուն ես . . .

Պէտք է որ չուրթն առ չուրթն տեսնուինք . . . պիտի տեսնես որ հըրդաւած . . . Ա՛հ, շատ բաներ ունիմ . . .

Ի ՏԵՂՐԻԹԻՇԻՆ

Պ. ԴԱՒՐԵԱՆ

1871 ՅԱՎԻՍ  
ԽԱՎԻՄԱՅԱՐ

## Դ

Սրտակից բարեկամ,

||

Ժմանակէ մը ի վեր է որ քեզ նամակ մը գրեցի, որ անպատասխանի մնաց. չցաւեցայ յայդ, հասկցայ որ կամ պատասխանելու միջոց չես ունեցած կամ կարեւորութիւն չես տուած, թէպէտ կրնայի եւ այն ատեն նամակ մը երկրորդէլ. սակայն ի՞նչ գրէի. ի՞նչ կրնայ գրել ա'յն, որուն սիրով զատարէ է. պիտի մակարերես արդ իւրովի թէ քանի որ այժմ կը գրեմ, անշուշտ սիրուն լցուն ըլլալու է' ... այս', աւելի է այն՝ սկալի յիշատակի մը արտօսրով:

Ես գրեթէ խաղաղ կը նիրէէի երբ Մայիս 21ի սեւ գիշերը կը քրտնէր, ևրբ հոգի մը սրտերու ու գերեզմանի մէջտեղ կը կողկողէր:

Փաթեցան նորա ոսկերքն հիմա հարթ եւ անյայտ եղաւ նորա հողակոյուր: Զէի հաւատար թէ պիտի մեռնի, մինչեւ այն ժամանակ, երբ իր վերջին նուազեան նայուած քննէրէն մին արձակած ատեն, զեռ ինձ չհասած, երբ կուրքին մէջ տեղ ինկաւ, մարեցա՛ւ, մինչեւ ա'յն ատեն, երբ խողուկ ձայնը՝ տիսուր մնաս բարովի մը մէջ կը մարէ՛ր... Ա՛հ, յիշատակներ կան, որոնք իրենց շարունակութեան մէջ միենոյն շանթերն են...: Սրտիս ծալուցը մէջ միայն մէկ կորովի խորշ մը կրցի պահել՝ իր տիսուր դամբանականը արտասանելու համար:

Ինչպէս որ տեղ մը ըստծ եմ, մարդկութեան վառարաններէն մէկուն՝ վարժարանի մը մէջ սեւ ճակատագիրը երկաթեայ պատկով մը մէր գլուխուներն իրարաւ մօտեցուց, սեղմէց, ի մի խմորեց գալափարներն, եւ մեղ՝ մանուկ հանճարներու՝ գալիհանը շտնթերու փունջ մ'ըրաւ. ահա՛ այդ սեւ ճակատագրիս պղուած շանթերէն մին մարեցաւ բոլորովին՝ տիսուր վերջալոյս մը պատկերելով իր սիրելեաց սրտին խոր:

Տիսուր իսոստվանութիւնն ե'մ...

Ես Վարդանի շարունակութիւնն ե'մ:

Աղնիւ բարեկամ, ձմեռը քեզ կը գրէի թէ կը մսիմ, արդ կը գողդողէմ, րերնէս արիւն կը հոսի, կը հիւժիմ, ճակատա վրայ կենաց չիկնոտ ժափիտը կը ամդունի, անդուլ կերպով քնարս կը թօթվեմ անհուն զմնաս բարովի մը հոմար մտնց, որոնք իրենց սրտին ծագերը չբացին ինձ՝ այլ միայն գուրուէն ճաճանչեցին. նախ կնոջ... երեւակայութեան տիրուհոյն... երազի այն Երփներանդ ասազին կամ ճաճանչու ծաղկին... ո'չ... աւելի՛ն, շսդիրու և բոյրերու թաղունայոյն...:

Ա՛հ, ներա մէկ շողը երազ մը վառէ, ներա մէկ բոյրը սրտի մը մթին խորանը կը խնկարէի... մեռնի՛լ թարմ ու երազու, մեռնի՛լ առանց մարմարեալ ճաճտի վրայ խորշով մը ձգելու, առանց շուրթիր համբոյրով մը բոյրովելու, առանց հողին ժպիտով մը հրդեհելու, մեռնի՛լ... տիսուր է այդ. սակայն...

Եսա կը ցաւիմ. անցեալներն պիտի կարենայիր հոս գալ. բայց դարձեալ սեւ ճակատագիրն արիւնու ձեռքը կարկառեց մեզ եւ խառնակեց ամեն լան. շեմ զիտեր թէ նորէն գալուդ համար միջոց մը պատրաստուա՞ծ է. եղալայրդ քանի մը օրէ տեսած եւ հարցուցած չեմ:

## Պ

Առ

Պ. Տ. Աղամենան

Սրբակից լորեկամ:

Ժամանակէ մ'ի վեր է որ քեզ նամակ մի դրեցի՞ որ անպատճախանի մնաց. չցաւեցայ յարդ, հասկցայ որ պատասխանելու կամ միջոց չ'եւ ունեցած կամ կարեւորաթիւն չ'ես տուած. թէպէտ կրնայի այն ատեն ես նամակ մը երկրորդեւ, սակայն ի՞նչ գրէի. ի՞նչ կրնայ գրել այն՝ որուն օրիտը գոտարկէ է. պիտի մակարերես արդ իւրովիք թէ քանի որ այժմ կը գրէմ անշուշտ սիրոս լցուն ըլլալու է՝՝՝՝, այո՛, առելի է նա սկայի յիշատակի մը արտօրուց:

Ես զրեթէ խաղաղ կը ներհչէի, երբ Մայիս 21ի սեւ գլշերն կը քրտնէր, երբ հոդի մը սրտերու և վերեպմանի մէջտեղ կը կողկողէր:

Փրատեցան նորա սոկերքը հիմա, հարթ եւ անյայտ եղաւ նորա հոգակայտր...: Պէտք ուզեր հաւատալ թէ պիտի մեռնի մինչեւ այն ժամանակ երբ իր վերջին նուազելաւ նայուածքներէն մին արձակած ատեն՝ զիս ինձ չհասած երկութիւն մէջտեղ ինկաւ՝ մարեցաւ... մինչեւ այն ատեն՝ երբ խղդուկ ձայնը տխուրք քմանա բարովիք մը մէջ կը մարէր... Ա՛հ, յիշատակներ կան որոնք իրենց շարունակութեանը մէջ մէջտ միեւնայն շանթերն են...: Սրտիս ծալուցը մէջ միայն մէկ կորովի խորը մը կրցի իր տխուրք զամբանականը արտասահմանութեաւ:

Ինչպէս որ տեղ մ'ըսած եմ, մարդկութեան վասարաններէն մէկունճ վարժարանի մը մէջ՝ սեւ ճակատագիրը երկաթեայ պսակով մը մէր զըռլիները իրարու մօտեցուց, սեղմեց, ի մի խմորեց փաղափարները, եւ մեղ՝ մանուկ հանճարներու՝ դակահաւար շանթերու փունջ մ'ըրաւ. եւ այդ սեւ ճակատագրիս պըլլասած շանթերին մին կը մարի ահա բոլորովին, տխուրք վերջաւ լոյսը մը պատկերելով իր սիրելեաց սրտին:

Տիո՞ւր խոստովանութիւն:

Ես Վարդանի շարունակութիւնն եմ:

Աղնիւ բարեկամ, ձմեռը քեզ կը գրէի թէ կը մսիմ՝ արդ կը զողդովէլմ, բերնէս մէշտ արին կը հոսի, կը հիւծիմ, ճակտիս վրայ կենաց չիկնոտ յալիտը կր տփունին: Անզուլ կիրապով քնարս կը թոթում անհուն անսաք բարձրվիք մը համար անոնց՝ որոնք իրենց ծալերը կնձ չը բացին, այլ միայն դուրսէն ճամանչեցին, նախ կնո՞ղ... երեւակայութեանս տիրոււոյն... երազի այն երիներանգ աստղին կամ ճամանչուա ծաղկին ... ո՛չ աւելի՞ն, չողերու եւ բոյրերու թակոււոյնի...:

Ա՛հ, ներա մէկ շողը երազ մը կը վառէ, ներա մէկ բոյրը սրտի մը սթին խորանը կը խնկարէկի...: Մեռնի՛ թարմ և երազու... մեռնի՛ առանց մարժարեայ ճակտի վրայ խորչու մը գծուելու, առանց չուրթէր համբոյրով մը բորբոքելու, առանց հողին ժպիտով մը հրտեւելու, մեռնիլ՝՝՝, տխուրէ է այդ, սակայն ... :

Շատ կը ցաւիմ որ պիտի կարենայիր անցեալները հոս գալ՝ բայց դարձեալ սեւ ճակատագիրը արիւնու ձեռքը կարկանց մեզ ու խաճակից ամբին բան: Զ'եմ զիտար թէ նորէն գալուուց համար միջոց պատրաստուած է. կըրայրդ քանի մի օր է տեսած եւ հարցուցած չ'եմ:

Ա՛Հ, կուզեմ հետդ աեսակիլ. դարձեալ ես նոյնն եմ, միայն թէ քիչ  
մը զերեզմանի հակած եւ խոկմացո գագաթնակէտն յառած եմ:

Կը յուսամ որ ա'լ քենէ նամակ մը կրնդունիմ կամ քիչ օրէն հոս կը  
տեսնուինք:

Բարեկամդդ

Պ. ԴԱՒԻՇԵԱՆ

1871 Յուլիս 6

ԽԱԿԻՒՏԱՐ

«Տաղք եւ Թատրերգութիւնք», Էջ 232:

## Ե

Եղբայր իմ,

Ներեցէք:

Իրաւամբ զիչ հոչակել կուզէի, այլ զպացումներս մութ եւ զրիշս  
տկար գտի նիւթին վսեմութեան առջեւ... ա'հ, միթէ կարելի՞ է Ովաննա  
մը հեծկլառալ:

Այս օրերս դարձեալ մշտնջնաւոր վէրքս չունչ առաւ կուրծքիս տակ,  
երկնքի այդ սեւ աստղը. ձգէ՛ սա ննոճեաց տղունա, (այսինքն իմ), օծիքն,  
սա զգայնակաց բունա, որ վսեմութեան առջեւ երբեմն կ'ապշի, որոն սրտին  
անդունդը կալեծփի, չուրթերը քար կը կարին, որ միշտ իր վէրքին կը նայի,  
ինչպէս փառասէրն իր աստղին. ձգէ՛ սա «Ճտերմաց զալկահարը»:

Ցանցաւոր եմ ... այլ ո՛չ. վէրքին մօտեցիր, եղանակ իմ, սա ա-  
հարկու անդունդին ... սակայն սեւ ժայռը եւ երկնքի աստղերը հոն կրնան  
հայիլ լուկ:

Կը յուսամ որ մինչեւ այս առղերուն հասնելուդ ներեցիր, և իմ  
չերցած հասկցուցած գու հասկցար անշուշտ, վասն զի սրտի մը խաւերը  
կրնայ թափանցել՝ բանաստեղծի մը խոկմանց սլաքը: Դեռ շատ կուզէի  
զրել. բայց թէ՛ ես անհուն եմ եւ թէ եղբայրս նամակը ուշ ձեռքս հասցուց.  
բայց նա ալ այսպէս ընել ստիպուած էր պարագայից բերմամբ:

Նամակիդ կ'սպասեմ:

Ի տեսութիւն:

Եղբայրդ

Պ. ԴԱՒԻՇԵԱՆ

1871 Օգոստոս 13

ԽԱԿԻՒՏԱՐ

«Տաղք եւ Թատրերգութիւնք», Էջ 235:

ԱՇ, կուղեմ հետդ տեսակցիլ. զարձեար ես նոյնն եմ, միայն թէ քիչ  
մը պերեզմանի հակած եւ խոկմանց գագաթնակէտը յառած եմ: Կը յուսամ  
որ ալ քինէ նամակ մի կ'ընդունիմ, կամ քիչ օրէն հոս կը տեսնուինքուրի:

Բարեկամդ  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Յուլիս 6  
ԽԵԿԻՒՏԱՐ

## Ե

ԱՌ

ՄԵԾ. Ա. Էֆ. Լուսինեան

Կ. Պոլիս

Եղբայր իմ,

Ներեցէք:

Իրաւամբ զնէ հոշակել կուլէի, այլ զգացումներս մար եւ գրիչս տկար  
զտի նիւթին վսեմութեան առջեւ... ա՛հ, միթէ կարել՞ս է ովաննա մը հեծ-  
կըլուալ: Այս օրերս զարձեալ մշտնջենաւոր վէրքա շունչ առաւ կուրծիս տակ,  
Երկնքիս այդ սեւ ասազը. ձգէ՛ս սա «նոնեաց տղուն» (իմ) օճիքը, սա «դաշ-  
նակաց բունք որ վսեմութեանց առջեւ երթեմն կ'ապչի, որուն սրտին ան-  
դունզը կ'ալեծփի եւ շուրթերը քար կը կտրին, որ միշտ իր վէրքին կը նայի,  
ինչպէս փառաէրն իր ասոլին... Ձգէ՛ս սա «մտերմաց դակահարը»...

Յանցաւոր եմ... այլ ո՛չ, վէրքի մօտեցի՛ր, եղբայր իմ, սա ահարկու  
անդունդին... սակայն սեւ ժայռը եւ երկնի ասազը կրնան հոն նայիլ լոկ:

Կը յուսամ օր մինչեւ այս տողերուն հասնելուդ ներեցիր եւ իմ շը կըր-  
ցած հասկցուցածս դու հասկցար անշուշտ, վասնպի օրտի մը խաւերը կրնայ  
թափանցել բանաստեղծի մը խոկմանց սլաքը. գեռ շատ կուդէի դրել, բայց  
թէ՛ ես անհուն եմ եւ թէ՛ եղբայրս նամակը ուշ ձեռքս հասուց. բայց նա ալ  
այսպէս ընկել ստիպուած էր պարագայից բերմամբ:

Նամակիդ կ'սպասեմ:

Ի տեսութիւն.

Եղբայրդ  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Օգոստ - 13

(Նար. 1)

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԳՈՂԳՈԹԱ

ԹՐՔԱՅԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐ ՀՕՏԻՆ

ԱՂՅԱԼԻ 1915 ՏԱՐԻԻՆ

Կազմեց՝

Թ է Ռ Դ Ի Կ

### ԽՈՅԹ-ԲՈՆԱՇԵՆ

ԽՈՅԹ կամ ԽՈՅԻԹ, հին զաւառ Տուրուրեանի մէջ, Բաղէշի արեւ-  
մրտեան հիւսիսակողմբ, անտառուու լիներով։ Իր անունն առած է բնոկ-  
չութեան մզուի խրթնութեան։ Գաւառալուին է «Խոյթայ Բերդ»ը։ Խոյթին  
կ'անցնի Բոնաշէնի գետը։ Իր հայտնակ զիւղերն են հետեւայները։

1-17 — Ներքին Շիմստ՝ 25 տուն, (Թապվու կամ Թապվու՝ 18 (Եկեղեց-  
ին Սուրբ Ստեփանոս), Ազրակ՝ 16 (Եկեղեցին Սուրբ Աստուածածին),  
Մբրէ՝ 8, Թաղավանի՝ 25 (Եկեղեցիները Սուրբ Աստուածածին, Սուրբ  
Զիկրուէն և Սուրբ Սարգիս, վերջին երկուքը աւերակ), Լարնաձոր՝ 14,  
Փինոնի՝ 21, Գեղոնի կամ Գեղմին՝ 8, Շէն՝ 35, Պապթապ՝ 7, Թաղվանը  
կամ Թաղի Զար՝ 6 (Եկեղեցին Սուրբ Ստեփանոս), Սալապս՝ 5, Գոռ՝ 5,  
Չալախ՝ 7, Օխին կամ Հախին՝ 9, Բղոնի կամ Բեղոնի՝ 10, Գէյվու՝ 7. նաև  
25 ուրիշ զիւղեր՝ իրենց սրբաժայրերով, զորս ատենօք բանաղրաւած էին  
Պալացին եւ Խոյթեցի Քիւրտեր։

ԲՈՆԱՇԵՆ, անդնախանոր ձերերով լեռնային զաւառ՝ Տուրուրեանի  
Խոյթ գաւառի արեւմտակողմբ, Հատախի արևելակողմն ու Մշոյ Դաշտի հա-  
րաւակողմբ։ Իր հայտնակ զիւղերն են հետեւայները, բոլորն ալ ձորերու  
մէջ շինուած։

1-14 — Տաշտառեմ (Դաշտադէմ)՝ 21 տուն, Կծանի՝ 18, Օզուտ՝ 32,  
Բնկուգիակ կամ Բնկուգիկ՝ 18 (Եկեղեցին Սուրբ Ստեփանոս), Բլրիկ կամ  
Բլուրիկ՝ 6, Կասու՝ 8, Արագ կամ Արամին՝ 13, Վերին Շիմստ՝ 15, Պլո-  
կանի՝ 14, Ներքին Պլոկանի՝ 6, Սորաւայ՝ 7, Չահվէրտի՝ 10, Թարինոց՝ 12,  
Մահպուղանի՝ 5։

Խոյթ-Բոնաշեն լրջանի երէցն է

Սարգիս Քահանայ Ստեփանեան, Թաղավանք զիւղացի, 45 տարու,  
1910-ին ձեռնագրաւած Խարախանեան սրբազնէ, Հրաշքով հաղուադիւտ  
վիրապող մը։

Բոնաշէնի մօս է Սուրբ Աղքարիկ վաղրնջուց մենաստանը որ «Աղքար-  
իկ Վանք» ալ կը կըսուէր, բայ աւանդութեան՝ հիմուած Թաղէոս Առաք-  
ևալէն, որ անոր սքանչելաբուխ աղքիւրին մէջ ձղած է Խաչեալին դամերէն

մին, եւ այդ պատճառաւ ուխտաւորք սորբաջուրը կը կոչէին զայն, մեղք համարելով կաթիլ մը իսկ դետին վաթիլ անկէ: Սուրբ Աղքերիկ 1899-ին ալ կողոպտուած է Պալացի Քիւրտերէ, որոնք նահատակած են վանահայրը՝ Ղաղար վարդապետ, իսկ 1905-ին՝ Զաքար վարդապետ: Մենաստանիս վերջին դոհր Լզած է:

Խաչասուր Վարդապետ, գպրոցին աշակերտաց ու միաբանութեան Հետ: Իսկ ուսուցիչ Միհիթար Մարգարեան աղաստած է՝ ձեռամբ Եղիշէ քահանայ Ցէր-Պարսամեանի, որ հիմա Կովկաս կը գտնուի:

### Մ Օ Տ Կ Ա Ն

Աղձնեաց այս զաւառակը կը գտնուի Մուշին 10 ժամ Հեռու՝ անոր հարաւ-արեւելակողմը: Մօտկան երկու է. մէկ մասը Մուշի, միւս մասն ալ Բաղէ՛ ի կը պատկանի: Մուշի պատկանող Հայարձնակ գիւղերն են Հետեւեալ-Աբրը.

1-13. — Խոճուծվանք կամ Խոցոց-Վանք՝ 20 տուն, Գգեղ կամ Գգեխ՝ 15, Արծուիկ՝ 30, Խասորի՝ 10, Կրիու՝ 40, Արփի՝ 30, Քաշշենք՝ 15, Խամ՝ 10, Քրտաման՝ 20, Կիսրապ՝ 5, Բուռնուտ կամ Բողնուտ՝ 11, Զրտու՝ 15, Մեծ-Զոր՝ 10:

Բաղէ՛ պատկանող Հայարձնակ գիւղերն են.

Մըծի կամ Մցու՝ 30 տուն, Կիծու՝ 49, Քատիխ կամ Քաշախ՝ 27, Վերին Ասպեղիք՝ 15, Ներքին Ասպեղիք՝ 15, Կոռ կամ Խուր՝ 13, Մէրէքապ՝ 7, Մըզրաւիկ՝ 16, Բրաւսէ՝ 27, Նիզ՝ 25, Շէն՝ 50, Մըցանք՝ 5, Բոկուտ՝ 20, Զրկիք՝ 2, Մարմանիք՝ 3, Սըլընդըր՝ 30:

### Ս Ղ Ե Ր Դ

Տիգրիսի արեւելեան ճիւղին վրայ զտնուող բարձրադիք այս զաւառը Տիգրանակերտ եւ Տէրսիմի նման Քիւրտիսիքան կը Համարուի, Քիւրտ ցեղին ստուարութեանը պատճառաւ: Քաղաքին Հայութիւնը 500 տնուոր էր (450-ը Լուսաւորչական, եւ 50-ը Բողոքական): Քաղղէցիք 90 տուն կը Հաշուըւէին, իսկ Թուրքերը՝ 3300 անձ: Երևականներուն մէջ, մօտաւորպէս 30 Ասորի գիւղեր բախտակից եղան բնախնջուած Հայ գիւղերուն: Սղերդի Շամանեան բանակին մէջ ծառայող երկու Հայ բժիշկներ եւս զերծ չեն մնացած նահատակութենէ, Այլաղեան եւ Ցակոր:

Սղերդ իր Սանձագ՝ ունէր շորս գագաներ.

1. — Ղարզան՝ ամէնէն ընդարձակը, զաշտային եւ լեռնային:

2. — Էրաւ:

3. — Շիրվան:

4. — Պէրվարի, այս վերջինները Եռնային գիրքով:

1890-ական թուականի սկիւրները՝ Սղերդի առաջնորդն էր Թէողորոս վարդապետ, որ յաջորդած է Ցակոր եպիսկոպոսի: Համիտեան շրջանին՝ Աղերդ ալ իր գուցերը տուած է: 1899-1905-ի առաջնորդն էր Փառէն Վրդ. Մէրէքանեան: Իրեն յաջորդեց Կարոյ մէկ վանքէն Կորիւն վարդապետ:

Այս թեմին առաջնորդական տեղապահութիւնը կը վարէր

սովոր Վարդապետ Զանյանաւ. Ծնած 1867-ին Սերկեւիլ (Քշի), ունղիչ Պողիս եւ զասաւանդած է Ետի-Գուլէի որբանոցը, նաեւ զաւառները: Ասծ Պողիս եւ զասաւանդած է ուսուցչութիւնը՝ Ճննդապայրին եւ Ճպրոդեղի 1903-էն յետոյ շարունակած է ուսուցչութիւնը՝ Ճննդապայրին եւ Ճպրոդեղի

մէջ, մինչեւ քահանայ ձեռնադրութիրը Երիցունույն մահէն վերջ կուսակրոս նութիւն ուժութեավ՝ կ'անոն մարզապետական վեղար:

Աղէտի օրերուն նպաստ խնդրած է Սրբադան Պատրիարք Հօրմէն՝ որ փոսթացուցած է իսկոյն եւ երկրորդ տառարտմէն ետք այլ եւս պատասխան չէ սույցած: Իր նահատակութեան մանրամասնութիւնները՝ մեղի անծանօթ:

Սղերգի Եկեղեցին էր Սուրբ Թադէոս-Բարդողիմէնոս՝ ուր կը պաշտօնավորէին հետեւեալ երէցները, չորսն ալ նահատակ:

Եղիշէ Քահանայ Մուլքատեան: — 72 տարու, բնիկ, Պոլիս՝ Աղբային Փրկչի որրանոցի երեսնի աշակերտ, ձայնագրապէտ, առաջնորդական փոխնորդ:

Յարութիւն Քահանայ Մալխատեան: — 60 տարու:

Դամիէլ Քահանայ Յարութիւնեան: — Մնած 1867-ին, ձեռնազրուած 1906-ին, նախապէս կը քահանայադրտէր ձեղիրէ (Մարտին):

Զարթի Քահանայ Տէր-Կարապետեան: — Մնած 1882-ին Սղերգ, աշխարհական անուամբ Միքայէլ Նորատունիկեան, Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս Եկեղեցին ձեռնադրուած 11 Մայիս 1911-ին՝ Զաւէն Եպիսկոպոս Եղիշաբեանէ:

Խոհ Պօնթան՝ երուհի շրջանին մէջ նշանաւոր Քիւրտ ցեղ մըն էր, որուն ազան միշտ կորի մէջ էր Համիտիէ Միլլի աշխրէթի հետ՝ կիրճէն անցնելու ատեն: Պօնթանի մէջ քանի մը տուն փախստական Հայեր կային միայն՝ Տէ՛ցի եւ Սղերգի:

### ԵՐՈՒՀԻ ՇՐՋԱՆ

1. — Տէհ, Գաւառակին կեդրոնն է. ատենօք 600 տուն ունէր, կառավարութեան կեղեքմանց հետեւանօք՝ զիւլացիք ցրուած էին մինչեւ Մուլութէնի թիրէ: Ներքին Թաղ, զուտ 123 տուն, Եկեղեցին Սուրբ Յովհաննէս: Վերին Թաղ, Եկեղեցին Սուրբ Աստուածածին: Այս երկու թաղերուն երէցներն էին, չորսն ալ նահատակ՝

Կարապետ Քահանայ Աստումեան: — 68 տարու:

Գիւրծոս Քահանայ Տէր-Ստեփանեան: — 74 տարու:

Հմայեակ Քահանայ Երէցեան:

Վահան Քահանայ Պետրոսեան:

2-10. — \*Շարմագ կամ Տէրմախին՝ 32 տուն, \*Սըվիան՝ 1, \*Զվնկատէրավ՝ 1, \*Պիմար կամ Պէմաւտ՝ 2, \*Պարեմիէ՝ 2, \*Ֆըմտորգ՝ 26, \*Տաշտառալայ՝ 2, \*Մէյտին կամ Մայտանէ՝ 3, \*Սավատի՝ 3:

### ՂԱՐՁԱՆԻ ՇՐՋԱՆ

Մէծ Հայոց 15 նահանգներէն երրորդը եղող պատմական Ազգնիքի պիտակն ու աւանն է Հարդան կամ Խարզան, որ մասսամբ կը համապատասխանէ չին Արգն զաւառի: Գայլագամութեան կեդրոնն էր Զօգ, որուն առջեւ, կէս մամ անդին տափարակի մը վրայ կը գտնուին չին Արզնի աւերակները՝ ուրոնց մէջէն երկրագործք հերկելու ատեն կը հանեն ափնիներ, Արեւմտեան հիւսիս կ'իշնայ համանուն լեռը «Խարզան»: Իր գիւղերն էին... —

1. — Պարսի՝ 35 տուն, Եկեղեցին Սուրբ Կիրակոս՝ ուր կը պաշտօնավորէր

Ցովիաննէս Քահանայ Սարգիսեան: — Նահատակ:

2-3 — Ճուկյա՞լ 19 (Եկեղեցին Սուրբ Աստուածածին), Զօգ կամ Զոխ (Կր կոյուք նսեւ Ֆարիհ Պէջ գիւղ, ատենօք բոլորովին Հայաբնակ՝ 200 տառն) : Զօրի Եկեղեցին էր Սուրբ Սարգիս՝ ուր կը պաշտօնավարէր

Սարգիս Քահանայ Տէր-Սարգիսին ամառարթուն երէց՝ Սրբադան Պատրիարք Հօր Գերղաստանէն, որմէ առաւել քան 45 քահանայ ծառայած էն Հայաստանիաց Եկեղեցւոյ ի Սղերդ և ի ըրջակայ : Նահատակ :

4 — Կէօգէտէր կամ Կիզկչւտէր՝ 22: Երէցներն էին

Մանուկ Քահանայ, 70 տարու :

Դրիգոր Քահանայ Տէր-Յակիրիան, որ Մուսուլ անցած ըլլալով՝ վերապրող մընէ : (Տես դինքն անդ :)

5-10 — \*Քախան՝ 8, \*Փարիզ կամ 'Ղաքիս' 6, \*Անտար' 4, Պիէնս կամ Պէտենտ (Եկեղեցին աւերակ)՝ 7, \*Այնգաւը կամ Այնգաւը՝ 3, Ռնուան կամ Ռուվան՝ 64: Գայմակամուռթինն առաջ հոս կը գտնուէր: Վերջնոր Եկեղեցին էր Սուրբ Գէորգ՝ ուր կը պաշտօնավարէր

Կարապետ Քահանայ Մուրատինան :

11-13 — Ճմարիպ (Եկեղեցին Սուրբ Աստուածածին)՝ 8, Խընտուք կամ Խինտուք (Եկեղեցին Սուրբ Գէորգ)՝ 11, Տուսատաք՝ 22: Վերջնոյս Եկեղեցին էր Սուրբ Աստուածածին՝ ուր կը պաշտօնավարէր

Մարտիրոս Քահանայ Գասէնս :

14-17 — \*Հասեան կամ Հըսիր՝ 9, \*Ցար (Բլրակի մը վրայ՝ ուր Եղետիններ ստուար էն: Երէցն էր Տէր Մանուկ)՝ 20, \*Մարմարունա՝ 6, Գուղին՝ 32: Վերջնոյս Եկեղեցին աւերակ էր. Երէցն էր

Աբրահամ Քահանայ Տէր-Թովմանսեան :

18-22 — \*Բալոնի՝ 8, \*Ֆանիշըրգը՝ 6, \*Շէխինըր՝ 5, Գալիօֆ Եկեղեցին աւերակ)՝ 10, Հասեանք՝ 44: Վերջնոյս Եկեղեցին էր Սուրբ Գէորգ՝ ուր կը պաշտօնավարէր

Գէօրգ Քահանայ Երկեան :

23-32 — Հազնամիք՝ 25 (Եկեղեցին աւերակ), \*Թախարի՝ 1, \*Մերինան՝ 27, \*Պրուգան՝ 15, \*Ճէլտագան՝ 8, \*Պոլընու՝ 3, \*Նազուար՝ 1, \*Հարդիքան՝ 9, \*Ջըմնի՝ 7, Պիմէր՝ 22: Վերջնոյս Եկեղեցին աւերակ էր. Երէցն էր

Սարգիս Քահանայ Տէր-Հնոյիեան :

33-37 — \*Գանիգուլ՝ 9, \*Պիրգը՝ 8, \*Սըրիկի՝ 12, \*Գուրտըք՝ 3, Պարին՝ 27: Վերջնոյս Երէցն էր

Պատիկ Քահանայ Տէր-Մանուկիեան :

38-41 — \*Պանիքը 7, Միլրգան (Եկեղեցին Սուրբ Գէորգ)՝ 16, \*Գառնիք՝ 3, \*Գուլըք՝ 36: Վերջնոյս Երէցն էր

Յավիաննես Քահանայ Շահինեան :

42-45 — \*Սայիկ՝ 4, \*Մլիքիշան՝ 36, \*Մալիկը՝ 1, Մալաֆան կամ Մէլէփէն՝ 28: Աւնէր աղահանքի Հորեր: (Այս Հորերուն պատճառուու՝ ատենօք Աղցինի կոչուած է Հաւանաբար այս ըրջանը): Մէլէփէնի բնակչութիւնը ամբողջ արարախուն է Սղերդի նման, իսկ մէրինք կը խօսէին աղաւաղ հայերէն մը: Վերջնոյս Եկեղեցին էր Սուրբ Գէորգ՝ ուր կը պաշտօնավարէր

Խորէն Քահանայ Գրիգորիեան :

46-47 — \*Մամբլայ՝ 10, Սըլընտ՝ 23: Վերջնոյս Եկեղեցին էր Սուրբ Գէորգ՝ ուր կը պաշտօնավարէր

Դավիդ Քահանայ Աւագեան :

48-57 — \*Հըրարք՝ 15, \*Ծըրտոււ՝ 3, \*Ջըմնի՝ 5, \*Բշգաստարա՝ 6, \*Ճըմնան՝ 3, \*Ճըգնի՝ 16, \*Տէրշըլան՝ 2, \*Մըգէ՝ 2, Նարշէն՝ 5, Նորշէնի մէջ էր «Սուրբ Կոնոնոս» մէնասանը: Վահահայրն էր

Ներսէս Վարդապետ Ռշտունի:

Այս վանքին Թանկագին սպասները իրը լուսարարապետ՝ տեղացի Քիւրտ ազգայի մը յանձնուած էին, որ պաշտօն կատարուելէ վերջ կը պահէր: Նորչէնի մէջ ազահանքի հորեր կային: Նորչէն կը գտնուի լեռներով շրջապատուած ճորի մը մէջ՝ գետակով մը:

58-61. — \*Վերի Պարզամ՝ 10, \*Ներքին Պարզամ՝ 8, \*Պէյվահ՝ 4, Ճռ-մանիկ՝ 21: Վերջնոյս եկեղեցին էր Սուրբ Աստուածածին՝ ուր կը պաշտօնավարէր

Դանան Քահանայ Սահակիսամ. — Ծնած 1881-ին Նուպըխն (Իրուն դաւառակ), աշխարհական անուամբ Մկրտիչ, 1 Մայիս 1911-ին ձեռնադրուած Զաւէն Եպիսկոպոս Եղիշեյանէ ի Տիգրանակերտ:

62-64. — Սղերդի շրջանին մէջ էին դարձեալ սա երեք զիւղերը. — \*Թթվիկ՝ 2, \*Խալիլան՝ 9, \*Հըսէյնիկ՝ 3:

### ՇԻՐՎԱՆԻ ՇՐՋԱՆ

Հայախօս շրջան, Գիթիսի և Սղերդի միջեւ՝ որոնցմէ մէկ ու կէս-լրկու օրուան հեռաւորութեամբ:

1. — Գիզամ՝ 41, Եկեղեցին Սուրբ Աստուածածին՝ ուր կը պաշտօնավարէր

Ցակոր Քահանայ Տէր-Յակորեան, որ Աղէտի տարին Բաղէշի Խնդրակատար վանքը կը դանուէր: (Տես զինքն անդ:)

2-4. — \*Տէրզըն՝ 3, Պէյր-Հարում՝ 3, Կուրիման՝ 38: Վերջնոյս եկեղեցին էր Սուրբ Գէորգ՝ ուր կը պաշտօնավարէր

Արէն Քահանայ Մուրատեան:

5-9. — Կէլի կամ Կէլու (Եկեղեցին Սուրբ Սարդիս)՝ 9, Տէրըն՝ 7, Քիրա՞ 1, \*Մէրիման՝ 5, \*Խամսանկ՝ 13:

### ԻՐԱՆԻ ՇՐՋԱՆ

1-3. — Աւիթ (Եկեղեցին Սուրբ Շմաւոն)՝ 22 տուն, Նուպըխն՝ 15, Սիզերք՝ 25: Վերջնոյս երէցն էր

Յարութիւն Քահանայ Պետրոսիսան:

4-5. — Ճռւմ՝ 10, \*Բուլ՝ 5:

### ՊԵՐՎԱՐԻ ՇՐՋԱՆ

Հայախօս էր այս շրջանը:

1-7. — \*Խասիւկը (Գայամագամութեան կեդրոն, համբաւաւոր իր սպիտակ մեղրով): 25 տուն, Հաւելանց՝ 12, Մալք (Եկեղեցին Սուրբ Գէորգ)՝ 19, \*Պամինամ՝ 15, \*Սանօ՝ 4, Տաշտըք (Եկեղեցին աւերակ)՝ 11, \*Ագուգ՝ 10: Վերջնոյս երէցն էր

Յարութիւն Քահանայ Տէր-Յակորեան:

8. — Ոզիմ կամ Ուզիմ՝ 101: Ատենօք Ուզիմն ալ Մէհէփ նման բազմամորդ էր, բայց կառավարութեան ճնշման հետեւանոք նուազած: Եկեղեցին Սուրբ Սունդիանոս՝ ուր կը պաշտօնավարէր

Ասհակ Քահանայ Քալոյեան:  
9-11 — \*Ըլքէֆ' 1, \*Հալատ' 5, \*Բապանօք' 8:

### ՍԱՍՈՒՆ ԵՒ ՇՐՋԱԿԱՑՔ

**Ասանոյ լեռնաշղթան կազմուած է սա չըջաներէն.**

ա. Անդրկ, Չատախ, Հազգօ, Փանէք, Արեւելեան Սասուն, Կուց Գետ  
ևն. 75 դիւզերով: թ. Պաւանքը, Մանազկերտ եւ Վարդօ' 65 դիւզերով: գ.  
Խոյք, Թոնաշէն եւ Մօնկան' 50 դիւզերով՝ զորս Բուեցինք իրենց կարդին:  
դ. Կէնճ, Տալորիկ, Խուլիփ-Խոյան, Փէշար, Ճապաղուր եւ Մանաշգուր:  
61 դիւզերով:

Աղձնեաց լեռներուն պարը ձեւացնողներէն մին է ԱնԴՌԿ, Սասունյ լե-  
րանց ամենաբարձրը, ուր ապաստանեցան Հայ գիւղացիք 1894-ի դէպքե-  
բան: Անդրկի գագաթէն կ'երեւին՝ հրամակողմէն-արեւմուտքէն հարաւ-  
ուզդութեամբ՝ Մուշը Սասունէն բաժնող կորդուք լեռնաշղթան, հարաւա-  
կողմէն՝ Տալորիկ սարերը (որոնցցէ նշանաւոր են Մերկիտ եւ Սպիտակ),  
արեւելին եւ հարաւ-արեւելիքն՝ Մովսասրը, հրամակողմէն՝ Խոյք-  
Խոնաշէնի մթին արտեւանները:

Բոլոր այս չըջանները որ Համիտի օրերէն ի վեր հեծած էին բռնակա-  
լութեան բուծին տակ, նշաւակ զարձան վերսին անվերջ հալածանքի մը, որ  
Հայ բնակութիւնը ցիրուցան ըրտ. եւ հարկազրեց ժողովուրդէն հազարա-  
ւորներ մինչեւ լեռ բարձրացնել, շմեռնելու համար բանով ու բիրով:

Սասունյ, Տալորիկի եւ չըջաններուն հայրդիները — որոնց կամքի  
ու հաւատքի արութիւնը դանձացուած է ժողովրդական երգերով — հաւա-  
տարիմ մնացին գարձեալ իրենց «Հերոս» պատուանունին, ամիսներ անվերջ  
մզկւով կորիներ ամայի և անմատոյց բարձանց վրայ, յամափ անօթի — ծա-  
րւաւ, այդ չարքաշ ու գժոխիրմբեր կեանքի ընթացքին՝ տեսնելով առաւել քան  
4000 հոգի կորուսա իր չարքերէն, մահաւանդ առիւծի պէս խմբապետներ  
(Կորին, Պօչէնան, Կոտոյեան — Մուշ մեռած —, Ղաղար, Մուշեղ, Կարա-  
պետ, Զօր եւ Ստեփան վարդապետ Պաղտասարեան), մինչեւ Ռուսաց՝ այդ  
սահմանները ժամանումը, 3 Փետրուար 1916-ին: Եւ Տարօնյ աշխարհի այդ  
Մամիկոննանց ցեղը կոտորուեցաւ ու կոտորակուեցաւ անինայ, վերապրող-  
ներուն բաժին մնալով թափառայած կեանքի մը բոլոր դժինեմ փորձութիւն-  
ները:

### ՍԱՍՈՒՆ ՇՐՋԱՆ

Այս չըջանի հայ դիւզօրէից ցանկն է հետեւեալը.

1-2.— Ալիանցիք' 65 տուն, Կէլէի-Կուզան կամ Գալէի-Գոզան' 300:  
Վերջնոյա երեցներն էին

Թորոս Քահանայ Մուրատեան — 45 տարու, օծակից Տէր Առաքելի:

Առաքել Քահանայ Տէր-Բաշեան — 50 տարու, 1901-ին ճեռնազուած  
Աղթամար՝ Յովսէփ Եպիսկոպոս Խոստեղեանէ:

Մուշէն վերապրող Տէր Եղիշէ սապէս կը պատմէ այս քահանային  
և ուրիշ կարգակիցի մը ողիսականները —

Մաս մը Սասունցիք տեսնելով որ կըսւած են բոլորովին, կը յանձնուին  
ոստիկան Խալիսի եւ ոստիկանապետ Բասիմի՝ որոնք վերենք Մուշ կը տանին

Տէր Առաքելի եւ կեամաւցի Տէր Գարեգինի հետ Հոն բոլորը կը թրքացնեն և այս երկու եկեղեցականներուն դուսկներուն փաթթոց կազել տայէ վերջ՝ չեն իղձաւարի շնուկային մէջ աւելածուի ստրկական դերն ալ կատարել տալու անոնց Յեսոյ Քեացալ Մահմուտի եւ Օսման Սէլի հակողութեամբ կը տարուին Վերին Թաղ (Մուշ), աւերակները հարթելու Քանին մը օրուան չարաշար աշխատութենէ վերջ, նահատակութիւնը կ'ըլլայ իրենց փրկար հանդիսաւ: Մինչ Սասունցիներէն խումը մը տեսներով անհատուր եղողներուն տիրուր գախճան՝ խոյս կու տայ դէպի սարերն իր ծննդամայրին: Կէ-իշի-կուզան դիւղի եւ ըրջականներուն ժողովուրդք հոչակաւոր են իրենց քաղութեամբ:

3.՝ Շէնք՝ 80: Երէցն էր

Պօնս Քահանայ Վարդաննեան: — 55 տարու, 1910-ին ձեռնադրուած Խարախնեան սրբազնէ:

4.՝ Ավմալ՝ 120: Երէցն էր

Լարապետ Քահանայ Պօնսնեան: — 50 տարու, 1900-ին ձեռնադրուած Ներսէս եպիսկոպոս Ասուննեանէ:

5-9. — Կէլէի-կանըման՝ 12, Կէլէի-Մսուր կամ Գալէի-Մսուր՝ 21, Տլավակածէ եւ իր Մըգրէնէրը՝ 10:

### ՍԱՍՆՈՅ ՇԱՏԱԽԻ ՇԲՁԱՆ

Այս ըրջանի հայ գիւղօրէից ցանկն է հետեւեալը.

1.՝ Կեարմաւ՝ 46 առւն, Արէցն էր

Գարեգին Քահանայ: — 60 տարու: իր եղերական վախճանը տես փոքր ինչ վերեւ՝ Կէլէի-կուզան դիւղի յիշատակութեան մէջ:

2-8. — Երիցանեֆ կամ Երիցանեֆ՝ 17, Տապը՝ 34, Գեղաշէն՝ 44, Շուշ-նահերկ՝ 32, Քոպ՝ 52, Հիրենք՝ 60, Ազրի՝ 102: Վերջնոյս նահատակ երէցներն են

Ցովհաննես Քահանայ Սինոյեան: — 46 տարու, 1909-ին կտուց ձեռնադրուած Ցովաէփ եպիսկոպուսէ:

Պատուասպ Քահանայ: — 40 տարու, Նորընծայ, ձեռնադրուած Խարախնեան սրբազնէ:

9.՝ Կեալառաշ՝ 16:

### ՏԱԼԻՈՐԻԿԻ ՇԲՁԱՆ

Տալւորիկ՝ ահա՛ բնաշխարհիկ յատուկ անուն մը՝ պանծալի յիշատակներու կապուած, որ ցայսօր յուղում, եռանդ ու սարսուն կ'ասթէ անձնիւր Հայու՝ երը լսէ կամ արտաքրէք զայն: Վասնդի անառիկ դիրքերով հարուստ՝ իր քարքարուա կողերուն վրայ բնակող վէս Հայորդիները Զէյթունցիներու նման ցվերջ ապրած են անհաշտ՝ Քիւրտ եւ Թուրք հարստահարութեանց հանդէպ, արհամարհալով ամէն սոնձութիւն՝ շնորհիւ իրենց ինքնապաշտամութեան դերադոյն միջոցին: իր վրայ յօրինուած քայլերգը 30 տարիներէ ի վեր խանդայառած է ամէն Հայ եւ հպարտութեամբ ուղղուցած անոր սիրատ:

Տալւորիկի կարիճ նմ զորդ,

Քաղքցու պէս չեմ թուլամորթ,

Մարի զաւակ, քարի որդի,

Հին քաջ Հայոց եմ մընացորդ...

Եւ այդ մեացորդն էր որ նորէն, 1915-ի տմրան + ահազանդի վայրկանը հնչեց թէ չէ, իրեն պէս անվեհեր հարեւանին՝ Սասունցիին հետ լեռ բարձրացաւ եւ Սուրբ Հառաքին հուրովը բռնկած՝ ամիսներով ողորեցաւ թշնամիին անհամեմատ ոյժերուն դէմ:

Տալւորիկի Շրջանը կը կաղմին հետեւեալ գիւղերը.

1-12.—Հարդեե՞ 25, Սպազանի եւ Ծովարուտ 35, Փուրխ 15, կզու-  
Տում 20, Հարքիկ եւ Հոսնուտ 20, Խրամփիկ' 15, Թուալեեֆ կամ Ցըվա-  
լինկ' 11, Արդիու կամ Հարքխոյ եւ Քորեխու 10, Մէգրէ' 15:

### ՓՍԱՆԱՑ ԳԱԻԱՆԻ

Գապլճողի Շրջանն է Սասոնյ ՓՍԱՆԻՔ գտւառը՝ որուն երէցներն էին  
Աւետիս Քահանայ Տէր-Աւետիսիսան.— Ծնած թէրմի զիւղ (Խիան),

#### 40 տարու:

Սարգիս Քահանայ, 50 տարու:

Առաքել Քահանայ, 55 տարու:

Փանաց գաւառի մէջ է «Մատին Առաքեալ» մենաստանը, որ «Դոմաց  
վանք» ալ կը կոչուի, շուրջը 30 տոն թահչութեամբ: Վանահայրն էր

Ստեփան Վարդապետ Պաղտասարեամ.— Ծնած է 1852-ին, միաբան  
Գլակայ գանուց, ձեռնադրուած 1885-ին:

Հակառակ ալեւր գիծակին՝ երիտասարդական ալիւն կրող այս հոգե-  
ւորականը, վերահասու ըլլալով Աղէտին ահազնութեան, 20 օր անընդհատ  
Քիւրտերու դէմ կուի կը մղէ, յետոյ կ'ստիպուի վանքը թողուլ եւ հերոսա-  
կան դրոհոյ մը ճեղքելով թուրք գիծը՝ կ'աջողի հասնի մինչեւ գիրքը Սա-  
ռունցի Մուշեղի, զարմանալի հրազնն մը ի ձեռին, կէս թնդանօթ մը պար-  
զապէս: Հոն եւս առիւծարար կոռևէլով՝ կ'իյնայ գետին, դիւցազն վանականի  
պահկը զիւռու: Այս զրուազը քաղած ենք նոյնի քահանայ Տէր-Պարսամ-  
ևանի նորատիպ մատեսնչ (տպուած Ֆրէզին): Բացի Ստեփան Հայր  
Սուրբէ, Սասոնյ կոռուոյ ոյժերու շարքին դասելի են հետեւեալ արի երէց-  
ներն արևու Սուլուտայ Տէր Ստեփանը, Յաղնոյ Տէր Ղեւոնդը, Գոմսայ Տէր  
Մամրէն, Կեալցի Տէր Թորոս ու Տէր Առաքելը, Սէմալայ Տէր Կարա-  
պետը, Շէնքը Տէր Գողոսը Աղբէցի Տէր Յովհաննէս Նորընծան, Ալուս-  
ախնցի Տէր Գրիգորը եւալլն:

Գոմէ (Համառուն գիւղեր՝ Տարօն, Վան, Կարճկան, Խարեւըդ եւ Կա-  
րին ալ ունին): Գիւղին երէցն էր

Քաւիր Քահանայ Երիցեան.— 45 տարու, 1910-ին ձեռնադրուած Խո-  
րախանեան սրբազնեէ: Հաշչքով հազորապիւտ վերապրողներէն:

Փաների գիւղերն էին.—

1-32.—Մըզքէ' 10 տուն, Հարկորք' 20, Կիսրապ' 6, Հաւկոնի' 15,  
Խարքանի' 16, Քրտամալիկ' 21, Սասում' 15, Բորի' 6, Ճոքնիկ' 21, Մշգեպ'  
38, Խնձորիկ' 31, Պալայեմ' 13, Դալինը' 11, Փշաւու' 10, Թարուկ կամ Դա-  
րուք' 18, Քաշոնմի' 21, Մկրեեֆ (ծննդալայր՝ անմահ Գէորգ Զավուշի)'  
25, Բացի' 25, Մարարու' 13, Տաժպատրիկ' 17, Նորգեղ' 22, Պէլան' 13,  
Փասլենզ (կեղուոն)' 35, Պատրմուտ' 24, Ճակառ' 15, Զօրիկ' 10, Տաղըներ'  
14, Գօն' 30, Ոերմ' 40, Մարքզայ' 20, Բըշենի' 20, Վարդանանց (Տամատ-  
ևանի ընկեր Արապոյի ծննդալայր)' 20:

### ԽՈՒՅԱ-ԽՈԽԱՆԻ ՇԲՁԱՆ

Լևոնյային Ստանոյ գաւառակն է ԽՈԽԱ-Խ, Անդոկ և Կեփին սարելու արեման գէւերէն սկսելով՝ Կինձի լեռները տարածուաղ և Հայոցնակ իր դիւզերն են (30-80 տնւոր)։

1-6.— Ահարօնիք կամ Ահարօն (Ակեղեցին եօթն Մանկումք), Եռլեք, Ղասէ, Փասուր, Էնուր, Զնձքար կամ Ղնձքար (Ակեղեցին Սուրբ Գէորգ) եւայի։

Խոկ ԽԽԱՆԻ կամ ԽԽԱՆԻՔ, Կինձի կառավարչութեան շրջանակին մէջ, գաւառակ մըն չ' լեռնուու գիրքով, անժահական օդով ու չուրով։

Խույփ-Խխանիք երէցն էր

Գէսրգ Քահանայ — 35 տարու, նահատակ։

Ճնձքար գիւղի երէցն էր

Դամիել Քահանայ — 40 տարու, 1910-ին ճեռնապրուած Խարախանեան Սրբազնէն ։ Նահատակ։

Ահարօնք-Փասուրի երէցներն էին

Ցակոր Քահանայ Տէր-Յակորեան — 55 տարու, առաջնորդական փոխանորդ, նահատակ։

Գալուստ Քահանայ Տէր-Մկրտիչեան — 60 տարու ։ Նահատակ։

Խխանիք գիւղերն ունենք Սազուունք (կամ Սըլուունք)՝ 40 տուն, Խխան-ձորը կամ Խխոնինը, գերջին 8 ժամ հւռու Սազուունքն՝ դէպ ի հիւսիս, սպառածուաւ յերանց մէջ, քանի մը թաղերու բաժնուած։ Գիւղիս վերևուն է Կեփին (Գէրին)՝ լեռ՝ կուշտին կրելով քարայր մը ուր ատենօք ճգնած է Մծրնայ հայրապետանիս։ Այս լեռն ստորոտէն արտեւան՝ հինգ ժամ ճամբայ և, ճամբայ որ տեսու — Զուրումի օրերուն — լվազատառ փախուստը Հայ ժողովրդեան, իր կեանքին գրկութեանը վարկարազի յոյսովք գողդոջուն։ Խշընծորի երէցն էր

Տօնախու Քահանայ — 65 տարու, նոյնպէս նահատակ։

### ՎԱՐԴՈՅԻ ՇԲՁԱՆ

Աւարայրի տոխւծ Քաջն Վարդան Մամիկոնեանի ամարանոցն ըլլաւուն ազագաւ, Հայերու կողմէ զարերէ ի վեր Վ.Ա.ՐԴՈՎ կամ Վ.Ա.ՐԴՈՎ, իսկ Թուրքերու կողմէ ԿիհիՄկիհիՄ յորչորջուող այս գայմակամութիւնը կը գտնուի Մշոյ Հիւսիսակողմը, անոր եւ Խնուսի մէջտեղ եւզող Պինէօլի ստորոտ, եւ է Մշոյ Հովանաւորութեան ներքեւ։ Թուրք եւ Քիւրա տարրը 300 էր, իսկ Հայ ընակչութիւնը 2000 հոգի, բացի իր հինգ գիւղերէն՝ որոնք ունէին Համազումար 10,900 ժողովուրդ, որ կոտորուեցաւ Խնուսցիներու հետ, փոքրամասնութիւն մը միայն ազատելով (այժմ Կոմիկաս եւ Խարբերդ)։

Վարդոյի կեզրոնն է ԿիհիՄկիհիՄ կամ ԿիհիՄկիհիՄ, որուն երէցն էր

Ներսէս Քահանայ Տէր-Յակորեան — 45 տարու, ծնած Բրտի Թաղ (Մուշ), 1913-ին ճեռնապրուած Խարախանեան սրբազնէն։ Առաջնորդական փոխանորդ։

Կիմանէմիր գիւղի (2000 անձ) երէցներն էին

Կարապետ Քահանայ — 65 տարու։

Պօղոս Քահանայ Տէր-Գէորգեան — 50 տարու։

Տոտան գիւղի (1000 անձ) երէցն էր

Մկրտիչ Քահանայ — 75 տարու։

Պազրդան գիւղի (7000) երէցն էր

Վարդան Քահանայ Տէր-Վարդանեան — 70 տարու։  
Վերոյիշեալ վեց քահանաներն ալ նահատակուած են։  
Վարդոյի միւս երկու գիւղերն էին։  
Անէր (400 անձ) եւ Յամարան (500), զորս կը հովուէին միւս դիւզե-  
րուն երէցնիրը։

## ՊՈՒԼԱՆՑԻ ՇՐՋԱՆ

ՊՈՒԼԱՆՑԻ Կարնոյ կուռակալութեան ներքեւ գտնուող Խնուրօք Հետ  
Երբեմնի «Հացեաց գաւառան» է։ Այս Գայցմազամութիւնը Մշոյ արեւելեան  
հիւսիսակողմը կ'իջնայ եւ Բլէջնան յեռով երկուրի բաժնուած է, Վերին եւ  
Ներքին։ Առաջինը Մանագիրաբար նման աղատեցաւ Ռուսաց գրաւումով, իսկ  
միւսը բնաջինջ եղաւ։ Կողընի (Կոփ) զուտ Հայ բնակչութիւն էր 5000 անձ։  
Առաջնորդական փոխանորդն էր

Համապատասխան Մայրագյան Վարդանեան — Ծնած 1868-ին,  
կիմի դիւզ (Կարկան-Վան), աշխարհական անուամբ Սարդիս Յանէսեան։  
Քիւրտերու հարստահարութեանց երեսն ծնողացը Հետ կը զաղթէ Վան եւ  
Կ'ուսանի Կուռացի գիշերօթիկ վարժարանը։ Համբաւեան ոչժիմին, իբր թէ  
բարդական յոնցածոք՝ 20 օր տարապարտուց կը բանտարկուի։ Վարդապետ  
ձեռնազրուած 28 Մայիս 1898-ին Ալիք դիւզի Սուրբ Գէորգ վանքին վրայ՝  
նովսէփ եպիսկոպոս Խոստեղւանէ։ 1900-ին Արմաշ կ'ուզեւորի, ուսմունքը  
կատարելագործելու համար։ 15 Աւապեմբեր 1903-էն մինչեւ 20 Փետրուար  
ի դիպահոջ մեաւ կ'ստիպուի Պատրիարքարանի մէջ, վասնդի Դարձեվանքին  
դարձին՝ Թուրք սոստիկանութեան կողմէ ճերբարկալուած եւ վրայէն ձեռա-  
դիրներ զանուած էին։ Այնուհետև կը մինչնի Կարին եւ վեց ամիս կը վարէ  
Կարմիր վանուց վանահայրութիւնն ու որբանոցին տեսչութիւնը։ Առաջնոր-  
դական տեղապահ 1903-էն մինչեւ 15 Նոյեմբեր 1905 Դերջանի, 1905-9 Սպեր-  
կիսկիմի, 1909-11 Բատէնի, 1911-4 Զարուհնապի։ Կարին զանուած միջոցին՝  
տնդամ դաւառական ժողովի։ Արմաշու զպրեվանքը դաւապան կրելու իշխա-  
նութիւն ստացած Դուրեհան որբաղանէ, իսկ ծայրագունութեան ստիճան՝  
16 Մայիս 1911-ին, Սմբատ եպիսկոպոս Սաատէթեան (Կարին)։ Բացի Պուլա-  
նցի առաջնորդական փոխանորդութիւնն՝ կը վարէր նաեւ վանահայրու-  
թիւնը «Սուրբ Դանիէլ» համբաւաւոր մենաստանին, որ «Կոփայ Վանք» ալ կը  
կոչուէր, համանուն բազմամարդ աւանին մէջ կառուցուած ըլլալուն։ Թը-  
թակից պոյահայ եւ գաւառահայ թէրթիւրու։

Երբ ժողովուրդը Ռուսաց յառաջիազացմամբ կ'սկսի նահանջել, Հա-  
յազպատ վարդապետ կը խառնուիք զաղթականական հոսանքին, հասնելով  
մինչեւ Մանազկերաբ բերդ՝ ուր կ'իջնայ ուժասպան եւ մարմինը կը մնայ  
անթայ, իներանդ ժաղովրդեան փախուստին հետեւանօք։

## Պուլանցիք Աւեատանական Հայոց Հովին էր

Վերպատաւելի Մելիք Պալտոսարեան։ Ծնած 1875-ին Ալինձվանք  
դիւզ (Մշոյ Դաշտ), ընթացաւարտ Բաղէչի բարձրագոյն վարժարանէն եւ  
Խարբերդի Գոէճէն։ 1913-ին Հովին ճեռնաղործելով Պուլանըդ դաւասի վր-  
այ՝ երկու տարիէ Հետ կը քարոզէր ու կը դաստիարակէր այդ շրջանին մէջ։  
Հետեւալը ցանկն է Պուլանքի Հայաբնակ գիւղօրէից, առուերու ցու-  
ցակագրութեամբ։

1-18-Մէկըրլու (Մանքրլու)՝ 130, Միքիպար՝ 80, Բլուր՝ 40, Լա-  
րար (կէս գար առաջ 300 տնուր գիւզ՝ որուն հողերուն մեծ մասը բռն-  
դրաւուած են չէյիերու կողմէ)՝ 90, Ալիպօնան՝ 4, Քէմբըրլու՝ 190, Բիրան՝  
64, Խաչլու (համանուն բնակին Հարաւային ափին վրայ՝ նախապէս Հայո-

շատ դիւզ, «Սուրբ Կարապետ» վահրով, որուն խաչքարերով իր պալատը կերտած է տեղոյն Քիւրու տղան»՝ 2, Խարապա Շեհիր՝ 80, Շեյխ - ծառութ (մոտ մը Բողոքական)՝ 200, Խօնակու (Խոյնակու)՝ 260, Թեղուտ (ծրանձագագար Մակար Կաթողիկոսի)՝ 160, Ոտնուր՝ 190, Շերվան - Շեյխ՝ 150, Մայա - Մարտիքան՝ 40, Համզա - Շեյխ՝ 80, Գարազը՝ 160, Լիզ (Ներքին Պուլանդի գոտա Հայաբնակ եւ բաղմանարդ գիւղ, Բէջան լեռն արհեիւակողմը, Ազրի գիւղն մէկ ժամ հեռու, համանուն Լիզ կամ Վարդ դետակի մօտ, Լիզեցին Սուրբ Աստուածածին)՝ 250: Լիզի երէցներն էին

Սահակ Քահանայ Աստուածատուրեան - 60 տարու:

Խահավես Քահանայ - 45 տարու:

19. - Կեապօներ՝ 60: Գիւղիս երէցն էր

Սազուն Քահանայ Տէր-Յալսէփեսան - 55 տարու, 1911-ին ձեռնադրուած Խարախանեան որբազանէ :

20. - Ազրի (Ներքին Պուլանըզի պատմական գիւղերէն մին՝ Հոյ և Միւրու իրան ընակչութեամբ)՝ 50: երէցն էր

Խերսէ Քահանայ - 55 տարու:

21. - Փեօնի՝ 70: երէցն էր

Խափայէլ Քահանայ - 40 տարու, 1913-ին ձեռնադրուած Խարախանեան որբազանէ :

22. - Բրգաշէն՝ 60: երէցներն էին

Խաշատուր Քահանայ - 70 տարու:

Յարութիւն Քահանայ - 45 տարու:

23. - Յատկոն՝ 120: երէցն էր

Մարտիիրս Քահանայ - 50 տարու:

24-25. - Շեյխ-Վալի՝ 2, Խօշ-Վալի՝ 180: Վերջնոյս երէցներն էին

Յովիսնես Քահանայ Մանուկեսան - 55 տարու:

Ղազար Քահանայ Տէր-Մելիքիսեդեկիսան - 50 տարու, 1901-ին Վան ձեռնադրուած Յովիսի Նպիսկոպոս Խոստեղեանէ :

26-27. - Մօլաքէնու՝ 30, Կողակ՝ 120: Վերջնոյս երէցն էր

Մովսէս Քահանայ Տէր-Վարդանեան - 50 տարու, 1903-ին Վան ձեռնադրուած Սահուկ եպիսկոպոս Բաղրեւանդեանէ :

28-30. - Ալիմինի՝ 2, Ազրակ՝ 50, Բոստաքանդ՝ 120: Վերջնոյս երէցն էր

Գասպար Քահանայ Մակարեան - Բրգաշէնցի, 50 տարու, 1907-ին Աղթամար ձեռնադրուած Յովիսի Խոստեղեան որբազանէ :

### ՄԱՆԱԶԿԵՐՑԻ ՇԲՁԱՆ

Արտածանիի (Մուրատչայ) մօտ՝ երբեմնի պարսպապատ քաղաք, որ կը համապատասխանէ Տարուրերանի «Ալպահունիք» հին գաւառին, եւ է Մշոյ առաջնորդութեան միճակ՝ 25 գիւղերով: Մանադկերտ կամ Մալադկերտ անունը կու գայ «Մենուաց» կամ «Մենուաց» յատուկ անունէն: Հայ ընակէութեան ընդհանուր թուոյն մասին խօսած ըլլալով Մուշի գլխուն մէջ, յիշենք իր եկեղեցիները՝ Սուրբ Սարգս, Սուրբ Աստուածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Յակոպ՝ որոնցմէ վերջին երեքը 1901-ի ժամանակին համար համարական եղան քաղաքին խել մը տուներուն հետ եւ առաջինը միայն մնաց կանգուն:

Մանադկերտի առաջնորդական փոխանորդն էր

Յավիսնես Քահանայ Տէր-Աւտիսիսեան - նաև 1865-ին Նորասին (Մանապկերտ): Ազրիկեան սարսափիներուն, Ատիլ-Ճէվաղէն Մանադկերտ փախչող եւ հոն հետապնդուելով սպաննուուղ 40 Վանցիներուն համար բողոքի

մայն բարձրացուցած տյա անվեհները եկեղեցականին մասին համառօտակի խօսած ենք Վանի գլխուն մէջ : Բաղդատմամբ ահեղ արիւնչեղութեան, քանի մը տասնեսկ հայերու կառորումով՝ ինքինն անհշան երևցող այդ դէպքը վիրատին կը չիշտենք հոս, ցոյց տալու համար մանաւանդ կազմակերպեալ Հայկական Զարդերու Կայսերական ժիրատէ»-ով պաշտօնականութիւնը . յարդեր, որոնք Վասպուրականէն անմիջապէս յետոյ տարածուեցան իուլար- յան՝ բրիտանակ Տաճակայատանի վրայ, Հակակրօն պայքարի շանարդա- դուրդ գիմայեղումներու :

1915 Ապրիլ-Մայիս ամիսներու ընթացքին, Խուսաց յառաջնադաշ- մամբ, Մանագիւրտի եւ Վերին Պուլանըդի գրեթէ ամրող Հայութիւնը յաջողեցաւ փասխիլ Կոմիկաս, ընդ որու եւ այս քահանան, որ ցարդ կենդանի է :

Դաւախիս Հայ դիւղորէից ցուցակն է հետեւեալը .

1-25.— Մերք (Կեդրոն)՝ 200 տուն, Ակներ (Արածանիի ձախ ափին)՝ 150, Խօթանլու՝ 50, Խրտում՝ Կետուկ՝ 280, Խան՝ Օզի՝ 80, Տէրք (Շշ Մշոյ Դաշտին)՝ 180 : Հօնա Խիլասի մեծ հօրեղայր՝ 70 տարու Համբ Մուսա- ոյ կողմէերը կամաւոր գնաց եւ սպաննուեցաւ այն Տրպոյի Սայիսին հետ, որ 1000է աւելի Հայ կոտորած էր : Թուենրակ կամ Թուենրակ (Թ-ճիթ Դարե- րուն իր աղանդաւորեներով պատմական գիւղ)՝ 40, Ոչենան՝ 10, Խկնա՝ Խօ- նա՝ 60, Սուլրամլու՝ 40, Խասմի՝ 100, Խորատին՝ 150, Տուկնուկ՝ 180, Խա- րապա – Խասմի՝ 60, Հասան – Փաշա՝ 6, Կամիզոր՝ 10, Փրեմասի (քրտերէն Զկան Կամուրջ)՝ 5, Տօլապ – Պաշ՝ 80, Գարս – Գաեն՝ 60, Մօլապապ՝ 30, Մարմուս՝ 25, Պանզուն՝ 20, Մօլա – Հասան՝ 5, Խկնալ՝ 60, Պագրան՝ 20 :

### ԿԵՆՃԻ ՇՐՋԱՆ

Տուրուբերանի այժմեան Կէնճ կամ Կինճ վիճակը որ աղէտէն առաջ Միւթեալը Փութեան մերածուած էր, կը գտնուի Մշոյ արեմատակողմը՝ 10 ժամ Հեռաւորութեամբ, բնակչութեան մեծամասնութիւնը Քիւրու, մնաց- եալը Հայ : Տեղույն առաջնորդական փոխանորդն էր

Մանուկի Քահանայ.— 55 տարու, լուսամիտ եւ պատուական երէց՝ որ չճողովրեցաւ Փուրք Էտթաղանէն : Տէր Մանուկը իր կրթական գործի՛ յայտնի անուն ալ ունէր :

Դաւախիս մէջն է Կէթօթնուիկի շրջանը՝ որուն առաջնորդական փոխա- նորդն էր

Մեսրոպ Քահանայ.— 50 տարու, նաեւ ուսուցիչ, բախտակից Տէր Մանուկի :

ԱՀաւասիկ Կինճի Հայարնակ գիւղերը՝ բոլորն ալ մէյմէկ Եկեղեցիով .

1-13.— Արդուշն՝ 50 տուն, Կծոն՝ 60, Փարխու՝ 11, Բողի՝ 7, Գրբն- կան՝ 3, Խնարան՝ 8, Հավակնուն՝ 24, Քիւրու՝ 2, Ալիփիրան (Կէյոյնուկի շրջան՝ Երկու աւերակ վանքով)՝ 40, Կեալան՝ 30, Թոխլան՝ 20, Օդնուտ՝ 100, Զըրքի՝ 5 :

Խսկ Կինճի ՄԱՆՈՒՇԳՈՒԹԻ շրջանի գիւղերն են .

1-5.— Ռսեներկի՝ 5 տուն, Պակլան՝ 40, Խարապէ՝ 15, Նարեկ՝ 10, Անկան՝ 10 :

Դարձեալ, Կինճի ՃԱՊԱՂԶՈՒԹԻ շրջանի Հայ գիւղերն են .

1-7.— Չավլիկ՝ 65 տուն, Մատրակ՝ 50, Սիմար՝ 8, Տարպասան՝ 5, Մուսեան՝ 5, Տըք՝ 18, Փարխուն՝ 10 :

Հիմա որ տեղագրական, վիճակագրական, եղերապատում եւ այլ ծա- խոթութիւններով ամրողացուցինք բովանդակ ԲԱՂԻՇԻ նահանդը, կը միայ-

լրացուցիչ վերջին գաղափար մը և տալ հոն տեղի ունեցող կադմակերպուած Զուլուսին ու Հաւաւորութիւնն մասին, սոորեւ հրատարակեալ յով սահմակեցուցիչ մէկ դրուազը ջարդէն մազապուր աղատած Մշոյ առաջնորդարանի նախկին քարտուղար Նազարէթ Մարտիրոսեանի նամակին, Զենադարի վազրդայնին՝ Երեւանէն Պոլիս դրկուած իր երկրին ամէպուած Գևամ Տէր-Կարապետեանի, երբ ան ո՛չ եւս էր արդէն։

«... ՄՇՈՅ ԴԱՇՏԷՆ 5000 Հոգի աղատած են (մինչդեռ 200,000 Հոգի էին), ՔԱՂԱՔԻՆ 25 Հոգի, ԱՍՍՈՒԻՆ - ՓՈԱՆ.ՔԷՆ 1000, ԽՈՒՂ - ԽԻԱՆԷՆ 150, ԿԵՆՋ - ՃԱՂԱՂ.ՃՈՒՐԻՆ 3, ԽՈՅԹ - ՄՈՏԿԱՆԷՆ 1000, ԱԽԱՂ.ԹԷՆ 900, ԽՆՈՒՄԷՆ 300, ԵՆԲՐԻՆ ՊՈՒԼԱՆ.ԸՉԷՆ 600, ԲԱՂԱԿԻՆ ՔԱՂԱՔԻՆ 30 Եւայլն»։

Հարկ է ակնարկ մըն ալ ձգել Հայ գայթականական հոսանքներու վըրայ: 1915-ի ամրուն, Բաղչէի սահմաններէն լեզապատա վախչող Հայկական Հոկայ կուսակներ՝ ճակատագրուած միշտ արհաւիրքներու բախելու՝ խուժեցին Կովկաս ու տարածուեցան Երեւան, Թիֆլիս, Գանձակ, Կարս, Աղեքսանդրապուր եւ Պագու Երրորդ հոսանքն էր այլ՝ դէպի Կովկաս քըուուց: Առաջին հոսանքը գրիմած էր 1914-ի վերջը Քէօփրիւ-Քէօյն: անոր յահորդած էր աւելի ուժգին մը՝ Սաոր Ղամբէի կոխներուն, երբ Ալաշկերտի Հովհանք, Հիւսիսային Պարսկաստանի մէկ մասէն, Սօղանլուք (Կարս) կողմէրէն, Արդուինի եւ Պաթումի ըրջաններէն դուրս գալով՝ ճապաղած էր Կովկասի խորերը։

Մէր մէնաստաններուն նահատակ եկեղեցականները ցուցակագրումի ընթացքին, աւելորդ ըրլասոյ յիշատակի նաեւ անոնց ծառայած սրբատեղինները՝ որոնք պղծուեցան ու թալանի մատնուեցան իրենց թանկարժէք հնութիւններով: Գլակայ վանքը, զոր օրինակ, ամէնէն հարուստներէն մին կը նկատուէր, մասուր, ձեռապիր հին մատեաններէ զատ՝ կային բազմաթիւ արձաթ եւ ոսկի մասունքներ, սկիհներ, խաչեր, սաղաւարտներ, եւայլն, մեծ մասմար զոհարակուու եւ սրբազնասուրբ նշանարներով, նաեւ ոսկիթիպակ շուրջան, վարագոյր եւ շուշփայ, իրենց գարաւոր պահուածքին մէջ անեղծ եւ ասպարկայ եւրոպացուց խոր հիացումն: Ասոնք բոլոր ապշոպուացն վանտայի ձեռքերով եւ մկրատաւելպ՝ ծառայեցին իրը շալվար եւ կելտաշար Քիւրտ գեղգկաւիններու: Մազարաթեայ գրչագիր Աւետարաններու էջեր պատուա պատուա նենուեցան կոյանց և խել մը անստգիւա հնութիւններ աժանագին իւլուելով ձեռքէ ձեռք՝ լեցուեցան սնտուկներու մէջ, զորս Պալքանցուկր հեւինեւ կրից աւազակներու որջը՝ վերմանիա, հայապատկան այդ դոզոններով պետական թանգարաններ ճոխացնելու համար: Եւ այս ամէնը՝ խաչապաշտ կառավարութեան մը կազմէ որ գերել-կերպիւու մէջ քար հոնեն ոկաւ իր զինակից Թուրքին, պատերազմի ամբողջ տեւողութեան։

Աւելին կայ: Ս. Եկեղեցականաց շիրմիններ հակնեցան ամինայ եւ իրենց վրայի Մերօպական տառերը տաշուելով՝ զացին զարդարել «զօնագ»-ներու բակեր ու նեմիշներ, միշտ իրը նախանինք Քրիստոնեութեան:

Վերոյիշեալ նօթերը կը պարզեն վիճակը Հայաշխարհի բոլոր մենաստաններուն, սրբայալիքներուն ու շիրմաստաններուն՝ անբացա:

(Նար. 8 եւ վերջ)

Թէ՛ՌԴԻՒԿ

Ն. Խ. Այսունի կ'աւարտի նամացուցեալ թէոդիկի բազմաշխատ այս երկին առաջին հաստիքն Ա մասը: Ամբողջ որդք, իմշակու յիշած երմէ Աախատէս, կը բազկամա ձեռազիր չորս հաստիքներ, եւ Աաշին Փիլք լոյս կը տեսմէ յառաջիկայ ամսում. Ս. Արուսյ Տպարանէն:

## Ն Ե Խ Ա Ր Ք Տ Ա Ր Օ Ն Ո Յ

---

(Շաբ. Յուն.-Փետրուարի թիւէն եւ վերջ)

105

### ԽԱԶՔԱՐ

Արեւելեան մեծ գերեզմանատան մէջ, ամենահին խաչքարի արձանագրութիւնը. «Թիին ՃԿԶ (166+551=717) Քուլապն յիշեցէք ի Քրիստոս»:

106

### ԽԱԶՔԱՐ

«Ի ՈՒԴ (623+551=1174) Բվիս, ևս Խոնիկոս խազմեցի զիաւչս եւ կանդնեցի»:

107

### ԽԱԶՔԱՐ

Արեւելեան մեծ գերեզմանատան մէջ, խաչքարի մը վրայ. «Յամի ՈՒԴ (624+551=1175) ևս Յայշիկ (Հայկ) սոր (սուր, պարիսպ) կանդնեցի բարեխաւոթիւն ինձ եւ ծնողաց իմոյ եւ եղբաւը իմոյ, որք կարդայք յիշեցէք»:

108

### ԽԱԶՔԱՐ

Գարձեալ նոյն գերեզմանատան մէջ, ուրիշ խաչքարի մը վրայ. «ՈՒԴ (624+551=1175) Բվիս ևս Հայրապետ երեց կանդնեցի զիաւչս ի բարեխաւոթիւն որդոյ իմոյ Ամդէքսոսի անարատ սարկաւագի. որք երկիրպականէք եւ յիշեցէք ի Քրիստոս»:

109

### ԽԱԶՔԱՐ

«Ուրբ Դանիէլ» կոչուած գերեզմանատան մէջ խաչքարի մը վրայ. «ՈՒԾ (625+551=1176) Բվիս կանդնեցաւ խաչս բարեխաւութիւն մեծրկայս եւ ծնողաց իւրայ, յորք տեսանէք, յիշեցէք ի Քրիստոս սարկաւագ մեղաց Բողութիւն»:

110

### ԽԱԶՔԱՐ

Նոյն գերեզմանատան մէջ, դարձեալ ուրիշ խաչքարի մը վրայ. «ՈՒԾ (626+551=1177) Բվիս կանդնեցաւ խաչս տիկնանց տիկնայ»: Այս խաչքարը կը գտնուի Սուրբ Դանիէլի մատուռին Տով:

111

### ԽԱԶՔԱՐ

Ուրիշ խաչքարն մը յիշաւակարանի. «ՈՒԾ (647+551=1198) կանդնեցաւ խաչս բարեխաւութիւն Վարդին. յիշեցէք ի Քրիստոս»:

112

## ԽԱԶՔԱՐ

Արեւելեան կողմի գերեզմանատան մէջ՝ այլ խաչարձանի մը յիշատակաբն է. «Թղին ԶՀԳ (773+551=1324) և Խաչիկ կանգնեցի խաչս մերնողին Փանոսին, որք կարդայք յիշեցէք»։ Այս խաչքարը օրորոցածն է եւ կողի վրայ պառկած։

113

## ԽԱԶՔԱՐ

Նոյն գերեզմանատան մէջ դարձեալ «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս ողորմի Դանիէլին, թղին ԶՀԶ (776+551=1327), և Քուքեր կանգնեցի զնաչ, ի բարեխաւսութիւն եղբաւը իմոյ Դանիէլի յիշեցէք ի Քրիստոս։»

114

## ԽԱԶՔԱՐ

Սուրբ Սարգիս եկեղեցւոյ բակին մէջ գտնուած խաչքարի յիշատակաւրանն է. «Յիշեցէք ի Քրիստոս զԱրքահամ Հօրն Նուրպէկ թղին ՌՃԳ (1103+551=1654)։»

115

## ԽԱԶՔԱՐ

Արեւելեան գերեզմանատան մէջ. «Կանգնեցի սուրբ նշանս բարեխաւսութիւն որդոյ իմոյ անդրանկայ, որ կոչի անուն Շողի Մէր Արդմի մեծ պարոն եւ յուժ գեղեցիկ երեսաւք, վայելուք ջանիւք»։

ՄՈՒՇ. ՎԵՐԻ ԱԿՆԵՐ ԳԻՒՂ

116

## ՏԱՊԱՆԱԳԱՐ

Ակներու վերեւ գտնուած գերեզմանատան մէջ, փաքր գերեզմանափարի մը վրայ. «ՈՇԴ (614+551=1165) ճարկանս է սուրբ նշանս»։

117

## ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Խուրք Գէօրգ եկեղեցւոյ սեղանի առջեւ. «ՈՇ (650+551=1201) կանգնեցաւ սուրբ նշանս բարեխաւս . . .»։

118

## ԽԱԶՔԱՐ

Պարսպապատ գերեզմանատան մէջ, խաչքարի մը վրայ. «Թղին ՌԿԴ (663+551=1214) կանգնեցաւ սուրբ նշանս ի բարեխաւսութիւն»։

## ՄՈՒՇ. ԹՈՂՆԴՐԱԿ ԳԻՒՂ

119

**ԽԱԶՔԱՐ**

Գերեզմանատան մէջ. «Թվին ԶԿԸ (768+551=1319) ևս Սարդիս կանգ-նեցի ի բարեխաւսութիւն եղաւը իմոյ Յոհանիսին. յիշեցէք ի Քրիստոս»:

120

**ԽԱԶՔԱՐ**

Գերեզմանատան մէջ, խաչքարի մը վրայ. «Թվին ԶՀԸ (778+551=1329) փոխեցաւ ի Քրիստոս Սարդիս Մարդաւայ որդի երիտասարդ ով Եղ-բարք»:

Այս խաչքարին վրայ միայն տեսայ յաւնարէն գրաւթիւն, հայերէն յի-շատակարանէն վեր:

121

**ԽԱԶՔԱՐ**

Դարձեալ գերեզմանատան մէջ, խաչքարի մը վրայ. «Թվին ԶՀԸ (789+551=1340) կենսակիր խաչս Յիսուսի յաղթող նշանս Քրիստոսի գաւրեղ-բժիշկ յեկեղեցի եւ պարծանք ամենայն հաւատացելոց ազգի...»:

122

**ՏԱՊԱՆԱՔԱՐ**

«Թվին ԶՀԸ (792+551=1343) զԹուղօն յիշեցէք երիտասարդ փոխե-ցաւ ի Քրիստոս Աստուած ողորմի ասացէք»:

123

**ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ**

Ս. Աստուածածին եկեղեցւայ նակատի յիշատակարանն է. «Կամօք եւ աղործութեամբ Աստուածոյ շինեցաւ առւրը եկեղեցիս ՌՃԿ (1160+551=1711)»:

124

**ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ**

Եկեղեցւոյ պատին վրայ. «ԹՃԿԸ (1168+551=1719) Տէր Սիմէռն յի-շեցէք ի Քրիստոս»:

Յիշատակարան ունեցող խաչքարերը բազմաքիս էին, բայց շէխերու ակռաթերու կնիտումներուն վրայ՝ հարկադրուեցայ կարն կապել խուզար-կաւքիններս:

## ՄՈՒՇ. ՌԱՍՏԱՄԳԵՏՈՒԿ ԳԻՒՂ

125

**ԽԱԶՔԱՐ**

Գերեզմանատան մէջ խաչքարի մը վրայ. «ՌԼԵ (635+551=1186) եռ  
երնեկս Ապրամէմ որդի կանգնեցի բարեխաւսութիւն ինծ և ծնողաց իմոց.  
որք տեսանէք յիշեցէք ի Քրիստոս և կենակցին իմոյ նազկան և իւր...»:

## ՄՈՒՇ. ԳՕԹԱՆՆՈՒ ԳԻՒՂ

126

**ԱՐՁԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ**

Գօրակուայ եկեղեցւոյ սեղանաքարի արձանազրուք իւնն է. «Ի թվիս  
ՈԿԳ (663+551=1214) կանգնեցաւ սուրբ նշանս ի բարեխաւսութիւն Քրիս-  
տոսատուրի յիշեցէք ի Քրիստոս»:

ՆԱԽՈԹ. Գօրամլուի եկեղեցին կը կաջաւէր Կարմիր Սուրբ Կարապետի Վանք. որ  
ցինուած է կիկլոպեան ժայռերով:

127

**ԽԱԶՔԱՐ**

Գերեզմանատան մէջ խաչքարի մը վրայ. «Ի թվիս ՈԿԳ (663+551=1214) եռ Յովսեայ քահանակս կանգնեցաւ ի սուրբ նշանս բարեխաւս առ  
Քրիստոս վասն մեղաց մերոց»:

## ՄՈՒՇ. ՆՈՐԱՏԻՆ ԳԻՒՂ

128

**ԽԱԶՔԱՐ**

Ցոհան Օճնեցւոյ մատրան բով գտնուած գերեզմանատան մէջ խաչ-  
քարի մը վրայ. «ՌԼԵ թվիս (640+551=1191) իշխանութեան Սէվէտնին ևս  
Մարտիրոս որ է որդիք Վարդանա, կանգնեցի զսա վէմ եւ արձան պատվական  
ևս ընտրեալ նշան յաղթութեան, նկարեալ արեամբն Յիսուսի Քրիստոսի,  
ի Քրիստիւն եւ բարեխաւսութիւն ինձ եւ ծնողաց իմոյ եւ կենակցին իմոյ  
Տիրանցի եւ անդրանկի իմոյ Տիրացին»:

129

**ՏԱՊԱՆԱՔԱՐ**

Նայն գերեզմանատան մէջ, գերեզմանաքարի մը վրայ. «ԹՎԻՍ ՈԾՔ  
(652+551=1203) ես Մարտիրոս երէց եղի զորդի ու յոյս Հողուոյ իմոյ ևս  
լոյս աչաց ու զաւազանն ծերութեան իմոյ եւ մեծ պարզեւ կանգնեցի  
զսա...»:

130

**ԽԱԶՔԱՐ**

Դարձեալ յիշեալ խաչքարի ժող, նոյն գերեզմանատան մէջ. «Ո՞Ռ (653+551=1204) եռ Հայրապետոս որդի Վարդանա կանգնեցի զկենսունակ եւ զկենդանատու Նշանս զայս, կտուցեալ ահաւորութեան աջոյ անեղին Աստուծոյ եւ բարձրացեալ բանիւ որդոյ Միածնի եւ հաստատեալ շնորհաւք Հոգւոյն Սրբոյ ի բարեխաւորութիւն ինծ եւ ծնողաց իմոց եւ կենակցի իմոն եղնկան եւ անդրանկի իմոյ...»:

131

**ՏԱՊԱՆԱՔԱՐ**

Արեւմտեան կողմի գերեզմանատան մէջ, գերեզմանաքարի մը վրայ. «Ի Ո՞Ռ (659+551=1210) թվին կանգնեցաւ խաչս ի բարեխաւորութիւն տիկնոջն Հոգիփախմէի»:

ՆԱԶԱՐԵՒԹՅ. Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

(Շար. 3 եւ վերջ)



## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

### Ա Ղ Ո Ւ Ա Ն Գ Ր Ո Ղ Ն Ե Ր

(Ե.-Թ. Դար)

Աղուանները հաստատուած էին առաւելապէս Հայաստանի Հիւսիսային արեւելան երկու նահանգներուն մէջ, Արցախ և Ռւսի (Աշխարհապոյց, Մատ. Խոր. 1865, Վէնետիկ, էջ 609-610)։ Իրենց ծագումը կը կապէին Յարեթի սերունդին (Կաղ. Ա. Գիրք, Գլ. Բ.)։ Իրենց ազգը կը հաշուէին դպրութիւն զիտոցով հին ժողովուրդներու շարքին (Կաղ. Ա. գ. 4)։

Մեր հին պատմիչները թէնու կ'րան թէ Ս. Մեսրոպ Մաշտոց աղուաններու լեզուին համար ալ զիր յօրինած է (Կորիւն, Երուսաղէմ, էջ 40։ Խոր. Մատ. էջ 248), բայց մեզի ծանօթ աղուանական գրեթէ բոլոր յիշատակարանները գրուած են հայերէն զիրով և հայերէն լեզուով։ Այնպէս կ'երեւի թէ աղուաններու գրական լեզուն միշտ եղած է հայերէնը։

Աղուան գրականութեան ամէնէն երեւմի կոթողն է Աղուանից Պատմութիւնը, որուն վերջին խմբագրութիւնը տեղի ունեցած է ԺԷ. Դարուն սկիզբը (շ. 1004)։ Երեք գիրքերէ բաղկացած այդ պատմութիւնը իր մէջ կը պարունակէ մօս տասնեակ մը աղուան գրողներու պատկանող հատուածներ։

Այս համառօտ ուսումնասիրութեան նըպատակն է այդ գրողներուն ինքնուրոյն դէմքերը ի յայտ բերել որքան որ կարելի է։ Աղուան գրողներու այդ շարքը կը սկսի Ե. Դարէն եւ կը հասնի մինչեւ Թ. դար։ Կը ներկայացնենք ժամանակագրական կարգին համաձայն։

Ա. — ՄԱՏԲԻՌՍ ԵՐԵՑ ԳԻՏՆԱԼՈՒՐ. — Սա կ'ապրէք Ե. Դարու գիրքները եւ վեցեռորդին սկիզբը, եւ ունէք գիտունի համ-

րաւ։ Այդ պատմառով Աղուանից Վաշագան թագաւորը (շ. 484-505), իրեն կ'ուղղէ հետեւալ հարցումը. «Շնիք Հրաժարեալք ի մարմնոյ զգայո՞ւն են թէ անդպայ. կամ կ'ենդանիքս ննջեցելոցն զիա՞րդ կարեն օդնելք» (Կաղ. Ա. իր. 4)։ Մատթէոս Երէցի տուած պատմիսանը կը գրաւէ մօս երեք էջ (Խոյն, 180-182)։ Իր գրութեան յիդուն դրեթէ յերծ է յունարանութենէ։

Մատթէոս Երէցի մասին կ'ենապական ուրիշ տեղեկութիւններ չկան։ Այդ շրջանին ծանօթ են համանուն երկու երէցներ, մին Պարտաւայ իսկ միւսը Դարահոնոյ (Կաղ. Ա. իր. 4)։ «Գիտնաւոր» Մատթէոս Երէցը թերեւս կարելի է նոյնացնել այս վերջինին՝ Դարահոնեցիին հետ (Հմմտ. Կաղ. Շահն. էջ 158, Ա. իա), որ ըստ մեր թ. 375 ձեռագրին էր աշակերտ «Յովկհաննու Հայոց Հայրապետի Մանդակունոյ» (Գլ. իա, էջ իե)։ Հմմտ. նաեւ Հանդ. Ամս. 1953, էջ 554-6։

Բ. — ՎԱԶԱԳԱԼՆ ԹԱԳԱԼԻՈՒՐ (շ. 484-505). — Վաշագան բարեկարգիչ թագաւոր մրն էր, ուստի ուղեց վերջ տալ այն հակառակութեանց որոնք տեղի կ'ունենային աշխարհականներու եւ եկեղեցականներու միջւ։ Այդ նպատակով գումարեց ժողով մը որ սահմանեց 21 կանոններ, որոնք հետագային մտն նաեւ մեր եկեղեցւոյ Կանոնագրքին մէջ, ասոր Երկրորդ խմբագրութեան ժամանակ (ժ. դար?)։ Ահաւասիկ այդ կանոններուն նախարանը.

«Ես Վաշագան Աղուանից արքայ, եւ Շուփհաղիչոյ Պարտաւայ Արքեպիսկոպոս, Մանասէ Կապաղակայ եպիսկոպոս, Յունան

Հաշուայ<sup>(1)</sup> և պակապոս, Անանիա և Ստահակ Աւտուայ քորեալիսկոպոս<sup>(2)</sup>, Յովակի Կաղանկատուաց երէց, Մատթէ Պարտաւայ երէց, Թոմա թագաւորի դրան երէց, Պողոս Գեղաճայ<sup>(3)</sup> երէց, Շմաւոն Յրուայ քորեալիսկոպոս, Մատթէ Դարահոնոյ երէց, Արիկաղ Բիթայ երէց<sup>(4)</sup>, Ուրբաթ Այրմանուշաց երէց<sup>(5)</sup>, Յովէլ և Պարպ, Միքէ և Յակոբ երէցունք, եւ ազատ մարդիկ, եւ նահասիտք Արցախայ, Բակուք Կաղանկատուաց նահապեա, եւ այլք բաղումք, որք միարան առաջի իմ եկին ի հանդէս ի հովոցի տեղուղիս յԱղուէն, եւ կարդեցաք այսպէս (Ա. իգ.):

Կանոններուն լեզուն բոլորովին զերծ է յունարանութենէ, այդ պատճառով ոմանք սիսլմամբ կարծած են թէ անոնք խմբաղը ըրած են Ե. գարու առաջին կիսուն (օր. Հ. Ն. Ակինեան, Հանդ. Ամս. 1953, էջ 561-2):

Կանոնները ընդհանրապէս համառօտ են և կը դրաւեն հինդ էջ (Կազ. Շահն. էջ 184-9):

Մեր թ. 375 ձեռագրին մէջ սոյն գրութիւնը կը վերջանայ այսպէս. «Եւ ամ. ազատք Աղուանից. եւ վասն առանձ հաստատուքեան զրայ» Վաչագանայ Աղուանից արքայիս մատանիս եղաւ ի վերար» (էջ լի): Շահնազարեանի Հրատարակութիւնը շունի առաջին եւ երկրորդ Աղուանից շնորուն ընդգծեալ բառերը, որոնք դուրս մնացած են ոստումի մը պատճառով (էջ 18)»<sup>(6)</sup>:

Գ. — Վեհիկ (552-4). — Սա 554 թուին, Աղուանից Արաս կաթողիկոսին օրով, կրի-

(1) Հրոշայ (Զեռ. Ս. 8. թ. 3646, Կանանց գիրք, էջ 355; թ. 252, թ. 162):

(2) Ամսնիա, եւ Սահակ, եւ Աւտոփոր Խպիսկոպոս (Զեռ. Ս. 8. թ. 375, Պատմ. Աղուանից, էջ 18):

(3) Գայեգուս (Յոյթ, ամք):

(4) Արայիկ Ազրեան երէց (Յոյթ, անդ):

(5) Ուրբաթայր Մամուշէից երէց (Զեռ. Ս. 8. թ. 375; թ. 3846; թ. 252):

(6) Այս առքիւ յիշենք մասն ոստում մըն ալ որ

առած է իր տեսիլը, որ կը վերաբերի խումբ մը սուրբերու նշխարներուն դիւտին (Կազ. Բ. դ.):<sup>(7)</sup>

Դ. — ԱԴՐԻԱՆԻ. — Սա Վեհիկի Տեսիլքին կցած է կարծ յիշատակարան մը, որ հաւանաբար 554 թուականէն հեռու յէ (Կազ. Բ. դ.):

Ե. — ՎԻՐՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ (596-629). — Աղուանից նշանաւոր կաթողիկոսներէն մին է: Նատ նեղութիւններ կրած է հիւսիսական ժողովուրդներու արշաւանքին ժամանակ, եւ իր կարելին ըրած Աղուան ազգին սպառնացող վտանգները փարատելու համար:

Յատկապէս իր գրչին կը պատկանի Վկան սաստկացեալ սովորին, սրոյն եւ գերութեանն» խօսող հատուածը (Կազ. Բ. ժ.): Ասոր յարակից պատճական զրուադներն ալ ինք կրնայ գրած ըլլալ, որոնք սահայն ազտորէն օգտագործուած են Աղուանից Պատմութիւնը խմբագրովին կողմէ եւ կորսնցուցած իրենց շարադրանքին նախական կերպարանքը:

Վիրոյ կաթողիկոս ցոյց կու տայ գրական որոշ կարողութիւն:

Զ. — ՅՈՎԱՆԻ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (636-663). — Երուսալէմ իր այցելութեան առթիւ գրած է փոքր տեղեկատուութիւն մը, չ. 663ին. «Երթ յԵրուսալէմ եւ բերում նշխարացն Սրբոց» (Կազ. Բ. ժ.): — Այս մատին տեսնել նաեւ Աղուանունի, Միարանք, Երուսալէմ, էջ 389:

Է. — ԶԵՒԱՆՆԵԼԻ (617?-680?). — Աղուանից երեւելի իշխաններէն մին, իր իմաստութեամբ եւ քաջութեամբ համբաւ-

կը գիմուի Շահն. էջ 249, էմին էջ 111. «Ասան հիմն իրեանց, գարքան անդրէն ընդ նոյն ճանապարհ յաշանուան իրեանց, ոչ իմչ կասկածեալ յումեթ» (Զեռ. Ս. 8. թ. 375, էջ Ծ.):

(7) Կարծէ պիտի որ մեր թ. 375 ձեռագիրը ունի, օմինչեւ ցերոն անդամ», փոխանակ Շահնազարեան եւ էմինի, օմինչեւ ցերոն ամ», ընթեցուածին:

ուած : Իր վրայ հիացումով կը խօսի ժամանակակից անանուն զրոյ մը (Կաղ. Բ. Ժըլզ.) : Խազրաց ասպատակները զանելէ երկու տարի ետք, Գարդմանայ բերդին մէջ եկեղեցի մը չինել կու տայ, եւ այդ առթիւ կը յօրինէ աղօթք մը (Հ. 665), նմանութեամբ Սողոմոնի աղօթքին (Կաղ. Բ. իբ.) : Գրութեան լեզուն գրեթէ զերծ է յունարանութենէ<sup>(8)</sup> :

Հ. — ԵՌՎՀԱՆ ԵՊԻՄԿՈՊՈՍ (630?—+702). — Արցախ նահանգի Մեծիրանք գաւառի եպիսկոպոսն էր Յովէլ (Հ. 661-702) : Զըղափի մասունքներուն գիւտին առթիւ ինքը և Մեծկողմանց Դաւիթ եպիսկոպոսը թուղթ մը գրեն Ուխունէս Արքեպիսկոպոսին (= Կաթողիկոս Աղուանից, 661?-673?) եւ Ապահնւաստ Պատրիկ Ձեւանշէր իշխանին (Կաղ. Բ. Լ.) : Թուղթին լեզուն քիչ մը յունարան է :

Թ. — ԴԱՒԹԱԿ ՔԵՐԹՈՂ. — Ձեւանշէր իշխանին սպանութեան առթիւ (Հ. 680) յուղիւ ողբ մը գրած է Դաւթակ Քերթող : Ողբը յօրինուած է մօտաւորապէս Հայկական տաղաչափութեամբ եւ ունի 36 տուն, հայերէն այրուբենի շարքին համաձայն : Տուններուն մեծ մասը կը բարդանայ 4 տողէ : Կան բաւական թիւով տուններ, յատկապէս երկրորդ կէսին մէջ, որոնք ունին միան 2 տող : Ողբը արդինք է բանաստեղծական անկեղծ ներշնչումի, եւ պատմական ու զրական մեծ արժէք կը ներկայացնէ : Լեզուն գրեթէ զերծ է յունարանութենէ :

Բացառիկ արժէքով այս ողբը դժբախտարար լման չէ հասած մեզի : Էմինի հրատարակութիւնը, ինչպէս նաև մեր թ. 375

(8) Կ'արժէ դիտել որ այս կոսրին մէջ ալ Շահնազարեանի օրինակը պատում մը ունի. ցանախնեցք իմաց բաներէն ենք (Եզ 309), ուր պէտք է աւելցուի բառ մեր ձեռագրին. Պոսկի եւ արծաթ, ծառայու եւ աղախնայս, եւ եսուր ինձ իշխանութեամբ իմով...» (Եզ Հ.2) : Ցիշնէն նաև որ մեր ձեռագիրը փոխանակ «Քորիդիշուոյ» անուան՝ ումի «Գրիգոր քիոնուոյ» (Եզ Հ.2) :

ձեռադիրը ունին միայն մինչեւ մ տունը, շարունակութիւնը կը գտնուի Շահնազարեանի մօտ, այն ալ ոչ անխաթար ձեւով (Կաղ. Բ. լ.2.) :

Հետաքրքրական են այն տարրերուն թիւները որոնք կը տեսնուին մեր ձեւուալիքն ի եւ թ առներուն մէջ. այսպէս :

Ի բաց մէկնեցան ի նմանէ պահապանքն, եւ օգնութիւնն վերին հրաժարեալ ի նմանէ . Զի Տէր Հնացաւ յաւուրն չարի, եւ եթող զնա ի կոխումն ժանդից :

Խարդաւանօղ խորհրդուիք տարեալ մեկուսի, եւ անողորմ յարձակմամբ վիրաւորեալ ըդ-վէհաղին, Սաստիկ խոցոտեաց խստասիրտն սիրելի, Մինչ անկաւ ի յերկիր իշխանն այն արի :

Ժ. — ՍԻՄԷԾՈՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ (704-6). — Աղուանից Սիմէտն Ա. Կաթողիկոսը կարճատեւ պաշտօնավարութիւն մը միայն ունեցաւ թէեւ, լոյն մէկ ու կէս տարի, բայց պատմական անուն մը թողուց իր եկեղեցչն գործունէկութեամբ : Ինքն էր որ Ներսէս Բակուր Կաթողիկոսի քաղկեդոնական պղտորանքը մաքրեց Աղուանից երկրէն իր զրած հօթնեակ կանոններով, որոնք պահած է Կաղանկատուացքին (Փ. Ժա. ), եւ ապա, թերեւու ԺԳ. դարուն, մտած են նաև մեր կանոնագիրքերէն ոմանց մէջ :

Կ'արժէ դիտել որ սոյն զրութեան մէկ պարբերութիւնը, որ Շահնազարեանի հրատարակութեան մէջ կը ներկայանայ խանզարուած ձեւով (Բ. Հատուր, էջ 33), մեր ձեռագիրն համաձայն ունի Հետեւեալ հասկրամիլ եւ ուղիղ ընթերցումը.

«Արգ՝ ես Սիմէտն չնորհիւն Ա. Աղուանից Կթզկու, ըստ աստուածային պատուի բոնացն եւ կանենաց, այսպէս հրամայեցի վիրաւունս. զեկեղեցի Ա. քահանայք կալցն, ճշմարիտք եւ աւղափառք, որք զեղկելոյն ներսիսի ո՛չ ունին աղանդս : Եւ մի՛ լիցի զինուորաց և աշխարհականաց...» (Զեռ. 375, էջ Ճ.2) :

**ԺԼ.—ՄԻՒԲԱՅԵԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ** (707-741) — Սիմէռն Ա.ի յաջորդը, Միքայէլ կթղ. Աղուանից, բաւական երկար պաշտօնավարութիւն մը ունեցաւ, ևրէսուն հինգ տարի, եւ պայքար մղեց կարդ մը կանոնադանցութեանց դէմ։ Կաղանկատուացի իրմէ պահած է երկու զբութիւններ։

**1.—** Ցիշատակարան, դրուած չ. 712ին, այն խաչին վրայ, զոր Բիւգանդիոնի Վարդան — Փիլիպիկոս կայսրէն նուէր բերած էր Աղուանից Գաղփիկ իշխանը (Կազ. Գ. Ժ.):

**2.—** Ցաղացս Պապանձան Զաքարիայի եւ Ծննդեան եւ Ցայտնութեան Փրկչին (Կազ. Գ. Ժ.): Տոմարագիտական գըրածք մըն է, ընդդէմ երկարնակաց, որով կը հաստատէ Քրիստոնէ Ծննդեան Տօնին յունուար նիւ կատարման աւանդութեան ճշդութիւնը։

**ԺԲ.—ՄԻՒԱՅԵԼ ԵԳԻՒԿՈՊՈՍ** (840?-900?) — Երբ կը մեռնի Աղուանից Յովոչիք Բ. Կաթուղիկոսը (849-874), Մեծկողմանց Սամուէլ եպիսկոպոսը ինքնագույն եպիսկոպոս կը ձևոնադրէ «իմաստասէր» կոչ-

ուած Միսայէլ քահանան, եւ ապա ինքն ալ Միսայէլին կ'ընդունի անկատար ձեռնադրութիւն իրրեւ Կաթողիկոս Աղուանից։

Երբ այս լուրը կը հասնի Աղուանից բանուկը, մէծ խոսվութիւն յառաջ կու գայուսուի կը գիմէն հայոց Գէորգ Կաթողիկոսին (877-897), որ իր կարգին կը գրէ հայոց Աղոս իշխանին։ Սամուէլ կը հարկադրուի Դուքին երթալ (877) եւ երկրորդ անգամ օրինաւորապէս Աղուանից կաթողիկոս ձեռնադրուի հայոց Գէորգ Կաթողիկոսէն։

Այս Միսայէլը, Եպիսկոպոս Արցախ նահանդի Քուսափիառնէս գաւառուն, գրած է ներբողեան մը ի Ս. Խաչն Քրիստոնի, իրթին լւզուով եւ այլարանական ոճով — Բագրավլիպ, 1906, էջ 160-166; 1911, էջ 258-265; Ձեռ. Ս. Յ. Բ. թ. 1, Գ. Մաս, էջ 206-212։

Աշաւասիկ ասոնք են մեզի ծանօթ Աղուան զբողները, որոնք բոլորն ալ իրեն դրական լեզու կիրարկած են հայերէնը, մերթ «ոսկեղարեան» եւ մերթ յունաբան ոճով։

Ն. ԵԳՍ. ՄՈՎԱԿԱԽՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՔԱՆԻ ՄԸ ԱՆՏԻՊ ՏԱՂԵՐ

Ա

#### ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ

Հաւանաբար մեր մէխնադարեան տաղերուն ամենաքաջ ծանօթ տաղասացն է Գրիգորիս Կաթողիկոս Աղթամարցի և իրական անակնկալ մը պիտի ըլլայ իր մէկ նորագիւա և տնօտիպ տաղին հրատարակութիւնը:

Տարիներ առաջ ողբացեալ Հայկ Աճէմեանի կողմէ ինծի տրուած է պատճէնը Գրիգոր Աղթամարցիի մէկ տաղին, որուն

ուրկէ՞ արտադրած ըլլալը և յարակից ժանօթութիւններ այն ատեն չէր տուած, այլ տաղին արտադրութեան տակ կը զրէր. «Արտադրեցի իմ հաւաքածոյից : Մանօթութիւնները յետոյ կ'ուղարկեմ» (8 Մեպո. 1960-ին զրուած, Թեհրան): Խիստ ցաւալի կերպով երբեք շիմացոց ուրկէ արտադրած ըլլալը կորուսէ փրկելով համար հոս կը հրատարակեմ այդ անտիպ և նորագիւա տաղը:

#### ԳՐԻԳՈՐԻ ԱՂԹԱՄԱՐՑՈՒ ԱՍԱԾԾԱԼ

Յարաշշեցայ ի մէշ զիշերի  
Խնդրեցի գուայ իմ աշացն լոյս,  
Ե՞կ իմ զեղեցիկ էրեւած և նարզան  
Ոչ բացեց զիեց մուտ ի տուն զինաւու:

Փիլաւա ոսկի և մանուք արձար,  
Վարդ վայելուչ որպէս զրախ սոր,  
Ու ոք տեսանէ դունայ պարզ երկար,  
Անգուլ անդադար տանէ Փրիյագ:

Այ մահի քամաւ քանկոյ թիւր,  
Այ ժաման ապրու սարմաստ ու հիտար,  
Ենք ի կան ածնու զաշերից կամար,  
Միրեն խոցուին համարով հազար:

Հուրբք և բարի վարդ ու շուշանի,  
Մուշիչ ու մանուշակ կովիս ծաղկալի,  
Նարգիզ նաւուիար բույր կնորդի,  
Ամեն մուաց ևս ախործելի:

Գիշեր ոյ ցերեկ ևս իմ երերու,  
Ոչ ինմիտ ի գուս ոչ երբած ի տուն,  
Սիարի կարդամ համ շումքի մաշլուն,  
Իմ բազամ ֆրյադ դիլ իմամ փրխում:

Միբաս փափաք է ևս կայ ի գոզման,  
Աշերս է կարօս տեսուդ ամելման,

Սէ բազ բաշամ փիշի թու մէկման,  
Մարանց մերկաբամ ամբարի խուրան:

Զի աղը բաժանեմ ի քնն ինեղամի,  
Ալանց գու տեսուդ շումչու կու խաղուի,  
Չուն քարի բահերմ զուլի խաչ բայի,  
Կարբենամ հազար օր հեց սեար մի:

Միրուլ ոյ ուկան լալա ոյ զոլ,  
Բիրուլ գու վանդա ումաս բա բըհար,  
Նալա ոյ վիզան միհունոր սեար  
«Բուշայ մի բինու ըռուի ի դիլար:

Զարկած ի վերե ևնց կանաչ վըրամ,  
Բազմի՛ր ահաւոր, ևս ևնց յանդիման,  
Շաւաշանց շաքարի կրոյ աւազան,  
Ելայա աղեցի եւ դիլր դաման:

Նարինչի ծաղիկ զիւլ իս ի սերեւ,  
Դու վարսաւորեալ արմաւենայ ձեւ,  
Փայլովայլի տաս սիրամարզի բեւ,  
Խմլուրեամբ տեղիք աշացըս լոյս եւ:

Եյ քոյ ոյ ունայն բանի Աղքամարցի,  
Այս կեամբս անցաւոր է, ևնց յուշ լիցի,  
Այժմ երածարէ ևս մեղաց զերի,  
Բայց յետոյ լիթիս ողորմ ու լալի:

Շահեկան է տաղին երկրագույքան հանդամանքը: Խնծի ծանօթ լէ Աղթամարցիէ բորիշ տաղ մը որ քրդերէն կամ պարսկերէն ամբողջական տողեր ունենայ իր մէջ:

## Բ

## ՅՈՎԱՆՆԻՍ ԵՐԶՆԿԱՑԻ ՊԼՈՒԶ

Ստորեւ Հրատարակուած տաղը արտադրած եմ Զմմառի թիւ 99 ձեռագիր տաղարանէն, ըստ իմ ծախօթադրութեանս 1931-էն կատարուած: Հաւատարար Անտոնեանց հաւաքման թիւ 99-ը պէտք է եղած րվայ, քանի որ թիւ 99 Զմմառի հաւաքման հրատարակուած ցուցակով Զեռնադրութեան գիրք մըն է:

Արտագրութիւնը կատարած եմ ձեռադրին էջ 14ա-էն: Անտիկ տաղ մըն է, զոր ես Յովհանէս Պլուզ Երզնկացոյ դրչէն Կը նկատեմ:

Ահաւասիկ տաղը, որ անխորագիր է — Ասսուածածին կայս երանեալ.  
Քանի ի եօրէ ի ժեզ իշեալ,  
Գորրիկեան ճայն աւետեալ.  
Դասի երեշտակաց ժեզ խոնարհեալ:  
  
Եւ զարմացումն ըգիզ տանալ  
Զահէ հարեալ եւ զարնարեալ.  
Է յս անեալ ի ժեզ նկեալ,  
Ընդ սուրբ արեանի նո միացեալ:  
  
Թագաւորին տանար կազմեալ,  
Ժառանց քանին որ ասացեալ,  
Խնմ ամսնա յարզանգ կընեալ,  
Էսյս անեղննին ի ժեզ ծընեալ:  
  
Խոսք սուրբ մատիցըն կատարեալ,  
Երթուղարքն սուրբ ի ժեզ ծընեալ.

Կայր ծիրանին խիստ հիացեալ,

Հայրըն յովելի յայժ շրւարեալ:

Զայն բարբառոյն որ անուանեալ,

Ղամպար լաւոյն որ էր լուցեալ,

Ճըրաց մարմնոյն որ էր փառեալ,

Մրկրտելոցն ոչ այլայինալ:

Հայնածած ջիսուս ի գետն եկեալ,

Ներ յարուսեակն առ մեզ իշեալ,

Նորի սուրբ ադոյն որ երեւեալ,

Որ զարաւեա քեօք շարժեալ:

Տէյինք հրայի նու մերձանալ,

Շատեր վերուսա զոր ընկայեալ,

Զուր ս(ուր)բ գետոյն անդրէն գարձեալ,

Ռամի զարուստ ալ եւ օրեննալ:

Ս(ուր)բ սերովիքէ սաւանմացեալ,

Վերա թեւաց զթիսուս բարձեալ,

Տէյի գորութեանց ազաղակեալ:

”Միւր ժողովութիւն եղիւ փրկեալ:

”Ոզ տեսողն ս(ուր)բ ի մեզ ցօղեալ,

Հիւանդ հօգիս մեր ողջացեալ,

Փառք փրկութիւն վէր առաքեալ,

Բեզ զոհութիւն պարտ է մեզ տալ:

”Հու ՅՈՎԱՆՆԻՍ մեղօք մեռեալ,

Հոզ եւ մոխիր փոշի դարձեալ,

Խոսք ամենուդ առ ուս անկեալ,

Աղջաղաթուց մերոյ մերեալ:

## Գ

## ՏԱՂԻ ՄԸ ՄԻ ՔԱՂՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԱՆԵՐԸ

1956-ին երեւան Հրատարակուեցաւ Արևելացականեանի «Հայկական Միջնադարեան» ժողովրդական Երգեր» ստուար Հատուրը, որուն մէջ իրր տաղ 96-ր 97 եւ ծանօթեանց մէջ Հրատարակուեցան տաղեր, իրարու տարրերակ, որնց ծագումը շատ չին կ'երեւէ ինծի եւ սրոնք երգուած տաղեր

ըլլալուն՝ ունեցած են բազմաթիւ տարրերակներ:

Այժմ Զմմառ պահուած Անտոնեանց թիւ 125 տաղարանին մէջ (1622-էն) կա նոյն այդ տաղին մէկ տարրերակը, զոր կը Հրատարակմ հոս, եւ որոնք նորագիրն է

## ԶՏԱՂԻԿԻՄ ԱՍԱ ՃԱՆՈՒՄ

Նեղիկեցաւ ծառն կենաց, ք' ինչ անմեման է:  
Լուսատու պատու լրբ, թ' ինչ զեղեցիկ է.  
Ծառն շուշ առնէ տակին, ք' ինչ անմեման է.  
Աղամնն ի յեւ և ի յէջ, ք' ինչ զեղեցիկ է.  
Խոր տերեւն լայն ու մեծ, ք' ինչ անմեման է,  
Ճգերք ամեն հօր միորան, ք' ինչ զեղեցիկ է.  
Խովին մեծ ովկիանոս, ք' ինչ անմեման է.  
Լուսատու ակն ի միջին, ք' ինչ զեղեցիկ է.  
Այս ծաղկեալ ծառն կենաց ասուուծածինն էր,  
Լուսատու պրտուդ քերեսու այն մեր փրկիչն էր:

Աղամնի ի յեւ ու ի յէջ այն սուրբ հոգին էր.  
Եր տերեւն լայն ու մեծ այն առախեալին էր.  
Ճղերքն ամեն հօր միարան սուրբ մարգարեքն է,  
Խովըն մեծ ովկիանոս իրաւացեմ էր,  
Լուսատու ակն ի միջի սուրբ գերեզմանն է:

Նոյն այս տաղին երկու տարբերակներն  
այ կր գտնուեն իմ ճեռագրաց Հաւաքածու-  
թիւ թիւ 85 տաղարտնին մէջ, գրուած 1678-  
1681-ի միջնցին: Այս տաղարտնին էջ  
ՅՅրէն կ'արտապրեմ.

## ՏԱՂ ԵՆՆԴԻՑԱՆ

Աննառելի բանն ի հօրէ ք' ինչ անմեման է:  
Լոյսն ծաղեցաւ մեզի համար, խիստ զեղեցիկ է:  
Քար արձիւն ոզջոյն երես, ք' ինչ անմեման է:  
Սուրբ կուօքին յականցն ի վայր, խիստ զեղեցիկ է:  
Գետրն մեծ էր զալելի, ք' ինչ անմեման է:  
Մարգարեւն որ վըլայեաց, խիստ զեղեցիկ է:  
Մաղկեցաւ ծառքն կենաց ք' ինչ անմեման է.  
Լուսեղեն պրտուդ երեք խիստ զեղեցիկ է:  
Մատրի շուշ աներ տուկին, ք' ինչ անմեման է,  
Լայն ու մեծ տերեւ ուներ, խիստ զեղեցիկ է:  
Խոր ճրդերն այսպան, ք' ինչ անմեման է.  
Աղամնն ի յեւ և ի յէջ, խիստ զեղեցիկ է:  
Խովըն մեծ ովկիանոս, ք' ինչ անմեման է:  
Լուսեղեն ակն է ի միջին, խիստ զեղեցիկ է:

Վերի տաղին անմիջապէս կը յաջորդէ  
երկրորդ տարբերակ մը, անխորազիր,  
միայն առաջին տողը գրուած է կարմրաւ:  
Աննառելի բանն ի հօրէ, այն հայր ա(ստաւա)ծն է.  
Լոյսը նեաղեցաց մեզի համար, հայր եւ որդին է:

Քաջ արձիւն ուշայն երես, այն Դարբիէն է:  
Ս(ուր)բ կուօքն յականչն ի վայր, այն ս(ուր)բ  
հազին է:  
Գետըն մեծ էր զովելի, գետ յորդանան է:  
Մարգարէն որ վըլայեաց, ս(ուր)բ յովակւն է:  
Մաղկեցաւ ծառքն կենաց, ա(ստաւա)ծածինն է:  
Լուսեղեն պրտուդ երեք, իր միածինն է:  
Մատրի շուշ աներ տուկին, յ(խօսւ)ս ք(բիստ)սն է:  
Լայն ու մեծ տերեւ ուներ, ս(ուր)բ առախեալին է:  
Խոր ճրդերն միարան, ս(ուր)բ մարգարեքն է:  
Աղամնն ի յեւ և ի յէջ արդար հոգին է:  
Խովըն մեծ ովկիանոս, նրաւացէն է:  
Լուսեղեն ակն ի միջին, սուրբ գերեզմանն է(1):

Այսպան տարբերակներ ունենալիք որու  
նշանն է այս տաղին խիստ ժողովրդական  
Լզած ըլլալուն: Ասոնք եւ ուրիշ տարբե-  
րակներ յաճախ տաղերու հտեւառաջութիւն  
ցոյց կու տան:

## Դ

## ՍԽԱԼԱՄԱՄՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻԻ ՎԵՐԱԳՐՈՒԱՄ ՏԱՂ ՄԲ

Տաղարաններուն մէջ կը հանդիպինք  
տաղի մը որ կը սկսի «Աւրէնեալ Անուն Ան-  
ժահ Բանին», ու կ'աւարտի «Ճէր Յովանէս  
ի կնկանէ,» սկզբանառողով քառեակով: Այս  
տաղին մերջին հրատարակիչը, քանի որ  
բաղմից հրատարակուած է, և զաւ նոր-

Հռովարչէն Պր. Հ. Գ. Մինասեան, որ  
«Սի՛ննէ» մէջ (1967, թիւ 9-10) ստորագ-

(1) Այս երկու տաղերը իրարու ենթէ օրինակ-  
տած կը գտնեմ նաև իմ թիւ 83 տաղարամին մէջ,  
գրուած 1682-ին, չնչին տարբերութեամբ:

բած էր քանի մը տաղարաններու մէջ դըտնըլաւծ Թէկուրանցիի աազերուն մասին տեղի կատառ յօդուած մը եւ հրատարակած էր Թէկուրանցիի արդէն ծանօթ տաղերը։ Պր. Մինասեան հրատարակելով վերոյիշեալ տաղը, վերջին տունին սկիզբի տողը փակագծով կը սրբագրէ «(Խեւ) Յովանէս ի կնկանէ»։ Դժբախտարար ոչ մէկ տեղ այդ տաղը «Խենիսով գտնուած է։ Անոր կը Հանդիպինք Տէկ կամ լոկ ՅՈՎԱՆՆԻՍ, ՅՈՎԱՆՆԻՆէն ձեւըրոյ եւ այդ վերջին ձեւով հրատարակած է նաև մեղուածան էմ։ Պիվադեան՝ Թէկուրանցիի տաղերուն 1969-ին Երեւանեան իր հրատարակութեան մէջ։ Թըլկուրանցի տաղերուն մէջ։ Թըլկուրանցիի տաղը տաղագրած է ինեւ Յովհաննէս կամ ուղղակի Թէկուրանցի ալ եւ պատճու մը չկայ որ անիկա և Արքանեալ տնուն անման բանին սկզբնաւորութեամբ տաղին վերջն ալ իր սովորական ԽԵՒ Յովհաննէս կամ Թէկուրանցի սովորագրութեանը շղնէր՝ երէ իրն իր այդ տաղը։ «Օրհնեալ անուն» սկզբնաւորութեամբ տաղը գրուած է ո՛չ թէ Յով։ Թէկուրանցի տաղասացէն, այլ Տէկ Յովհաննէս քահանայ Երդնկացի տաղասացէ՝ որուն սրգին Յովհանափն ալ իրեն նման տաղասաց էր, որոնց մասին կարելի եղածին չափ կը ծանօթագրեմ եւ իրենց տաղերէն կը հրատարակեմ իմ «Երիքան եւ Եկեղեցաց Գաւառ» գործիս Բ. Հատորին մէջ, որ յուսամ շու-

տով կը հրատարակուի։ Եթէ երբեմն տաղարաններու մէջ այդ տաղին խորագիրը Թէկուրանցիին կը նուիրէ տաղը, ատեկայածան կը պատահի մեր ձեռագիրներուն մէջ, երբ գանաղան երկասիրութիւններ ոըխալ հեղինակներու կը վերագրուի։

Էմ. Պիվագիան ի ծանօթութեանց շարքին, այս տաղին մէկ հրատարակութեան մասին կը խօսի (էջ 261), յիշելով որ անհրատարակուած էր 1954-ի «Բաղմավէպա»ի թիւ 1-2ի մէջ մէկու մը կողմէ՝ որ իրը թէ 1470-էն ձեռագրի մը մէջ գտեր է տաղը։ Պիվագիան սրամտօրէն արդէն կասկածի տակ կ'առնէ այդ մէկուն հրատարակածը, որ իրավէս կեղծիք մըն է։

«Օրհնեալ անուն» սկզբնաւորութեամբ տաղը Ժէ Դարէն առաջ տաղարաններու եւ ձեռագիրներու մէջ գոյութիւն չունի։ Ախալ է նաև ատեկայացոթել Թըլկուրանցիի տաղ նկատելով։

Պր. Լ. Գ. Մինասեան չնորհակալ աշխատանք կը կատարէ մողուուած անիկաններէ հայերէն ձեռագիրներ մէջտեղ հանելով, յիշատակարաններ եւ պարունակութիւններ ներկայացնելով։ Այս առթիւ յիշեմ որ Սպահան Բժշկ։ Մինասեանի մօտ պէտք է բլլայ հին գանձարան-տաղարան մը Թէկուրանցիի տաղերով՝ զոր կ'արժէ ներկայացնել։

Յ. Քիմիքեան

## ՆՈՐԱՅԻ ՀԱՅԵՐԵՆ ԶԵՐԱԳԻՐ ՄԱՏԵԱՆ ՄԸ ՑԱՄԵՐԻԿԱ

ԺՈՂՈՎԱԾՈՅ ԳՐՈՅՆ ՍՈՂՈՄՈՎՆԻ ԵՒ ԳՐԻԳՈՐԻ

ՆԻՒՍԱՑԻՅՈՅ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԵՐԳ ԵՐԳՈՑԻ

Արծկէ

ԶԿ—1311

ՆԱԱՐԱԳԻՐՈՒԹԻՒՆ

Թերբ՝ 214: Մաւալ՝  $16 \cdot 1 \times 11 \cdot 9 \times 4$ : Նիւր՝ թուղթ՝ կազմ՝ կաշեպատ տախտակ։ Պահպանակ՝ ձեռադրի վերջաւորութեան երկու թւրթ, մեսրոպիան երկաթագիրվ դրուած։ Պարունակութիւնը Աւետարանէն է (Ցովչ. Ճր., 35)։ Վիճակ՝ բաւարար։ Նորոգուած է ժեկ Դարուն, իսկ վերակադմբած՝ աւելի ուշ։ Գրուքիմ՝ երկիրն։ Իսկ Գրիկոր Նիւրացւոյ երդ երգոյի Մեկնութիւնը՝ միասին։ Տող՝ 17. Իսկ Նիւրացւոյ Մեկնութիւնը՝ 18։ Գծամ՝ ճընչմամբ։ Գիր՝ բոլորզիր։ Խորագրերը եւ պարբերութեանց սկիզբը գտնուած գըշխագրեր կարմիր թանաքով գրուած են։ Զարդագրութիմ՝ թունագիր մը, էջ 1ա. էջին վերեւ զարդ, էջ 8աս., 183ա։ Գրիշ՝ Ցովչաննէս արելզայ։ Իսկ Նիւրացւոյ Մեկնութիւնն սրիշին ինքնութիւնը անյայտ է։ Պատուիրատու՝ ջրէ։ Նորոգոյ եւ կազմոյ՝ Տէր Պետրոս քահանայ՝ Եղեսիոյ Ս. Աստածածոծին եկեղեցւոյ, նորոգուած է ձեռադրի հայոց ԱԴ (1641) թուականին։ Ժամանակ՝ ԶԿ (1311)։ Տեղի՝ Արծկէ։ Սեպհականտէր՝ Արշակ Տայեան ի Դիտրոյիս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱԿՆՔ

Էջ 69ր-70ա — (Ո)վ ընթերցողք, յորժամի ձեռս առևնութ յազագս աւգութեան, յիշեսիր յազաւթս։ Էջ 83ր — Ով եղբարք, ազաշեմ գծեղ, որ

զլիծ, ողորմին ասէք զծողի սուտանուն արեգա(j)ի Յոհաննէսի։

Էջ 111ր-112ա — Ժողովով ով որ ընթելունաւ զտառս Ած աշունչս, եւ ճաշակիք յայոմ յոդնահամեան սեզանոյս, եւ զոյն ընդանիք, եւ զի եղբարքին իմ, զՄուգիանն եւ զինորէսան, յիշեսիր յազաւթս ձեր, եւ դանափտան եւ զտուտանուն զծողոյ Յոհաննէս արելզա, եւ Ած զմեղ յիշէ ամէն։

Էջ 126ր-127ա — Ով եղբարք ընթերցողք Ած աշունչ զբոցս, ազաշեմ, յիշեսիր յողաւթս ձեր զտուտանուն արելզա զՅոհաննէս։

Էջ 143ր-144ա — Վա՛յ ինձ, վա՛յ, եւ եղուկ յիմարութեանս, որ չեմ ի հասկանալ դպաւալամս իմաստնոյն, որք ընդ մեղ իմասի զնոտոս իմաստնոց։

Էջ 179ա — զՄեղապարտ զՅոհաննէս, որ տկար անձամբ զբեցի, յիշեսիր յողաւթս ձեր։

Գլխաւոր Յիշատակարան

Էջ 179ր-181ր — Ուղղեալ է զաւրինակո զայս յիշերսանդ(ր)ացւոց եւ յերուսաղէմացւոց աւրինէ։

Փառք համապատիւ եւ միասնական սրերորդութեանն, Հաւր Այ., ծնաւողի Միածնի Որդւոյ, եւ արտաքս առաքովի Հողւոյն Սրբոյ. Որդւոյ Այ., ծնեալ ի Հաւրէ անձառնի էութեամբ, ի վեր քան դրան, նոյն՝ պատճառ գոլ Հոգւոյն բատ

Հաւրին բնութեան, Հոգհայն Այ.՝ բրդիուամն անհատաբար գոյ ի Հաւրի, եւ փառակից Արդույն Միածնի, ինքնան միայն դիտելիք: Որպէսեալ ի միմեանց մերոց իմաստից՝ բը-կութեամբ յաւէտ գոն, անջրդիւս գոյ ի միմեանց, յորում բաժանուամն որոշման ոչ է դատահել. իսկ ըստ անձնաւորութեան նոոցին եւ ըստ դիմաց տարրորչ գոլով յերեսաց, որ եւ հասարակութիւն դիմացն ոչ է իմանաւ: Զի՞ մի բնութիւն ասել՝ զերին դաւանեմք ըստ անձնաւորութեան դիմաց, եւ զերին խոստովանել՝ զմիութիւն բնուր-թեան նոցուն ճանաշեմք: Յամենայն գոյից արարածոց իւրոց յերկնաւորաց անմահա-կան դասուց եւ ի սոոր, եւ կա[մ մեր]ոցս մարդկան՝ բանական մահկանացուածս, նաև յայնց մասնց, որ տարրորչ գոյ ի սոցունց յափառեանս. ամ.՝ Գրեցի եւ հաստատեալ կառուցի աւժանգակութիւն տոեալ ի վերին զարութենէն ի գէմս քար-տենի ըստ իմումս կարութեան զբան Աստ-ւածայնոյն Սողոմովնի, Ած.ային Հոգեով առլեալ, ի Պուականութեան Հայկակեան տոհմէս տումարիս ԶԿ: Ես Յոհաննէս ա-նուն, ի մանկունս եկեղեցոյ, գրեցի ըստ իմումս կարողութեան, եւ կարգեցի ի գէմս քարտենի, ի գաւառին Բնունեաց կոչեց-եալ՝ յանուանեալ անապատիս Արծէնու, սիրալի եւ պայծառ անուամբ շենդացեալ, ընդ Հովաննեաւ սր. եկեղեցոյս, որ ան-ւամբ յորջորջի սր. Սիովն, եւ այլ սրոց եւ սր. Սքանչելագործի, եւ պայծառան-ւամբ կենսաբեր սր. Նշանի. եւ ես՝ Մէլիք Շահ անուն ըստ աւազանի կոչելոյ, եւ ապա ի մեռնութեան փոխելոյ անուն Յոհան-նէս, որ չեմ իսկ արժանի անուան քահա-նութեան. այլ յուսամ յողորմութիւն Այ., մի՞ թէ համարի թիւ վարձկանաց իւրոց: Ով որ հանդիպիք ընթեռնուլ եւ մտաք ճա-շակեալ յայսմ յոկնահամեան սեղանիս, որք է ի կրթութիւն մանկանց նոր Սիովնի, եւ զոյն ընդունիք եւ յիշատակի արժանի առ-նէք աղաւթիւք առ Քս., յոյսն անձին իմոյ, զտաժանելիս զանազան կրիւք ներհակաց Ած.ային կամաց:

Արդ՝ աղաչիմ, յորժամ ի ձեռս տանուք դտառս Ած.աշզունչս, յիշեսիք զերիս եղ-րարսն իմ, զՍուպիտասն, եւ զլնդրէտասն, եւ զծակ Մէլիքն, եւ զբոյրն իմ զթանդիտա-թուն, եւ զծնաւզն իմ զլուսիկ զփոխեց-եալին ի Քս., յոյսն ամեննեցուն, որ պար-դեւասու է: Վարձս բարեաց եւ բազմա-պատիկս երկնայի ին պարզեւաք առլցեալս հաստացէ նոցին՝ ըստ տրոց փոխարինին, արգար գտաւարորին Քս., յորժամ գալիք փառաւոր Հաւր եւ Հոգեոյն հանդերձ հրեշ-տակաւք:

Էջ 182ր. — Մինակ ա, տուաջին շորս տողերը Եղծանած են:


... և յրինաւորի ինակիք վազուց հետէ [առ]ուգեալ եւ ձմարտեալ ի նոյն պար-ժանիք բանիք եւ բառիք եւ տառիք ան-թերի եւ անսղալ զոլով. զի թէպէտ եւ յա-զաւս մերոցս կարեաց ի սոյնս ձեռնարկե-ցաք, սակայն եւ առաւել եւս վասն աւրի-նակի, եւ գաղափար այլոց մինելով սա ըստ յարմարութեան բանիցն:

Զի ամ., որ համարձակ զայս առցէ առ ի յայլ առանց երկբայութեան եւ կասկա-ծանաց, եւ զմեզ եւ զծնողսն մեր ի խորոց պատէ յիշեցսէ առ բեւր բարեաց սուռղն Քս. Յս., որում յաւէտ փափաղիմք հողեւովն ի տևութեան, ի Հայր եւ ի սր. Հոգի նոցին, որ է աւրհնեալ եւ փառաւորեալ ընդ Հաւր եւ սր. Հոգեոյն յերիս յ...

Ցետնագայն Յիշառակարան

Էջ 182ր. — Վերստին նորորկեցաւ Ած.ա-չունէ զիրքս ձեռամբն Տէր Պետրոս Քա-չահային, ի վայելումն Աւետիք գալրին, եւ սա յիշատակ է Տը. Պաղտասար ցանկալի եւ պաղձալի քահանային: Ով որ կարդո-կամ աւրինակէ, Ած. ողորմի ասէ իւրն եւ իւր նախնեաց, եւ ձեզ ողորմի Տը. մեր Յօ. Քս. ի միւս անդամ զալստեանն, ամէն: Հայր մեր, որ յեր:

Կալմեցաւ զիրքս ի թվականիս Հայոց Բ. Ղ. (1641) ի դուռն բարձրահայեաց սր. Ած.ածնին, ի մայրաքաղաքն Եղեսիեա:



Խածկագրութեան վերծանութիւնն է.

Աւետիք Մառայ Այս :

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ 1ա — Առակ Սողոմովնիւ . Ճանաչէ զիմաստութիւն և զիրատ :

Էջ 24ա — Առակը Սողոմովնիւ . Որդի Եմաստուն ուրախ առնէ զՀայր :

Էջ 69ր — Առակը Սողովմոնիան քնինք , դոր զրեցին բարեկամք Եղեկիա արքա Հրէ-տատանի :

Նիւ Եպրք

Էջ 83ր — Ժողովող . Բան ժողովողի , որդւոյ Դաւթի թագաւորի : Աւնայնութիւն ունայնութեանց ասաց ժողովողն ...

Էջ 112ա — Երդ Երգոց Սողովմոնիւ . Հարսն ասէ զայս ինչ . Համբուրեսէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ ... Վերջ՝ Էջ 127ա , եւ կամ որթուց եղանց ի վերա լրանց խնդարերաց :

Էջ 127ա — Իմաստութիւն Սողովմոնիւ . Սիրեցէք զարդարութիւն ոյք գատիք զեր-կիր ...

Էջ 183 — Գրիգորի Նիւսացո Մեկնութիւն Երդ Երգոցի . Բան առ . Հարսն ասէ Համբուրեսէ զիս ի Համբուրից բերանոյ իւրոյ ... Վերջ՝ Էջ 214ր . Նոյնպ . եւ զսելի վայրապար զարձուցին եւ դայլ :

ԳՐԻԳՈՐ ՄԱԳՍՈՒՏԵԱՆ

## ՄԱԴՐԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ «ԱԶԴԱՐԱՐ»Ը

Հայ առաջին լրագիր «Ազդարար»-ը, ինչպէս յայտնի է, լոյս է տևել 1794 թուին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում, Շիրազեցի Յարութիւն քահանայ Շմաւոն-նանի կողմէից:

Առաջին այդ պարբերականից յետոյ, Հնդկաստանի զանազան քաղաքներում, ուր շատ թէ քիչ Հայեր են ապրել, լոյս են տեսնել տառենելից աւելի լրագրեր՝ որոնց թուում եւ երկու «Ազդարար»-ներ: Դրանցից մէկը մէրջին տարիներում, սկսած 1930 թուից մէր բանի տարիի Կալկաթայում, Զ. Մ. Հանանեանի խմբադրութեամբ, իսկ միւսը՝ որ հանդիսանում է Մադրասում Հրատարակուած երկրորդ «Ազդարար»-ը, 1846 թուին:

Հայ պարբերական մամուլի առթիւ հը-րատարակուած գրքերում ու ժողովածու-ցանկերում, մինչ այժմ, բացի Շմաւոն-նանի «Ազդարար»ից՝ յիշատակուած են նոյն անունով հինգ այլ պարբերականներ, որոնք են.

1. «Ազդարար Բիւզանդեան», Կ. Պոլիս, 1840 թ.:

2. «Ազդարար Առաջնորդարանի», Թաւ-րիդ, 1904 թ.:

3. «Ազդարար», Կ. Պոլիս, 1927 թ.:

4. «Ազդարար» (Շարաթաթերթ), Բէյ-րութ, 1942 թ.:

5. «Նոր Ազդարար», Կալկաթա, 1950 թ.<sup>(\*)</sup>:

Վերոյիշեալ «Ազդարար»ներից բացի, մի վեցերորդ «Ազդարար» եւս լոյս է տեսել Մադրասում, 1846 թուին, որի մասին մինչ այժմ մէր պարբերական մամուլի հրատա-րակուած ցանկերում ու ժողովածուներում յիշատակուած չէ:

(\*) Թիւ 1, 2, 3 եւ 5 «Ազդարար»ների տեսկեաւ-րիւմները խանդի ենք Յ. Պետրոսիսի «Հայ պարբե-րական մամուլի թիրլիորդափիա» աշխատութիւնից, իսկ 4-րդը, Ա. Խաչատրեամբ յօդաւածից («Հասկ»), 1966 թ., Յամիս-Օգոստոս, էջ 283:.

Միա յիշատակութիւնը կայ միայն «Նոր Ազդարար»-ի մէջ (1951 թիւ, Համար 3, էջ 9 և 22), չատ հաւանաբար նաև Հնդկահայ ժիւ պարբերականներում եւ եթէ յիշողու-թիւն ինձ չի գտահանում, նոյնպէս Հ. Գ. Գալիմբարեանի «Պատմութիւն Հայ լրագ-րութեան» զործի մէջ (Վիեննա, 1893 թ.)<sup>(\*)</sup>:

Մադրասի այս երկրորդ «Ազդարար»-ը, Հրատարակուել է սկսել 1846 թուի Օգոստոս 15-ից, վիճատիպ տպագրութեամբ, ե-ղել է երկշարաթաթերթ եւ լոյս է տեսել ամսու սկսրին եւ 15-ին:

Նոր Ձուզայի Ա. Ամենափրկչեան Վանքի թանգարանում դտնուում է սոյն լր-ագրից ինը համար, պահուած 379 հա-մարի ներքոյ, որ այժմ հանուած է ձե-ռապերի բաժնից եւ գրուած գրադարանի մամուլի բաժնի մէջ:

Հաւաքածոն սկսուում է համար 9-ից, 15 Դեկտեմբերի 1846 թիւ եւ յաջորդաբար շարունակուում մինչեւ համար 17-ը՝ 15 Ապ-րիլի 1847 թիւ:

Համար 9-ի ճակատին դրուած է «ԱԶ-ԴԱՐԱՐ»-ը, իսկ երկրորդ առողի վրայ «Օրա-գիր հապական» եւ բանակրական գիտել-եաց: Թիւ 11-ից սկսեալ «Օրագիր»-ը գըր-ւած է երկրորդ առողում, իսկ մանցեալը եր-րորդ առողի վրայ:

Դատելով թիւ 9-ից, որի վրայ գըրւած է «Հատոր Ա», առաջին համարը տպադ-րուած պէտք է լինի 1846 թուի Օգոստոս 15-ին: Խրագանչիւր թիւը՝ բազկացած է շորս էջից, ծաւալը թիւ 9 եւ 10-ը՝ 27×21, իսկ միւսները՝ 32×20 ս. մ.: Էջակարուած են հերթական թուերով: Սոյն 9 համար-ներն սկսուում են էջ 33-ից եւ վերջանում էջ

(\*) Սոյն գրքոյիր տարիմեր առաջ առնեցնել եմ անոնքի տակ եւ յիշատակի էջը, բայց դժբախտաբար յաշագրութիւնն պահասուած է, իսկ գիրքն ել այժմ հնարաւոր չէ գտնել:

68-ով՝ Բոլոր էջահամարների ներքեւում դրուած է «Ազգաբարձր»:

Լևոն Դրաբարյանը է, թէեւ երրեմն կան աշխարհաբարյին մօտիկ նախադառութիւնն ներ եւ պարբերութիւններ։ Առաջին էջի առաջին սիւնակում, խմբագրականի տեղ եւ երրեմն էլ որպէս խմբագրական, դրուած են տեղական լուրերը, որից որպէս մի նըմոյշ, ստորեւ առաջ ենք բերում 1847 թուի Յունուարի առթիւ (թիւ 10), գրած խմբագրականը՝ «Ճեղային կուրք» եւ «Նոր Տարի» խորագրերի տակ։

### «ԵՂԱՅԻՆ ՀՈՒՐՔ

#### ՆՈՐ ՏԱՐԻ

Օրին ուրբար յորում Ազգաբար օրագիրն իրասարակի, է սկիզբն նոր տարւոյն՝ այն է 1847։ Յայսպիսի ժամանակի մարդոյ միտքն բնականաբար ածի ի զանազան մտածութիւնն — երէ տիրական և երէ ուրախական ըստ պատահման բախտի յիւրադիմիքի անձինք։

Ցիրակի հասարակօրէն խորհուրդ ածելով քա՞նի դժբաղդ պատահումն յանցեալ ամի պատահեցան ազգի մարդկայնոց ժամի խանդապատ ծնողք զրկեցան ի մեծ յուսայն զրո ակն ունեէին ի զաւակացն — քա՞նի տունեվ միանքամայն անհետացան, ցրաւեցան եւ այլատարաք եղան — քա՞նի անձինք որք սակաւ ժամանակաւ յառաջ ի զագար երջանկուրեան էին յրբացս մի տարւոց ի վայր ճախորդուրեան անկան րայց կամք չունիմք ընդարձակելի։ Յայլ կողմն պատկերի հայելով քանի ուրախայի պատահմութեք ի մերս խորի պատահեցան, խանի հոր մարդիկ յաշխարի երեւեցան եւ քանի զահիք Հիմէնիսոյ լուցան։

Այսպիսի ուրախութիւնն ամեննենին ի մօնացնա արկաննեն զիկերյաց ասացեալ արկածն եւ մեծ ի սրտէ ցանկամք ամենայն բարեկամաց մերոց եւ ընթերցազաց երկայն վայելումն՝ առաքինուրեամբ՝ ամենայն տեսակ բարեսց իմա՞ արտաքիմ, մարմնաւոր և հոգեկան — շնորհանորենք նոցա— թարեաւ եկիր նոր տարի ։

Թէեւ մէր ձեռքի տակ եղած համարներում առանձնապէս նշուած չէ, բայց ըստ երեւոյթին, թէրթը խմբագրուել է Մտե-

փանոս Յովհաննէս(եան)ի եւ Փիլիպոս Մէլիսոս(եան)ի կողմից, իսկ տպադրուելու վայրն ու խմբագրատունն եղել է Ամաղոսի Հայոց Դպրատունն-ը։

Հայ պարբերական մամուլի առթիւ մինչ այժմ հրատարակուած զրեբում, որոնց թւութ եւ միւնեներից աւելի գերազանց ու ամբողջական՝ Յովհաննէս Պետրոսանի Հայ պարբերական մամուլի թիրլիոցքափիա իսկոտ կարեւոր աշխատութեան մէջ, յիշուած չէ Մաղրասի այս երկրորդ «Ազգարար»-ը Այս ժամուին յիշուած չէ նաև բանակը Արտաչէ Տէր Խաչարեանի վերոյիշեալ կրքի մասին գրած «Գիտական Քննական գրախոսութիւն»-ի մէջ, որը տպագրուեց «Հասկ» ամսագրում, սկսած 1965 թուի Համար 8-9-ից (էջ 406) եւ շարունակուեց յաջորդական մի քանի Համարներում։ Մոյն գրախոսականն եւս խիստ կարեւոր է, ուր կատարուել են մի շարք ուղղումներ եւ լրացումներ։

Մէնք լրիւ համաձայն ենք Ա. Խայտարիանի այն տեսակիտին, որ Հայ մամուլի անթերի ցանկի ունենալու համար, անհրաժեշտ է որ նախ իւրաքանչիւր գաղութում, մի որեւէ լաւատեղեակ անձի կողմից, կազմուի այդ ըրբանի հայկական մամուլի ցանկը, ասպա նման ցանկեր միացւելով՝ կազմուի մի ամբողջական ու լրիւ պատկեր։

\* \*

Վերի մէր յօդուածը «ԱԽՈՆ»-ի խմբագրութեան ուղարկելուց յիտոյ, յարգոյ խմբագրի միջոցով տեղեկացանք, որ նա վերջին ժամանակներում Պատրիարքարանի արխիւից երեւան է ըստել Մաղրասի 1846 թուի «Աղդաբար»-ի սկզբի յաջորդական մի քանի համարները, թիւ 1-ից մինչեւ թիւ 12-ը։

Օգոստելով յարգոյ խմբագրի բարեացակամութիւնից, ստորեւ հոյնութեամբ առաջ ենք բերում առաջին համարի ծանուցում — խմբագրականը։

### Ն Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ Ն

Նատ յարմար եւ գեղեցիկ ասութիւն է այն՝ թէ «Ուսուումն առնեկ զմարդ կատար»

Opfer

2 623444 Salta fumigata fumigata

James H. & S. " Morgan 15 Aug 1857

1. Abies concolor (Lam.) Gray  
var. concolor (Lam.) Gray  
A tall tree up to 100 ft. tall,  
diameter 30 inches. Stems slender  
stiff like plant & thickly covered  
with smooth, greyish-green  
bark of the following form.  
Bark 2 mm. thick, greyish-  
green, smooth, with fine vertical  
ridges, lenticels few & small,  
fissures & crevices numerous,  
little rounded & 2-3 mm. apart.  
Smooth, slightly fibrous and  
dark brownish-grey, with  
fine reticulations.

2. Abies concolor (Lam.) Gray  
var. grisea (Lam.) Gray  
A tall tree up to 100 ft. tall,  
diameter 30 inches. Stems slender  
stiff like plant & thickly covered  
with smooth, greyish-green  
bark of the following form.  
Bark 2 mm. thick, greyish-  
green, smooth, with fine vertical  
ridges, lenticels few & small,  
fissures & crevices numerous,  
little rounded & 2-3 mm. apart.  
Smooth, slightly fibrous and  
dark brownish-grey, with  
fine reticulations.

«Առարար» երկշաբաթեայ, Մատրաս, 1847:

եռալ .» Այս բանին ներհակողք կարծեմք ո՞չ երբէք իդամնին . բանդի ի՛լ մին մարդ մին անզամ այն սքանչելի եւ նորալուր արւեստը և դիմաթիւնք որք այժմ յեւրոպիոյ մէջ ծաղկեալ են եւ օրէ օր ծաղկին մտադրութեամբ նայի աներկրայ պիտի խոսավանի թէ մին ազգի յառաջիմութիւն միայն հանրական ուսմամբ եւ շահացողութեամբ ի կատարումն ածի :

Մեր հայոց ազգն եւս երբեմն զբագիտութեամբ փայրում էր եւ երեւելի հեղինակք քրոստը շափ, կամէինք ասել մահու շափ, վաստակմանին ի պայծառացուցանել զհայրենի երկիր իւրեանց . բայց երբ որ մին անզամ թադաւորութիւն մեր զերացաւ եւ անկանք մեք ի ճեռ անօրինաց յայժմամսիրքն առաւ . «Պայազատութիւն Տգիտութեան» : Յիրաւի այսպիսի աղջտամի բանի վերայ սիրա չունիմք գրել եւ լաւ կինի դիմութին ի մօտացանու արկանել . բանդի յայսմ զարու փոքր ինչ լոյս գիտութեան երեւումայ որ մեծ յոյս զատոյ մէդ որ փութով արտաքսի զիաւարային աղջուուղջն որ գեռեւս ասու անդ երեւի . եւ այս յաղթութիւն պիտի լինի ուսմամբ եւ զրաւորական վաստակօր :

Այսքան բաւական համարեցաք իրեւ յառաջարանութիւն յորմէ մեր բարի եւ արժանապատիւ ընթեուցողք կհասկանան թէ մեք մին օրիշ բան եւս ունիմք յայտնել նոցա : Ուրեմն այս փութապէս առնեմք եւ զերի տամք . մին հայերէն գաղէթ կամ լրաթուզթ տնտեսական եւ բանասիրական գիտելեաց կամիմք հաստատել . լրաթուզթի անունն է ԱջԴԱՐԱՐ եւ բոլորն ձեռագրով պիտի լինի, քանդի տպարան շիք ի տեղս : Ամսում երկու անզամ կհրապարակի այսինքն 1ում եւ 25ումն եւ սոորագրութիւն 4 աննայ :

Աներկմիա եմք եւ զրեթէ լուումամք բոլորք ասել թէ «ուրախանք յիրաւի էսպէս մին լաւ բան սկսէլոն եթէ յառաջալոյն առէ ենեն լաւաղոյն կլինէր որքան որ կարելի կօգնենք եւ կքաջալերենք նոցան : Շատ չնորհակալութեամբ կընտունեմք եւ երբէք շենք ինայելէց վաստակել : Փամ է այժմ

ծանօթացուցանել զհաստատօղս այսր ռարդիք, որք են մանկունք Մադրասիս Հարցոց Դպրատան, նպատակ նոցա ի հրատարակելու զերպարան վասի իւրեանց իսկ յառաջադիմութեան եւ վասն այլոց աշակերտակցաց քաջալերութեան : Նախ դուռը իւրին մատուցանենք առ բարերարն եւ ապա առ պատուելի փորձագետն մեր որ իւր անխոնջ վաստակօք այս տեղ է մէզ հասուցէլ եւ որոյ հաւանութեամբ այս զործ յառաջադիցինք եւ յոյս մեծ ունիմք որ բարեկամաց մերոց օգնութեամբ երկար կտեի էլեղարարն .»

Նկատելով ի վիրայ մնացեալ աշակերտակցաց մերոց, նուէրս մոտուցանենք նոցա, եւ ինգրեմք ի նոցանէ հանապատ հոգորդել ընդ մեզ թղթով ի վերայ զանազան իրաց որպէսպի անցուցանիցեն զպարապ ժամանակն իւրեանց բարւոքավէս քանի թէ կալ մնալ յունայն պղերգութեան, եթէ կամիցին նպաստաւորութեամբ այսպիսի թղթոց զաղորդել ընդ մեզ, յօժարութեամբ կստանամք բայց ի նմին ժամանակի պարտաւորիմք յիշել աստ թէ լրադումք որք չկամին վաստակել շարագրելոյց քանի տողք բուն բանս, սովորեալ են համարձակարար զուգանալ ի գանապան մատենից եւ այնու սիզամնելի թէ իւրեանց բուն շարագրութիւնն է : Այսպիսի օրինակեալ գրութիւնք մեր հաւանութիւնն չեն ստանալից հրատարակելու ի մէջ մեր բարեացակամ ընթեուցողաց :

Զեռնագրութիւն Ս. Գ. ՅՈՎՀԱՆՆԵԼ  
Փ. Գ. ՄԻԼԻՑՏՈՒ  
Վերատեսուշը եւ ստացողք

Օկտոբերի նոյն բարեացակամութիւնից, այստեղ բերում ենք նաեւ Հ. Գ. Գալէմքարեանի «Պատմութիւն Հայ լրագրութեան» աշխատութեան մէջ 1846 թուի «Աղդամարշ»-ի մասին եղած պարբերութիւնը.

17. Ա Զ Դ Ա Ր Ա Ր  
Երկարաբարերք, Մատրաս, 1846-:  
Առոր վրայ Արշակոյս Արարատեամի մէջ (1846, նոյ. 15, թիւ 272) այսպէս կը կար-

դանք. «Մատրաս (ի Հնդկաստան) Աղջարար անուամբ նոր լրաբուզը մը հաստառաւեր է, որ ամիսը երկու անգամ պիտի հըրատարակուի, եւ տնտեսական ու քանտարական գիտելիքաց վրայօք պիտի խոսի: Ցիշեալ քաղաքը դեռ հայերէն տպագրատուն չըլլալուն համար, առ այժմ ձեռագիր պիտի ըլլայ այս օրագիրը»:

Ազդարարին՝ առաջին հայ լրագրույն վերայ խօսելով Պոմ. Հայ Դպրութեան կը-

Նոր-Զաւուա  
15 Ապրիլի 1968 թ.

### ՄԱԼՈԹ.

Հակառակ որ «Ազդարար» անուանապէս աշակերտական երատարակարտին մըն է, սակայն եւ այնպէս կը պարունակէ Մատրասի հայ գաղութի կեանիքին եւ մարդոց մտայնութեան մասին հետաքրքական տեղեկութիւններ եւ լուրեր: Հրատարակիչ-խմբագիրներու («Վերաստանչ» — ստացողք) ուսաւցիչը եղած է Մատրասի Դրաբառան դաստիարակը՝ Սամուել Մարգար, որ, ինչպէս յայտնի կ'ըլլայ խմբագիրներու մէկ յայտարարութենին, «... յառաջադրեալ է յօրինել զգործ մի յօրում բովանդակեսից համատարած ծանօթութիւն յաղաց գրականութեան Մատրասի Հայոց յօրակ եւ կայ ինչ ինչ ի վերայ Հիմնադրի Ազդարարին հետոյ. այս գրութիւն յօյս մեծ ունիմք փուրով տեսամել ի լոյս ընծայեալ» (թիւ 7, 16 նոյեմբեր 1846, էջ 28):

Երրուագէմի Հայ Պատրիարքութեան մօռ պահուող թիւերուն (1-12) մէջ ամենէն հետաքրքական յօդուածն է «Ճա ի վերայ ազատութեան Հայաստան Աշխարհին մերայ ի ձեռացն Պարսից կրամանաւ քարեպաշտ կայսեր Ռուսաց Նիկողայոսի: Յամի Տեան 1828: Յօրինակ ի Տէր Գրիգոր Տէր Աստուածառար»:

Ցարմար կը դատենիք հոս արտասպել «Առօտ» վերնագրուած փոքր քերբուած մը (թիւ 11, 15 Յունուար 1847, էջ 44), որ իր

ոչ. «Այս վերջինն ի 1846 նորէն սկսու հրատարակուիլ, առ կրկին խափանուեցաւ»:

Մէնք Արշալուսոյ յաջորդ թուերուն ժէջ Հետաքրքրութեամբ փնտուեցինք Ազդարարի Հրատարակումը կամ դէթ փոքր ինչ յիշատակութիւն մը, եւ շգտանք: Աւրիշ Կողմանէ ծանօթութիւնք կը պահսին: («Պատմութիւն Հայ Լրագրութեան», Գ. Վ. Պ. Գալէմքարեան, Վիեննա, 1893, էջ 98):

### Հ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

կարգին խմբագիրներուն կողմէ արտադրակտեր է Կալկաբայի Արարատեան Ընկերութեան Օրացոյցէն: Սսորագրաւթիւնը՝ Մ. Դ. Թ., կ'ներագրինն որ կը պատկանի Մեսրոպ Դաւթի Թաղիադեամին:

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

### Ա Ռ Օ Տ

Թառամբ հոսի ժամանակ,

Ցաւոք ցնիքն կեանք արագ,  
Բայց մահացուց, արի՛, աե՛ս,  
Թէ զի՞նչ բարի թողն քեզ:

Մի՛ դու կամ ես, մոռացուք,  
Թէ յո՞ր իշեմք ընդ պարտեօք,  
Որ ընդ բարեաց Արարշին՝  
Վասացուցաք ըղնողին:

Եւ զի՞նչ ուցին տիխուր  
Հանցուք ի նոր այս աւուր,  
Բայց թէ զոդիս մեր՝ Տէրամբ  
Նուիրեցուք կամաց Հօր:

Հայ Քրիստոնեայի, Երանի՛,  
Քրիստոս քեզ փոխ վճարի.  
Թէ պարտիք քոյ մեծ իշեն,  
Մեծ եւ նորա փրկանքն ենր:

Մ. Դ. Թ.

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### 1.— ԲՈԼՈՐԱԶՈՐԻ ԱՆԱՊԱՏ ԿԱՐՄ ՍՊԻՏԱԿԱԽՈՐ ԱՍՏՈՒՆԱԾՆԻ ՎԱՆԻ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ** — Բոլորածորի Անապատը կամ Սպիտակաւոր Աստունածնի Վանքը կը գտնուէք Սրբզումք աւանին մօտ, Վայոց Ձոր գաւառին մէջ՝ եկեղեցին, շինուած 1321 թուին, նուիրուած էր Սուրբ Աստունածնին։ Միասին կը յիշուի նաեւ յ. Կարապիս։

**ՊԱՏՄԱԿԱՆ** — Բոլորածորի Վանահայրերէն ծանօթ են հետեւեալները։

1.— Գրիգոր Վանահայր, 1322. — Խաղը. Գ. էջ 22: Հստ Գ. Արք. Յովսէփի հանքի առաջին վանահայրն էր Գրիգոր, որ իւր ճնաւորական կեանքով մնձ հեղինակութիւն էր ստացել եւ մահուանից յիսոյ էլ նորս գերեզմանը սրբավայր հըշչակուել։ — Խաղը. Ա. էջ 208:

2.— Մկրտիչ Վանահայր, 1340-1346. — Խաղը. Գ. էջ 23, 25: Սա իր ուսումը ստացած է Գլամուրի մէջ, Դաւիթ Վարդապետի մօտ, որ իրեն կը նուիրէ Աւետարան մը հետեւալ յիշատակագրութեամբ. Շնուաստ իշարս ուսուցչապետաց Դաւիթ, չնորհեցի զուրբ Աւետարան Աստունածնին, եւ առաջնորդի սուրբ Անապատին՝ Մկրտչին, հոգեւոր որգեկին իմոյ, ի յիշատակ Հոգւոյ իմոյ։ — Խաղը. Գ. էջ 103: Էջմիածին, 1966, Յունիս, էջ 39:

3.— Աւագուէր Վարդապետ, 1476-1478, որ նորոգութիւններ կատարած է եւ եկեղեցին պայծառացուցած։ — Յիշատակարանք ժե. Դարի, Բ. Մասն, էջ 378: Խաղը. Ա. էջ 236. Գ. էջ 96:

Իր առաջնորդութեան ըրջանին, 1482 թուին, Սպիտակաւոր Աստունածնի միա-

րաններն էին, Ստեփանոս արեղայ՝ դաստիար, Զաքարիա՝ Հէրպետ, Դաւիթ աւաղեց, Նահապետ Կուսակրօն քահանայ, տէր Կոստանդ, տէր Ալէքսանոս՝ վահակուլ, տէր Աթանաս, Աղաջան զպիր, Բուրբէլ զպիր եւ Աւան. — Խաղը. Գ. էջ 118:

4.— Զաքարիա Վանահայր, որդի Տէրմէրի և Գոնցայի, 1498. — Խաղը. Ա. էջ 237:

**ՄՇԱԿՈՒԹԱՅՑԻՆ** — Համեստ շափով դրչագրական աշխատանքներ կատարուած են Բոլորածորի Անապատին մէջ։ Կրիստոնէ յիշել հետեւեալ գրիչները եւ իրենց երկիրը։

Ա.— Աւագուէր Բանասէր, Գրիչ, 1444-1475, որդի Յովանէսի եւ Մարթայի, աշակերտ անյաղթ փիլիսոփայ Սարդար, եղբայր՝ Տէրտիչ միակեցի, Հայրապետ գրպերի, Մուրատի եւ Խաչատուրի, ուսուցիչ՝ Ստեփանոս արեղայի, Արրահամ արեղայի, Դաւիթ քահանայի, եւ Հայրապետ զպիր։

Օրինակած է,

1.— Մաշտաց, 1444-66 Բուականներուն մէջնեւ, բոլորդիր. Գուլիկի Համար. — Յովսէփիկան, Խաղը. Գ. 112-2:

2.— Յայսմաւորք, բոլորդիր, օրինակուած 1458ին, որուն մէկ մասը գրած է Աւագուէր կրամաւոր։ Մատցողներն են Յովսէփիկաններ եպիսկոպոս եւ եղբայրը Ալէքսան քահանայ. — Խաղը. Գ. 112-4: Խաչկեան, Յիշատակարանք ժե. Դարի, էջ 114:

3.— Աւետարան, 1475ին, Մատաղայի եւ կենակցին Դիլշատի ինդրանքով. —

Խաղբ. Գ. էջ 93: Յիշտ. ԺԵ. Պարի. էջ  
375-7:

Բ. — Դաւիթ Սրբց, Գրիչ, 1459-1487,  
որդի Տէրտէրի և Գոնցայի աշակերտ իր հո-  
րեղորո՛ Աւագանէր Վարդապետի: Օրինու-  
կոծ է Սրիդունք դիւզին մէջ,

1.— Աւետարան, 1459ին, «առ ուստ Եր-  
ջանիկ և որբասէր տէր Երեմիա» արեղայի-  
— Նօսարք, էջ 192: Յիշտ. ԺԵ. Պարի, թիւ  
158:

2.— Աւետարան, 1461ին, Մկրտիչ: Քսա-  
հանայի Հոմար — Յիշտ. ԺԵ. Պարի, էջ  
157:

3.— Աւետարան, 1473ին, տանուտէր  
Սիրականի պատուէրով — Յիշտ. ԺԵ.  
Պարի, էջ 346:

4.— Աւետարան, 1475ին, Բարկուշա-  
տէցի Շահրամէրի խնդրանքով — Յիշտ.  
ԺԵ. Պարի, էջ 377-8:

5.— Ճառընտիք, 1478ին, տէր Սարդիս  
արեղայի Հոմար — Յիշտ. ԺԵ. Պարի, էջ  
427-8:

6.— Շարական, 1487ին, «ի յրնտիք ո-  
րինակէ» — Խաղբ. Գ. էջ 96:

7.— Արրահան արեղայ, Գրիչ, Խաղիոն  
և Կազմող, 1475-1496, որդի Տէրտէրի և  
Գոնցայի, աշակերտ իր հօրեղոր՝ Աւագ-  
տէր Վարդապետի, եղրայր տէր Զաքարի,

Մարգարէի, Յակորի և տէր Դաւիթթ փիլի-  
ստիային: Ուսուցիչ Նահապէտ արեղայի:  
Իր գործերէն ծանօթ են,

1.— Աւետարան, գրուած Աւագանէրի  
ձեռքով, 1475ին, Արրահամ ծաղկոծ և  
կաղմած է — Խաղբ. Գ. էջ 93:

2.— Աւետարան, գրուած է Դաւիթթ  
Երէցի ձեռքով, 1475ին, Արրահամ Նկա-  
րագրդած է — Խաղբ. Գ. 95:

3.— Ճաշոց, նորոգած է 1476ին, իր Եղ-  
թօր Զաքարիա արեղայի հետ — Յիշտ. ԺԵ.  
Պարի, թիւ 501:

4.— Աւետարան, օրինակած է 1482ին,  
բորբորով: Թուղթը կոկած է Նահապէտ  
արեղայ — Խաղբ. Գ. 117-8:

5.— Մահրուսմունք, բոլորզրով օրինա-  
կած է, Նկարագրդած եւ կաղմած 1484ին.  
— Տաշէան, Ցուցակ, թիւ 403:

6.— Աւետարան, գրուած Գրիգոր Արե-  
ղայի ձեռքով, 1496ին, իսկ Արրահամ ծաղ-  
կոծ է Սամթէի Վանքին մէջ — Խաղբ. Գ.  
էջ 120:

7.— Զաքարիա արեղայ, Գրիչ, Խաղ-  
իող և Կազմող, որդի Տէրտէրի և Գոնցայ-  
ի, Եղրայր Արրահամ արեղայի, որուն հետ  
միասին՝ Հինգած եւ փոստ Ճաշոց մը նորո-  
գած է 1476ին, շատ աշխատանքով —  
Խաղբ. Գ. 116-7: Յիշտ. ԺԵ. Պարի, թիւ  
501:

## 2.— Խ Ո Ր Վ Ի Բ Ա Պ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Խոր Վիրապի Վանքը  
կը քտնուի Հայաստանի Երեմնի մայրա-  
քաղաքին Արտաշատի մօս, Երասխ գետի  
ձախ ափին: Արտաշատի այդ Վիրապին մէջ  
Գրիգոր Պարթեւ, Հայաստանի ապաղայ  
լուսարիչը, բանտարկուած է Երկար ժա-  
մանակ, «իբրեւ ամք երեքտասան» (Ակա-

թանգեղոս, Վենետիկ, 1930, էջ 99, 101,  
106. — Արտարատ, 1913, էջ 155:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Խոր Վիրապի Վանքին  
վերաբերեալ պատմական եւ մշակութային  
աւելկութիւնները կրնանք ամփոփել հե-  
տևեհալ ձեւով:

1. Ներսէս Շինող, 641-661 թ. Յովհանն Կառլ Կաբողիկոս կր գրէ թէ Ներսէս «չինչ» տաճար սրբութեան եւ ի վերայ Վիրապի Սրբոյն Գրիգորի, ուր ի մէջ թունաւորացն թաղեալ տուքելանուէր այրն Աստուծոյ, զկամակոր վիշապին ջախճախեաց զգլուփ, ի մեռելութենէ խորոց կուպաշոտութեան վերածելով զայրաստանեայս ի լոյս փառաց Որդուոյն Աստուծոյ» — Պատմութիւն, Երուսաղէմ, 1867, էջ 106:

2. Վարդան Վրդ. Արեւելցի, իր կեանքին վերջալոյսին, Խոր Վիրապի Վանքին մէջ ուսուցչութեամբ պարապած է տանեակ մը տարիներ. ունեցած է 40 աշակերտաներ (Հայոց Նոր Վկանները, էջ 105), եւ հօն ալ վախճանելով թաղուած է անդ (1271): Այդաւել գտնուած լըջանին դրած է իր մէկ գործը, «Յաղագս Քահանայութեան» — Տպ. Մեծ Մաշտոց, Կ. պոլիս, 1807, էջ 342: — Նոյնպէս հոդ սկսած է գրելու Դանիէլ Մեկնութիւնը, 1267ին, զոր աւարտած է յաշորդ տարին Աղջոյ Վանքին մէջ:

Ս. Յ. Զեռագրաստան թ. 1456 նոտրագիր Փողովածոյին մէջ հանդիպեցանք հետեւեալ հասուածին,

«Այս է պատմութիւն զոր աշօք մերովք տեսաք զդուումն նշխարաց Բ վարդապետացն, Վարդանայ եւ Ներսէսի Նինօդի ի Խոր Վիրապի բերանն, եւ գրեալ էր յիւրեանց կոնսակն, թէ ես Վարդան վարդապետու եւ Ներսէս Հայրապետու ի փոքրունց ի վեր ուստագիր եղաք միմեանց հետ թէ զկուսութիւնն սր. պահէմք որչափ որ ի մարմնի եմք եւ երթամք յերտուաղէմ լուսարուդի գերեզմանին սպասաւորութիւն առնեմք մինչեւ ի մահ: Եւ գնացեալ մեր սպասաւորութիւն արաք սր. լուսարուի գերեզմանին ժֆ: Յետոյ տեսաք ի գիր ծաղկոցին Գ բան դրած. մին թէ դատաստանի աւրն Գաբրիէլ գիտով նախ ի Խոր Վիրապն հնչեցացանէ, որ ելանէ Սր. Լուսաւորիչն և առնէ զայրաց ազդն եւ երթայ ի դատաստան: Բ բան դրած թէ Լուսաւորիչն ժֆ տարի ի Խոր Վիրապին որչափ որ եկաց, ամէն չարաթ երիկուն ի յընթրեաց

ժամն, դասուուք հրեշտակոթ իջանէր Քո, առ Լուսաւորիչն Գրիգոր ի մէջ Վիրապին ասել եւ լսել առնէր Հետ Գրիգորի Լուսաւորչին, միթիթարէր զնա մինչեւ յիշի առաւոտուն, որ կայնէ ԼԶ սահաթ, եւ ապա կու համարանայր յերկինս եւ Գ բան դրած էր թէ ի չորրորդ դասէ հրեշտակացն Գ հրեշտակ պահապան էր գրեր Լուսաւորչին, որ կու սպասաւորէին նմայ: Տեսաք որ այդ խոր անդունդքն երկինք էր գարձեր, վասն որոյ ելաք թողաք զերուազէմ եւ եկեալ բնակեցաք աստ ի Խոր Վիրապս մինչեւ կատարեցաք մահուամբ: Ահա զայս գրեցաք, ի թը-վին Զ եւ Ժիին, մեղ կտակ եւ ձեզ յիշատակ» (թղ. 26թ.):

3. Ստեփանոս Վարդապետ, 1271ին, առու գրան Սրբոյ Վիրապին, Գրիգոր Նինօդի կիրաքի գերքը կը նուիրէ Բնեցի Գրիգոր Վարդապետին: — Խաղբակեանք, Գ- էջ 154 (60):

4. Խոր Վիրապի Վանքին մէջ Երկար տարիներ (1409-?) ճգնած է Կիրակոս Վրդ. Խառարաստեցի, եւ այդ պատճառով կոչուած է Վիրապիցի: Սա կաթողիկոսութեան կոչուեցաւ 1441ին, բայց հազիւ երկու տարի նստած էր երբ գահէն վար առին զինքը: — Աղդապատում, էջ 2111-2130:

5. Աթան Խպս. Խոր Վիրապայ, 1441 թուին մասնակցած է Վաղարշապատի Արգային Փողովին: — Ազգապատում: էջ 2106:

6. Մանուկ Խպս. Խոր Վիրապայ, 1603-1628, կը յիշուի իրրեւ բարեկամ Սառակ եպս. Գառնեցիի, որ Մելքիսեդէկէն կաթողիկոս օրհնուեցաւ 1623ին: — Ա. Իմարգիթեցի, էջ 12, 17, 235: Աղդապատում, յօդ. 1633:

7. Մարգարէ Դայիր, 1602ին օրինակած է մէկ Աւետարան, Զամալի յիշատակին: — Ս. Արք. Մարտինանց, Գեղարքունի, 1895, էջ 52:

8. Ռոկսն Արենայ, 1671ին օրինակած

է մէկ Աղաթանգեղոս, նոտրադիր — Զեռ. Երեւանի, թիւ 3825:

9. — Դաւիթ Արքեպիսկոպոս, 1661-1681, նորոգած եւ պայծառացուցած է նոր վիրապը եւ իր թեմը, ինչպէս կը վկայեն Հայութեալ յիշատակարանները:

10. — Զեռ. Աւետարան: Գրիշ Պետրոս Երէց, տեղի Արկուռի գիւղ, թուական թձի = 1671:

«Ի Հայրապետութեան սուրբ կԾմիածնայ Յակոր Ջուզայեցուն, ի նորոգումն եւ ի շինութիւն Սուրբ Վիրապին, առաջնորդ եւ վերակացու Դաւիթ Վարդապետ բարուապետի» (Ցուցակ Զեռագրաց Մշոյ, Երուսաղէմ, 1967, էջ 175):

Բ. — Զեռ. Ս. Յ. Թ. 1797 Աւետարանի յիշատակարանէն (էջ 412): Գրիշ Պետրոս Երէց, տեղի Արկուռի գիւղ, թուական թձի = 1675:

«Ի յառաջնորդութեան վանորէիցս Դաւիթի բարունապետի արհեպիսկոպոսի, որ նորոգէ զամենայն եւ լուսաւորէ եւ պայծառացուցանէ մեծամեծ կացուցանէ զիյոր Վիրապն եւ զայլն ամենայն, որ ոչ կարեմք լըդուաւ համբաւել զնա»:

Գ. — Աւետարանս «... Գրեցաւ ի թեմն Վիրապայ, ի ձորն յնւրծայ, ի գիւղն որ կոչի Ճառմասիս, ընդ Հովհանես սուրբ Ստեփանոսիս, ի թուականիս Հայոց թձին [= 1676], ... յեպիսկոպոսութեան թէմի եւ

վիճակիս Վիրապա Դաւիթ սրբազն վարդապետի, որ նորոգեաց եւ լուսաւորեաց զիյոր Վիրապն եւ դիւր թիմն...»: Գրիշն է Յովհ. Երէց — Քոսեան, Ցուցակ Զեռագրաց, 1964, Վիճննա, էջ 66:

Իր ստորագրութիւնն ալ կ'Երէւի — Իրքի՝ Դաւիթ Վրդպ. Վիրապցի — ներքեւրայն աղերսանաց զիրին, զոր Էջմիածնի Ժմարանութիւնը ուղղեց Եղիազար Այնթապցի կաթողիկոսին, 1681 թուին, հրաւիրելով զինքը Ս. Էջմիածնի Մայր Առողի Հայրապետութեան — Ազգապատում, յօդ. 1808: Ցուցակ Զեռագրաց Երուսաղէմի, Բ. Հատոր, 1953, էջ 84:

10. — Սիմեոն Կրդ. Երեւանցի, ցաւով կը տեսնէ թէ Վանքը ժամանակի ընթացքին ամայցած, տաճիկներու ձեռքը ինկած եւ դոմի վերածուած է: Ուստի ջանադիր կ'ըլլայ զայն աղատելու այդ անարդ վիճակին: Իր ջանքերը յաջողութեամբ կը պսակուին. Վանքը կը մաքրուի եւ կը վերաշնորի: Կաթողիկոսը, 1765 թուին, առաջնորդ կը կարգէ և միաբանութիւն կը հաստատէ ըստ առաջնոյն: — Խամբը, էջ 280-281:

11. — Ժամանակի ընթացքին Վանքը դարձեալ կ'ենթարկուի ընական եւ մարդկային աւերումներու: Կարեւոր նորոգութիւններ կը կատարուին Վեհ. Տ. Վազգէն Կաթողիկոսի նախաճեռնութեամբ եւ Գալիֆոռնիայի Հայոց դրամական օժանդակութեամբ — կԾմիածնի, 1966, Ապրիլ, էջ 30-34:

Ն. ԵՊԱ. ՄԱՎԱԿԱՆ

## ՑՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Գ. ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԵՆ ՀԱՍՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

116

ՄԱՏԵՆԱՅ. Կ. Պոլիս, տպ. Աստուածատուր Կոռուպագուլսեցի, 1714, էջմ (T12) էջ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐՔ ՄԻՌԱԲՆ ՄԱՏԵՆԱՅ. ՎԱՐԴԱՎԵՏԻ: Արարողութիւնը հանովազորքեան ճկեղեցեաց գոյատանեաց Պարունակօղ Խօթեաց զիմաւրաց խորհրդունակ որբազնագործութեանց, և այլոց մասնաւորաց պայման հաստատեցելոց ի հանգաւից հարց սրբոց առ ի լրումն հոգեկանին Հարկուորութեան, և մարմանակնեան պահանացութեան, սահմանագրեցեալ օժանդակութեամբ հոգւութ ուղարկեալ սրբոց առ ի պաշտպանութեամբ աստծույ, և բարեխօսութեամբ Սրբոյն Մինասա զօրավարին:

Ի Հայրապետութեան տեսան Աղէքսանդրի Կաթողիկոսի ամենայն Հայոց և տպարանի Պարօն կարապետի որդի տրուպ Աստուածատուրի. ի թվին. ոնկզ: Յուլիսի. իր:

ԵՐԾԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան:

Փա՞սո՞ւ... որ ես կարողութիւն նուաստացելոյ պաշտօնեիցս ի բազմապիշտ եւ ի յարնագունակ ֆամանակնեան յաստատ հանուանեալ զանառածային և զովելսնոնք զիրքս սրբոյն Մատոցաւ Վարդապետին որ տեսի ինք ամպարեալ զանազան կարգս եւ զանձմանս: Այլ եւ եղաք ի տրամ մէջի ձեռնարութիւն ի լաւ եւ տառոյ օրինակի որ արարեալ է սրբոյ Հօրե մերոյ Գրիգորի Հնկոտորի օրինեանին թերաբութեամբ սրբոյ Հոռոմի եւ եղեալեն ի յեկեղեցոյոյ լուսուրշագուտան ազգիս մերոյ Հայոց սրբոյ յիշատակին երթութեամբ եղիցի եւ մատաւր ազգին առցին տէք մէզ ողորմեացի:

Ի Հայրապետութեան տեսան հանուցեալ Աղէքսանդրի Սրբազն Կաթողիկոսի ուսոյ յիշատակն օրնութեամբ եղիցի: Եւ առանդորդութեան սրբոյ երուսաղէմի: և մարմափարան կաստունու պալո՞ւ Տէր Յօւննէս Վարդապետի: զոր տէր աստուած յօդ Երկարյ առար արասցի Ամէն:

Եթզ՝ Երես ամեկաւ աղաւմն զտերարոյ իմ որբ հանդիպիք սրբոյ տառիս իշեցե միօք հայր մերի ըստամպօցի հանուցեալ Կարապետի սրբի տրուպ Աստուածատուրս, և ս ամնուցեալ մայր իմ մարիսմ, զի կարի յոյք աշխատեցաց ի շարելն սրբոյ մատենիս տքեւուց ի տուէ եւ ի գիշերի: Աղաւմն ես յիշել որդեանին իմ Մինաս որ է ծառայ մեր առ ի հասակու տպառութեան գոլով բազում աշխատան ուշի ի ցըրսէւյն եւ ի ժողովիկն գոյց աղաւմնից զտէ բարեխօսութեամբ սրբոյ իւրոց իւրոց իմաստութիւն չփորհեց իւրեան:

Այլ եւ աղաւմն զձեզ եղբայրք յիշեցէ միւնի հայր մերիւ: Հոգենոր եղբայր իմ գիշերաք Վարդաս Ալիքանն որ եւ սամ աստան երթափառ աւնի ի կիրայ գործարանին զի ամենայն իրացք պատճառ է աստաբարութեան սորին վարցահատոյցն քրիստոս գիւր վարցն հատուցան, յիշեցք զանուցցեալ ծնօպս սորին միով աստուած ողորմեայի Շենքին եւ զմարդքին: Այլ և յիշենիք բրոնազան զախատաւորին գործարանին զվանեցի Մինաս և զլէն բառն եւ զիմբրգին: միով աստուած ողորմեայի:

Կիւղէնկեան Մատենադարան

264-3

1714

ՀԱՅՈՒԹ: 4. Գումբա, տպ. Սարգս Դավիթ, 1714, թիւ 7 (1174) էջ:

ԱՆՁՈՒԱՆԱԽԵՐԲ

Խնկած է:

ՑՐԵԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան ձաշոցիս:

Փառք եւ գոռութեան եւ երկրպագութիւն համայնց էից ստեղծօղին. Համազոյի տէրութեան, եւ միարան զօրութեան. երբ անձանց, միոյ Աստուածութեան, եւ անբանաւոր որրա երրորդութեան Հօր եւ Ռդուոյ՝ եւ Ագուն որրոյ, միշտ եւ յարաժամ անսպատելի փառարութեամբ ամէն:

Որ իրով անձանելի կարողութեամբ ես օգնութիւն նուաստացելոյ անձին իմոյ հաւասուցանել յաւարա զայս աստուածային ժամեան, առ ի զուարճութեան արամեան ազգին, եւ լուսաւորչածին երածոց, ու որս ժամեանին իմ ի վճար գործոյս, անկեալ առաջի ամենամեծին տէրութեան. շնորհակարութիւն ո՛չ շտափուցը ժամուցանեմ. Թանզի երկարութիւն առ ապահութեան գործոյ ժամեանին նեդէր եւ առաջապէց զիս ու ի աւարտումն սորին: Մնայի եւ սպասէի առ ժամանակամակն գութ՝ ի օգնութիւն Ազոյն որրոյ: Թիշրէի՝ եւ Հայէիք ի նմանէն, որ եւսո օգնականութեամբ իմրէն, եւ ես զեպասոսութիւն ի ձևու շնորհաց իւրոց ի լոյր անել զայ ի լոյր եւ յընտիք օրինակէ. ամենամին կատարեալ. եւ համաձայնեցաք գլուխամարդից՝ Բաւոց՝ եւ շարադրութեանց՝ աստուածանչչից զրոց. ի սփոփանս ընաւից Հշարասախրաց մերակեաց. ի Բզականութեան հենարդին մերոյ. ոչծի: եւ Հայոց անձ ամենն յանիսիք. ի. ի Հայրապետութեան տեսան Ազեղունեցի շոշացեցոյ. եւ Գառրաքութեան երկուց որրոյ սթառոց այսինքն որրոյ երուաղինի և կոստանդինու պօլոյց Ցւանիսիք գարապետի եւ Արքի Ապիկս պատուսի:

Արդ՝ ի սմա, ոչ միայն ընթերժուածց եւ ուստարանք հորկաւորք զոն, այլև բնաւ պարթ, անից աերուականց. Հարցը, Սաղմոսը, և ալէուու եւ արարողութիւնք ըստ կանոնադրութեանց Հայուսանեաց ասիստուցիւք արարել կան, ի լրումն ամրողին ժամակարգութեան. Վասիորոյ աշկրսու անհնեցունդ, ի բնակի ուսիսից որրոյ նեկղցուոյ մխունդոյ, ընկալուրոց զայ ի վայելումն անձան ձերոց, ի փառ մխունդոյ՝ ներկուզ նուաստութեան մերոց. զի ձեր եմ ծառայ յաւետան. թէպէս մաքրման:

Եւս՝ մայթին ի պատականութեանց ձերոց ներկ տիպութեան իմում՝ իրը բնութեակց զուլով. բանդի կար իմ այսամի բաւեաց. զի բնաւ զորին բազմպա, աշխատութեամբ հազր հազարին առաջին: առաջի կամ անեալ այս բնաւ. աւարո հասուցալ վնարեցի:

Եւ թէ զատիցի իմ ի սմա ըստ Հանոյից ձերոց, այն՝ տեսոն չնորհ. եւ թէ պահան ներկցէ նուաստութեան բնում. բանդի կամ նենին եւ յոյժ աշխատութեամբ զամենաց բանուածուն ծաղկացից՝ եւ պատկերացի՝ անպահան օրինուածով յարինեցի. եւս՝ զին սորին վաս այս միշտակ արարի, զի լիզի գիւրարանալի եւ դիւրաստանալի անհնեցունդ, եւ անհնեցունց մասաւանդ Դոլաց Ազորց ուսումնասէր անձանց. որք աստինի լիզին վարժեցաւը. սովու եւ յընտելացեալք՝ եւ վարժեցալ բարրասիցն ներ յեղեցույ ի Հանիսիք մեծի ատենի. եւ անփառ ընթերժամբ Հետեւոցին ի պաշտօնատութիւնն իրենաց. ի փառ անձնամեծին Աստուածոյ:

Արդ՝ յեկեցի ի մաքրախայլ պօթու ձեր զիուաստ Սարդիս՝ զհոգարածու եւ զաշխատուս սորին. Ծովեոր եւ մարմաւուր ննջեցից իմումք բնաւ յին՝ եւ զորդականիք. Առաջի անձանին ծառայուն զործարանի զգէսուքն. որք բազում աշխատութեամբ շնասանի ի լրումն զործոյ պապատին:

Այլ եւ զաշխատաւորն մեր զգետուն յիշնիք Հաներք ննողիւք իւրովք. բնդ որս եւ զոր յիշեալ լիշիք ի տեսանք մերմէ յիշուսէ քրիստոնէ. Այժմ և ի միւսանգամ գալստեան նորին Ամէն:

ԳԵՐՈՎ ՎՐԹ. ԱԻՐԱԿ. ՀԱՄԱՅՈՒՄ ԻՄ ՄԵԿՈՒԹԻՒՆ ՄԻՔՈՅ ԱԽԵՏԱՐԱԿԻ. Հա. Ա. 1714. 592 է:

#### ԱԽԵՏԱՐԱԿԻՐԵՐԻ

ՀԱՄԱՅՈՒՄ ԻՄ ՄԵԿՈՒԹԻՒՆ ՄԻՔՈՅ ԱԽԵՏԱՐԱԿԻ ՏԵՍԱՆ ՄԵՐՈՅ ՅԻԱՌԻՄ ՔՐԻՍՏՈՆԻ, Ի ՎԵՐԱ ԲԱՊԸ և ՊԱՆՊԱՏԻՔ ԲԱՆԻ ՀԱՅԱՖԵՇԵԼԸ ի ՀՐԵԲ ԱՆԿԱՐԱՆՀԵՑ: ՈՐԴԻՆ ՋԵՐ ԺԵԿԱՆ ՀԱՎՈՒ ՃԱՎՈՒ ԱՊԵՐԵՐ: Աղեւոր իմն Մահանյ, ժամանելոյ պատղի:

Հատոր Առաջին: Սակա զայտեան. Սանկութեան. և Վարդապետութեան Ցեսան Ժերոյ Յիառուսի Քրիստոնի: Եարագրեցեալ ի Պատրի Պեթրոս ի կարգէ յիսուսի բրիտոնուս. ի փառ մեծապոյն Աստուծոյ: ի Հայրապետութեան Տեսան Աղեկանդրի հայոց Կաթողիկոսի: Յամի Տեսան, 1714. Մարտի տասոյ. ծք: Մեծաւորի Հրամանա:

#### ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զորի:

Կիւլպէնկեան Մոտեկապարան

221-7 Թիգ.

ԽԱՆՈՒԹ:

Գրիքի տպագրութեան վայրը և տպագրողը չեն յիշուած:

ԱԱՀԱՄՈՒՄ: Ամսակրոսում, ապ. Ղուկաս Վահանդեցի, 1714 (առողութ. 1715), 838 է:

#### ԱԽԵՏԱՐԱԿԻՐԵՐԻ

Խնմած է: Կը օկտի Յնը Էյէթ:

#### ԽԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշասակարան:

Անըւելի ճայինի փառաբանութիւն, անյեղի սրախ զոհութիւն, և անպատ յաւելանի երկրպագութիւն ամենազօր Աստուծութեան, և նոյնարուն նրբրդութեան. կութեան անահանենեց, և Պարութեան անփոխելուոյ. անձանելի հմաստութեան, և անբաւելի Բարութեան. որ ամենայն կիրո՞ւ և անբանց չ' միւս թիկնահան. յորդէ և մեր օժանդակութիւն, և Ասպատառութիւն ընկալեալ՝ յաւարտ Հատուցաց զայս Աստուծացունչ նուազուան և Հոգեխուզի Տուեմարան վեմի Տեսան 1715. և ի Թուին Հայոց 1164. ի Հայրապետութեան Սրբոյ էլմիրանի Տեսան Աղեկանդրի ամենայն Հայոց Կաթոլիկոսի: ի Յիշատակ Հայրապետ մէւեռուշակ, և պայծառաւահ Ասլբարէնց ի Տէր Հանգուցեալ Մարգարի որդի Խօսայ Անահին, և ը կողակից Մէրտատիկին, և իւր որդուցն Մարգարի, Մարգարին, և Աւարին, ան Աստուծով զօրացեալ կննդանի որդուցն Խորի Պարուղիանին, որ որդովք և ընդիւք բարգաւաճի, և առատուելի զամեր նորին Զարիքիանին, և շքեզապարզեալ Բռունն Ուսահիսին՝ և որդին մօք Տառեկին. Պարու Մարտիբրոս ազային, և սորին մօք Մարքար Տառեկին. Եւս և Պարու Յակոբինի ի Տէր Հանգուցեալ Դիմոյ կազմակին. և կենդանի որդուց որդին՝ Խաչիկ ազային, Գրիգորին, Յարութիւնին, Սինոսին. Անահին, և այլ ամենայի նորին որհանուութեան:

Դամբէւալ յիշեցէ՛ ի Տէր Զարդարանէնց Հանգուցեալ Զարդարանն, զսորա կենզանի

որդին, եւ վերոյ Խալդարէնց ընկեր Պարսէն Ստեփանոսն. զիւր Հանդուցեալ մայրն Սարալու, եւ զիկողակիցն Շահնարաթ. զիկնամին եղբայրն Ազամիան, գոյցը Թանկամթուն, եւ զայլ տրեան մերժաւորն. զի վերոյ Պարսէն Ստեփանոսն գոյով ինքն անզաւակ, կամեցաւ բանինի յշչատակ անձին իւրա ի լոյտ անձեւ ծախիւնի իւրովք զայս Հորեւահ երգարանն Փաւիք:

Ըսդ նստին յիշեցէ՞ք ի Ցէր զընկերս վերոյ Պարսէն Ստեփանոսովն. Զուզայեցի Հօթէնց Թորոսի որդի Պարսէն Յարութիւնն. Եղայէնց Վարդանիսի որդի Մահուկի. Աւուսէնց Աւանի որդի Մնամակն, եւ զայլ արեանուու մերժաւոր նոցաւ Տակալին յիշեցէ՞ք յաղօնն ձեր զիզնեցի Թեւենի որդի ջնորանաւակ Մարկոսն. զիւր ծնօվոն՝ եւ զայլ ամենայն ապահնաւու. Զի սա ըստ վերոյ Պարսէն Ստեփանոսին համակամ ընկերացեալ ի միտուին ծախիւնի իւրեանց եռուն տպէլ 1500 Սաղմոսարան. Հազարն ի սակի Պարսէն Ստեփանոսովն, իսկ հինգ Հորիքրն՝ ի սակի Սարկոսին:

Հուսկ յետոյ յիշման արքանի արտաշի՞ք՝ Հայցեմ, զմտերիթ եւ զարարաւու մասունկար Գործառանի, զիւկասան Նորիկաննեսն, Մըլունգա Վասանգեան, Սերուես Գողթնեան, եւ Ճնացեալս յանմիթար վարչակ. զի որբացեալ ի լուսանոգի Հաւունինց Թօմայ Շուափայլ Եպիկողոսունին ի Տէր Հանդուցելոյ. որոյ յոշակամ քրտամբրն կանկնեցաւ այս գեղցիկանոլ, եւ հիբոյ կատակա նորին ի ժամանութիւն ժամանեալ Հպարտն: Տէրն Ցերանց Հստուսցէ նման ըստ բաղմազինի քրտանցն՝ եւ երախտեացն. Ամէն:

Ըսդ որս՝ յիշեցի՞ք եւս զգենանուն՝ եւ զարեանուու պատճեակն իմ զՅօհաննէսն. զի սա զայս բոլոր Սաղմոսարան մերուաշան քրտամբ շարարարեաց, եւ զայլ բաղում զդուարկիր աշխատան Տպարութեանն մտերժարար յանձն էսո:

Վասէ մասանցն բարից՝ եւ տարից, Հաւատամ գոյ առանց կարծեաց. զի անսիալ Ժիայն Աստուած է՛: Բայց՝ լուիցն Քերթօղ. եւ ոչ անկիրթէ արևեստիւ: Կամեցաց Հետեւի ըստ օրինակին, զոյ վերոյ Պարսէն Ստեփանոսուն հու մեզ. որպէս եւ ըստ սորին կամտցն եւս ըստ թողաք՝ Բանք Սաղմոսուին կ պատական:

Նաեւ՝ զի ի ժամանակի ապազութեան՝ Տարեք փոփոխեալ ունէին զինութիւնն իւրեանց ըստ Քերթօղահօրն. գարունն երաշտացեալ. Ամառն անձրեւայոց. աշունն մժեանցեալ. եւ ձեռն մըրկալից յերկարացեալ: Ներեցէ՞ք սախանացս, եւ ողջ լերո՞ւք ի Տէր:

#### Արևագէնկեան Մատենազարան

223-2

1715

120

**ԱԼԳԵՐՏ ՄԵԽ. ՀԱՄԱԽՈՏՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱՆԱԲԱՆԱԴԻԹԵԱՆ. ՎՃԵՆԱԲԻ, ՀՅԱ. Միհիթը ՍԵ-  
ՐԱՍՏԱՑԻ, ապ. Անտոն Պոռթոլի, 1715 (աւարտ. 1716), 680 էջ:**

#### ԱՆՈՒԱՆԱԲԻՌԹ-ՌԹ

ՀԱՄԱԽՈՏՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱՆԱԲԱՆԱԴԻԹԵԱՆ, ԵՐԱՆԵԼՈՅՆ ՄԵԽԻՆ ԱԼԳԵՐՏԻ: Թարգմանեցեալ ի վաղինուց ժամանակաց, ի մեծամեծաց վարդապէտաց մերոց, ի լաթին լեզուէ ի հայ բարբառ: Եւ արգելնին՝ ի լոյտ անցեալ եւ պրատղեցեալ, բայ նոց օրինակաց. Եւ ուս նախապէտն իւրոյ, Հայուարձութեամբ եւ աշխատութեամբ՝ Միհիթարայ Վարդապէտի Մերաստացուց: Եւ ապարացեալ՝ արքամբէք եւ գյուելը, Պարսէն Ասրգի, որդուու սիրացու Գէորգի Կոստանդնուպոլիսուն: Ի փառս մեծապէնս Աստուծոյ, եւ ի պատի ամեներանեցիւոյ կուսին Մարիամու: Ի Հայրապետութիւն Տեսոն Աղէքսանդրու, ամենից Հայոց Կամուզիկոսի: Յամի Տեսոն 1715. իսկ ի Պուին Հայոց, ունիդ. Յուլիոս 22. ի ՎՃԵՆԱԲԻ: Ի ապարանի Անզօնի Պոռթոլի: Հայածանու մեծաւորաց:

#### ՅԻՇԱԽԱԿԱՐԱՆ

Տեսրօնը ամենազօր սուրբ Հոդոյին, եւ միջնորդութեամբ ամէներանեցելոյ կուսին Մարիամու, յանկ եկալ աւարտեցաւ, աստուծարանական մատեւանս երանելուն ալպէրտասի, հանգերձ լուծամբրէ՝ ի վերայ սամաց բանից սարակուսանաց: Թուիթ Գրիստոսի 1716. իսկ ըստ Հայոց, ունին, ապրիլի 20:

Առ Արգ՝ որք զմայլիք այսպիսն աստուածայնով զանձարածաւ, և իշխանիք ող Տէր, զախարապատ առ ոյց ածամեն ոտքին, զնուառ ծառայ ձեռ, զմիկթար վրդապատ ան-  
րաստական. Եւ դպրակիրու իմա, որք եւ նոքին աշխատեցան ի զանզոն պիտակաւոր. Թիւն  
ոտքին: Քանզի ապարացը մոտենին՝ վաճ ոչ ջառան լոզէն մերէէ, եւ ոչ դորի հմուտ  
մերոյն լիզուի, կորի յաներու աշխատութիւն մեր՝ բան զոր կարծիք նախառին Դարձեալ՝  
յիշանիք առ Տէր, զուուզ ծախից՝ առ ապարացն մատենիս զկուսանզնու պոլսեցի պարս  
ոտքին, եւ զայր նոքին զորիցն, եւ զայր նոքին որ է հանգուցեալ առ Քրիս-  
տոս: Խոն զիզանիքն նոքին, եւ զեղարսն՝ եւ զորոն, եւ զգեստրոցրոջ որդին՝ եւ զայր  
ամենայն պահն տու մերժուոր նոքին: Քանզի առ հասարաւուն ոտքին զերինազուորի  
ծախս որուր՝ բան զոր կարծիք նախառին: Եւ զայր՝ ամենայօքար մոօք, առ ի յիշատու ինք-  
նան: Եւ իրայնա: առ ի լուսաւորթիւն մանկանց եկեղեցւոյ, եւ առ ի պարի: Եւ ի փառու  
Ժանն մերոյ Ծինուք Քրիստոսի, Քրիչի Համայնից, որ է օրհնեցեալ ի համայն յարիստ-  
եանն. ամէն: Հայր մեր որ յերկին եւ՝ ուուր Եղիշի անուն քո:

Կիւլպէնկւան Աստենազարտն

230-2 Արգ.

## 121

ԳՈՒԿԱՍ ՎԱՆԱԴՐԵՅԻ. ՊԱՏԿԵՐԱԿԻՐ ՊԱՏԿԵՐԱՑԵԱՅ: ԱՃԱԳԵՐԱՄ, ապ. Զուկաս Վա-  
նանգելի, 1716, 448 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԻԹ

ՊԱՏԿԵՐԱԿԻՐ ՊԱՏԿԵՐԱՑԵԱՅ. ՄԵՐ Է՛ Համաձայնութիւն պատկերաց: Նուիրեալ՝ Եւ Տևա-  
նադրաւ Ձուղոյնիք Դիմունէց ի Տէր Հանդոցնեալ Սարզսի որդւոյ Գետրուին: Ի Հայրու-  
պէտութեան Լուսաւելուոյ Գահային Սրբոյ Էջմիածնի Տեսան Աստուածաւորոյ ամենայն Հա-  
յոց Խենազուի Կաթուղիկոսի: Յօրինեալ Էրկասէր՝ եւ ապադիր աշխատանօք Պուկուու-  
Դորի Վահանդեցոյ, յԱմբ Տեսան 1716: եւ ի Թուին Հայոց 1105: ՅԱՀԵՄԱՐԴԱՄ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

Կիւլպէնկւան Աստենազարտն

230-150 Զու.

## 122

ՅՈՎՀԱՆՆԵԼՍ ՈՎԿԵԲԵՐՈՅ. ՀԱՅՐԱԳԵՅ. ՄԵԿՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆԵԼԻ: Կ. Պուիս, ապ. Գրի-  
գոր Մարգարիանելի, 1717. ԹՁՀԹ (979) + 3 էջ. = 982 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԻԹ

ՄԵԿՈՒԹԻՒՆ ՄՐԲԱՑ ԱՐԵՏԱՐԱԿԱՆԻՆ՝ ՈՐ ՀԱՅ ՅՈՎՀԱՆՆԵԼԻ: Տպագրեցեալ ի Հովհաննեսու-  
թեան Տեսան Աստուածաւորոյ Սրբազնն Կաթողիկոսի ամենայն Հայոց: Եւ ի Պատրիարքու-  
թեան Սրբոյ Երսաւողէմի Եւ Կոստանդնուպոլսոյ՝ Յօհաննէի Արքի Եպիսկոպոսին: Ըստ Հո-  
գոննեաւ Մուրք Աստուածածնի բազմահաւաք Եկեղեցւոյն: ի Կոստանդնուպոլիս բազարի: ի  
Տպարտնի զրիթոր Կորի մորարւանցոյոյ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա.

Յիշատակարան տպեցման աստուածախօս մատենիս:

Յանուն ամենասուրբ երրորդութեան ջօր եւ Արգւոյ և Հոգւոյն Արրոյ եւ գերակարութեամբ նոյնոյ ամենամինամ տրաըլին տասուծոյ, էնա ի կոտար ապեցման հոգածութեամբ մերժութեամբ որ տա Յօհաննոս: Ի հոգաբերողի հարդիրորդի կից վեցութեամբ մարդու կուտակութեամբ առաջանաւ: Հոգածութեամբ առաջանաւ: Էրիք կամաց առաջանաւ: Ենթադրութեամբ առաջանաւ: Արդիութեամբ առաջանաւ: Արդիութեամբ առաջանաւ: Արդիութեամբ առաջանաւ: Արդիութեամբ առաջանաւ:

Ինչ եւ յևանջորդական կտապութեամ Կոստանդնովուզուսոյ մեծ սնուն քաղաքի, եւ Արտոյ սրբոյ Ասկեղուսի տան Յօհաննիսի քամբամանու և լիաջորդ վարդապետի բարձրութեամբ առաջանաւ: Խորագուսահամբ Աթոռոյ Սրբոյ Յօհանն Աստուածատորոյ Գերերջանիկ Կաթողիկոսին ամենայն չայցոյ: Եւ ի Պատրիարքական ամայութեան Քրիստուաբարձրիկ եւ լուսասահման բաղադրի Երրուազի մատուցութեամբ առաջանաւ: Վարդապետի բարձրութեամբ վարդապետի բարձրութեամբ:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշատակարան ի տպողէ սրբոյ մատենիս:

Այլ արգ՝ երես ի հոգ մածեալ եւ առաթուր անեկալ առաջի համայնից եղայրութեան թափանձագին ձամբի ազահմ, որք վայելէք ի հոգեւոր եւ ըշճալի բուրաստանին՝ միւցւու ի Քրիստոս Յիշեալ մաշտական ամենեցուն ծառայ զրազմամել գրիգոր զպիրո: յիշելէք ի Քրիստոս եւ զծնացան իմ զմկրտին եւ զբուրվանէն՝ և զծանուցեալ եղարան իմ: Նաև զորգեալի իմ զներսէն: որ բազում աշխատան կերաց ընդ ի տպագրասան ի շարեն եւ ի ցըրեն զպիրոն: Այլի զգերարոյ զփոքրիկ եղարայ սրբին հիմանեալ զթագվորն: Խակ եւ զաշամատիք մշակիր մշակալ առաջին ի տպագրի հայրին, եւ զիշայի ցրիցորն: Ծոյ որս եւ զուուցին իմ բազմեախտին, եւ զամանին նեխեցեալսն ի Քրիստոս միսուու: յորմէ եւ գուու յիւթիք առուր զալըստեան նորին: Ամէն:

Հաւոկ յևոյ բան զամեննախն զրազմաշխատ սրբազրոյ սրբոյ մատենին՝ զյունամեկ պազտասար ճշէն զպիր ժիրի եւեթ Հայր մերի յիշատակէն առ Քրիստոս մի զանդաղիք:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Գ

Աստաներ արժան է մեզ եւ ո՛չ յիշմաջերմ հոգաբարձութիւն վերոյ յիշեցելոյ կոստանդինուզուոյ վերադիմուղի՝ ասանց յիշատակի բանից թողու: այն զի ամենայնի յօշարեցաւ ապօռուն սորին: որոյ միայն եւ ո՛չ բնդիմանէն՝ բազում ոյժ երախտաւորութիւն է գրելիք: թուղ թէ յև կամենի բանին եւս եղեւ աշխատ յօշորեցիր զեզարո յընձնաւուն սուրբութեան հայրին ապեցման: Որոյ կենա երկարո ատց տէր ասուած մեր: եւ յետ ի վայրէս եւսներէս՝ ընդ երկոսանանին քարոզաց պահակից արագչէ: ամէն:

Յիշեալիք զարձեալ միով եւեթ նրանիք ի Քրիստոս յինուա զիսնեմտմիտ եւ զգեւ սուպտուի բնձներսէն Եպիսկոպոսն նելուսուի: որ ըստ բարեւած կամաց իւրոց եւս մեզ ու ընթակ մի ընափա վասն ապեցման այս պըրոյ մէկնաւթեան: որ էր գրեցեալ ի վազուց հետէ ի լու: և ընթիր օրինակէ: ի մեռ արձնաւուց եւ ուղղացիր նոսարի ուրում երեմին վարդապետի ի Ցէր հանգացելոյ: Որ եւ մեզ ի նայն ուղիղ եւ զեղեցիկ օրինակէն, և յայլ եւս ժամանիք և սրբազրեցի համանան և միանիպ գրինակէ՝ որոյ ո՛չ աւելի եւ ո՛չ պակս էր մէսութիւն: և էր զրկցեալ յերկըն կիմիկոյ ի սահմանս տան սրայ մեռամք տէր զազոր չահանայի արձնաւուր ցըչի որդույ տէր կիրակոս քահանայի: ուպկաց զամ բազում ըզգուական քննութեամբ եւ սրբագրական աշխատաւթեամբ ի փառ մեծին ասուունոյ: ուսո՞ի պարտիք յիւել զարդեական երախտին սորի վերոյիշեցելոյ քահանոս վարդապետին ներշէսիք, և զարձ բարեցաւ հայցել նման ի տեսանէ: Խակ եւ պարտիք յիւել եւ զեղարայ սորին զիշեցմիտ յօհաննէս: որոյ մէխորդութեամբն եւ ջանին արւած այն յոր յիշացաւիք ի վերոյ:

Յիշեալիք միանգումային եւ զամանուն երախտաւոր սոյն սրբոյ առաջ առաջման և ի լոյ ամենմ, ի քրիստոս յինուա՝ յորմէն եւ գուու յիշելիք յաւուր արդար զատաւորութեան նորին: Ամէն:

Կիւլպէնէկան Մատենադարան

226.5 թ.

123

ԿՐՈՔԵԴ ԱՀԵՔՍԱՆԴՐԱՅԻ ՀԱՅՐԱԳԵՏ. ԳՐԱՔ ՊԱՐԱԳՄԱՆՑ. 4. Պոլիս, տոպ. Աստուածառ  
առոր Կոռամեդուպուլսցի, 1717, Ըմ (800) էլ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

Զոհի: Փոխարքն՝ կայ Հետեւել ոստանաւոր, որուն սկզբանառերը կը կազմեն.  
Ի Պազտասարէ:—

### ԶԱՅՆ ԱՌ ԲԱՂՋԱՎԱՆ

Իմանալի՝ նըշոյլ  
Պայծառափայլ արփին:  
Անհամեմատ ծագումն:  
Չեկամերկից ուղղիչ:  
Տատանելոց հանդիսա:  
Ամէնուաս աղջիւր:  
Աքանչելագործ վըրկիչ:  
Ահեղահրաւ տեսիչ:  
Բախճանական շաւիդ:  
Էսցուցիչ Աստուած:  
օզնեամ' մեզ:

### ԵՐԵՍԱՑԿԱՐԱՆ Ա

Յիշատակարան տրպեցման Սրբոյ Մատեմիս:

Յանան Ամենասուրբ Երրորդութեանն Հօր եւ Որգույ եւ Հոգւոյն սբրոյ, եւ կարու-  
դութեամբ զօրութեան նորին յաւարա հասեալ կատարեցան ծանր եւ գըժուր զործ տըզեց-  
ման Գրքոյ Պարագմանց սբրոյն Կիրոզի եւ լուծմանց նորին. Սըրբագրեցեալ յունի եւ մա-  
հանդիսա մատանական աշխատանօք բարում անպամ ընթերցման: Եւ ըստուգեցեալ ի քանի մի  
ինչ փորձ եւ ընտիր օրինակաց: Ի Հայրապետութեան ըրիստոսանըկար լուսակառոյց եւ երկ-  
նահանչէն Աթուոյն էջմիածնի, Արքի եւ պահաժի Վեհապետին, եւ Սըրբազն Թահանա-  
բացեամին աստուածոյ Տեսան Աստուածատորոյ ընդհանուր Հայոց մեծաց կաթողիկոսի: Եւ ի  
Պատրիարքութեան Քրիստոսահմէն տիեզերահաչակ եւ ամենաբարձիկ Աթուոյ սբրոյ Աստ-  
քելոյն Յակոբայ Եղոր Ճեան, Արժմանապատի տոն սըրբազնի եւ քաջիմասա Վարդա-  
պետի, Տեսան Քրիստորք արք եղիսկոսպատի բաղիչեցւոյց: Եւ յաղախորդութեան մէծ անոն  
քաղաքին Կոստանդնուպոլսոյ վեճամակն էղիսկոսի եւ բանիքուն քարոզի Տեսան Յօհան-  
նիսի Աստուածարան Վարդապետի բաղիչեցւոյց: Որոց կենան երկարս ատցէ աէր աստուած  
Ճիք: Այժմ:

Արդ՝ ամենախ զովութեանց արժանի Համարեսիք եղբարք զվերոյ յիշեալ  
արխան Դիտապւան Հանուրց Հայաստանեաց: Որ յօժարապէս կամեցաւ զոպեցումն սորա: Եւ  
առաքեաց մեզ ի բիւզանիքա օրինակ մի առ ի Տիրաչն Աթուոյն էջմիածնաց: Որ ուսէց  
յինքն ի միւում արքի Երիս գրեանս: զՊանձուցն, զՊարագմանցն, Եւ զԼուծմունսն նորին: Եւ  
էր գրեցեալ ի բակըզան նորին այսպիս:

Ն նրանս ծառայս ի քրիստոն, Տէր Աստուածատոր Հայոց մեծաց Կաթողիկոս: Ի տիեզերահաչակ Արևոս սուրբ էջմիածնի: Կաւանակից գորով վասն ամենայի առ Կիրքու  
Աստուածարան Հայրն մեր նրանինի, եւ առ սուրբ Վարդապետն Քրիզոր Տարեւացի, Անձնալ  
Երաման արքի ըստամբէլ զուրբ գիրքն Գանձուց, եւ Պարապմանց ընդ լուծմանցն: Որք  
առ ամենասուրբ Երրորդութեանն եւ ի տըզօրէնուրիմն Քրիստոսի Աստուածարամին, աստ-  
ուածանցոյ եւ ողջափառ գուանութեամբ: Որոյ յիշատակն օրհնութեամբ նդիցի:

Ընդ նմին մի ժողոացուք եւ զրագմաւահ եւ զրագինական երախտին նախա յի-  
շեալ կոստանդնիուն պօլսոյն վերակիսուիք: Որ մէծաւ սիրով չան եղեալ յօժերեցաւ ի  
տպումն սորա՛: Որ եւ ո՞չ եթէ կամելովն միայն եղեւ սմա երախտաւոր, այլ եւ բանիւ վար-

դպրելութեան: Կյանքնեն յարդուրելով զեղարար յոզորմաթիւն: Վասի որոյ կրկին պատույ արժանիք գուռ բառ Առաքելուն: Որ թէ ոչ էր օժանդակ կամելովն և այլով՝ յիշու ոչ ոք կարէր ի մէջ ձեռնամատիս յիմի ի գործ ոյտ: Վասնարոյ եւ ոորին եւս յիշտառին օրհնութեամբ եղիցի: Ամէն:

#### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

... Արդ՝ որք վայելէք ի զեղեցկածողիկ բուրտատանէս յայսմանէ՝ պարտիք յիշել յազօթս ձեր գայնողիկ ոքը պատճառք եկէն լուսուր մատենիս այսորիկ տրանցման: այսինքն զիսդհանուր եւ առնատարակ ըցուաւորշածին ներարան: Զի ոչ միոյ եւեթ մարզոյ է յիշտառիս, այլ առնամի ներար մերոց Քրիստոս: Զի թէ եւ յատին աղքան փող իմն որւեալ է ամս որորութիւն մասն ոնկ ի յիշտառիչ յայտմանէ: Օրոց Հատուցյ Քրիստոս Աստուած մեր յառաջ թուոթիւնն իւրիէ: Ամէն:

Զինի Քրիստոս այսորիկ եւանելոց է աստուծոյ Ամենութիւն Սրբոյ Աւետարանին որ բայ Յօհաննու: Որոյ ազգեցուն զգին անցեալ է եւ յաւար մատեցեալ: Եւ թէ այս կամեցի եւ տացի կարողութիւն ծառայից իւրոց՝ եւ պայլս եւս դրբանս արզիկ կամէն:

#### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Գ

Յիշտառակարան Տրպադի Սրբոյ Մասնենի:

Բարեխոսն, թեամբ Սրբունոյ ամէնօր նեցելոյ Սրբիամուն Աստուածունին, եւ ուրբախ Արագածուա վկային, եւ կարողութեամբ ամենակալ արարչին, աղցեկալ աւարտեցու սուրբ Գիրքո Պարագմանց սրբոյն կիւրդի եւ կուծմանց նորին. ի Հայոց հրուրդի Հորիստրակի վաթուունը ընդունեցրէ իւրաքանչ արամաննանս տամարի: Համարատ եւ համակատար ընդ աւուրցն փետրացար: Ի Ցարքանի կարապեամ որդիք բազմաման եւ աւանեցն ծառն տրուպ Աստուածաւորդ: Ի կոստանդուպոլիս քաղաքի: Հրամանան նորին Առաջնորդի Յօհաննէ Վարզապետի:

Այլ ա՞րդ՝ Երես ի հոգ ամենոյ եւ առաթուը անձեւու առաջի համանիցդ եղբարյութեան թափանմունիք բանի ազայէմ. զի որք ճաշակէք յԱստուածային սկզբանոյ՝ միոյ եւեթ արժանիք առաջիք յիշման՝ զանարքան զանքիան եւ զնող սոից ձերոց զաստուածուուր զապազ ըորին: Աս զնողն էմ հանկուցեալ վկարապետն եւ զմարիսն: Եւ զնողնուոց եղբարյուք իմ զալերան: Խակէ զենուարոյ ուղարկան իմ զմինան. որ յոյժ աշխատեցա ընդ իս բարեկ զատան ի ցըրին:

Այլ եւ զամբանուուր մշակն ապարատան զերամերտոք իմիրգէն եւ զգանեցի յակօքն: Եւ զայու անհնանան, ոք ունին աշխատան ի վերաց ոորաց եւ զործարանիս: Եւ պար մէնքէ յիշեցնէ վելիք ի ըստառի յիշուու յուսուու մերէն: Ամէն:

Ի ոյջ թշուական նայոց բաժնեցաւ Պարարագութիւնն նրուսազմէի ի Կառանահնուազուոյն: Ճեռումք զերոյիշեցաւ Յօհաննէն վարզապետ եւ տառնեւցի բարեպաշտօն եղբարյուք: զոր Հաւանական անհնեցուն՝ նրարկին եւ եղին լինել վերակացու ի վերա անհնային հեկաց և զնաց ձեմի առն սրբոյ Յակուտոյ: Զի յասաշ ժան զար ի բազում ժամանակին լինէ նրուսազման և նրեզանիքին: Եւ բազում վասու լինէր եւ պարուուց առաւելութիւն ի պատասէչ յայտման զնոց սրբոյ Յակուտոյ: Կանորոյ այսորիք վերոյիշեցաւու մեծաւ յանրէ եւ տվառառ թեամբ հրաման առեալ յարգունուուն՝ բաժնեցին զնուու ի միմանց: Եւ Հուանութեամբն անհնեցուն արարին ըզզարարիարութիւնն նրուսազմէի թարց դիտութեան նորին ի վերաց առն սրբազնի եւ հաւատարի Գրիգոր Պարապետի Աստիշորդի համայնան Աթոռոյ Վանից սրբոյ Յօհաննու կարապետին ի ասրոն: Որում հանդերձեալ են անու դրել բան աղայանաց, եւ կոչել յօդութիւն սըրու Տանն երուսաղէմի:

Յաւարտ զործուոյ երկիր պացուուք միոյ մէծին աստուծոյ. Եւ զնուացուուք ըզզիութեան կարողին միայնաց:

Կիւլպնէնեան Մատենագրան

ՀՅ. 14 կը.

124

ՅՈՎԱՆԱՆԻՍ ՎՐԴ. ԱՐԺԻՇԵԿԻՆ. ՄԵԿՆԱՐԻՒԹԻՒՆ ՊԱՏԱՐԱԳԻ: Կ. Գոլիս, տպ. Սարգս Դավիթ,  
1717, 280 էջ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

Զուեկ:

### ԵՒՇԱՏԱԿԱՐԱՄ

Եփշտակաբան եւ եզերառութիւն կարմառու մեկնարքեամս,  
Ասուաւագին առիք Մատոնին, ի շարաբարդոց և Հստացօք Սարին:

Ենորհիւ և Ռդորմութեամբ ամենաուրիք երրորդութեան է Միոյ աստուածութեան  
Զօք Երդու և Շոգույն սրբոյն աստուածընկալ աղօթիք սրբոցն ամենացուն, նշես  
զրա Մատենի տրպեցման այսինքն, մէկնութեան, Այս համառութիւնը Զենման կրտակի,  
Ասուաւագի գրեգչէ: Են ներարքի: Ծորում արդարեւ: Մատայք լսաորեւն նղաք ոչ թե  
թեւ: Աշխատ միշտ յայց մէւ:

Թափի միշտ ի բարւոց նկատեալ սորին կատարելութիւն աստունով, այսքան հաս  
զի կարողաց անսակառութիւն: Եւ այս՝ զան ոչ ուրեք գտանելոյ մէր միւս այլ կատարեա-  
լունոյ օրինակ: Բայց իրեւ լւաց երէ ի Մուրը գէորգայ նկեղեցով ինալ առ Հեղանոյի  
ամէ Մոլէս բահանայն զտոտի մէկնութիւն ին յաճախ Մորոյ խորժընոյու, ինդրեցաք առ-  
գերսաք առ մէկ առ ի զպակառութիւն սորա լընու զմերութիւն ինկ նորս ոչ ինչ զրե-  
տարեալ ի խորին, այլ եւ սիրով առ այս յոյն յախացաւէլ, չնորհնաց մեզ: Չորոց երբա-  
րական զինուարէն ըստ արժանուով հասուանին՝ միայն առ Աստուած ապաւինակ լսեմ: Եւ  
մէր առեալ զայն եւ օրինեալ լսաց ի ուղին անջրութիւն ինչ քարոզից: Եւ գո-  
հանայական ազօթից Մորոյ հորհրդոյն՝ ուշ ոչ չ զոյին ի մէրս օրինակ: Զի Ե՞ր որ ի ներ-  
սին լարուածուց էր արարեալ: Եւ Ե՞ր որ ի նորովու անձեւանձու նպիսկովուէ: զորս  
Հանեալ եղաւ ի մէջ սորա ի զպակառութուն: Բայց զմէկնութիւն զայս ինչ ազօթից: այ-  
սինքն, Հըշայր սրբոյն: Եւ Զատիկարաւանին: Եւ Զայլ երբ համառու  
գոհանանից որք առ զէմ երից անձաց սուրբ երրորդութեան, ոչ զատք: Ոչ զինուարէն  
երէ որոց ի ընէն ոչ է արարեալ մէկնութիւն իրը սովոր պարզելոյ բանին, թէ ի զանցին  
օրինակն եւս ոչ չ զոյին զրեցեալք: Արդ՝ վաներոյ՝ ազայիմ աղերսամօք զմէրդ միահա-  
մուռ նղարյասիրութիւն, առ ի ներեւ մէրս ակարութեան: Եւ սիրով ըստահալ զոյն Մատ-  
անան զարիթ համային գրիութեան: Զի Աս է մեզ զուոր երկնից: Եւ ճամապարհ ան-  
կէտը երանեւ թեան: Աս զանձ անգին: Աս իմաստ հոգեւոր Աս բրկրութիւն անըստան:

Եւ որք անհաղիգք ոյն բրաստամանն Խաղկոյի բանահաման եւ օրինակե-  
լով, զՄոր շաղցուուն ծաղիկն յիմանալիք շիմս զարկուցեալ, յիշեցէ նախ զկերոյ  
յիշեցեալ զպակառուուր բահանայն զտեր Մոլէսն: որ եղեւ արդարեւ մէկնուու մեզ: Եւ սորիթ  
լրիւոյ Մորոյ թերութեան: Էնդ նմին յիշեցէք եւ զանպիսամ՝ զիշին՝ եւ զպազմանզ  
Սարգիս զուզոց Մատենի: Եւ զանհասարակ զհանգուցեալս ի քրիստո: որ  
բարձամօք եւ յոնք խնին կամեցայ զայն տպել եւ ի յայտ անել: Այլ եւ յիշեցէք զմըրտ  
զարկ եւ զըրտու զորոյ ի զպազմաշամս մշակն ին զՏէլէքին: Ընդ նման եւ զիկսարցի  
Տիեցու զնեարուուն զնեարտաւուն զործարանիւն:

Նաև զապայտ վերլուսէն յիշեցէ եւ զպարաբերոց զրոյս եւ ըզարքրագրոց մա-  
սնիքն անհանգիս աշխատամօք զորդեկն ին զՄարտիրոսոն՝ զանպիսան ծառայս քրիստոս:  
Եւ զոյն ներանուու սորին համայնից: Եւ զորին աշխատակիցն՝ զնայրն ին ըստ հոգու-  
ու զկողունիքի տիբացու զբակին: Եւ զուք՝ որք Յիշեցէ զմեզ միով Հայր մէրիւ: Յիշ-  
եալ մէլիք հասուուոյ Բարձրեւոյն նմէն:

Արդ՝ եկերեցա ապումն զրոյս ի բրանիքն: Հազարերորդիք: Հարիւրերորդիք:  
Քէտասաներորդիք: Կորս Բիւրերորդի: Խոկ երէ տաճէի: այսուհետ ծանիցի: Եւ դիւր իմասցի:  
այսինքն, որ յայտնի եօթնակ առ ամին: Խոկ թէ որ խընդիքի: ամսոյն թէ քանին: բա-  
րա Հայոց յանիք: ի տասն եւ հրնիք: Եւ բառ սումարի: Հոստեալիք սեռի: յամոյն յունիսի:  
յոր քառերորդի: Այլ եւ ի տրէի: յօր վեցերորդի: այս բառ սումարի: բառեփանոսի:

### ԱՎԱՆՈՒԹ

Առանձին անուանաբերը չամի: Կը սկսի ժիրուածով մը՝ «Մայքանք Զե-

որմուռութեան Առ Կոյս ծրաբուհին, որում տողերու սկզբանառեց կը կազմին «Ռարտիրոս»: Խօյն Մարտիրոս (տպագրիչ Մարգիսի որդին եւ գրաշար) ունի ժամի մը այլ ուսմանորմեր գրին մէջ: Ցպագրութեան քանիանք (ոմից) տրուած է էց 14-ի վերջուն-բարեամ:

Կիւլպէնկւան Մատենագարան

248 Մա.

## 125

ՀԱՄԱԼՈԾ ՀԱԽԱՔՈՒՄՆ ԻՐԱՅ ՄԱՆԱԽԱՆԱԳՈՒԽՆԻՑ: Կ. Պոլիս, 1717, 96 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐԹ

ՀԱՄԱԼՈԾ ՀԱԽԱՔՈՒՄՆ ԻՐԱՅ ՄԱՆԱԽԱՆԱԳՈՒԽՆԻՑ զորս պարտին գետել քրիստոնեայք տեսներեան թէ: Յաղագս հաւասոյ և թէ յաղագ գործոց: Շարադրեցեալ ըստ կերպի խօսակցութեան յորում մին հարցանէ և միւսն տայ զպատասխանի: Ի Հայրապետութեան Տեսան Աստուածատրի Հայոց Կաթողիկոսի: Ի թվին քրիստոնէ: ոչ թէ: և Հայոց ռնկազ: Նոյնեւերիք: թ: ի Մայրաբողաքիս Կոստանդնուպոլսի: Հրամանաւ մեծաւորաց:

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զուհի:

Կիւլպէնկւան Մատենագարան

248 Հա.

## 126

ՄԻՒԹԱՐ ՎՐԴ. ՄԵՐԱՍՏԱՅԻ. ԿՐԹՈՒԹԻՒՆ. ԱՀՈՐԻՑ: Վճենարիկ, ապ. Անոնե Պօռթոլի, 1718, 268 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐԹ

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԱՀՈՐԻՑ: Ըստ որում եւ շարտացի Աստանուոր այբբենական առ Ամենորհնեցեալ Կոյսն: Շարագրեցեալ ի Միջթարայ Վարզագետն սերտառացոյ: Ի մեղրոյ Պարոն Մէլիքի որդուոյ Խոլառուեց Պարոն Մարգարի Բոլցացեցոյ: Տպագրեցեալ աղեամբք եւ գոյիք նոյնոյ Պարոն Մէլիքի, առ ի լուսաւորութիւն աղթափարաց ժանկանց եկեղեցոյ: Ի վասո մեծագոյն Աստուածոյ: Ի Հայրապետութեան Տեսան Աստուածատրոյ Հայոց Կաթողիկոսի: Յամի Տեսան 1718: Ապրիլ 26: Խսկ ի Բուրին Հայոց ոնկէ: Ի Վէնէտիկ: Ի Տպարանի Անդարի Պօռթոլի: Հրամանաւ Մեծաւորաց:

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ենորհիւ ամենազօրի սրբոյ հոգւոյն յանկելեալ աւարտեցաւ գրգուկս այս, որ կոչի Կրթութիւն աղօթից: Յորում պարունակին բազմատեսակք բանք օգտակարք:

Արդ՝ որք ցայտէէք զար մերածանուն, և հոգեպուրճ մատնեիկն, և զմայլիք ի մատածութեան, և կամ երգարանութեան ամէնորհնեցեալ կուսին Մարիամու, յիշեսիք առ Տէր սրոի մատք զեղողիակն այսորիկ գրդիկն զմիթթար վարդապետն սերաստան: Նաև դապագրօզ սորին զիսոսաննեպալուցիցի պարոն սարգիս, եւ զծոսոս նոցին՝ հանդիրձ ամենայն արեանաւու ազգականօք: Եւ եւս յիշեսիք առ Տէր և զայնոսիկ, որք մասնակցը եղեն առ սորում մատնիս: Եւ որք աշխատեցան ի սրբագրութեան տպագրեցան: Եւ զուք յիշեսիք ի Քրիստոսէ, որ է օբհնեցալ ի Համարս յաւիտանս: ամէն:

Հայր մեր, որ յերիխոն ծն, սուրբ եղիցի անոն քո:

Կիւլպէնկւան Մատենագարան

248 Մի.

127

ԶԵՆՅԵ ԳՈՒԱՐ. ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱԿԱՅՅԻ : Կ. Պոլիս, Հրամ. Առվեհանելք Կորու և Գրիգոր Եղիշև  
յակիր Պատրիարքին, ապ. Գրիգոր Մարգուանցի, 1719. Ճ՛Հ (188) + 1 չ՛Հ. + Հ՛Հ (78)  
+ 1 չ՛Հ. = 208 հ:

ԱՆՌԻԱՆԱՄՔԵՐԲ Ա

ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱԿԱՅՅԻ երկրին Ցարունոյ, Որ կաչի Զենյու:

ԱՆՌԻԱՆԱՄՔԵՐԲ Բ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐԿՐԻՆ ՏԱՐՈՆԱՅՅԻ : Զոր գրեաց Զենյու տառւոց Եղիսկոպոսն Հրամանաւ  
Լուսուորչին Մերոյ Սրբոյ Գրիգորի:

Պատմողական այսմիկ տոտիս.

Ականջագրուկ թէ Եղիցիս.

Ղոզեալ գործոց մերոյ տոհմիս.

Տեղեակ սմանցն առ լինիցիս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Իսկ և զորբագրօղ սարին բազմաշխատ՝ զպագտաւար դպիրն հանդերձ ծնողովին  
ժխջ շայր մերի յիւնիք ի Տէր:

Էջ ճազ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշտակարան պապովի:

Օգնութեամբ և կարուզութեամբ ամենազօր արարէին, և մազթանօք ամէներջանիկ  
և միշտ կոսին Մարիամու աստուածանն, իսկ և Հայցմամբ սրբոյն Յօհաննու կարազե-  
սին, և որոյն Գրիգորի մերոյ լուսուն, էսան ի կատար տառւմն պատմազրին զնորոյ  
ի գարբութիւն բահասէր անձանց: Ըս թվականոյ ամիկ:

Ի Հոգիապետութեան Ֆերագան սթոռոյ սրբոյն կիմիածնի, տեսան Աստուածատրոյ  
երջանիկ Աստուածարան և սրբազն Կաթողիկոսին ամենան Հայոց: Եւ ի Պատրիարքու-  
թեան սրբոյ մեծի աթոռոյն Երուսաղէմի, ասան Գրիգորի սրբազն և աստուածարան  
որբազիկոպոսի: Խոկ ի վերադիտողութեան բազմամարդ քաղաքին Կոստանդնուպոլսոյ,  
վահմական քարոզով անանց Յօհաննիքի աստուածարան վարդապետի:

Ի ապրանի ամենամեջ գործի զբազու մարբութեանց, ի Կոստանդնուպոլիս քա-  
ղաքի ընդ սուրբ Աստուածածնի բազմահաւաք եկեղեցայն: Արգեամբը և ծառ-  
իիւր նորին Ծեղինակի տեսան Յօհաննիքի վերոյէլցեալ բարունապետի:

Արդ՝ որք հանդիպիք սմա յիւնիք ի տէր զորգեակի իմ զշարօղ գորոյ դրգոյս զնիր-  
սէն, որդեակի իմ զբազորն. Համար ննջեցենով իմովք յիշել աղերսեմ. և դուռ որ միով  
շայր մէրի յիւնիք՝ յիւնիք ի նմանէ յաւուր արգար զատաւորութեան նորին: Ամէն:

Էջ ճազ-ճար

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Գ

Յիշտակարան պատմազրաբար:

\*\*\* Որ եւ ի սոյն վերոյէլցեալ թվին որ է ամիկ, անօրինմամբ հոգւոյն աստուեոյ  
մէք նըւաս ծառագր տեսան վերօքրեցեալ գրիգոր և յօհաննի սպասաւոք բանի, կարի եւ  
յոյժ տեղանու հրամանու մեծի և միթցեառնուուկ ծայրաբայք ֆակոնայալաւին մերուց,  
զահակալի սրբոյ ընդհանրածաւական Աստուածածն Եւ լուսանեղոյն Քահին Սրբոյ  
էջմաննի Տեան Աստուածատրոյ՝ Սրբազն Պատրիարքին և Կաթողիկոսին Հօրն Հասա-  
րակաց. Ետուք տպել եւ ի լոյս ածել զգրդուկս զայս որ կոչի Զենյու պատմազրի: \*\*\* Արդ

րոք թթվեցեալ զառ օգտիչիք ինչ է մանէ՝ յիշեսիք ի Տէր զիհանափառ զսրասէր եւ զարգարդին առաջելանորհ քարոզ զերոյիչեցեալ զվարդապետն մեր եւ զուսուցիչ եւ զւայրե խնկ մերս մնուցման ըստ Հոգւոյ՝ զաէր Կարդան արեգալուր եւ զաստուածաբանութեան վարդապետն եւ զմեզ զնորին ձևնասուն որդիքո հանձերձ ձնողիք մերովք:

Հուսկ յետոյ քան զամենային զերկոսին որդեական մեր զտէր թովմասն եւ զաէր երեմիայն որք գեղերին միշա ի դրան ընթերցմանց ասսուածաշունչ տամաց: Եւ որք յիշետ՝ միշե մեշեցեալք ի քիսուսէ Ծիսուսի յուսոյն մերձէ յաւուրն այցելութեան հանդերձ ննջեցելովք մերովք: Ամէն:

Է՞ ի՞նչ-ն

#### ՄԱԽՈԹ.

1. «Ցիշանակարան Ցպոդին կրկնուած է նոյնութեամբ զիրքի աւարտին (էջ ՀՀ-Հը):

2. Զենքը Գլամի «Պատմութիւնէն զառ, հատոքը կը պարանակէ նաև երեւ ներբառածնիքը՝ Պակտասար դպիքէն: Ալաշինի վերմազիքն է. «Աև առըն Յօհաննէն մնձն ի մարգարէն: Պակտասար պարտաւոր դպրի ասացեալ (Բ. Մաս, էջ Քթ-իէ): Երկրորդը՝ «Նորին դպարձան առ առըն Յօհաննէնց, որուն տուներու նկզմատաները կը կազմնի Պակտասարէ (էջ Քթ-իթ): Երրորդ ներբառածը կը կրէ «Նորին յետնեցելոյ ասացեալ առ առըն Գիբուրին Լուսաւորիչն Հայաստաննայց վերնազիքը: Եւ տուներուն նկզմատաները կը կամննի Պակտասարէ ուժմէնէ յոն գովեստական շինցեալ ոսամբ չափիլով առ սուրբն Գրիգորիոս (էջ Հ-իոյ):

Կիւլպէնկւան Մատենագարան

956-026 Ձեւ.

#### 128

ԳԵՏՐՈՍ ՎՐԴ. ԱՐԱԿՈՆԱՅԻՆ. Գիրք ՄՈԼՈՒԹԻԱՆՑ: Հըտ. Միկթար Մերաստացի: Վենեսիկ, տոպ. Անան Գոռթոլի, 1720, 8 չւ. + 485 + 2 չւ. = 495 էջ:

#### ԱՆՈՒԽԱԱԹԵՐՄ

Գիրք ՄՈԼՈՒԹԻԱՆՑ Ալսիքն Համառու Համահաւաքում Վարդապետութեանց՝ զիրտանիւրոց տեսակաց մոլութեանց, և մահաւանդ զերանց գլխաւորաց մեզաց՝ թէ զին իշեն, և որքուն խորշելիք: Ըստ որուն եւ առակին ոմանք վարդապետութեանց զպահուանէն չնորից արտաքնոց զգայութեանց, և պարզաբանութիւնց զուսանց պատկանաց:

Անգրածեցեալ ի լոթինականէն ի հայ բարբառ, ի զաւանն նախշաւանու, ի վաղընչուցուց ժամանակաց: Խոկ այժմ ի լոյս ածեցեալ՝ ախտատակրութեամբ եւ սրբադրութեամբ Տնան Միկթարայ Վարդապետի Մերաստացոյ, Արքայ Հայոց Կոչեցելոյ: Եւ պապացեալ արդաւորք Գարոն Մարգսի, որդուոյ Տիրացու Գէորգի Կոստանդինուպոլսեցւոյ: Ի փառու մեծապահն աստուծոյ. եւ ի պատի Ամէնին Հնեցեցելոյ Կուսին Մարիամու: Ի Հայրապետութեան Տնան Աստուածաբոյ Ամէնից Հայոց Կաթուղիկոսի:

Յամի Տեսան 1720. Խոկ ի թուին Հայոց ոնկի. Օգոստոսի 20.

ի Վէնէտիք. ի Տպարանի Անդոնի Գոռթոլի: Հարամանաւ մեծաւորաց. և Փոփլէէճիով Դերագանցազունեղի Մերակուառ:

#### ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

Կիւլպէնկւան Մատենագարան

132 Միւ.

129

ՀԱՐԻՄԵՅ ՎԱՐԹ: Կ. Գոյքս, հրտ. Յովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր Պատրիարքին,  
առ. Աստուածատուր Կոստանդնուպոլիսի, 1720 (տարբ 1723), 568 էջ:

#### ԱՐԵԱՏԱԿԱՐԱՆ

ԴԻՔԻ ՈՐ ԿՈՇԻ ՀԱՐԻՄԵՅ ՎԱՐԹ: Եղեւ տպեցեալ եւ ի լոյս ածեալ: ի հայրապետոթեան  
մեծի լուսաւորչոցան աթոսոյն Էջմիածնի՝ տեառն աստուածատորյ սրբազնի եւ աստու-  
ածառն հովանորի եւ հանուր հաւոյ դիտողի: Զանի եւ հոգունակ աշխատութեամբ եր-  
կուց սրբազնի՝ տեառն զրիգորի աստուածառան վարդապետի եւ պատրիարքի լուսաւո-  
ճանչ սրբոյ քաղաքին երրուսազմի: եւ նորին հարազատի եւ սրբոց տեղեացն անօրինականց  
տեառն մերոյ ժամացարոր սպասուուրի՝ տեառն յօշաննիսի Արքեպիսք եւ ծափիւք ամենաբար-  
սկարուն իշխանաց: ի ձեռն յորդորման վերոյ յիշեցաւ երիոց հարազատից սրբոց տեղեացն  
Յիոնուի՝ եւ սրբոց յառուրեան առաքեական աթոռոյն, ի շրմի սրբոյն յօշաննու մկրտչին  
համակամ ծառայից: ըստ հովաննեան բազմամարգ եւ նորակիր եկեղեցոյ սրբունոյ Կատ-  
առածածին: ի տպարանի կարապետի որդի աստուածատորյ անօրինա գլորի, եւ հանուր հզ-  
րացց ծառայի: Թիւ պաման Մատենես: ունկը: Յունիսի: 1:

#### ԱՆԱՒԱՆԱԿԵՐ

Յիշասակարան սրբոյ մատենի:

ՕՐՆԱԿԻՒՆ ՀՈՐ ԱԽԱԿՐԱՆԱԿԱՆԻ, եւ անպատճառի: գովութիւն որդւոյն միածնի՝  
անժամանակ եւ անսկրյանար մելիսի ի օրէ՝ բարեանութիւն հոգւոյն ճշմարտի ելուրին ի  
օրէ եւ փառակի որդւոյն ֆառը՝ պատի: երկպատիքի՝ գոհութիւն՝ ճորժականու-  
թիւն՝ եւ երեսրբան փառատորթիւն ինքնագոյք, մշտակայի, եւ յարէի երրակի դժմաց՝  
և եղակի բռութեան եւ հութեան, յամենայի արարուծոց անցելով տմանական, եւ ներկայի:  
կենցաղին եւ ապառնեաւ յաւիսնենի ամէն: Որ ես կարողութիւն՝ չնորն եւ օգնութիւն՝  
կրկնանեաւ եւ թարմատար ոչընչեցու: եւ հնացալ մեղօք, գոացեաւ եւ շորացեալ, եւ ի մերձ  
հատումն հանեալ, փանաքի արպից՝ Գրիգոր՝ եւ Յովհաննէ անւամբ եւեթ պարանէիցու-  
և Սրբոյ Աւետարանին Քրիստոսի, պղերդ ծառայիցու: եւ սուրբ տեղեացն յիսուսի, եւ Առա-  
քելակն՝ եւ Քրիստոսանիս զանին մեծի, ամենապայծական անեան՝  
արքիասարուն գիտին, եւ երկարատակ գամբարանին՝ սրբոց Յակոբեանց, այսինքն զե-  
րանշակ՝ եւ տիեզերածաւաւ Ալփոսի մեծի: եւ շնորհաւաշն շրմին՝ Սրբոյ Կարապտին,  
տիյնքն ընդ հանրակարան զանին տարուոյն՝ եւ ես սրբոյ եկեղեցւոյն լուսաւորչածին, ժա-  
զալքրցց որ ի Կոստանդնուպոլիսի, մեղաների եւ շարաւանու շարօնք լեւալ սպասաւու-  
րցու: հասմունի աւարա տպեցան՝ այս աղինարարա, եւ րազմարեզուն, եւ երկարացր,  
մնանարաբարոց գրքին: որ Կոյէ հարանց վարքը՝ որ թարժանեալ՝ եւ հաւաքեալ է ամ ի  
մի, սուրբ Հայրն մեր՝ եւ հայրապետն Գրիգորի, որ եւ վիշարաէրն կոլեցաւ, եւ եղեալ ի  
զանամարան՝ սրբունի եւ կոյս մօրս մերոյ, եկեղեցւոյն հայսատանեաց, որոյ յիշսակին օր-  
նութեամբ եղիցի: եղեւ՝ աւարումն տպեցման սորին, ի թուու գրիշին, աշնակին: և արար-  
չութեան՝ համարողութեան, եւին եւ զին: եւ ի թուու մերոյ լուսատուին, ուղմնըն: իսկ  
բայ թուոյ՝ որով վարիմք, ունին որոյ էր աստուաէրն խոյն: եւ գիրն նէն: եւ ի յունվար  
ամսոյ նդին: որ էր օրն չարաթ: յորում էր տան՝ սրբոյ Մկրտչի Քրիստոսի: եւ ես ի Հայ-  
րապետութեան եւ ի ծայրագոյն Քահանայապետութեան, ախտոն Աստուածատորյ՝ սրբադա-  
մաքուր Կաթողիկոսին, եւ Պատրիարքին, սրբոյ մեծին կերպակաւ, եւ քրիստոնէջ Տի-  
րամար՝ եւ լուսաւեղոյու՝ կաթուզիկէի, սրբոյ Աթոռոյն էջմիածնի: ընդհանուր հայրա-  
տանեացց բացարձակ իշխողի: եւ սրբոց առաքելցոց, թաթէոսի՝ եւ թարզուղիչոսի՝ ա-  
թուակալի: եւ լուսաւորչին մերոյ փիտինորդի: Որոյ համանաւ, եւ ես սեառն Պետրոսի:  
Աստուածարանութեան վարդապետի, եւ սրբոյ զամին մերոյ՝ ծայրագոյն նւիրակին՝ յոր-  
դորամար: Արդ՝ զնելով երես մեր՝ առաթուր գորչապարաց՝ մերոյ, ո՞վ մանկունք Առոք-  
եկեղեցւոյ, ազակնեց եւ արասուուրի գիմօց զուսաւորչական հօտք՝ եւ զարեամբ միածնին  
Քրիստոսի, զիրկեալ գոտինու, որք անշահական մոտք յարս երկային՝ եւ Առ-

ուժամուգարդեւ ռեպնայիք. եւ որ օդտիքը՝ ինչ ի սանէ, աղօթիք ի՞ւ սփառնէ հայցեցէք, զի Հոմեյին սրբոց մաղթանոր, որոց անուանն եւ վարքին գրեալ իսկ զատնին աստ. զնողիս, և զարպմին մեր, քամենանի մերաց մաքրեցէ, չողով արեան՝ սրբոյ կողին իջոյ. եւ յօր մանուսն մերոյ, հրեսակի բարոց անձնեցէ. եւ իմաստուն կուսանաց՝ եւ ազնի ծառայիցն իրոց առերք տեսութեան, և համայն սրբոց պարուն՝ որք առա իշխառակին, ու որ գառակառթեան՝ եւ երկնից արքայութեան՝ արքանիս արասցէ, հանդերձ հոգեւոր՝ եւ մաքանայոր նեղորդ մերովցի, ամէն:

Այլ արդ՝ վԱսակ զեմալարդ վարդապետն, յիշեցէ Տէր, որ կարի սիրով ընկալաւա զեմէս, ի գալն մեր յաստանակեցոյ ցարարա թիվանդիրյ: Եւ կամաշունչ եւ զիրով սիրելան մեր, եւ զմբէցն եղարան՝ այսինք գերանիս զարաւում, զիտնական եւ զնանարաւան՝ վարդապետն: որ կ' մինչ աթոսակալ սրբոյ Կարապետին եւ գերաւունչ տարունց իսկ միւսն է՛ հեղինակ թափէլոյ: որք են ընդ մեր՝ յամենան գործո, վաս տեսան տան ընդ որու և զուր մարտիրոն, ցաւակիցն մեր: Եւ եւս՝ ազակն կը կին եւ երերին, զնստունծակը անձննող, զի յիշեսիր է Տէր, ցրեալուսունէր՝ զպայա զամ՝ և զփառաւոր իշխանն մեց, որք վաս Աստուծոյ, լազում երախափի՝ ունեն ի վերայ մեր. Թէ ի շնորհիւն՝ Սուրբ Օգոստին Տնաբերին. եւ թէ՝ Սուրբ Աստունծանին Ակե զեցոյս: որ և նուու զողորութիւնը՝ լիայիր եւ առասու. եւ տակաւին շարջարին վաս սրբու Յափորան. եւ նզեն կցորդ՝ տրիւք հանդերձ այսորիկ ապեցման, այսինքն նորա տունկ եւ երեւոյիր բորսունինու, որք են յանաւուի այսորիկ. հանսեսի մուրատի որդի՝ մանեսին Յափորին, հաներ որդուագի, եւ ազգայնումք, իրեւանց: նաեւ մանսեսի Աստ աստատոր: Ճանակի Մատակիս: ճանակի Մարտիրոս: ճանակի Անարօն. ճանակի զար ծօք, եւ զաւակօք, իրեւանց: Այլ եւ խօնայ Յեղաբերու: եւ ճանակի Անարքին: Փի յիպսուս: եւ խօնայ Ցիրտառոր. և Յակոր. եւ Թաթէս. հանդերձ ծնողիւր, եւ համայն զար ծօք իրեւանց: Են ես երկու եղարար, ճանակի Մարտիրոս: հանդերձ կննդանօց եւ ննիցելովց իրեւանց: Այլ եւ խօնայ Յակորն, որ հանաւու: եւ խօնայ Արքայամն: որք են ի սոցան՝ սաներ յախան, եւ ունան յարտէնիու: եւ ունան ի կարուչայոյ: Եւ ես սերա տացի՝ խօնայ Յափորի, եւ խօնայ Յափոր. որք լւաս մեզ՝ ուրքա ամններան, եւ նուու ողորմութիւն՝ սակա տպեցման սուրք գրքիս: Արդ՝ ո՞վ ընթերցօց եղարաք, յիշեցէք առ Տէր ամննանին, զի գիշատակու սոցին ընկալից: ընդ որու և զնուուց՝ եւ զիս զակացաց սոցին: զարմից եւ զաւակա, ամէն: Խարձեա ազակն զմեն յիշել ի տէր, զըս ինինի՝ զհուցեւոր որդակին մեր, զեսակն վարդապետն սոլիմացի, որ է փոխանորդ այժմ ի առաջի, եւ կոյշ էննէն: Եւ զիւրու վարդապետն՝ տիքրանակերտոցի: Եւ զուր Թովման. եւ զուր Երեմիան, որք աստունով հանդերձեալ են անուլ՝ զաստիճան վարդապետութեան, սրբոց աղօթիւր: զորս աէր պահեցէ հաստատուն, ի ծոց սուրբ եկեղեցւոյ. Եւ զուրցուսց ի գործո բարութեան: Եւ զամենան միարան աշխատաւորս, եւ զարդիմիս սպա ասորս, սուրբ տեղեաց յախին զԱրդի վարդապետն բիշապնեցի: զՊետրոս վարդապետն՝ եւ գետէցի կարգականի կարգական վարդապետն՝ զիւրու վՄիքայէլ վարդապետն՝ էրեւանցի: Եւ զՄիքայէլ վարդապետն՝ կիրիկցի: որք շընի ի զորուն ողորմածաց՝ առ ի հաւաքել զուուրս, սակա սուրբ տեղեան, եւ սուրբ Յակորայ պահին: ընդ որու և զՊոյոս վարդապետն, զՊակոր վարդապետն, զԿիրեղ վարդապետն: զՄիքայէլ պարօնակին: զԳրիգոր, եւ զՍտիփիան վարդապետն սուրբակար: զուր Դաւիթին: զուր Կիրիկոսին: զամայան քաշատաւորս, սրբուն աշխատաւորն: որք վաս բարու անձն մերոյ, եւ վաս աշխարհի՝ աղօթնն ի սուրբ տեղին: զորս աէր զորացուսցի: եւս զեերունի ներսէս վարդապետն: եւ զայլ կար զաւորս՝ սրբոյ Կարապետի զամու: եւ Զորիսանկէս լրաւարի: եւ զմանեսի Բարեփու: եւ զորիսան աշխատաւոր միարանն: ազակն զմեն յիշել ի Տէր: իսկ եւ զպասաւորս մեր՝ այսինք զպիրացու ֆասպար, զըսանեակին մանկանց մերոց. եւ զկնեանց Յակորն: եւ զրագալախու հոտորն մեր, զմանեսի Պետրոս: եւ զմանեսի Բարեփու: եւ զուուր սուրբ տեղեան: լնդ որս՝ եւ զՊոյոս վարդապետն, զՊակոր վարդապետն, զԿիրեղ վարդապետն: զՄիքայէլ պարօնակին: զԳրիգոր, եւ զՍտիփիան վարդապետն: զուր Կիրիկոսին: զամայան քաշատաւորս, սրբուն աշխատաւորն: որք վաս բարու անձն մերոյ, եւ վաս աշխարհի՝ աղօթնն ի սուրբ տեղին: զորս աէր զորացուսցի: եւս զեերունի ներսէս վարդապետն: եւ զայլ կար զաւորս՝ սրբոյ Կարապետի զամու: եւ Զորիսանկէս լրաւարի: եւ զմանեսի Բարեփու: եւ զորիսան աշխատաւոր միարանն: ազակն զմեն յիշել ի Տէր: իսկ եւ զպասաւորս մեր՝ այսինք զպիրացու ֆասպար, զըսանեակին մանկանց մերոց. եւ զկնեանց Յակորն: եւ զրագալախու հոտորն մեր, զմանեսի Պետրոս: եւ զուուր սուրբ տեղեան: լնդ որս՝ եւ զՊոյոս վարդապետն, զՊակոր վարդապետն, զԿիրեղ վարդապետն: լնդ որս՝ եւ զՊոյոս վարդապետն, զՊակոր վարդապետն, զԿիրեղ վարդապետն: լնդ որս՝ եւ զՊոյոս վարդապետն, զՊակոր վարդապետն, զԿիրեղ վարդապետն:

ռացին, եւ պահեցէ ի խաղակութեան, որոց յիշովացդ՝ եւ մեզ յիշեցելոցս. Տէր ողործեսցի, ամէն:

Եւ եւս տառել, յիշեցէք առ տէր՝ զբորհալի եւ գհանձարամիտ Ցիրացոց Պազման սահն, որ է որբագրէչ ապագրատանն այնորիկ յրըս զիրքս պահցաւ, եւ զոյժ զիրքս եւս՝ նաև որբագրեաց բազում աշխատութեամբ. զի տացէ նմա տէր՝ կարողութիւն եւ զօրութիւն. Եւ զնորատունկ որդեակի՞ն նորին, զարօէնի՞ն պահեցէ ներ նախաթիւնութեան իւրաքանչ ամէն:

Ընդ որո՞ յիշել արժան է զտիրացու Մնացականն, որ ոնի աշխատութիւն՝ ոչ սառ կառ, ի տպումն զբարյու:

Եւ զավագոզ սուրբ զրքիս այսորիկ զպիրացու Առաւածատուրին, եւ զերիու որոցիս նորին զմինան եւ զոհաննէնն. եւ զեզրայրակիցն զպարօն ալիքսանն. Եւ գհանդուցեալ ծնօցն իւր զնարապետն եւ Զմարիան. Եւ զաշխատուոր ապարանին, զվանեցի վարդանն. Եւ զտիրացու թուժան որ ևս օրհնեցէ զոսու՛ Տէր, եւ զօրացաւցէ. որ թէպէտ առին զվարժա՛ որպէս թէ շատին, այլ միայն որ առ առառուած յաւազն աշխատեցան. զոր Տէր մեր՝ տացէ՛ զվարժն բարեց՝ սատ եւ ի հանգերձելումն, ամէն:

Դարձեալ, ի խորց որտէ՛ արտասուա արտահեղուկ աշաց մերոց, աղաշեմք զամենեւան՝ զպրեմիս վերծախօսդ՝ զի մազթիցէք առ խաչեւան քրիստոս, զի սուրբ Աստուածածնին եւ Համայն օրբոցն ապօթիչք, դիցէ՛ նշան ի ճակատ արանց ամենից, թէ կարգաւոր եղրարց՝ և թէ ժողովրդոց, որք նշամապէս հեծեն եւ շատին ի վերայ բնկման՝ սրբոյն երուազնեմի, եւ մեծի Աթոռոյն՝ որբոյն Յակորայ. Եւ թէ ո՛չ հոգան, զայնպիսիսն զատեցէ: ո՞հ, իսկ որք կարգաւորք՝ եւ Համատացեալք ասին, որք ո՛չ միայն ո՛չ շատին, նաև՛ սակա ափառ նախանձու՝ եւ փառաց, եւ արժաթի աղանձութեան, զինքեանս պաշտեն, եւ ո՛չ սուրբ անզիսն. որոց զարձ տացէ Տէր, եւ թէ ո՛չ, բարձցէ՛ զանպարիչտան զայնպիսիսն ի կենաց. եւ մի՛ տեսցնն երբէք զփոռս Տեսան. բայց՝ նշամարիտ աշխատաւոր նտուայքն. որբոյն Յակորայ մեծի Աթոռոյն, եւ կամեցօղն զրարութիւնս նման, բնկալցին ի Տեսանէ զվարժա. ամէն:

Կիւլուկնեան Մատենադարան

922 Գր. Յու.

Կազմեց՝ Ա. Գ.

(Եար. 9)



# ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԺԱՌԱՎԱԿԱՆ ՊԱՐԴԱՐԱՆԻ ԵԽ ԸՆԾԱՑԱՐԱՆԻ

## Ամենապատիւ

**Տ. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրտէրեան  
Բարեինամ Պատրիարք Ս. Աթոռոյ**

## Երաւանցիւ

**Ամենապատիւ Սրբազն Հայր,**

Ձերդ Ամենապատուութեան հայրական  
Հովանիին տակ, Ժամանակաւորաց Վարժա-  
րանը Եւ Ընծայարանը աշաւասիկ կը բո-  
լորէ տարի մը Եւս, տարի մը՝ որ իրաւամք  
կրնանք ըսել թէ արդիւնաւոր եղաւ։

Տեսչութիւնս եւ ուսուցչական կազմը  
տարեսկիզրի իրենց առաջարութեան հա-  
մաձայն, կարելին շխնայեցին՝ որպէսողի ա-  
շակերտուերը աճին մարմնով, մտքով եւ հո-  
դիով, եւ ջանան այժմէն իսկ իրենք զիրենք  
կառավարել, վարժուելով կարգապահու-  
թեան եւ կանոններու պահպանման։

**ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ**

Ներկայ տարեշրջանի մեր ուսուցչական  
կազմը կը բաղկանար 18 անձերէ, 7 եկեղե-  
ցական եւ 11 աշխարհական։

**Ձերդ Ամենապատուութիւնը**

**Գերշ. Տ. Նորայր Եպս.**

**Գերշ. Տ. Շահէ Եպս. (Վերատեսուշ)**

**Հոգհ. Տ. Ներսէ Վրդ.**

**Հոգհ. Տ. Դանիէլ Վրդ.**

**Հոգհ. Տ. Սամուէլ Արդ.**

**Հոգհ. Տ. Արշէն Արդ. (Փոխ-Տէսուշ)**

**Տիար Գետրոս Լէփէճեան**

**Տիար Սահակ Դալայճեան**

**Տիար Վահէ Գալայճեան**

**Տիար Արայ Գալայճեան**

**Տիար Հրանդ Նազգաշեան**

**Տիար Սուլէյման Մասսիս**

**Տիար Յակոբ Տէմիրճեան**

**Տիար Յակոբ Մնացականեան**

**Տիար Պերճ Զէքիճեան**

**Տիար Յակոբ Մէնչշեան**

**Տիար Տիգրան Սթամպուշեան**

**ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՅԹԻՒՆ ԵԽ ՆԵՐԻՔԻՆ ԿԵԱՆՔ**

**1967-68 գլուրցական տարեմուտին,**

**Վարժարանս վերաբացուեցաւ 16 աշա-  
կերտներով, որոնց չուշացան միանալ 22  
նորեկ աշակերտներ։ Կատարուած քննու-  
թիւններու իրը արդինք, կազմուեցան կա-  
նոնաւոր 3 եւ մասնաւոր 1 գասարաններ՝  
հևտեւեալ բաժանումներով եւ գասանիւթե-  
րով։**

**Ընծայարան Կ — 4 աշակերտ**

**Ընծայարան Ա — 6 աշակերտ**

**Ներածութիւն Հին Կտակարանի**

**Ներածութիւն Նոր Կտակարանի**

**Ակտուածարանութիւն**

**Հնդհ. Եկեղեցւոյ Պատմութիւն**

**Հայ Եկեղեցւոյ Պատմութիւն**

**Քարոզախօսութիւն**

**Գրաբար**

**Հայ Մատենագրութիւն**

**Հայ Գրականութիւն**

**Պատմ. Իմաստասիրութեան**

**Անդէրէն**

**Անգլիական Գրականութիւն**

**Եկեղեց. Եւ Եւրոպ. Երաժշտութիւն**

Ժառանգաւորաց Գ — 7 աշակերտ

Կրօն  
Թուարանութիւն  
Գրահաշիւ  
Երկրաշափութիւն  
Գիտութիւն  
Աշխարհագրութիւն  
Պատմութիւն Հայոց

Գրաբար  
Հայերէն Աշխարհաբար

Արաբերէն  
Անգլերէն  
Եկեղեց. եւ Եւրոպ. Երաժշտութիւն  
Մարդանք

Ժառանգաւորաց Ա — 11 աշակերտ  
Նախապատրաստական — 6 աշակերտ

Նոյն դասանիւթերը ինչպէս Ժառանգաւորաց Գ-ը, բացի Գրահաշիւն եւ Երկրաշափութենէն :

Մասմաւոր Դասարան — 4 աշակերտ

Հայերէն Աշխարհաբար  
Հայոց Պատմութիւն  
Թուարանութիւն  
Գիտութիւն  
Աշխարհագրութիւն  
Եկեղեց. եւ Եւրոպ. Երաժշտութիւն  
Մարդանք

#### ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱՑԻՆ

Յիշեալ դասանիւթերուն կանոնաւորացար հսկելել զատ, մեր աշակերտները կամաւորապէս մասնակցած են նաև գըծադրութեան դասերուն։ Պարտք կը զգամ հոս գոհունակութեամբ յիշել որ մեր աշակերտները, անկախ դասանիւթերէն, անձնուիրաբար կատարած են նաև իրենց եկեղեցական պարտականութիւնները՝ կանոնաւոր կերպով մասնակցելով ամենօրեայ պաշտամունքներուն եւ Ս. Տեղեաց մէջ կատարուած արարողութեանց։



Ժառանգ. Վարժարանի եւ Ընծայարանի 1967-68 տարեշրջանի  
ուսուցչական կազմը եւ ուսանողութիւնը։

Մեր պարմաններուն ներած չափով կը ջանանք բարելաւ վիճակի մէջ պահել նաեւ աշակերտներու ֆիզիքական ևս առողջական վիճակը: Գոհոնակութեամբ կրնանք յիշել դարձեալ թէ ամբողջ տարեշրջանի ընթացքին շենք ունեցած հիւանդութեան որեւէ ծանր պարագայ: Այս ուղղութեամբ կարեւ լոր դեր կատարած են ամենօրեայ ժարգանքները, որոնց հետեւած են մեր աշակերտները պատրաստակամութեամբ եւ սիրելով: Մարզական կեանքը առաջ զացած է առաջնորդութեամբ մարզի ուսուցչին. ունեցանք Փութպողի մի քանի մրցումներ քաղաքին այլ վարժարաններուն հետ, որոնց մէջ մեր աշակերտաները փայլուն արդինք ճեռք բերելէ զատ՝ ցոյց տուին նաեւ մարզական բարձր ողի:

### ԶԵՐՆԱՐԿՎԱԾԲ

Դասաւանդութիւններէն անկախ, աշակերտներու բարոյական եւ իմացական կը թութեան համար կատարուած են հետեւ հալ ձեռնարկները—

1. Ուսուցչները շաբաթը անգամ մը հերթով, բարոյախօսութիւն կատարած են, իւրաքանչիւրը ինչ ընտրելով իր նիւթը:

2. Երաժշառութեան ունենդրութեան համար օպտագործեցինք մեր ունեցած ուստիօ-ՓօնօկրաՓը: Որոն միջոցաւ աշակերտներ իրենց ազատ ժամերուն առիթը ունեցան ունկնդրելու հայկական եւ դասական երաժշտութեան լաւագոյն եւ ընտրովի նմուշներ:

3. Պարբերաբար ցուցադրուեցան կը թական եւ պատմական Փիլմեր: Ամառուան արձակուրդի ընթացքին կը ծրագրենք շարաթական Փիլմի ցուցադրութիւն:

4. Կատարած ենք երեք պտոյտներ դէպի Տիրերիոյ Լիճը եւ շրջակայի պատմական

վայրերը, դէպի երիքովի աւազանը եւ դէպի Մեռեալ Մոլ: Զերդ Ամենապատութեամբ յառաջիկայ արձակուրդին կ'ունենանք նաեւ շարաթական մեր պտոյտները:

5. Ուսումնական տարեշրջանին ընթացքին, Վարժարանիս ուսանողութիւնը մաս առած է կաղանդի Հանդիսութեան յայտագրին: Յաջող կերպով ներկայացուցինք Զերդ Ամենապատութեան հեղինակած «Վարդանանք» հնգարար թատերախալը Հայ Երիտասարդաց Միութեան սրահին մէջ, հոծ բազմութեան մը ներկայութեան: Նախաձեռնողը եղանք նաեւ Ապրիլ 24-ի Յուշատօնի հանդիսութեան: Այս առթիւ պարտք կը զգամ չնորհակալութիւն յայտնել զաղութիւն երկու Միութիւններուն, որոնք սիրայօժար կերպով ընթացք տուած են մեր զանազան դիմումներուն:

6. Կանոնաւոր կապ պահած ենք աշակերտներու ծնողներուն հետ, տեղեակ պահածու համար զիրենք իրենց զաւակաց կը թական եւ բարոյական միջնակին:

Ամփոփ այս տեղեկագիրը փակելէ առաջ, եւ օգուտ քաղելով այս հանդիսաւոր առիթէն, հրապարակաւ չնորհակալութիւնս կը յայտնեմ մեր ուսուցչական կազմին, որ նուիրումով եւ գիտակցութեամբ իր կարելին շննայեց առաւելադոյն շափով օգնելու կը թական մեր այս նուիրական դործին:

Միծագոյն պարտք ունիմ սական աղօթելու Աստուծոյ, որ անպակաս ընէ Զերդ Ամենապատութեան հոգանին մեր վրայէն, պարգեւելով Զեղի երկար եւ քաջառողջ կեանք, որպէսզի Զեր հայրական իւրնամքին եւ հողածութեան տակ կարենանք բոլորել աւելի՛ յաջող եւ արդիւնաւէտ տարիներ, ի փառ Աստուծոյ եւ Հայաստան-եայց Եկեղեցւոյ եւ ի պայծառութիւն Ս. Աթոռին:

ԱՐԵԿԻՆ ԱԲԴ. ԱՑՎԱԶԵԱՆ  
ՓՈԽ-ՏԵՍԱԿ

# ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԵՐՈՒՍԱՂԵՄ

(1967 — 1968)

•

**Ամենապատիւ**

**Տ. Եղիչ Ս. Արք. Տէրտէրեան  
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյ  
Երուսաղէմ:**

**Ամենապատիւ Մ. Հայր.**

1967-68 տարեցրանի աւարտին, այս հանդիսաւոր առիթով, Զերդ Ամենապատութեան եւ մեր հաստրակութեան ու Վար-

ժարանիս յարգելի նուիրատուներուն կը ներկայացնենք մեր դպրոցական տարուան մր աշխատանքին հետեւեալ տեղեկագիրը:— Ձեզի ծանօթ Երուսաղէմ քաղաքի քաղաքական և անտեսական շատ աննպաստ պայմաններուն տակ, 1967 Մեպա-1-ին վերականգնք մեր դպրոցական և ուսումնական աշխատանքներուն, 302 տակաբրաներով՝ որոնք բաժնուած էին հետեւեալ ձեռով:

Երկրորդական կարգեր	48 աղջիկ
Նախակրթարան	60 աղջիկ
Մանկապարտէզ	41 աղջիկ
Համագումար աշակերտութեան	

47 մանջ	համագումար՝	95 աշակերտ
70 մանջ	համագումար՝	130 աշակերտ
36 մանջ	համագումար՝	77 աշակերտ
		302 աշակերտ

Վարժարանիս կրթական ճիշին եւ նույանամերու դործին մէջ, իր շատ գնահատելի ու դրական աշխատանքը բերաւ Վարժարանիս ուսուցչական կազմը, որ այս տարի կը բաղկանար 23 հոգեւորական ու աշխարհական ուսուցիչներէ, որոնց այս հանդիսաւոր առիթով յանուն Տեսչութեան, աշակերտութեան և ծնողներուն կը յայտնենք շատ զգածուած շնորհակալութիւններ:

Մեր ուսումնական ծրագիրը ըստ նախկինին շարունակուեցաւ՝ երկրորդական, նախակրթարանային ու մանկապարտէզի երեք բաժանումներով:

Անցհաւ տարւոյ մեր շրջանաւարտ սաները դժբախտարար չկրցան մասնակցիլ G. C. Ե.-ի /Լուսոտն/ քննութեանց, որովհետեւ նոյն օրերուն զուլազիփեցաւ անցեալ տարւոյ արար-հրէական պատերազմը:

Սակայն մեր 11 շրջանաւարտներէն չորսը /Պերճ Պարտականային, Օհան Անտոնեան, Խվոն Զաքարեան եւ Յասմիկ Ուրֆալ-

ևն/ իրենց ուսումնական ընթացքը կը շարունակեն այստեղ եւ արտասահման, օտար բարձրագոյն համալսարաններու մէջ:

Մասնաւոր հաճոյքով կը նշենք թէ նախորդ տարիներու մեր աշակերտներէն երեք ըրջնաւարտներ եւ երեք թէրաւարտներ իրենց ուսման ընթացքը կը շարունակին Հայաստանի Պետական Համալսարանին մէջ, ու բոլորն ալ իրենց աշխատասիրութեամբ եւ լրջութեամբ արժանացած են մասնաւոր դնահատանքի: /Շրջանաւարտներ Ներսէս Ներսէսեան, Յակոբ Հալէպլեան, Կարո Պատմածեան, Թէրաւարտներ Եղիշ Ներսէսեան, Յարութիւն Հալէպլեան, Սարգիս Քամածեան/:

Դարձեալ կ'արժէ յատկապէս, յիշատակել թէ տարւոյ մեր շրջանաւարտ սաներէն Հրայր Վարժապետական, ժամանակէն առաջ անցեալ Դեկտեմբերին մասնակցեցաւ G. C. Ե.-ի /Լուսոտն/ քննութեան եւ յանողեցաւ հետեւեալ վեց ներթերու մէջ:— Մաթեմատիք, Քիմիաբանութիւն, Բնդէանուր Աղջա-

Պատմութիւն՝ Անգլիական Գրականութիւն, Արաբերէն Լեզու, Բնագիտութիւն, Բնաւուծութիւն:

Տարւոյս մեր ուսումնական դասաշարքին մաս կազմեցին ըստ նախընթացի Հայերէն /Դրաբար եւ Աշխարհաբար/, Անգլերէն և Արաբերէն լեզուներ, Կրօնի, Հայ արևմտի եւ մշակոյթի պատմութեան, Հայոց Պատմութեան, Հայ Գրականութեան Հայագիտական ճիւղերը, ինչպէս նաև Անդլդրականութեան, Ընդ. Աղջաց Պատմութեան, Ուսուզութեան, Բնագիտութեան եւ Բնալուծութեան ճիւղերը:

Մայիս 21-31 աեղի ունեցան մեր ամավերջի քննութիւնները, եւ յայտնի եղաւ որ մեր 302 աշակերտներէն 272-ը յաջողութեամբ կը շարունակեն իրենց ուսումնական ընթացքը, իսկ 30-ը ձախողած ըլլալով կը կրկնեն իրենց զասարանները:

Մեր Մանկապարտէդին վկայուելով նախակրթարան կ'անցնին 18 փոքրիկներ: Խոկ Երկրորդական Վարժարանէն կը վկայուին 18 պարման-պարմանուհիներ, որոնք գալ չարաթ պիտի մասնակին նաև Լոնտոնի G. C. E.-ի քննութեանց:

Մանկապարտէդը օժտուեցաւ մանկավարժական նորութիւններով: Պատրաստել տուինք մանուկներու յատուկ զծաղրութեան դրատախտակներ, ինչպէս նաև մանուկներու միջօրէի հանդիստին համար յատուկ մանկական մահճակալներ:

Մեր աշակերտներու ընդհանուր վարքն ու բարքը տարւոյս ընթացքին եղաւ գոհացուցիչ: որևէ կարդապահական գժուարութիւն չենք ունեցած: Հոդ տարինք անոնց հողեւոր-բարյայական զաստիարակութեան, իրենց կրոնքի գասլնթացքներէն զատ ամէնք կիրակի առաջնորդեցինք զիրենք սուրբ եկեղեցի, ու տօնական առիթներով զիրենք մասնակից գարձուցինք Ս. Հաղորդութեան իորհուրդին:

Մեր զաստիարակութեան մաս կազմեց աշակերտութեան մարմանական կրթանքը, մարզանքը: Ամենօրեայ չուէտական մարդունքը իր տեղը ունեցաւ մեր դպրոցական ժամանակացոյցին մէջ: Եղան պարզէթպոլի, Փութ-պօլի Մրցումներ օտար խում-

րերու դէմ, իսկ Մայիս 12-ին ունեցանք նաև մեր տարեկան մարզահանդէսը, ուր մեր աշակերտներն ու աշակերտուհիները ցուցադրեցին իրենց տարուան մը մարզական աշխատանքներու ցուցահանդէսը:

Աղջիկներու համար մեր ձեռարուեստի պահերը շարունակուեցան ըստ նախընթացի: Անոնց ձեռագործները մաս կազմեցին մեր տարեկան պարզարի առուծախի դրուած առարկաներուն:

Ունեցանք պարքերաբար դասախոսական երեկոյիններ, դուրսէն հրափելով աշքառու դասախոսներ, բժշկներ, բժշկուհիներ, որնք դասախոսեցին առողջապահական եւ այլ կարեւոր նիթերու չուրջ:

Ապրիլ 26-ի Ռուբաթ երեկոյեան ունեցանք Ապրիլ 24-ի եւ մեր նահատակաց խորհուրդին նուիրեալ երեկոյիթ մը, ուր կատարուեցան խմբերներ, արտասանութիւններ, յարգանքի խօսքեր մեր աշակերտներուն եւ ուսուցիչներուն կոզմէ: Ապա աշակերտական թափորով մը ազօթքի եւ յարգանքի այցելութիւն տունիք Սուրբ Փրկչի, Արարայի հայ նահատակաց յուշագննին:

Վարժարանու ունեցաւ նաև համազարդութիւնն տարողութեամբ երկու հասութարքը ձեռնարկին առաջնորդների առաջնորդը՝ Նոր Տարիի երկօրեայ իրախանները, որ սկսաւ 20 Յունի 1968, Շարաթ, եւ տեսեց մինչեւ 21 Յունուար 1968, Կիրակի ուշ գիշեր: Երկրորդը մեր տարեկան պարզարի ձեռնարկն էր, որ աեղի ունեցաւ 18 եւ 19 Մայիս, Շարաթ եւ կիրակի օրեր: Զենակործներու առուծախին հետ պարզարը այս տարի եւս ունեցաւ Հայկական Արուեստից իր ցուցահանդէսը, եւ ցուցադրուեցան Հայ ճարտարապետական նշանաւոր կառույցները 10 ընտիր մօտէներ, գունաւոր ու սեւ ճերմակ լուսանկարներով ցուցադրուեցան նաև Հայկ: ճարտարապետութեան, մանրանկարչութեան եւ քանդակագործութեան վերաբառագրութիւններ, Ցուցահանդէսը մէծ հետաքրքրութիւն ստեղծեց քաղաքին Հայք թէ օտար ընդանակներուն մէջ, ու քաղաքին պետական սատիոկայանը այս առթիւ տը-

առ երկար տևաբանութիւն մը Հայ ար-  
ևսուր և Հայ մշակոյթի չուրջ, լայն զրո  
ստուքի խօսքիրով :

Իսկ մեր զորդ այս ձեռնարկներուն խր-  
ռախճանքի պահները եղան մեր գաղութին  
համար բացառիկ վայելքի և ուրախու-  
թեան տոփթներ, զիթ քանի մը ժամերու  
համար մոռցնել տալով իրենց առօրեայ  
կեանքի տաղոսուկն ու մուահոգութիւնները :

Նոր Տարւոյ խրախճանքի հասոյթը ե-  
զու Յ. Տ. 270-ՆՅ Փիլս: Իսկ Տարեկան  
«սպուգար»ի զանձումները տակաւին ըն-  
թացքի մէջ ըլլալով, թէւ վերջնական զու-  
մար մը շնչե կրնար ձշել, սակայն կրնանք  
բուլ որ պիտի համի 500 տինարի:

Այս տարուուն յատուեկ մասնաւոր պա-  
րագայ մը ևս կարծէ յատկապէս յիշատա-  
կել այսեղ:

Խամալահ պիտաքաղաքին մէջ ունինք  
մօտ 15 Հայ ընտանիքներ, որոնց զաւակ-  
ները իր յաճախիխն ոտար վարժարաններ,  
փոխազդական միջացներու դժուարութեան  
պատճառաւ: Խաթընթաց տարիներուն քա-  
նից աշխատանք տարինք պահուովելու հա-  
մար իրենց գործակցութիւնը՝ որպէսզի ի-  
րենց զաւակները ուսանին Ս. Թ. Վարժա-  
րաննին մէջ, ու զերծ մնան օտարացումէ: Այս  
տարի վերջնուկն Խամալահի զադութը  
մէկտեղ բերենով իր նիւթական զոհողու-  
թիւնները, որոնց հետ միացուած մերը,  
զվրոցինը, կարելի եղաւ ունենալ ինքնա-  
շրած մը, որով յառաջիկայ տարի Խա-  
մալահի 20 Հայ փոքրիները պիտի աշա-  
կերտին Ս. Թ. Վարժարանին, ու փոխան  
օտարին՝ հազորդ պիտի զառնան իրենց ալ-  
դային ոգեկանութեան և մշակոյթին:

Այժմ կ'անդրադառնանք մեր Վարժա-  
րանի տնտեսական կացութեան:

Վարժարանին 1967/68 տարելրջանի  
բացման օրերուն գրեթէ նոր աւարտած էր  
Երուսալէմի Արար-Նորէական պատերազմը,  
ու տեղոյն Հայ գաղութին հետ, Վարժա-  
րանս եւս կը զիմարդաէր տնտեսական  
մուահոգիչ տաղնապ մը: Մեր վճարովի ա-  
շակերտներուն կարեւոր մէկ մասը կը զը-  
ւարէր կատարելու իր պարտականութիւնը:

Այս պայմաններուն տակ, ատեն եղաւ

որ մինչեւ Յ ամիսներ չկրցինք վճարել մեր  
ուսուցիչներուն ամսականները: Սակայն  
այս տաղնապր ոչինչով վիճակը մեր ու-  
սունական կետներին ու աշխատանքին,  
և մեր յարգելի և անձնազո՞ւ ուսուցիչները  
մէդի հետ ոչ միայն անտրուունջ կրցինք այս  
տաղնապին ծանրութիւնը, այլ և իրենց  
բարի համապործակցութեան մէջ ոչինչով  
թերացան:

Այս կացութեան տաջեւ, Ձերդ Սրբաց-  
նութեան արտօնութեամբ, կատարելիցինք  
բաղմաթիւ դիմումներ Հայ մշակոյթի և  
Հայ բարոցի բարեկամ աղնիւ Հայ հոդի-  
ներու ու կադմակերպութիւններու, որոնք  
իրենց հոդիին ամրողջ բարութեամբ բնդա-  
ռադցինք մեր կոչին և գարման տարին մեր  
տնտեսական տաղնապին:

Խորին երախոսագիտութեամբ կը մի-  
շնէք, թէ Ամենայն Հայոց Վեհափառ Հայ-  
րազեւտին՝ Նորին Ս. Օծութիւն Տ. Տ.  
Վազգէն Առաջինի բարձր անօրինութեամբ,  
մէնք առաջն առիթով իսկ ստացանք 500  
Անդիւտան Սթերլինի նուրբատուութիւն  
մը Լոնտոնի մէջ Նորին Սրբութեան բարձր  
Հովանինին տակ գործող Արդարեան Աւանդի  
Հաստատութեան: Երախոսապարտ ենք որ  
Նորին Սրբութիւնը իր բաղմադիմի մտաց-  
րացումներուն մէջ շվարանիցաւ իր բարձր  
ուշադրութիւնը ընծայել մէզի: Այս առթիւ  
կը յայտնենք նաև զդացուած շնորհակա-  
լութիւններ Արգարեան Կտակի Յանձնա-  
խումբի բոլոր անդամներուն:

Դիմեցինք Հայկ: Բարեկործական Ընդ-  
հանուր Միութեան արժանընտիր Նախա-  
գահին, ու Միութեան Կեդրոնին, ու ինչ-  
պէս այլ առիթներով, Հ. Բ. Ք. Միութիւնը  
սիրով ընդառաջն մեր կոչին՝ 5000 տուարի  
նուրբատուութեամբ, Հայ Երուսալէմին  
տաղնապի այս օրերուն իր սպեղանին ըե-  
րած ըլլալու աղնիւ մտածումով:

Մենք արդէն իսկ ստացած ենք այս կու-  
մարէն 2500 տուար, իսկ մնացեալ 2500-ը  
յանձնուած է զրամատան՝ մեղ փոխան-  
ցելու յանձնարարութեամբ, ինչպէս կը  
տեղեկացրէ Միութեան յարգելի Ընդհ.  
Տնօրէն Պր. Գ. Կիրակոսեան, իր 15 Մայիս

1968 թուակիր նամակով : Հ. Բ. Բ. Միռութեան սոյն յատկացումը շատ բարեար գեր կատարեց մեր տնտեսական տնձկութեան բարերաւման համար ևս միանդրամ ընդմիշտ պիտի փակէ տարբ ևս մեր պիտածէկ բարց : Ծնորհակալութիւն թէ՛ յարգելի նախադաշնին Պր. Ա. Ա. Մայր Մանուկիանին եւ թէ՛ Հ. Բ. Բ. Միռութեան Կեդրոնական Վարչութեան :

Երախտադիմութեամբ կը յիշենք թէ Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնը այս տարի եւս շարունակեց իր 1950 տողարի տարեկան նպաստը : 300 տուարի բացառիկ յատկացում մըն այ ըրաւ մեր զպրոցական դրագարանին ճնշացման համար, որով զնուեցան նոր գրադարակներ եւ գիրքեր : 2500 Մթերլինի բացառիկ յատկացում մըն ալ ըրաւ նոր տարրալուծարանի մը շինութեան համար : Սակայն ցարդ չենք կրցած իրազորեւ սոյն օդտակար առաջարութիւնը : Լիայոյս ենք որ տափկա կարելի պիտի ըլլայ յառաջիկայ տարի : Դարձեալ Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնը ստացանք մշակութային եւ զիտական բովանդակութեամբ ճոխ շարք մը սլայտներու որոնք պիտի ցուցադրուին մեր աշակերտութեան :

Դարձեալ երախտադիմութեամբ կը յիշենք մեր Վարժարանի բարերարներէն ու բարեկամներէն Տիւար Հէրքի Պըրթը, որ այս տարի եւս 1000 տողարի յատկացումով ամբողջական դասարան մը պահեց մեր Վարժարանին ներ՝ իր գերազանց աշխատավորութիւնը մը աշակերտութեան :

Հետ, ի դոհունակութիւն իր կրթական աղնիւ հետաքրքրութիւններուն եւ ի խանդավառութիւն մեր աշակերտութեան :

Երախտադիմութեամբ կը յիշատակենք որ Տէր եւ Տիւկին Ալեքս Մանուկեան տարեկան 1000 տողարի նույրատուութեամբ դասարան մը կը պահեց մեր Վարժարանին երես, իրենց գերդատանի անունով :

Գոհունակութեամբ եւ չնորհակալութեամբ կը յիշատակենք անունը մեր Վարժարանի աղիւ բարեկամներէն Օր. Հէյտ Գարակէօվենանի, որ իրեւ նախագահունին Հառություն Գարակէօվեան Հաստատութեան, ո՛չ միայն դասարան մը կը պահէ մեր Վարժարանէն ներս տարեկան 1000 տողար նույրատուութեամբ, ոյլիւ իր բարեկամներու ըրջանակէն ներս ստեղծած է մասնաւոր հետաքրքրութիւն մը մեր գպրոցին նկատմամբ, եւ իր յաճախակի շատ աղնիւ քաջալերական նամակներով կը հանդիսանայ քաջալերութեան աղնիւ ազգակի մը մեզի համար :

Ծնորհակալութեամբ կը յիշատակենք Կիւլպէնկեան Հաստատութիւնը, որ դարձեալ օգնութեան աղնիւ մեռք մըն է եւ կը շարունակէ ըլլալ՝ տարեկան 1000 տողարի նույրատուութեամբ դասարան մը պահէնով մեր Վարժարանին ներս :

Մասնաւոր յիշատակութեան արժանի կը նկատենք նաև մեր զրականութեան պանծալիք գէմքերէն Գրիգոր Զօհրապի գոււստը՝ Տիւկին Տօլորէս Լէյպմէն, որ ամէն տարի 300 տողարի շարունակական նույրատուութեամբ մը կ'օժանդակէ մեր կրթական դարձիւ:

Այս յիշատակութիւններէն յետոյ կը ներկայացնենք մեր տնտեսական ընդհանուր ելեւմուտքին ամբողջական պատկերը —

## ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԵԿՈՒԹԻՒՆ Ս. ԹԱՐԻՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՐԱՆԻ

1967 Յուլիս 1 — 1968 Մայիս 31

### Ս Ո Ւ Տ Ք

Պատրաստ ի գրամարկղ աեցւալ տարիէն	
Ամսագնարք աշակերտներէ գնարեալ	
Վաճառուած զիրքերէ, տեսրակներէ եւ վիճակացուցներէ	
Հանդիսերէ	
Կրախաճանքի երւկոյթէն	

Տ. Տ. Ֆիլս
83-113
1-351-500
337-590
6-850
270-535

## ԱԱՑԱԼԻԿ ՄՈՒՏՔԵՐ

Մահմականերու համար եղած վճարումներ	28.000
Վաճառուած կերպարադէն	2.300
Գլխարքներէ	2.900
Վաճառուած հին փայտեր	3.750
Շ. Շ. Ե-ի ժնութեանց տուրքեր վերադարձուած	12.500
Վկայագրեր, ժնութեանց թուրքեր, և վերադարձութեանց տուրքեր	35.900
Նուիրատուութիւնը՝ բարահամականէն	4.220.100
	4.220.100
	6.353.038

## Ե Լ Ք

Տ. Տ. Ֆիլի

Թղթակցութիւնք	73.730
Չեռագործի ճիթեզէնք	51.015
Գիրքեր և տետրակներ	219.450
Մանկագրուական պիտոյք և 40 մահմակալներ	59.945
Գրենականք և ապագրականք	43.610
Հանդիսական ծախքներ	6.200
Ման ծախքներ	38.550
Տարրալուծարանի շնութեան արտօնագրի տուրք	25.000
Նոր գոյքեր /ժնարագիտակ, մէքենագրող մեքենայ, վառարան, դաւաթներ/	49.410
Ամսականը՝ պաշտօնէութեան /1967 Յուլիս 1-1968 Ապրիլ 30/	5.766.500
Երեսաւծական նորոգութիւնք	19.530
	6.352.940
Պատրաստ ի գրամարեկ	098
	6.353.038

Այս հաշուեկշիռին մէջ չեն անցած 1968 Մայիս ամսուան ուսուցչական ամսականները, Յ. Տ. 526.000 Փիլս, ու այս գումարը կը մնայ իրեւ ելքեւտական բացը 67/68 դպրոցական տարեշրջանին: Մակայն Հ. Բ. Լ. Միութեան 2500 տուրքի երկրորդ օժանդակութեամբ կարելի պիտի ըլլայ այս բացը եւս ամրողացնել:

Շնորհակալութեան խորին զդացումներով այստեղ կը յիշատակենք անունները մեր այն բոլոր նույրատուններուն, որոնք փոքր կամ մեծ գումարներով զարկ տուին մեր դպրոցական կեանքին եւ աշխատանքին: Մեր գործին յառաջիմութիւնը մեծ չափով կը պարտինք այս ազնիւ հոգիներու պատրաստակամ աշակցութեան: Կ'ազօթենք բոլորին արեւատութեան եւ իրենց համար կը հայցենք Աստուծոյ օգնութիւնը:

ՑԱՆԿ ՆՈՒԻՐԱՑՈՒԱՅՑ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՂ ՎԱՐԺԱՐԱԿԱՐԱՆԻ

1967 Յուլիս — 1968 Մայիս

Տ. Տ. Ֆիլի

Ս. Թարգմ. Ծրչ. Միուրիւն, Աստ	6.000
Միմոն Շմասոնեան, Ամերիկա	6.000
Տէք. Գեղամ Կէօթեան, Ամերիկա	32.000
Արմի Աւետեան, Ամերիկա	7.300
UNRWAC-էթ, Աստ	54.600
Կիւլապի Կիւլպէմկեան Հաստատութեմէն, Ամերիկա	330.000
Տիկ. Մաքրուի Միքայէլեան, Ամերիկա	8.300

Տիկին էլեգատէր Պերպէրեամ, Ամերիկա	8.300
Մրժեն խօսիրեամ, Ամերիկա	8.000
Հայ Օգմուրեամ Միուրիւմ, Ասու	24.000
Հերթի Կարապետեամ, Ամերիկա	8.000
Դաւարը Խաչիկսամ, Ամերիկա	8.200
Տիկ. Արդարիս Առղիկսամ, Ամերիկա	8.200
Տիկ. Եւփիմէ Գասապեամ, Ամերիկա	8.200
Տիկ. Զուարք Մարգարեամ, Ամերիկա	8.200
Տիկ եւ Տիկ. Ա. Ցակոնուամ, Ամերիկա	8.200
Դասերք Վարդանանց Կազմակերպութիւն, Ամերիկա	32.000
Տիկ. Լիլիս Գասպարեան, Ամերիկա	8.000
Ալպէր Խօսիրեամ, Ամերիկա	8.000
Լուսի եւ Պատրիկ Այմեագեամ, Գարազա	19.800
Այտա եւ Հրանտ Տէօվլէրեամ, Գարազա	19.800
Վարդգէս Երէցեամ, Գարազա	9.900
Հշամ Խսէնտրեամ, Գարազա	9.900
Հարեն Գըպըրըսեամ, Գարազա	19.800
Գազարեամ Եղբայրներ, Գարազա	19.800
Գէսոր Թօփանեամ, Գարազա	19.800
Ղարո Պատուչեամ, Գարազա	19.800
Գէսոր Կիւրմեամ, Գարազա	9.900
Միմիտսամ Եղբարք, Գարազա	9.900
Պէտարեամ Եղբարք, Գարազա	9.900
Մամի տը Ասէլամօ, Գարազա	9.900
Վիլիսամ տը Լուրի, Գարազա	9.900
Ժ. Մ. Գալլա, Գարազա	9.900
Տէր. Ալան Գասպարեամ, Ամերիկա	8.700
Տիկին Թագուհի Դանիէլեան, Ամերիկա	8.700
Տիկին Խօսիրեամ, Ամերիկա	17.000
Տիկին Պէրրա Թրէյփ, Ամերիկա	17.000
ՀՀայ Կին Ակումք, Պառոն	17.000
Շամ Շիմշիրեամ, Ամերիկա	9.000
Մտնիամ Բամիկսամ, Աւատրալիա	3.500
Տիկ. Ֆլորա Թօմապուլսամ, Ամերիկա	9.000
Վահան Գէլօյսամ, Ամերիկա	9.000
Տիկ. Ք. է. Մէկոնիք, Ամերիկա	9.000
Արմենուիկ եւ Աւենի Սաւաննամ, Ամերիկա	9.000
Տիկին Գարալիզօնսան, Ամերիկա	9.000
Վահրամ Ազապապեամ, Ամերիկա	9.000
Շօվէք եւ Էլիս Չումբըռ, Ամերիկա	18.000
Հյուուրըս Փանոսեամ, Ամերիկա	145.000
Ճամասերաստահայ Վերշ. Միուրիւմ, Ամերիկա	91.700
Ան Ազապեամ, Ամերիկա	9.000
Կարապետ Աւագեամ, Ամերիկա	9.000
Այմբառափ Հայրենակացական Միուրիւմ, Ամերիկա	9.250
Հերթի Էղոյեան, Ամերիկա	17.750
Տիկին Թագուհի Գալրանեամ, Ամերիկա	9.000
Ալիս եւ Սիմոն Բաշնեամ, Ամերիկա	18.000
Հ. Պաւեամ, Ամերիկա	9.000
Աւէլէզէր Տիկնանց Միուրիւմ, Ամերիկա	9.000
Լէս եւ Պատշ Կրամ, Ամերիկա	9.000
Մ. Թռվաս Եկեղեցւոյ Վարչութիւն, Ամերիկա	18.000
Սագրամէերյէ Տիկնանց Միուրիւմ, Ամերիկա	9.000
Վարսէւրիք Տիկնանց Միուրիւմ, Ամերիկա	17.000

Օր. Էլիզավետ Շամբրեան, Ամերիկա	0·000
Խուրաս Զուռուզեան, Ամերիկա	17·000
Մարգար Բարեզանեան, Ամերիկա	0·000
Հանն Բաշայեան, Ամերիկա	0·000
Տիկին Մարի Գոյլիթ, Ամերիկա	17·400
Գաղուտ Կիւպէնեան Հիմնարկութիւն, Լիզպոն	100·000
Լևոն Կիւլքիւթեան, Ամերիկա	0·000
Տիկ Սարգիս Ջարդարեան, Ամերիկա	0·000
Տէր և Տիկին Մ. Գաստանեան, Ամերիկա	0·000
Ա. Յ. Օ., Ռիչմոն, Ամերիկա	0·000
Օր. Վահանի Կոռոշեան, Ամերիկա	0·000
Տիկ Լուսի Մարգիսեան, Ամերիկա	0·000
Մօնթրէալի Եկեղեց Տիկնամ Միութիւն, Գամատա	7·500
Խոեփան Բանիկեան, Աւուրալիա	7·500
Մի ուն. Սագրամէնքո, Ամերիկա	1·000
Մագրամէնքոյի Կիրակնօրեայ Դպրոց. Ամերիկա	8·500
Մեդրակ Սուլքանեան, Ամերիկա	8·500
Տիկին Միլիվան Սուեփան, Ամերիկա	8·500
Հայ Օգմութեան Միութիւն, Խուսադէմ	18·000
Մարքին և Մարքա Ազնաւոր, Ամերիկա	52·500
Օր. Էլիզավետ Պէրպէրեան, Ամերիկա	17·500
Ճէզ և Հարէկ Նանսեան, Ամերիկա	8·650
Մարքա և Նուլպա Խաչիկեան, Ամերիկա	8·650
Տօք Արքեան, Ամերիկա	8·650
Հաւուրոն Գարակիօղեան Հասու., Ամերիկա	348·000
Հայ-Ամերիկեան Վերերաններ, Ամերիկա	17·500
Տիկին Մ. Մ. Գուրըր, Ամերիկա	8·500
Արգարեան Աւանդի Խնամակալութիւն, Լոմոնժ	435·000
Արտաշես Պոռոյեան, Ամերիկա	17·300
Տիկին Խօփիան Գևիկին, Մօնթրէալ, Գամատա	3·000
Օր. Թէրէզա Թարաեան, Ամերիկա	8·900
Խոեփան Բանիկեան, Աւուրալիա	7·000
Տիկին Տէրուէրեան, Սան Բաւլո	20·500
Օր. Համեսուուի Ամէրիկան, Ամերիկա	26·000
Անդրէան Ճափէրեան, Սան Բաւլո	10·000
Գառնիկ Պազարեան, Սան Բաւլո	20·000
Ճազէ Տիշչէնէսեան, Սան Բաւլո	10·000
Վարդգէս Պօզանեան, Սան Բաւլո	20·000
Դ. Արուշեան, Սան Բաւլո	10·000
Փառէն Պազարեան, Սան Բաւլո	10·000
Ճազէ Մէրաշտարեան, Սան Բաւլո	10·000
Խարապն Գարապաշեան, Սան Բաւլո	30·000
Հ. Բ. Հ. Միութիւն (Ժապատ), Ամերիկա	870·000
Ա. Հ. Յ. Օ., Ֆրէզմ, Ամերիկա	8·700
Օր. Խարուն Թէլօեան, Ամերիկա	8·700
Օր. Խարուն Թէլօեան, Ամերիկա	1·750
Նօրճ և Զապէլ Պէյլէրեան, Ամերիկա	8·700
Թէրէզ Պէյլէրեան, Ամերիկա	8·700
Տէր և Տիկին Խուռարարութիւն, Ամերիկա	8·700
Գաղուտ Կիւլպէնիխան Հիմնարկութիւն, Ամերիկա	593·300
Ակնէս Հայկ Մէյմուր, Ամերիկա	8·700

Այս ցանկին դուրս կը մնան միայն հետեւեալներու նույիրատուութիւնները .

ա — Տիար Հէրրի Պրոթ' 1000 Տուար  
1967 տարւոյ համար:

բ — Տիար Զարեհ Պառկեան՝ 250 տու-  
յար իր 10 տաներու տարեվճար։

Դա Տիկին Տօլորէս Լէյպմէն՝ 300 տուբ 1967 տարւոյ համար :

Այս անուններէն առաջին երկուքը իրենց նույիրատուութիւնները յանձնած են Ամե-

ებრაული სიტყვა არ იყო გამოსახული, მაგრა მას და მას შემდეგ ეს სიტყვა მარტინ ლინკის მიერ გამოსახული იყო. მაგრა მას შემდეგ ეს სიტყვა მარტინ ლინკის მიერ გამოსახული იყო.

Ծնորհակալութեան խօսք ունինք նաեւ  
այնպիսիք անհատներու, որոնք իրեւ Հայ  
կրթութեան ու դպրոցի բարեկամներ, ի-  
բենց տեղական եւ ընկերային ջրանակնե-  
րուն մէջ ամէն ճիզ ու աշխատանք ի գործ  
զրին՝ ապահովէլու համար նիւթական նը-  
պաստ մը Վարժարանիս, ինչպէս նաեւ մէր  
նուիրատուներու խումբը ճոխացույին նոր  
անուններով: Ուրեմն առ այս չորհակա-  
լութիւններ Գերշ. Տ. Բարգէն Ս. Արք. Ա-  
պատեանին, Տիար Անդրէաս Ճափէրեանին,  
Տիար Պատրիկ Այնէագեանին, Տիար Նազա-  
րէթ Իֆիանսեանին, Տիկին Լէյլա Գասպար-

ხანჩინ, 0 ღ . სლეულალქმ გამძერხანჩინ, ღ ღ .  
კარალის ნამაჯლანჩინ :

Եւ ի վերջոյ սրատակին շնորհակալու-  
թիւններ Ձեզի, Ամենապատիւ Ս. Պատ-  
րիաք Հայր + և Սբրոց Յակոբիանց  
Միաբանութեան, որ իրբեւ վերին Հովա-  
նաւորը Ս. Թ. Վարժարանին ու անոր Կըր-  
թական գործին՝ Զեր բարձր ուշագրու-  
թեան եւ խնամքին առարկան՝ ըրիք ժողո-  
վուրդի զաւակներուն զաստիարակութեան  
այս սրբագն յարկը ու ամէն անգամ որ  
ունեցանք քժուարարութիւն մը՝ չզլացաք Զեր  
Հայրական քաջակերութիւնը եւ շվարանե-  
ցաք Զեր բոլոր կարելի միջոցները ի սպաս  
զնել յոյսի այս սուրբ տունին պայծառու-  
թեան ի խնդիր։ Զեր Հովանին եղաւ մեզի  
Համար ոգեկան ու բարյական հիմնական  
քաջակերութիւն մը։

Այժմ կը ներկայացնենք Զեղ մեր այս  
տարուան աւարտական դասարանի 18 շըր-  
ջանաւարտները, ինչպէս նաև մեր յառա-  
ջադիմ աշակերտները, որպէսով անոնց  
վկայականներու եւ մրցանակներու բաշ-  
խումին հւետ շնորհէք նաև Զեր Հայրական  
օրհնութիւնները:

Մատչելով ի համբոյք Զեր Ս. Աղոյն՝  
Որդիական Սիրավ  
Կիմբեզ Ն. Վ.Դ. ԳԱԲԻԿԵԱՆ  
Տեսուչ Ս. Թ. Երկ. Վարժարանի

## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

1967 Յունիսար — Դեկտեմբեր

#### ՄԻԱԳԻՐՆԵՐ

Նեխորդ Տարեշրջանի Տեղեկագրին մէջ ակնարկուած ծրադիքները կարելի չեղաւ իրագործել քաղաքական իրադարձութիւններու հետեւանքով։ Լիայոյս ենք սակայն սր 1968-ի շրջանին կարդ մը բարենորոգումներ պիտի կատարուին։ այս առնչութեամբ դիմում կատարուած է արդէն Լուսունի Ս. Սարգիս Խնամակալ Մարմնին։

#### ԶԱՆԱԶԱՆ ԱՅԼ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ

Շնորհիւ Մատենադարանին Տեսչին ջանքերուն, եղան հետեւեալ աշխատանքները։

1. — Մատենադարանին ետեւը գտնուող Հողը մշակուեցաւ եւ դեղեցիկ պարտէզի մը վերացուեցաւ։

2. — Կաղմուած թերթերու հաւաքածուներուն համար շնուրեցան երկաթեայ խոշոշոր դարակներ, սակայն անկարելի եղաւ բոլոր հաւաքածոները գետեղել։ Հետեւարար անհրաժեշտ է նոյն ձեւով երկաթեայ յաւելուածական դարակներու շինութիւնը։

3. — Երկու նոր անդյերէն դրամեգինա-

ներ գնուացան առօրեայ զործածութեան համար։

Է.՝ Վզան այլեւայլ նորոգութիւններ՝ պատու հաններու, կոտրած ազակիներու, տանիքի ապակիներու, աթոռներու, և լկուրական սարքաւորումի, ծեփի, ներկի եւն։

5. — Կաղմուածացան ահազին թիւով հին եւ նոր թերթերու հաւաքածուներ։

#### ՄԵԿՈՒՄ ՀՈԳԾ. ՏԵՍՉԻՆ

1967 Օգոստոս ամսուան ընթացքին Մատենադարանի Հոգջ. Տեսուչը Ամերիկա վերադարձաւ, շարունակելու իր սուսումը եւ ծառայելու Հայց. Առաք. Ս. Եկեղեցին։

#### ՆՈՐ ԳԻՐԳԵՐՈՒ ՍՏԱՑՈՒՄ

Այս տարեշրջանին նույն ասացուած, զնուած եւ փոխանակուած գիրքերու ընդհանուր գումարն է 339 հատոր։ Մասնօթ քաղաքական գէպքերու հետեւանքով կարելի չեղաւ մերձակայ երկիրներէն բոլոր լոյս տեսած հայկական հրատարակութիւնները ունենայ։

#### ԽԵԼՄՑԱԿԱՆ

1. — Նոր գիրքերու եւ թերթերու զնում
2. — Գրենական պիտոյք
3. — Մանր ծախքեր
4. — Զանազան աշխատավարձք
5. — Թղատարական ծախքեր

Խոր. ՌԱԿԻ

1091.05
568.90
882.05
1452.00
845.95

6 —	Թերթերու եւ գիրքերու կազմողչէք	6003.50
7 —	Ընթերցասրահին համար 2 խոշոր թերթակալներու շինութիւն	380.00
8 —	Կազմուած թերթերու հաւաքածոներուն համար երկաթեայ խոշոր դարակներու շինութիւն	740.00
9 —	Ելեկտրական զանազան նորոգութիւննք	139.10
10 —	Մատենադարանի պարտէզի ընդհանուր ծախք	408.00
11 —	Այլ նորոգութիւննք	1296.00
12 —	Երկու անգլերէն նոր զբամեքենաներու փոխարժէք	1080.00
13 —	Սի՛ն-ի հետ փոխանակուած թերթերու փոխարէն վճարուած Սի՛ն-ի վարչութեան	1000.00
14 —	Ամսականք — ա) Քարտուղար բ) Մաքրութեան	1440.00 600.00
		<hr/>
	ԳՈՒՄԱՐ — իսր. Ռովի 17926.95	

## ՍԱՀԱԿ ԳԱԱ.ԱՅՃԵԱՆ

Քարտուղար Կիւլպէնկեան Մատենադարանի  
Առաք. Արքույն Սրբոց Յակոբեանց,  
ԵՐՈՒՍԱՂԵՄ

31 Դեկտեմբեր 1967



## ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՔ

### Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՐԱՆԻ

Խելպէս ուրիշ տարիներ, այս տարի եւս զգորոշական տարեցը լուսաբանի աւարտին տեղի ունեցած Ա. Թարգմանչաց Երկրորդական Վարժարարանի երրություններն ու Պարագանելու:

#### ԿԱԾԱՀԱՆԴԻՑ

12 Մայիսի Կիրակին, հէսօրէ եւք ժամը 4-ին, ժամանակ Վարժարարանի մարզադասին վրայ տեղի ունեցած Ա. Թարգմանչաց Երկրորդական Բաժնի Տարեկան Դաշտահանգչուց, ի ներկայութեան սուսաւարաբեր ժողովուրդի:

Մարզիկներու տողանցքով մկան հանդէսը ունէր իր յատարակի մը, որուն իր մասնակցութիւնը քրար Վարժարարանի Երկրորդական Բաժնի և Նախարարանի երկնու այսէքերտութիւնը, ըստնուած Երկու բական խումբերու: Զոյզ մարզիկները, մանչերու Պըն. Լիսորիս Գլուխուսն եւ աղջկանց: Օրու Շուռան Յազմէտնուն, ոչինչ խնայը ինի աշակերտան Փիգիտական բարւու զատարակութեան համար: Վազքերու, պարանանդութեան և սուսաւարի կողքին, հանդիսականներուն հրճուանք պատճառեցին մասնաւանդ պարկարչաւն ու զուարձանցեցը:

Անհնկալ մը եղաւ երբ թուի ու ամպուած երկնու անձերի կաթիւներով ժամի մը վայրկեան թշէկ փորձեց յարցիկներն ու հանդիսականները:

Տեսուչ Հոգէ: Տ. Կիրեր Ծ. Վարդապետ Դաշտահանդէսի աւարտին մրցանակարաշխութիւն կատարեց, յաջող մարզիկները վարժարարէլով ըստ արժանուն Բաժնին սոսցան նաև աւարտին ընթացքին զանազան խաղերու մէջ առաջին հանդիսացուները:

#### ԱՄԱԿԵՐՁԻ ՀԱՆԻԿ

#### ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱԺՆՈՒՆ

2 Յունիս, Կիրակի, հէսօրէ եւք ժամը 4-ին, Հայ Երկրասարդաց Միութեան Ակումբին մէջ կատարեցաւ Մանկապարտէզի Բաժնի Ամավերէի Հանդէսը, Հոգէ: Հայերուն եւ խուռա բաժնութեան մը ներկայութեան:

Արտասանութիւններէ, խմբերներէ, հայկական պարերէ և զուարձանի տրամադրանութիւններէ բաղկացած պէտպառն յայտաբար մը լիովին գուշացւմ տուաւ ներկաներուն եւ վկայեց Մանկապարտէզի ուսուցչական կազմին տարուան մը տքնածան, ըստնու եւ ինամատ աշխատանքներն մասին:

Տեսուչ Հոգէ: Տ. Կիրեր Ծ. Վարդապետ Հանդէսի աւարտին Մայիսի կասարանն ըշմասաւար 23 Երեսուն աշխատանքներուն վկայականներ բաժնեց եւ փակման խոսքին եւք «Պահպանիցով օրնեւց զանոնք:

ԱՄԱԿԵՐՁԻ ՀԱՆԻԿ  
ՄԻԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՆ

9 Յունիս, Կիրակի, Երկույան ժամը 6-45-ին, Ա. Թարգմանչաց Վարժարարանի սրանին մէջ կատարեցած Վարժարարանի Երկրորդական Բաժնի Ամավերէի Հանդէսը, նախարարութեամբ Ամեն Պատրիարք Ա. Հոգի, ի ներկայութեան աղջէ Հայերուն, նույն էր նախարարութեամբ Ամեն Պատրիարքի բարձրական մէջ կատարեցած Վարժարարանի Ամավինը սկսաւ Հայրատեսական Մատրիք կարգեցութեամբ, զոր կատարեց Վարժարարանի նախարարութեամբ, կեկանարութեամբ և անապարէ Հէքիմնեան: Ազա ընթացաւութեամբ դասարանն Դաւիթ Թէրզիպալեան տանիաբառութեամբ մը փորձեց սերուն մը առաջուան եւ այսորուան մը աղդամին գործիչներուն բաղդատականը ընել, վեր հանելով առանձիւակերպի և աշխարհահայեցքի տարրերուն թիւբառաշիրիքի մաս: Թիմ Հայաստան թիւբէրէն իւրաքանչիւրիք մաս: Թիմ Հայաստան թիւբէրէն իւրաքանչիւրիք մաս: Պարձեալ շաբանաւարտ դասարանէն Վիճէն Հէքիմնեան ապրումով եւ հանդիպութեամբ պատասանեց Յոհէ: Երիազի մէրոց Հայաստանին: Ընթարսի Երգեցութեամբ բաշրդեց նոյն շրջանաւարտ դասարանի սան Յակով Մատիանեանի շարագրութեամբ, ուր կարտարանէր մէր եւ կը բացեցի պաշտամունքի լիզան աշխարհաբար վերաելու հրատակ եւ այժմէական հարցը, եւ ուր կը հերիայացածին յատակորէն արյ հարցի շորը գույթիւն ունեցող երկու տասակէներու, իւրաքանչիւրիքին հիմաւորեալ պատճառարանութիւններով: Կոմիսոս Վարդապետի հեղինակութիւններին զոյթի մարդուներ փակիցին Հանդէսի առաջին բաժնի:

Երկրորդ ամսէնին մէջ Տեսուչ Հոգէ: Տ. Կիրեր Ծ. Վրդ. Վարդիկնու կարչաց մանրամասն տէղէկաչիւրը Վարժարարանի միամեան զործունէութեան (որ կը հրատարակուի Սինթի Ներկայ թիւին մէջ): Ազա կոստարուեցաւ մրցանակարատչութիւն: Ռուսական ճիւղերուն, ինչպէս նաև վարքի եւ ճեղարարութիւններուն նիշ ունեցող երկու տասակէներու, իւրաքանչիւրիքի հիմաւորեալ պատճառարանութիւններով: Կոմիսոս Վարդապետի հեղինակութիւններին զոյթի մարդուներ փակիցին Հանդէսի առաջին բաժնի:

Երկրորդ ամսէնին մէջ Հանդէս Հոգէ: Տ. Կիրեր Ծ. Վարդապետ Հանդէսի աւարտին Մայիսի կասարանին ըշմասաւար 23 Երեսուն աշխատանքներուն վկայականներ բաժնեց եւ փակման խոսքին եւք «Պահպանիցով օրնեւց զանդէսի» աղջէ աշխատանքների մասին:

Երկրորդ ամսէնին մէջ Հանդէս Հոգէ: Տ. Վարդապետ Սկզբանական աղօթքէն եւ Ամենապատի Միամատի Սկզբանական աղօթքէն եւ փակման աղջէ աշխատանքների մասին:

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ք + Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

\* Արք 5 Ապրիլ - Ա. Գր. Լուսաւորչք Վերակազմակեր Խախտածակին ի Ս. Յակոբ Խախտածակ հետարարության Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

\* Տրք. Ֆ. Ապրիլ - Ս. Հօրն մերս Գրիգորի Խախտարիմ: Յախտակ շարչարանց և մատակելով ի վիրափ: Առաջանություններին ետք, ըստ առաջորդության, Ա. Լուսաւորչք ժառանքը իր հանդաստանէն հանուելով թափօրով փոխադրուեցած Առաջան, ձեռամբ Լուսարարապետ Ներշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի Ասու. Ա. Գատարակ Խամուցուեցած Մայր Տաճարի Առաջանության Վ. Լուսաւորչք պեղողին քրայ: Ժամանարին էր Հողշ. Տ. Զորեա Արք. Թօփական:

- Կէսօրէ Խաք, Միարանութիւնը, Հողշ. Տ. կիրել Ս. Վարդապետի գիտառութեամբ, ինքնուայրք արքայութեամբ Միթնեաց լւո, ուր Համբարձման արքատեղույն վրա կատարուած մեր վրահամատարն մէջ պաշտոնացած երեկոյան ժամերգութիւնն ու Խախտածակը իրինաշէմին կատարուեցած ևնկեցէք և Հսկման կարգեր, և ապա գեշերային և առաօտան ժամերգութիւններ: Մատացուեցած նաև Ս. Գատարակ՝ Համբարձման ժամանակ մէջ: Ժամանարին էր, ըստ սովորութեամբ, սրաջամարի Տևուար Հողշ. Տ. Սամուէլ Արք. Արդյան: Արքորդութեամբեր տեսեցին մինչեւ ժամը 11:

\* Կիր. Շ. Ապրիլ - Գայտնան: Առաւտուն, Խուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի Վիճակառութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժներով բարձրացած Միթնեաց լւո և ՀՀրաշափություն ժողով առաջամատարն մէջ եպիսկոպոսական խոյր ի վույ վրահամատարան մէջ եպիսկոպոսական խոյր ի վույ պատարացած Հողշ. Տ. Գէորգ Արք. Նազարեան:

\* Տրք. 13 Ապրիլ - Յիշատակ յարության Հայոց: Ս. Գատարակ ժամանակութեամբ մտացուեցած ի Ա. Գրիգոր Գայտնան: Ս. Գատարակի ընթացքին Ս. Թարզմանացաց Երկը. Վարժարանի բովանդակ աշակերտութիւնն ու առաջացական կազմը, ինչպէս նաև առաջարանական ժամանական հայրենի Ս. Հայրութիւն տառապահական:

- Կէսօրէ Խաք ժամը 8-ին, վաղուան Մադիսակարգի տօնին առիթով, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի Վիճակառութեամբ, Միարանութիւնը ՀՀրաշափություն ժողով գործեց Ս. Յարութեամբան Տաճար, ուր պատացան երեկոյան ժամերգութիւնն ու Մազկապարդի Հանդիսություն Խախտածակը Ս. Գր. Լուսաւորիչ ենկեցին մէջ:

\* Կիր. 14 Ապրիլ - Մազկապարդ: Առաւտուն, պաշտօնական զոյս Թափօրենով, առաջինը ժամը 6-ին, Հողշ. Տ. Կիրել Ս. Վարդապետի իր երերորդը՝ ժամը 9-ին, Ամեն. Գատարակ Պ. Հօր գործէ՝ ժամը 9-ին, Մայր Գատարակը Ս. Հայրենի Արքեպիսկոպոսի, Միարանութեամբ, մէկնեցաւ:

Յարութեամբ Ժամարի, ուր պաշտուեցան զէշերային և առաջանական ժամերգութիւնների մէջ: Ժամարարութիւն էր Հողշ. Տ. Արք. Էն Արդ. Արքապետ: Ա. Գատարակին նոր, Ամեն. Գատարարը Ս. Հայրը նախագահ Քրիստոն Ս. Գերեզմանին շուրջ կատարած մեծահանդէս թափօրին և Անդաստամին: Թափօրականի ընդունութիւն էր Անդաստամին: Թափօրականի ու Թափօրին կը հանուէին կամացներու Ասորիներին: Արքորդութեամբ առաջ կատարած առաջանություն էր Ասորիների ու Թափօրին կը հանուէին կամացներու Ասորիներին: Արքորդութեամբ է մանիս ու անէին թափօրին կը հանուէին կամացներու Ասորիներին: Արքորդութեամբ էր Հողշ Ասորիների ու Թափօրին կը հանուէին կամացներու Ասորիներին:

- Կէսօրէ Խաք, Մայր Տաճարըն մէջ կատարաւցաւ նախ Անդաստամին, ազար օրուան տօնին յատկան Ծոգեմբարու աշականաներու ընդէմիշուած երեկոյան ժամերգութիւնը և Գամբաշէի խորհրդակուր արարողութիւն, բոլորն այ Խախտածակութեամբ Գերշ. Տ. Նորայր Նպիսկոպոսի: Հողշ. Տ. Կիրել Մ. Վարդապետի Աւագ Սեղանի թիվէն կարգաց անձանացների Հոգեւոր սիրով և կափացու վարագույն նորան մասնակցող Հաւատացեաններուն և ու Խախտածակութիւնուն, կոչ թիերով ներկաներուն որ իրենց լուժաներով նպաստն Ազոննիւի ապա: բուժարանին տարեկան Հանգանակութեան: Այդ նպատակաւ պահեներ դրաւած էին Տաճարի զոյտ ժուտ-քերուն:

\* Տրք. 16 Ապրիլ - Աւագ Երեշապքի (Յիշատակ առաջ կատարածանց): Հստ սովորութեամբ, Ս. Յարութեամբ Տաճարի դար արեւելակողմբ զտուուղ Ս. Ցովհաններ Աւատարանչի Հայապատական ժամանակ մէջ: Ժամարարի էր Հողշ. Տ. Զարեհ Արք. Թօփալեան: Երթուղարքի Թափօրներ գլամուրեց Աւագ Թարգման Հողշ. Տ. Գէորգ Վարդապետ:

\* Տրք. 18 Ապրիլ - Աւագ Հմիզզապքի (Յիշատակ ըլքրաց Տեամն): Առաւտուն ժամերգութեամբն ետք, Մայր Տաճարըն մէջ կատարուեցաւ Կարդ ապաշխարուցած, Խախտածակութեամբ Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի:

- Ժամը 10-ին, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրակ մատացուեցաւ Հանդիսաւոր Ս. Գատարակ ժամանակը էր Ասորալիյու Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին նոր: Գաղանձեան, որ Հիւրաբար կը դառնուէր Ս. Առքու: Կարգացուեցաւ Ս. Բարուղ Հայրապետի Հաղպատակութեան ձառը և բազմաթիւ Հաւատացեաններ մերեցներ Հանգորդունուկու մեր Տիրոջ կենարար մարմնուն եւ արեան:

- Կէսօրէ Խաք ժամը 2-30-ին, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Ռուելալուարի սրտապրար արարողութիւնը, Խախտածակութեամբ Ամեն. Գատարիար Ս. Հօր: Անքայ էին Երթուղար եպիսկոպոսի Վական կոնքին նախարարութեան ներկայացուցիչ Գր. Քոյլանին, Հիւրաբար մէկնեցաւ նախարարութեամբ Ամեն. Գատարիար կը հանուէին կամացներու Ասորիներին: Ասորիներ լուսաւորութեամբ Ամեն. Գատարիար կը հանուէին կամացներու Ասորիներին:

բանէն Առնալուայի զերարկրեալ համարենքը, անդ-  
ւընէն յետուով:

— Գիշերան ժամը 7-30-ին, Սայր Տաճարին  
մէջ սկսու Անտառմահ կարգը, որ տիրապահներին  
խորհրդաւորութեամբ շարունակուեցաւ միշտեւ  
հետապնդեց Ներկայ Էր Ամեն. Պարբերաց Ս. Հայ-  
քը: Տաճար խորհրդաւոր մթութիւն մը հազեւէ  
առաջ առաջ գոյն Գեղը: Տ. Պարեգին նպակուսու, զեր  
հանելով զայրի դիմութան փրկարար նշանակու-  
թիւնը:

\* №-р. 19 Ապրիլ.—Աւագ նորաբ (Ցիշաստի չափարանց, խաչելութեան եւ բանակ Տնաման) հէտօքին, Ս. Յորոբանի Տաճարի Ս. Գր. Հովուածութիւն էկէղեկան մէջ հաստարուեցա Ըստը խաչելու թանը, անփառահութամբ Հողոց. Տ. Կիրիկ Ռ. Վարդապետ Դարբիկեանի:

— Կէսօրէ հոգ ժամը 4-ին, Մայր Տաճարին մէջէն կատարուեցա «Թաղման» հանդիսաւոր կարգը, նախագահութեամբ Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

Ք Եր. 20 Ապրիլ.— Աւագ Շաբաթ, ձերազալոյց  
Ս. Զատիկի և Ավետումն Ս. Կառուածածիկ: Առա-  
սուհան ժամը 5-ին, Մայք Տաճարին մէջ ժամերգու-  
թիւն կատարուեցաւ:

— ժամը 8-15-ին, փոքր թափօք մը, զիկուտութեամբ Աւագ Թարգման Հոգ։ Տ. Գէորգ Վարդապետի և Խանակցութեամբ Ա. Յարութեան Տաճարի ի խօս զնապահներուն, մէկնեցաւ Ա. Յարութեան Տաճար, կատարեց համար Տաճարի գրանցման առաջապահն մէակի որպէս Թիկնիքը:

— ժամը 10-15-ին, Ամեն Պատրիարք Ս. Հօրդուառութեամբ, Միարանութիւնը Տեհենցաւ Ս. Յարութեան Տաճար, ուր Կատարուեցաւ Հոգուառութեայի մեջ Համբուռութիւնը: Ենորդիւ Կառավարութեան կողմէ ձեռք առնաւած կարպատականն միջներսն եւ ուխաւորներու առաջարկեան, ամէն ոչ կըսաւ այս տարի պատորէն մասել Տաճար: Կէտորը թէ անց, Բաֆօրի ելաւ Յունաց Միարանութիւնը, որդէ եւու Յունաց Պատր. Փոխանորդ Տ. Ճերմանու Եպիսկոպոս և մեր Հուսահանը՝ Հոգաչ. Տ. Կերեզ Ս. Վարդապետ տակելով Ս. Գերեզմանի դրան Քրիստ, Տասն եկու, ուրդէ 10 վայրէնին նաշուու պիտի դար Խութեան լոյսը՝ որով պիտի լուցուէնին Տաճարէն ներս բնաւած Ծողվարութեան մոմերը, այսպէս Զատկական տօնակատարութեանց խամազառութիւնը Հասնելով իր գագաթնակիւտին: Ամեն Պատրիարք Ս. Հարություն Ս. Գերեզմանի ըլքակիւն նայու Վերնատան իր պատորածին Կ'որչէն Ծոցուածուու նուեանան պատուի: Ամեն Պատրիարք Ս. Հարություն Ս. Գերեզմանի ըլքակիւն նայու Վերնատան իր պատորածին Կ'որչէն Ծոցուածուու նուեանան պատուի:

Կատարուած Ա. հատարանի ընթերցումէն ետք ըլլիոնի որդիք զարթիք երգելով թափօքը բարձրացաւ. Պատկ ընթարքարան։

— ժամը 8-30-ին, Մայրավանքի մեջ զագոր նորէն կեղեցիք կը հրաւիրեմ ժողովուրբը: Աև շիւ Լուք, Մայր Տաճարին մէջ ընթացը կանէ մրագուլցիք արարողութիւնը, որու աւարտին Աւազ Աւազնին վրա կը ժամանակուի երեխանցիքի իրուրդուուր ու յանձնացիք Ա. Գտարարքը: Ժամարքը կը Արք. Տ. Կորպանին Ա. Քեջ. Անդրանիկն աւարտիւն աւանդութիւն կես կը բացուի երեխանցիք ու նրարաւեաս վարագոյրը Աւազ Անզանին, ի յարեկելով բազմանակ շեղանքը Աւազ Առանին: Ա. Գտարարքն առա Գերը. Տ. Նորայր Նշիքիսոսուն անհապաց Ա. Զատափի նախառանակին, որդէ եւր Անըօր յարեւած շարականը երգելով Միքանեմիքը բարձրացաւ սեղանառուն՝ ընթրիք:

\* Կր. 21 Ապրիլ՝ ԱԱՏԽ ՑԱՐՈՒԹՅՈՒՆ  
ՏԵՂՄԱՆ ՄԵՐՈՒ Կէս զիւերէն եռք ժամը 1-ին,  
Մայրավահրի մեծ զանց ութիր է Հանած արդէն  
Միաբանութիւնն ու Խողովորդի մեծ ժամը, ու չի է  
ետք, զիւասորութեամբ Գերը. Տ. Գորեգին նախա-  
կովոսիւն, Միաբան Հայրեց լուսաբերեալով կը  
մէկին Ս. Յարութեան Տաճար. Գիշերային եւ ա-  
ռաւատեան ժամերութեամբ մէջ ժամը կը պաշտօփ  
Ս. Լուսաւորիչ եկեղեցին մէջ, իսկ մացելու ժամը  
Ս. Գերեզմանի մշշափակէ, երից թափօր զառալով  
Ս. Գերեզմանն եւ Պատանամանուրյան շուրջ. Մեր  
թափօրն կը Հետեւէին Հպատիներու եւ Սոորիներու  
թափօրներ. Թափօրի ընթացակի հաստրաւեցա-  
վանասան եւ Ս. Գերեզմանի դրան կարացաց-  
ցաւ իւղարեցից Աւետարան եւ երգուեցաւ «Խաչի  
քո Քիբսառա»: Մեծանանէն այս թափօրը վերջ  
զատ առաւատեան զէմ, Ս. Լուսաւորիչ եկեղեցին  
մէջ, Փամը 7-ին, Ս. Գերեզմանին կիայ մատուց-  
ւած Հանգիւարը Ս. Պատարաց. Ժամարան էր  
Գերը. Տ. Գորեգին եպս. Գապանեան, որ քարոզեց  
Յարութեան իսրուուրդին շուրջ, «Քանզի տուաւ մել  
յուս կենդանի, ի ձեռն արտօթեան Ժնան մերը  
Յիսուս Քիբսառու» բնաբանութիւնն ու պատառքը. Ս. Պատարագն ու  
քարոզը ամիսավուուցան Խորացչի պատիքանու-  
թիւն. Արարուութեանց ներկաւ էր Ամեն. Պատրիարք  
Ս. Հայրը. Ս. Պատարագը աւարտեցաւ ժամը  
9-30-ին, որմէ Եսք Միաբանութիւնը շերթով վե-  
րաբարձ Մայրավանք եւ Հայոց Թագի մուտքին  
Քիբսուու յարեւան շարականը երգեկով բարձացաւ  
Պատիքանուան:

— Կեսօր ետք, Մայրավանքի Մեծ Բակին մէջ կատարուեցաւ Զատկանի մէծ Ալսուտաստնէ, գըլ-խառարժեամբ Ամեն, Պատրիարք Ս. Հօր. Մեծ Բակի բշխն ընելէ ետք, Բաֆօրը մուտք գործեց Եղեցիցի արտաքին դպիթիք, ուր Հոգեհականի կատարուեցաւ Հայ ապիք Հին թէ նոր Եղեցեաներուու Ապօպ Մայր Տաճարին մէջ երեկոյան ժամերգութիւն պայտուեաւ:

\* Բ. 22 Ապրիլ. — Բ. օր Զատիկի: Յիշառակ մնենքց: Մայր Յաճաբի Աւագ Աեղանին վրայ օր-  
ւան Հանդիպություն Ա. Պատառակ մասուն եւ Յարաւ

թեան սոսուցութեան մասին քարոզեց Ամեն. Գատորիաբը Ա. Հայրը, ընարսև ունենալով գլուխահել զծա և զգութիւն արարթեան նորաց: Ա. Գատոռա րապէն եւր, Ա. Պատրիարքը, ամողովաբի ներքիւ եւ Ա. Խորափայի մասունքն ի ձեւին, նախազահեց Մայր Տաճարին մէջ կատարուած երազարք մէծա նանդէն թափօրին: Գերշ. եպիկոպոսներ ի ձեւին ունեին դաւանա, ինչ վարապահներ սրբը յա սունդեր: Այսօր եւս, ինչպէս երէկ, ամրոջ Ա. Պատարագի արարողութեաւը, ինչպէս նաև թափօր ը, ձայնափունեցած իրայէլի աստիկայսնէն: Ապա, Յարութեան չարականերու երգեցուու թեամբ, Միքարունիթիւն և, ծողզուրդ բարձրացած Գատօրիաբանի լուսազգուուած մէջ զաւիճը, ուր Ամեն. Պատրիարք Ա. Հայրը Վահանակիցով Պողոզուուրը օրէնքիւ եւ արակելէ եւս բոլորին Ա. Պատարագի նշանա բաժնեց:

\* Գ. 23 Ապրիլ.— Գ. օր Ա. Զատկի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գատօրի ժամանակ մէջ՝ ֆաճարին էր Աւագ Թարգման Հոգէ Տ. Գեորգ Վարդպատ Նախարարն: Ապա կատարագ ցան հոգէ հանգստական պաշտօն՝ նախազահութեամբ Գողէ. Տ. Գերեզ Մ. Վարդպատի:

\* Գ. 24 Ապրիլ.— Այս տարի Աւելաման տօր Ա. Զատկի ճրագալոցի օրուան զուգապիսան Աւա լուն, կարերի չէր կան օրը զան տօնափերէ: Առաջ յետագուցաւ Հնիցարթի օրուան: Առ այս, այսօր էիսօր էտք Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Աւելաման նախազահութեամբ Գողէ. Տ. Գերեզ Տ. Վարդպատի:

\* Ե. 25 Ապրիլ.— Առաւածան ժամը 8-ին, Գերշ. Տ. Նորայր Նախկինոսի գլխաւորութեամբ, Միքարուն Հայրը ինքանութեանիւ մէնեկան Գեթ սեմանի ձորը ուր ՀՀ Հարաբեկան մուտք դորեցին Ա. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ հանդիսաւուագէս պատարագեց Հողէ. Տ. Գեորգ Վար. Նախարարն, եպիկոպոսներ խոյր ի գույն:

\* Ե. 27 Ապրիլ.— Յիշառակ Գլխաւուն Սըրբայց Յանձնանելու կարապեսն: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճար Ա. Կորապետի խորանի վրայ: Ֆամարտըն էր Հողէ. Տ. Ապա Ապա Հայրը Տաճարի Աւագ Սկզբնին վրայ պատարագէց, ըստ սովորութեան, լուսաւան Հողէ. Տ. Գերեզ Մ. Վարդպատ Գարիկներ և քարոզեց: Ա. Պատարագն եւր Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Հոգէնանգստան հանդիսաւոր պաշտօնեց ևս ապա դաւիթը երանանորէ Տ. Գերեզ Գորք. Հօր շիրմին վրայ, նախազահութեամբ Լուսարապագետ Գերշ. Տ. Հայրիկ Ա. Արքեպիսկոպոսի: Ապա, զան տարիներէ ի վեր առաջին անգամ ըլլալու, թափօրը Տաճար արարակ Ա. Փրկիչ Կանքը ուր բարուեցաւ Արքարքի Նախազակա Յուշարձանին շուրջ, ուր եւս հանդստան կարգերու կատարուէն ետք, Գերշ. Լուսարապագետ Սըրբազնը զգածուած սրտով ողե-

կոչումը բրաւ մեր անմեն նախատակներուն:

\* Եթ. 4 Մայիս.— Վագուան Կանաչ կիրակի տոկով, կիսօրէ եւը ժամը 2-30-ին, Գերշ. Տ. Շատէ նոգիսուպու Անձմանի գլխաւորութեամբ, Միքարունիթիւն Համար Տաճար, ուր պաշտուական թամարք մէջ կատարուեցաւ Տնօրինական Սըրբազան Եպիսկոպոս Ապա Գերշ. Տ. Հայրէ Եպիսկոպոս մատուց օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Քիրստոն Ս. Գերեզմանի վրայ և նախա դաւուց նոյնին առջև կատարուած Անդրատակնէն:

\* Կիր. 5 Մայիս.— Աշխարհամատրան (Կանաչ կիրակի): Գերշերյին եւ առաւոտեան ժամերդութեանը պաշտուեցան ի Ա. Յարութիւն թ. Լուսաւորէ Եկեղեցին մէջ: Ապա Գերշ. Տ. Հայրէ Եպիսկոպոս մատուց օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Քիրստոն Ս. Գերեզմանի վրայ և նախա դաւուց նոյնին առջև կատարուած Անդրատակնէն:

\* Կիր. 19 Մայիս.— Տօն Երեւան Ս. Խաչին: Առաւոտեան ժամերդութեան աւարան, ըստ սովորութեան, Մայր Տաճարին մէջ կարգացուեցած 351 Տիրի, Ա. Խաչ Երեւան առիթու, Երևանէմի Ա. Կիրեզ Հայրանետին՝ կոստոնդ Կայսեր լոյն թուղթի թարգմանութիւնը եւ ապա Անդրատակնէն կատարուեցաւ: Հանդիսավետն էր Լուսարապագետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս: Ա. Պատարագը մատուցուեցաւ Աւագ Սկզբնին վրայ, որոն վերե կը սեսուէր վառ կանթեղներով զարդարու Ս. Խաչին նշանը: Ժամարարն էր Հողէ. Տ. Պարէտ Արք Դաւուց Երեցնեն:

\* Դ. 29 Մայիս.— Կիսօրէ ետք ժամը 2-30-ին, Լուսարապագետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ, Միքարուն Հայրը ինքնայրթեանը մինչեւն Ձբթնեան լուն, ուր Համբարձման սրբաւելին վրայ կատարուած մէջ վրանամատրան մէջ պաշտուեցան ժամերդութիւնն ու նախատօնակը: Երկինակէմին կատարուեցան Եկեղեցէի եւ Հակմն կարգեր, եւ ապա գերշերյին եւ առաւոտեան ժամերդութեաններ, որոնք տեւեցին մինչև գերշերուած ժամը 10: Հանդիսավետն էր Հողէ. Տ. Եղուէփ Վարդպատ Մատուց:

\* Ե. 30 Մայիս.— ՀԱՄԲԱՐՁՈՒՒՄՆ ՏԵԱՄՆ ՄԵՐՈՅ ԵՒՍՈՒՈՒՆ ԳՐԻՍՏՈՒՒՆ: (Վիճակ): Առաւոտեան ժամը 7-ին, Լուսարապագետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ, Միքարուն Հայրը Ա. Խաչ Երեզմանին թաքարձեալ քաքարձ արքարձին Հիմքեաց լուսաւորութեանը մուտք գույն եւը ուր Համբարձման սրբաւելի կարգ առուած կանդիսաւոր Ա. Պատարագը մատուց Գերշ. Լուսարապագետ Սըրբազնը, որ նախազահց նաև Ս. Պատարագը ընթացքին Մայր Աթոռու Սիւն Ա. Էջմիածնի նորագուաթեան տարբարձնին, առիթ կատարուած Համբարձման մատիւնքին, իսկ Ս. Պատարագէն ետք՝ սրբավայրին առջն կատարուած Անդրատակնէն:

— Կիսօրէ ետք, Ա. Յակոբեաց Մայր Տաճարին մէջ կատարուած Անդրատակնէն նախազահց Գերշ. Տ. Նորայր նոգիսուպոս:

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

**ԽՄԲԱԳՐԱԿԱՆ**

Երուսաղեմի Հայ Պատրիարքութիւնը  
Եւ կրթական Գործը

Ա. Գ.

4

201

**ԿՐՕՆԱԿԱՆ**

Ասունծոյ Գոյուրդիւնը

ՄԱՐԴԻՆ ՎՐԴ. ԹՈՓՃԵԱՆ

204

**ԲԱՆԱՍԻՆԱԿԱՆ**

W. WORDSWORTH

ԹԱԳ. ՄԱԼԱԽԵԱՆ

206

Տաղ

**ԳՐԱԿԱՆ**

Նամակամի Փետրառ Դուրեամի

ՀՐԱՄ. Ա. Գ.

212

**ԳԱՏՄԱԿԱՆ**Գողգորա Թրքակայ Հոգեւորակամուրքան  
Նշխարք Տարօնյ

ՀՐԱՄ. ԹԵՇՈՒԿ

Ա. Գ.

226

ՆԱԶԱՐԵՒԹ Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

239

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ**

Ազուան Գրողներ

Ն. ԵԳՍ. ՆՈՎԱԿԱՆ

244

**ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ**Միջնադարեան Քամի Մը Անտիպ Տաղեր  
Նորայայտ Հայերէն Ձեռագիր  
Մատան Մը Անմերիկա  
Մադրաժ Երկրորդ «Ազշարաք»

Յ. ՔԻՐԻՏԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՈՒՏԵԱՆ

Լ. Գ. ՄԻԱԱՍԽԱՆ

248

252

253

**ՀԱՅԻ ԱԿԱՆ Վ. Ա. Գ. Ի. Բ**

Ա. Բալորամորի Անապատ. բ. Խոր Վիրապ

Ն. ԵԳՍ. ՆՈՎԱԿԱՆ

260

Ցուցակ ծ. Յիշատակաբներ

Երաւագէմի Կիւլպէնիեամ Մատենադարամի  
Հայ Հնասիր Գիրքերու (1512-1800)

ԹԱԳ. Ա. Գ.

264

Տարեկան Տեղեկագիր Ժամանք. Վրժ. Վրժ. Վրժ. Վրժ.

ԱՐՉԵՆ ԱՐԴ. ԱՅՎԱՋԵՆ

279

Տարեկան Տեղեկագիր Ս. Թրզմ. Վրժ. Վրժ. Վրժ. Վրժ.

ԿԻՒՐԵՎ Ն. ՎՐԴ. ԳԱԲԻԿԵԱՆ

282

Տարեկան Տեղեկագիր Երաւագէմի

Կիւլպէնիեամ Մատենադարամի

ՄԱՀԱԿ ԳԱԼԱՑՃԵԱՆ

290

Տարեկան Համդիսուրիւնք Ս. Թրզմ. Վրժ. Վրժ. Վրժ.

292

**Ս. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ**

Եկեղեցական-Քեմակամիք

293

Բովանդակութիւն

296

**Ց Ա Խ Ե Լ Ո Ւ Ա Ծ**

Ցամկ Խմբագրութեան Եւ Գ. Կիւլպէնիեամ Մատենադարամին Նուիրուած Գիրքերու

297

«ՍԻԾՆ»ի Վերաբերեալ ամեն բարձրացութիւն և առավել կատարել հետեւեալ հասցէիթ.—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

OLD CITY — JERUSALEM

«ՍԻԾՆ»ի տարեկան բաժնեղենն է Ամերիկայի համար՝ և Տուլար

բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Արերիշ

PROP.- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM ED.- ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN

No. 5 - 6

THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM.

MAY - JUNE 1968

## ՅԱԻԵԼՈՒԱՇ

«ՍԻՐՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒՂԵՆԿԵՐԸՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ  
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵՒՆԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Ցարեղիր (Դ. Ժարի)** Հ.-թ. Բ.-ը. Մ.-ի Աւոն կ. Նազարեան Վարժարանի (1965-1966):  
Գէյրութ, Տպարան Երբակ, 1966:
- Ենափոխական Ալպար — Զ. Հատուր, թիւ 7 (07): Յուլիս 1966: Հրատ. և Խուեր Աւոյի: Ենափոխական Ալպար — Զ. Հատուր թիւ 8 (08): Օգոստոս 1966: Հրատ. և Խուեր Աւոյի: Գէյրութ, 1966:
- Մերուպեան Նախակրածան եւ Երկրորդական Վարժարան — Ս. Խաչ Հայրը Եղեղեցւոյ (Հայերէն և Անգլերէն): Գայրիքոռնիս, 1965, էջ 31:
- Հայկական Պրօցեսին Ենթածաններ — Յ. Ստեփանեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Սկան, 1966, էջ 10:
- Սփրուշաւայութեան ևս Մշակութային կապի Կոմիտէէն ստացանք: —  
ա) Տայորեանի Կենսը (Համառօտ Ակնարկ): Դրիդոր Սարգսեան: Երեան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 210:
- բ) Մառավիայի Արձիր — Ա. Յովհաննիսեան, Ա. Խուսակի: Երեան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 206:
- շ) Թափակչի Պահանձնան (Համառօտ մենագրական ակնարկ) — Վահագն Մկրտչեան: Երեան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 81:
- շ) Ընկիր Երկեր (Մէկ հատորով) — Գուրգէն Բարեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 562:
- ե) Թումանեան Աշխարիր — Աւոն Հախվերդեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 498:
- զ) Երկերի Ժողովածու (Հատոր հարդ) — Եղիշէ Զարենց: Երեան, Հայկական ՍՄՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1966, էջ 648:
- է) Գիդոր Տարեացոյ Սոյիալ-Հնատագիտական Հայեացներ — Ն. Թագմանեան: Երեան, Միար Հրատարակչութիւն, 1966, էջ 152:
- ը) Գիր Լինելութեան (Վիճականալիքն Առաջին) — Վիգէն Խելուսեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 424:
- թ) Թիկանիցը — Լուսիկ Կարապետեան: Երեան, Հայկական ՍՄՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1966, էջ 200:
- ժ) Ժանալս — Խնկո-Ապեր Երեան, Հայաստան Հրատ., 1966:
- Քիրապ Երիթ — Եսանի Անտառ Աթիրդ լէ Անտիր ձէտիր: Խուեր Յակոր Յակինեանէ: Խսթանպուլ, Տպ. Ա. Պ. Հըրթըլըլն, 1861, էջ 1041 և 353:
- Արիան Տարեկիր — Հայ Աւետ Գուէէրի: 1966: Խուեր Գուէէնն: Գէյրութ, Գալֆայեան Հրատարակչառութիւն, 1966:
- Դասակարգային Կոթեներ Դիքը Ազգերու Պատմարեան մէջ (Բ. Հատուր) — Աւոն Մարտիրոսեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. կ. Տօնիկեան, 1966, էջ 910:
- Արարատան Տրգեր — Հրատ. և Խուեր Հ. Ե. Ե. Թարոնթայի Մատնաճիւղին: Բազմագույն: 1965, էջ 2:
- Երակ Երգառան — Յանիկ Բրիւթ թիւ 10, 1966: Յաւելեալ երգեր: — ա) Անու Օրենքայի, բ) Սալահ Նովայի երգերը: Հրատ. և Խուեր Հաննէսեան Եղբայրներու: Գէյրութ, Տպ. Երբակ, Գուէ, էջ 192:
- Երուանդ Պարուսեան կը Խափէրէ իր Երկու գիրքերը: —  
ա) Պիհան (Քերթուածներ): Գէյրութ, Տպ. Սկան, 1966, էջ 118:  
բ) Երգ Երգաց (Գուէ): Նկարներ Բ. Թօփալեանի: Փարիզ, 1964, էջ 48:
- Անս Խանդիկ Լայն Բացած — Եաւարշ նարդունի (Խուիրատու): Փարիզ, Տպ. Եկը-Բակուրեան, 1966, էջ 198:
- Հոգիներու Անուրդը — Խմբագրաւթեամբ Հ. Լ. Կէյթսի: Անգլերէնէ թարգմանեց Մարտիրոս Գուշագէնեան (Խուիրատու): Գէյրութ, Հրատ. մարդունք: Պարիի, 1965, էջ 189:
- Տեղեկատութիւն Միմանս Հասանութեան (Հայերէն և Անգլերէն): Խուեր Հաստառաւութեան Տեղեկատուն Անուշաւան Արմենիանէ: Գէյրութ:
- Հայերէն-Անուերէն Բառան — Կարապետ Եղանակերեան: Խուեր Խաչիկ Զուհեանէ: Թիֆլիս, Տպ. Յ. Մարտիրոսեանցի, 1891, էջ 454:

Այսոյ Յունի Հայերէն Ձեռագրց Մատենդարանին Միխիաբենց ի Վեճերիկ — Հատոր Գ., Մաշտոց - Դիրք Շնուղդրութեանց. Յօրինեցին Հ. Բարեղ Մարդիսեան և Հ. Քրիստ Սարսկեան: Խուեր Գալուստ Ալիպէնէկեան Հիմնարկութեանէն:

Ցհնձարկ, Ս. Ղազար, 1966, էջ 728 (հրիփեն): և այլ Ցուցաձան (ժաղովածութեան ժամանական - Արտասահմանական Օտար Բանաստեղծութեան թիւներու) — Թարգմանեց Արտաշէն Խաչատրեան (Խուրատու): Թեհրան, Տպարան Մոդերն, 1966, էջ 334:

Խուրգածութիւննեն Հայաստանի Գրադեսներ և Համազումարի Սեմին (Գրականութեան Պատմութեան Համար) — Գէպօ Սիմոնեան (Խորտ): Գէյրութ, Տպ. Երբակ, 1966, էջ 108:

Կեանի Համար (Պատմաւածքներ) — Արշակ Գաղանճեան (Խուրատու): Գէյրութ, Տպարան Աւան, 1966, էջ 132:

Խաւատը (Անուանաւածքներ) — Խմբագրական աշխատանք Գ. Հակինեանի: Խուեր Տիկին Սոսի Գարագչեանէ: Գէյրութ, Տպ. Երբակ, 1966, էջ 157:

Խոյ Վիրապաւրեան Խանանմներ — Անդրանիկ Ճաղարեան: Խուեր Վարուժան Թարուեանէ Գէյրութ, Հրատ. Գրական Երշանակի, 1966, էջ 63:

Արինան Էկեր — Մեսրոպ Տէր Գրիգորեան (Խուրատու): Փարիզ, 1966, էջ 212:

Օրոցց 1967 Թուականին Քիւսոսի — Հրատ. և Խուեր Ա. Յակոբեանց Ցպարանի: Կ. Տօնիկեան Գրատանքը կը Խուրիք: —

ա) Կրիփօնի կամ Խերայի Գեղեցկութին (Բ. Հրատարակութիւն) — Թիմբրիսմօն: Գէյրութ, Տպ. Կ. Տօնիկեան, 1966, էջ 192:

բ) Անի Անապան (Ա. և Բ. Մաս) — Բաֆֆի: Գէյրութ, Տպ. Կ. Տօնիկեան, 1966, էջ 179:

Էջեն Գրականութեան և Արտեսի (Հայու: 1965) — Հրատ. և Խուեր Վարուժան Թարուեանի, Գէյրութ, Տպ. Նաւակ, 1966, էջ 101:

Խո Այդ Շունի Խմ — Պողոս Մենապեան (Խորտ): Գէյրութ, Տպ. Ալլաս, 1966, էջ 13:

Խոնութ Սույր Պատագի — Հրատ. և Խուեր Փարիզի Հայոց Առաք. Ս Եկեղեցւոյ: (Հայերէն և Ֆրանսէրէն): Փարիզ, Տպ. Ալլաս, 1966, էջ 81:

Խոսն է Քննապան — Գ. Գ. Ալեքսան (Խորտ): Գէյրութ, Տպ. Կ. Տօնիկեան, 1966, էջ 24: Բժշկագերք (Կատակերգութիւն երկու արար) — Գէորգ Սազճեան (Խուրատու): Գէյրութ, Տպ. Աւան, 1966, էջ 71:

Յաղրական Հաւաքը Խորեղայի Հայաստանի Ալեր — Յաւշագրեց Սիմոն Հովիթեան (Խուրատու): Գէյրութ, Տպ. Մշակ, 1966, էջ 155:

Խոր Մերունք Քարտքան Խոսնպ (Ա. Հատու, Բ. Տպագրութիւն) — Թորդում Վեհապետան (Խուրատու): Գէյրութ, Տպ. Ալլաս, 1966, էջ 159:

Այրունի Պատմագիրք — Հրատ. և Խուեր Զէյթունի Հայրենական Միութեան, Մօնթէվիտէս, Արթուրաւոյ: Գ. Այրէս, Տպ. Արարտ, 1960, էջ 1149:

Եռուսարերէն Խուեր սաւացնք հետեւեաները: —

ա) Խէկոն է Արտահայտանք — Պ. Վէմեան: Գահիրէ, Տպ. Յուսարեր, 1959, էջ 66:

բ) Պահեաւարդ Ալլապոն — Եկիպուտայ 14դդ Ախոյեանական Մրցութեներ, Խուրաւած Հ. Մ. Բ. Մ. Բ Բառասնամեակին: Գահիրէ, Տպ. Յուսարեր, 1961, էջ 779:

գ) Միիրաւ Ապարապեա (Պատմավէպ) — Սերո Խանզագեան: Մատենաշար Ժամանակների թիւ: 99: Գահիրէ, Տպ. Յուսարեր, 1962, էջ 718:

Խոյս Զօներ — Դ. Եղանէ (Խուրատու): Թէման, Տպ. Մոդերն, 1966, էջ 79:

Խալաւ Ցոյքեր (Գևորգ Ժ Պատմավէպներ) — Աշխատասիրեց Զաւէն Հ. Ակէմիան (Խուրատու): Խմանապոլ, Տպ. Տօղու, 1966, էջ 139:

Կարմիր Փառուց — Արփիար Արփիարեան: Հրատ. և Խուեր Կ. Տօնիկեան Գրատան: Գէյրութ, Տպ. Կ. Տօնիկեան, 1966, էջ 91:

Եռուսարեր — Բայցարէ թիւ Խուրաւած Ապրիլան Խելոնի Թիւնամեակին (1915-1965): Խուեր Եռուսարերէն: Գահիրէ, Տպ. Յուսարեր, էջ 61:

Խոներ Թիւնամեակի Ալարտին (Վայթօնների Խմբագրականներու Եարք) Ա. Գերասմ Աւարտեան (Խուրատու): Գէյրութ, Տպ. Ալլաս, 1966, էջ 848:

Եփեմք — Բ. Էլմար: Խուեր Թէհրանի Հայոց Առաջնորդարանէն: Հրատ. Թէհրանի Հայոց Թեմական Խորդիրի Թէհրան, Տպ. Մոդերն, 1964, էջ 672:

Խոն Պատմաման իշք — Յայտնաթիւն մը Գրիստոսի Եկեղեցւոյն յափշտակութեան Նկատմամբ: Օլավ Խօժէ Թրդ: Ն. Ա. Յօհաննես: Խուեր Ս. Փաշկեանէ:

Գէյրութ, Տպ. Կ. Տօնիկեան, 1966, էջ 20:

- Ար. Գիրքը եւ Հնախօսութիւն — Ամամուէլ Փաշկեան (Նուիրատու): Պէյլութ, Տպ. Կ. Հ. Տօնիկեան, 1966, էջ 79:
- Օրացոյ 1967ի Ս. Գրիգոր Հիւանդանցին Հայոց: Խեթանպուլ:
- Աւետարան բա Մարկոս — Գրաբարէն Աշխարհաբարի վերածեց Շնորհը Արքեպոս Գայուսառեան (Պատրիարք Հայոց Թիւրքիոյ): Նուէր Պոլոսյ Հայոց Պատրիարքարնէն: Խսթանպուլ, Տպ. Օյա, 1960, էջ 87:
- Աւետարան բա Մարքոս — Թարգմ., Նուէր և տպ. ըստ վերնոյն: 1966, էջ 135:
- Հարիթ Մէկ Օր Հինգ Երկուս — Անդրանիկ Մարտիրոսան (Նուիրատու): Երեան, Հայուսառան: Հրատարակութիւն, 1966, էջ 47:
- Նուլպար Մանուկեան կը Խուրէկ եան Ֆլէքինիկ երկու գիրքերը: —
- ա) Գաղին Խուլայալ — Հրատ. Մանուկեան ի. Ընկ.: Խոտիկանական Մատենաշար թիւ 1: Պէյլութ, Տպ. Մեսրոպ, էջ 194:
- բ) Մեզնենի և Ապրիլ — Հրատ. ըստ վերնոյն: Խոտիկանական Մատենաշար թիւ 2: Պէյլութ, Տպ. Մեսրոպ, էջ 224:
- Սասունցի Դաւիթ — Յայէնանէս Թումանեան: Նուէր Կ. Տօնիկեան Գրատունէն: Պէյլութ, Տպ. Տօնիկեան, 1966, էջ 46:
- Աւոտաձառնչ Մասեանք — Արտակ Արքեպոս. Մանուկեան (Նուիրատու): Թէհրան, Տպ. Մոգերէն, 1966, էջ 178:
- Եզիդանայ Թարու Ալրաննան: Երզախումքի 10ամեա Յորիլինական Համեր — Գահիրէ, Նայի Հոլ, 20 Մարտ, 1966: Խահօթութիւններ և Յայտագիր: Նուէր Եղ. Յառ Սերովիք Միհիթարեան կը Խուրէկ իր երեք գիրքերը: — Եկորսնէ:
- ա) Հին ու Նոր Երգ: (Ա. Պարիզ) — Փարիզ, Տպ. Պարագ, 1937, էջ 57:
- բ) Գաղուանայ Խիլայիսներ — Փարիզ, Տպ. Արթիդաններու, 1946, էջ 172:
- շ) Բէյր — Փարիզ, Տպ. Արթիդաններու, 1946, էջ 94:
- Մարգիանի Կատակերգութիւն — Աւիլիիրմ Սարոյեան: Թարգմանեց անգլերէնից Շահնշան Գ. Կետրուսեան (Նուիրատու): Թէհրան, 1966, էջ 227.
- Ա. Աթոռոյա Տպառակի միջնորդ ստացանք հետեւալ գիրքերը, որպէս նուէր հեղինակներէն: —
- ա) Մեր և Դէմքեր — Զարուհի Գալէմքերեան: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1965, էջ 417:
- բ) Կիրակեռեայ Խոհեր — Վարդան Քնչյ. Տիւլէկերեան: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1966, էջ 228:
- շ) Բնիք և Համաժի Ցոյք — Գրիգոր Ա. Սարաֆեան: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1966, էջ 315:
- Սփիւռքակայութեան հետ Մշակութային Կապի Կամիտէէն Նուէր ստացանք հետեւալ գիրքերը: — [1966, էջ 71:]
- ա) Գոլակիթաներ — Վ. Հ. Համբարձումեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 242:
- բ) Անուղում — Գեղամ Սարեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 143:
- շ) Երկեր (Հատոր Ա.): — Գեղամ Սարեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 429:
- է) Խ. Խանօթեր — Սահակ Մանուէլեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966,
- զ) Երկեր — Ա. Անես: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 354: (էջ 393:
- է) Երկեր Ժայռվածու (Հատոր Յոր): — Երկեր Զարենց: Երեան Հայկ. ՍՍԻ ԳԱ Հրատ., 1964, էջ 373:
- բ) Խոյնին Իորդ — Հայամ Մանուէլեան: Երեան, Հայկ. ՍՍԻ ԳԱ Հրատ., 1966, էջ 648:
- թ) Երկեր Ժայռվածու (Հատոր 4րդ) — Բ. Պատկանեան: Երեան, Հայկ. ՍՍԻ ԳԱ Հրատ., 1966, էջ 615:
- ժ) Հայկական Խոմանիզմ — Ս. Ն. Սարինեան: Երեան, Հայկ. ՍՍԻ ԳԱ Հրատ., 1966, էջ 556:
- ժա) Գրառուներ Խ. Խանօթեր (Գիրք Ա.): — Մ. Սարեան: Երեան, Հայաստան Հրատ., 1966, էջ 200: (էջ 567:
- ժբ) Երկեր Ժայռվածու (Ա. Հատոր) — Լէոս: Երեան, Հայաստան Հրատ., 1966,
- ժբ) Շաւարչի Գրամիկական Գուցերը — Յավհաննէս Շաւարչ: Խմբագրութեամբ Արա Սարգսեանի: Երեան, Հայաստան Հրատ., 1966, 85 նկարներ:
- Սկաութին Գիրք (Խորցնաւայի Գիտելիքներ): — Հրատ. Հ. Մ. Ասուրիոյ, Լիբանանի և Յորդանանի Երշանայի Սկաութ: Խորհուրդի: Պէյլութ, Տպ. Աստ., 1960, էջ 112:

Օրցոյց 1967 Տարուայ — Նոր - Զուգայի Ա. Ամենափրկչեան Վանուց:  
Նոր - Զոր զա Ալղօցյ Գրեյի — Կաղմաց Լ. Գ. Մինասեան (Նորու)։ Երեք լեզունե-  
րով առանձին գրաբաներ, հայերէն, անգլերէն, պարսկերէն։ Թեհրան,  
Տպ. Մոդեն, 1967, էջ 224։

Հայկական կիրիկա (Տեղագրութիւն) — Տոքթ. Յ. Տէր Զաղարեան։ Նորէր Կիրիկայ  
կրտ. Տպարաններ։ Անթիկաս, Տպ. Կիշ. Հայոց Կիրիկայ, 1966, էջ 222։

Տարեգրէ (Ա. Տարի, 1965) Հայ Կրթ. Հիմնարեսթեան Լեռն և Սովիո Յակոբեան  
Գորէճ, Պուրճ-Համամատ, Լիբանան։ Նորէր Գորէճ Ցնորէնէն։ Գէյրութ,  
Տպարան Սկան, էջ 17։

Տարեգրէ (Բ. Տարի, 1966) Հայ Գորէճ։ Գէյրութ, Տպ. Սկան, էջ 17։

Հայ Տպագործեան Նախարարացքը Խելապատ Արտաշէս Տէր Խաչատուրեան  
(Խուիրատու)։ Անթիկաս, արտատպատ Հանգէն, 1965, էջ 21։

Միարին Ոնիր (Կատակերգութիւն 1 Արտ) — Մորիս Հենրէքն։ Հայացուց Տրդատ  
Նշանեան։ Նորէր և Մատենաշար Շուռիսի թիւ 4։ Հրատ. և Տպագրութ.  
Քաջին Տպարանի։ Խոթանպուլ, 1966, էջ 18։

Յեղափոխական Ալպու — Զ. Հատոր, թիւ 9-11 (Սեպտ.-Նոյ. 1961)։ Հրատ. և Նորէր  
Հայ Գրականութիւն Բարեկամութեան Միուրեան Ֆինանդութեան Տաննաւեկի Յուլացիւ  
(1966-1968)։ Նորէր Հայ Գրակամ Բարեկամութեան Միուրեանէն։ Նիւ նոր, 1966։

Օրցոյց 1967 Տարուայ։ Ս. Փերէի Հիւանգանցին Հայոց, Խոթանպուլ։

Ալետարան Տարով — Ե-թուր. Քապագեան (Խուիրատու)։ Նոր-Զուլգա, Սպա-  
ռան, Տպարան Ս. Ամենափրկչեան Վանուց, 1966, էջ 85։

Թատերգորիսներ, Կանկերութիւններ, Տրամախոսութիւններ — Ազգային և Դպրոցա-  
կան կեանքե (Ա. Հատոր) — Յակոր Թորոսեան (Խուիրատու)։ Գէյրութ,  
Տպ. Կ. Տօքրէճեան, 1966, էջ 299։

Հայերէի ճնշմարիւր — Յակոր Թորոսեան (Խուիրատու)։ Գէյրութ, Հրատ. Տպա-  
ռան «Զարթոնք» 1966, էջ 17։

Չոյց — Թարուք Մեծ Դեպալանի, Ուիլիմ Սարյեանի և Հայրենի Գրուներւն Հետ  
(Գ. Հատոր) — Կ. Փուտանան (Խորու)։ Գէյրութ, Տպ. Սկան, 1966, էջ 209։

Միւրուքահայութեան Հետ Մշակութային Կապի Կոմիտէն սուսացնք. —  
ա) Երից Յիշանկաց — Վազգէն Շաւշանեան։ Երեան, Հայատան Հրատ.,  
1966, էջ 423։

բ) Գառուք (Քամանի Զուլումնեան) — Խմբագր Ա. Տօնիկեան։ Երեան, թիւ  
1 Տպարան, 1966, էջ 28 և Կապաններ։

շ) Երկեւ — Արշակ Հովանեսեան։ Երեան, Հայատան Հրատ., 1966, էջ 77։

շ) Երկերի ֆազովածու (Հատոր Երրորդ) — Թափայէլ Պատկանեան։ Երեան,  
Հայկական ՍՍՌ ԿԱ Հրատ., 1966, էջ 161։

ե) Երգարան — Կաղմերին Եարա Ժալիան և Վազինակ Զաքմիշեան։ Խմբա-  
գր Գ. Միքայէլեան։ Երեան, Հայատան Հրատ., 1966, էջ 71։

շ) Արդյական Գրական Ժառանգութիւնը — Ս. Բաղեան։ Երեան, Միւր Հրատ.,  
1966, էջ 673։

է) Գինու Երգը — Վահագն Դաւթեան։ Երեան, Հայատան Հրատ., 1966, էջ 12.  
ը) Սանան Գաւիր (Հայ Ժազովրդական Դիցաղնամէկա) — Նայիրի Զարեան։

Արման — Յակոր Մնձուրիսի։ Տպ. Կոնկը Մարմարայէկ։ Խոթանպուլ, 1966, էջ 320։  
Տօնցոյց 1967 Տարուայ. Ս. Ցուկ. Կրտսեր Եկեղեցայ Փարիզի։

Արև Ես Խմած Դաւեռլ ... (Բանաստեղծաբիւններ) — Թորոս Թօրանեան (Խուի-  
րատու)։ Փարիզ, Տպարան Արագ., 1967, էջ 80։

Մախուռներ — Հրանդ Դանդրունի (Խուիրատու)։ Գէյրութ, Տպ. Տէր Յաշկաննես-  
եան, 1947, էջ 71։

Ժամագորիմի Ջազգեց (Պատմուածքներ) — Հրանդ Գանդրունի (Խուիրատու)։  
Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1966, էջ 177։

Վաչէ Վրդ. Յավսէփեան կը Խուիրէի իր պատրաստած Երկու ձայնագրեալ եկեղե-  
ցական Երգեցութեանց գիրքերը. —

ա) Ս. Ենթան Երցուզուրիմն Հայց. Առաք. Ս. Եկեղեցւ. — 1966, էջ 60։

բ) Երգեցուրիմն Ալա Զարբառան — 1966, էջ 230։ Եռնիքը Սիրի, Նիւ Ճըրզի։  
Ցոււածնան — Սարդիս Ղաղարեան (Խուիրտ)։ Գէյրութ, Տպ. Սկան, 1966, էջ 232։

Նուզար Մրկ. Գէրպէրեանէ Կոււէր ստացանք հետևեալ գիրքերը. —

ա) Հայ Պատանին Եարակնոցը — Բ. Տպ., Գէյրութ, Տպ. Մշակ, 1966, էջ 64։

թ. Կիրակօնեայ Դպրոցի Դասեւ (Ա. Գիրք) — Նուօպար Սրկ. Պէրպէրեան: Գէյրութ, Հրատ. Մեծի 8անն կիրկիռոյ Կաթողիկոսութեան կիրակնօրեայ Դպրոցներու, 1963, էջ 57:

դ) Նոյնին թ. Գիրքը: Գէյրութ, 1964, էջ 64:

դ) Նոյնին թ. Գիրքը: Գէյրութ, 8պ. Մշակ, 1965, էջ 9:

հ) Նոյնին թ. Գիրքը: Գէյրութ, 8պ. Մշակ, 1965, էջ 114:

դ) Նոյնին թ. Գիրքը: Գէյրութ, 8պ. Մշակ, 1966, էջ 101:

է) Նոյնին թ. Գիրքը: Անթիւիսո, 8պ. Կաթ. Կիրկիռոյ, 1966, էջ 9:

Սասունցի Դասիր — Յովհ. Թռւանեան: Գէյրութ, 8պ. Տօնիկեան, 1968, էջ 46:

Վերադարձ Հրանտ Գույշումեան (Խուիրատու): Փարիզ: 8պ. Ալուս, Գէյրութ, 1966, էջ 184:

Մեծանոր Միջև Մահ Վէկ) — Ծքթ. Վարդան Աղեքսանդրեան (Խորտ.): Ֆրանսակենէ Թարգմ. Երաւանդ Գարենեան: Գէյրութ, 8պ. Սկան, 1966, էջ 205:

Ղեանդ Մելոյեան կը նուիրէ իր երեք հեղինակութիւնները. —

ա) Զրինորին Ալեղոնուածր — Փարիզ, Դրատուն Գարսամեան, 8պ. Պ. Էլէկեան, 1965, էջ 106:

բ) Ասուածանաւ Քաղաքի եւկուունակինք. 1. Մայրը, 2. Անառակ Արդին: Փարիզ, Գրատուն Գարսամեան, 8պ. Պ. Էլէկեան, 1960, էջ 229:

դ) Մարզիկան (Թատերախաղ երեք մասով) — Փարիզ, 8պ. Պ. Էլէկեան, 1964-65, էջ 24:

Ընդհանուր Տեղեկագիրներ եւ Հաւուկերներ 1961, 1962, 1963 Տարեցաններու — Հայկ Բարեկարժական Ընդհ. Միջազգային Արքանին Արքալիքայ) — Յավականներ Տէրզոցի, և Պատմութիւն Աղենինի Քաղաքն (Զափածոյ) — Խաչատուր Եւգինացի: Աշխատասիրեց կ. Ա. Մելիք-Օհանջանեան նուէր Մերոսպ-Մաշտոցի Անուան Մատենադարանէն Եղեռն, Հայկ. ՍՍՌ ԳԱ Հաստարակչութիւն, 1966, էջ 303:

Հին Վերեւ Նոր Երգեր (Քերթուածներ) — Ասատուր Շամադասի (Խուիրատու): Գէյրութ, 8պ. Երեակ, 1967, էջ 142:

Հայկան Մանեան Միջարքի Տէր Ներսէսեանի: Ներածութիւն Հ. Մելոյան Ձանաշեանի: նուէր Դուկաս նարագետեանէ: Վենետիկ, 8պ. Ս. Ղազար, 1965, էջ 62 + 84 Պատկերներ և Ցանկ:

Դեմենի Համբաւ Վայ (Վէկ Գատերազմական Կեանքէ) — Ասարինէ Տատրեան (Խուիրատու): Խոթանու Խոթանու, 8պ. Վայլիսիր, 1966, էջ 502:

Նոր Կեանի (Քերթուածներ) — Անձէւ Մրցպան (Խուիրատու): Ուորչէսթըր, Մէսու., Միացցաւ, հաւանագներ: Անձէւ Տօնիկեան, Գէյրութ, 1966, էջ 97:

Փերի Խելացին (Գուարճայի մանրագէպեր) — Նուէր Ն. Վրդ. Բախտիկեան (Խուիրատու): Գէյրութ, 8պ. Սկան, 1967, էջ 59:

Մայր Ցուցակ Ձեռագրա Արց Ցակունացին — Կազմեց Նորայր Եղու. Գոշարեան: նուէր Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութենէն: Հայկական Մատենաշար Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութենէն: Երաւաղէմ, 8պ. Ս. Յակոբեանց, 1966, էջ 676:

Հայ Մատենագիտական Պատմ. թիւն (Գրակ Գ. — Հայ Մատենագիտաւթիւնը Խորհրդային Ժամանակաշրջանում — Ո. Խշանեան (Խուիրատու): Երեան, Հայկական ՍՍՌ Գետական Գրապալատ, 1966, էջ 310:

Կեանի ու Երազ Հայաստան — Լաման Կոտայագեան (Խուիրատու): Մատենաշար Հայ Ազգ. Հիմնադրամի թիւ 27: Գանձիք, 8պ. Անկետան, 1964, էջ 276:

Եցոյ Գրականութեան Անուանի (Փերտուս, 1967) — Հրատ. Վարուժան Թորոսեան (Խուիրատու): Գէյրութ, 8պ. Համակ, 1967, էջ 104:

Առմաննե (Դաշնամուր Խուագակութեամբ) — Աշոտ Գատմագրեան (Խուիրատու): Երեան, Հայպետերատ, 1964, էջ 22:

Երկրորդ — Գրիշ Գաւթեան (Խորա.): Թէհրան, Տպարան Մոդերն, 1966, էջ 31:

Հայոս Տարեցյց (Ժի. Տարի, 1967) — Վարդան Թէնյ. Ժամկոչեան (Խուիրատու): Փարիզ, 8պ. Տէր-Յակոբեան, 1967, էջ 142:

Անեկան 67 — Խմբադր. աշխատանք Գրիգոր Եակինեանի: նուէր Տիկին Սօսի Գարագչեանէ: Գէյրութ, 8պ. Երեակ, 1967, էջ 167:

Սիրոյ եւ Կարօսի Երգեր — Միջաբ. Բեկուրին (Խուիրատու): Թէհրան, 8պ. Մոդերն, 1966, էջ 171:

Հայր Բ յժեկն նուէր ստացանք հետեւալ երկու գիրքերը. —

ա) Խո Տէր-Զօրի Դօմիլէս Փախած Խմ (Բ. Հատուր) — Ստեփան Միքայելյան: Փա-

րիզ, Տպ. «Եռավակ» Օրբաթերթի, 1966, էջ 127:

բ) Առավազան Առուածարեան Ապա Խանասիկնայ — Յովկաննեկ Քապաքեան:

Փարիզ, Տպ. Տէր-Յակոբեան, 1966, էջ 128:

Տառեկան Ամբոփ Տեղեկացի Հայ Ազգ. Բուժարանի — Ազունիե, Լիրանան: 1 Ցուն-

ւարէն 31 Գեկսեմբերի 1961:

Երեւան — Տոքթ. Ա. Արդարիեան: Պատիկերազարդուած 45 նկարներով և 15 գոյն

տպագրութեամբ մի քարտէզով: Թէերան, Տպ. Մոդերն, 1947, էջ 410:

Նուէր Տիկին Եաք Արդարիեանէ:

Եկեղեցիի Կողազիշներ — Հրատ. Միքայելյան Սանուց Միութեան թիւ (և Խաթ

Բիշերթիթ), Խուճ, 1963, էջ 32:

Հովուական Ձեռազիր — Հայ Աւետ. Եկեղեցներու Պաշտօնեաններու Գործածու-

թեան Համար Գէյրութ, Հրատ. և Խուէր Միքա. Արեւելքի Հայ Աւետ. Եկե-

ղեցիներու Միութեան, էջ 129:

Գրիգոր Մելիքեանէ Խուէր ստացանք հետեւալ երեք գիրքերը. —

ա) Արեւան Էջեր — Մերսոս Տէր Գրիգորեան: Փարիզ, 1966, էջ 212:

բ) Լուսանուն — Բիշագիդ Թօփալեան: Փարիզ, Տպ. Արագու, 1964:

շ) Ռանաւոններ և Առանց Միրը (Տաղաւագիւթ Թատրերգութիւն Մէկ Արար)

— Գրիգոր-Վահան: Փարիզ, Տպ. Ասէր, 1966, էջ 63:

Վերջին դրբեն օրինակ մըն ալ Խուէր ստացանք Եկեղեցին կողմէ:

Ամերիկայի Հայց. Եկեղ. Երշշախումբերու Կաղմակերպութենէն ստացանք. —

ա) Մերազան Երգեցողորինի Հայասաննայց Եկեղեցւոյ (Ա. Հատուր) — Դաշնաւ-

րութեամբ Վարդանի: Խիւ Խոր, 1966, էջ 194:

բ) Խոյնին Բ. Հատուր: Խիւ Խոր, 1966, էջ 313:

Բէքեան Մշակութային Միութենէն Գէյրութ, Խուէր ստացանք. —

ա) Զմբունակի Ասպեր — Վիքիթոր Կարտոն (Վակրամ Կաքաւեան): Թրգմ.

Ա. Եամուսեան: Գէյրութ, Վարթօնների թէրթին թիւ 57, էջ 562:

բ) ... Բայց Ծնունդի (Պոէմ) — Վահագն Դաւթեան: Հրատ. Թէքեեան Մշա-

կութային Միութեան: Գէյրութ, Տպ. Ասլան, 1965, էջ 46:

շ) Կասոյութամբ Հերոսամարտ, 1915 Ապրիլ 7-1915 Մայիս 7 — Վեր. Արակն

Ա. Կէորկիդեան: Հրատ. Թէքեեան Մշակութային Միութեան: Գէյրութ, Տպ.

Ասլան, 1966, էջ 271:

Տալու Քիսոսնակն Առանձնորինը — Թաղեց և համագրեց Վեր. Կարպակու Ա.

Թիւքեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1966, էջ 103:

Բիլինիփ Երգեր — Պատկերազարդեց Ժան Լեբենֆի: Հեղինակ Գիեր Լուիս: Ֆրան-

սկենէ Բարգմանեց Արամ Գառոնէ (Խուր.): Թէերան, Տպ. Ալիքու, 1967,

էջ 103:

Արաբուի Գոյանեան Հընիքէ Եղուարդ Գոյանեանի հետեւալ գիրքերը. —

ա) Տնար Ցարարի (Պատմուածքներ) — Գէյրութ, Տպ. Ասլան, 1966, էջ 225:

բ) Եւկու Խանակ — ա) Կաստան Զարեանին, բ) Սովետահայ Խշխանութեանց:

Գէյրութ, Տպ. Ասլան, 1964, էջ 38:

շ) Դէմեր (Ա. Հատուր) — Եր Դէմեր — Գոզոս Անսպեան: Գէյրութ, Տպ. Աս-

լան, 1966, էջ 381:

Հարիւանիայ Ցերասաւան Գալճայեան Ցան (1876-1966) — Պատրաստեցին Ցակո-

ցինար Ա. Եերէ Կերպեհեան (Խուիրատու): Խիւնանպուլ. Տպ. Օյա, 1966, էջ 304:

Ավեր Միներ Անսկանիի (Քերթօններ, 1963-1967) — Զարեն Մելքոնուեան (Խուի-

րատու): Գէյրութ, Տպ. Ասլան, 1967, էջ 119:

Հայնարեան Շիրա Երգարան — Հատուր Գ. (Հայերէն, և Անգլիերէն Տառագարձու-

թեամբ): Հրատ. և Խուէր Հաննէսեան Եղբայրներու: Գէյրութ, Տպ. Երանէ,

1967, էջ 205:

Կուսակիօնութիւնն Այահաննայց Եկեղեցին — Եղուարդ Գիւլբէկեան (Խուիրատու):

Լուգոն, Հարք Հրատարակչութիւն, 1966, էջ 13:

Մերիսար — Ա. Եերլանշադէէ Հրատ. և Խուէր Գ. Տօնիկեան և Որդիք Երատան:

Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1967, էջ 19:

Վանի Ժայութական Ավոլոյոյներ և Պատկերներ — Շուշանիկ Մրտիկեան (Խուիրատու):

Գէյրութ, Տպ. Համագդային, 1966, էջ 60:

- Սփիտոքահայութեան Հետ Մշակութային Կապի Կոմիտէէն ստացանք. —
- ա) Զաղալինը Շարժումը և Հայ Ժողովրդի Վիճակը Օսմանեան Կարսութեան Մէջ (ԺԶ. - ԺՒ. գարեր) — Մ. Գ. Զաւայեան: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատարակչութիւն, 1966, էջ 261:
- բ) Հայ Պահմափիլիսոփայական Մտի Գննական Տեսութիւն — Հէնրի Դաբրիէլեան: Երեան, «Միութք» Հրատարակչութիւն, 1966, էջ 432:
- շ) Խաչառու Կեչառեցի 13-14րդ դարեր — Մ. Թ. Ավետալը գետեան: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատարակչութիւն, 1958, էջ 219:
- տ) Երկեր — Մատթէոս Մամուրեան: Երեան, «Հայաստան» Հրատ., 1966, էջ 64:
- ե) Երկերի Ժողովածոլ (Հատոր Երրորդ) — Բափայէլ Պատկանեան: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատ., 1966, էջ 60:
- զ) Նոյնին Զորորորդ Հատորը: էջ 615:
- է) Քրիստոն Կարա-Մուրզան և Բազմաձայնութեան Արմատաւորութիւն Հայ Երածրութեան Մէջ — Մ. Հ. Մուրզագեան: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատ., 1956, էջ 284:
- ը) Երկեր Հայ Միջազգայտան Գեղարքունիքան Արձակից — Խմբագրութեամբ և յառաջարանով Կ. Մելիք-Շնանչանեանի: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատ., 1957, էջ 284:
- թ) Հայ Ժողովրդի Պահմութիւն (Հատոր 1) — Խմբագրութեամբ Պրոֆ. Վ. Ա. Պարսամեանի: Հեղինակներ՝ Հ. Գ. Ժամկոչեան, Ա. Գ. Աբրահամեան և Ս. Տ. Մելիք-Բախչեան: Երեան, Հայպետուամանեկրատ, 1963, էջ 484:
- ժ) Նոյնին Երկրորդ Համարը (9-19 դր.) — Պրոֆ. Վ. Ա. Պարսամեանի Խմբագրութեամբ: Հեղինակ՝ Պրոֆ. Ս. Գ. Գոզուեան: Երեան, «Հայաստան» Հրատ., 1965, էջ 386:
- ժա) Հայոնինինը Օրացոյ — Ցովհաննէս Ղաւկասեան: Նկարիչ Մ. Մոսոյեան: Երեան, «Հայաստան» Հրատ., 1966, էջ 28:
- ժի) Դիման Հայ Վիճակութեան — Պրակ Բ., Գորիսի, Սիսիանի և Հափանի Երջաններ: Հաղմեց Ս. Գ. Բարխուտարեան: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատ., 1960, էջ 238:
- թէկեանի Եղբ. Թագմասեան Գրական Ֆունտէն ստացանք Պարսկերէն լեզուով գրուած հետեւալ Երեք դիրքերը. —
- ա) Հա թնիք Նորավելպեր — Դրիւոր Զօհրապ: Թրդմ. Ալպէրթ Բերնարդ:
- բ) Հեղինար Ազրիւր — Մէրտիչ Արմէն: Թրդմ. Տ. Փ. Փափագեան:
- շ) Կեանի Հնի Հովովական ձանապահի Վրայ և Վահան Թօթովենց: Թրդմ. Մ. Թամրագեան:
- Խայի Նչեցի — Վերուժութութիւն Քերականութեան Աշխատանիրութեամբ Լ. Գ. Խաչերեանի: Երեան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատ., 1966, էջ 206: Նուեր Մաշտոցի Անուան Մատենադարաննէն:
- Մայրէնի Լեզու (Գիրք Ա.): — Ցովհաննէս Մրկ. Գանպարեան: Նուեր Հ. Բ. Բ. Մ. Էն, Նիւ Երբք: Հ. Բ. Բ. Մ. Բ. Անկի Յարեկանի Հրատարակութիւն: Նիւ Երբք, Տպ. Կրաֆիք, 1962, էջ 38:
- Քրիստոփ Անինեն Վկան, Վեր. Սիոնի Ս. Մանուկան (1877-1945) — Քաղեց և Թարգմանեց Վերը. Սաղը Անուադանի Հարտարակութիւն: Նուեր Հագեսիրաց Բնկերակցութենէն: Գէյրութ, 1967, էջ 320:
- Հրամայ Քաջարի «Ապիկալ Գիրք» — Ցակոր Նորունի (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Աւան, 1967, էջ 58:
- Յիշաւակարան Եկեղեկի Ֆենիկի — Հաւաքեց Ալէքս Գրիգորեան: Աշխատանիրեց Սեղբաք Գարակեօպեան (Խորտ): Փարիզ, Տպ. Տէր Յակոբեան, 1963, էջ 955:
- Պատմագրեց Սիլիր Հնարի Հայոց (Տեղագրական, Պատմականնէն Ազգագրական) — Աշխատանիրեց Գրիգոր Տէր Ցովհաննէսեան: Նուեր Յարութիւն Զաթաւեանէն Համականեց Տօքթ. Միհրան Ներսէսեան: Գէյրութ, Տպ. Մշակ, 1965, էջ 687:
- Հայկական Մանանկարչութիւն — Միիթարեան Մատենադարան Զեռագրաց, Ա.: Նուեր Գ. Կիւլպէնկեան Հիմնարկէն: Վենետիկ, Ս. Հազար, 1966, էջ 62 + 84, Պատկերներ և Ցանկ:
- Արինու Ժամանը ալիս Նուզարեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Մշակ, 1965, էջ 248:

Սփյուռքահայութեան Հետ Մշակութային Կազի Կամիառէն նուեր ստացանք հետեւալ գիրքերը: —

ա) Ժողովրդական Ծահովմաներ Ասպենում (1890-1894) — Ա. Թառոյեան: Երևան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 167:

բ) Մատան Եղիշութեանց — Սեր Խանզադեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 22:

շ) Աղաւնիներ — Վ. Թաթովինց: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 60:

դ) Հայուսանի Օգնութեան Կոմիտ (1921-1937) — Ա. Վ. Վարդապետեան: Երևան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 121:

ե) Բարպա Խաչիկ (Վէպ) — Զապէկ Խայեան: Երևան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 81:

զ) Այրող Այեսաններ — Գուրգէն Մահարի: Երևան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 12:

է) Հեթիքներ և Պամաւածներ — Խեկու-Ավեր: Երևան, Հայաստան Հրատարակչութիւն, 1967, էջ 142:

ը) Լազարեաններ Հասարակական-Քաղաքական Գործունէութեան Պամուրինից — (18րդ դարի երկրորդ գէո): — Վ. Ա. Դրայեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 273:

թ) Ճակասազին Հայոց — Սուրեն Այվազեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 79:

ժ) Գիրին Խամեր — Թէկատինցի (Յովհաննէս Յարութիւնեան): Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 362:

ա) Խոկներ Զխամարդուցն (Ա. Դիրք) — Սուեֆան Յուշաշեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 262:

ժ) Խեկիք Ժողովածածուն (Համուր Զորբորդ) — Հրաչեայ Թոչար: Երևան, Հայաստան Հրատ., 1967, էջ 673:

է) Հայ Ժողովրդական Հեթիքներ (Հրդ Հատուր) — Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 7-9: [64]:

ժ) Երեւեր — Մատթիոս Մամուրեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 6:

ժ) Երեւեր (Ա.) — Խանոսկ Արեգեան: Երևան, Հայկ. ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 570:

ժ) Երգեր և Ռումաններ — Միքայէլ Միքայայեան: Երևան, Հայաստան Հրատարակչութիւն, 1966, էջ 154:

Նկարիչ Անոյէն նուեր ստացանք հետեւալ երկու գիրքերը: —

ա) Խոր Բարէք (Հերոսավէպ) — Էլլէն Բրւզանգ: Խորէն Տէր Մինասեանի Հայ Յեղափականին Մը Յիշապիներ գրքէն իրական մի գրուադի հետքերգի: Գէյրութ, ճպ. Համազգային, 1967, էջ 82:

բ) Կանի Ժողովրդական Սփլույուններ և Պաշտենիք Մըտիքներ — Շուշանիկ Մըտիկեան: Գէյրութ, 1966, էջ 10:

Տարագիր Երիմնի Տակ (Պատմուածքներ) — Անդրանիկ Անդրեասեան (Խուիրատու): Գուտուն, Տպարան Պայքար, 1967, էջ 187:

Զօն Ասուածունից Հայերէն Տպագործեան 300 տմեաին — Հայերէն և անգլերէն: Հրատ. և նուեր Հայ Երիտ. Մատթիոս Միւսութեան, Լոռ Անձեւըս: Լոռ Անձեւըս, ճպ. Նոր Օր, 1966, էջ 32:

Մլաբներ և Գէյրի (Բ. Հատուր) — Սոկրատ Յ. Քէրզեան (Խուիրատու): Գուէնսս Այրէս, 1967, էջ 188:

Պատմութիւն Գէօրգ Գիրին — Շապուհեան Յարութիւն Խու (Խուիրատու): Բազմագրաւած: էջ 19:

Գործնական Քետականութիւն Արդի Հայերէն Լիզուի — Զարեն Մելքոնեան (Խուիրատու): Տարրական Դասընթացք (Գ. Ցպագրութ.): Վերամշակուած: Գէյրութ, ճպ. Ալլաս, 1966, էջ 128:

Օրոցոց 1967 Ցարուայք: Անթիլիաս, Կաթղ. Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ:

Ասուածածնական Հաւու Ծնբերացներ — 1967: Անթիլիաս, Տպ. Կաթղիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, էջ 10:

Սիրէլ և Մատայիլ — Լևոն Վարդան: Նուեր Ս. Միմունեանէ: Գէյրութ, ճպ. Սկան, 1966, էջ 111 և 25 նկարներ:

Նկարիչ Առաջ Ֆերգաններ և Արմենունքի Տանաւէլեան: Նուեր ըստ Վերնոյն Գէյրութ, ճպ. Սկան, 1966, էջ 210: